


FONDS  
HAGOP MIGIRDITCHIAN  
7/10/2009

ARCHIVES A.R.A.M.









Գ. ԼԱԶԵԱՆ

# ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅ ԴԱՏԸ ԸՆՏ ԴԱՅՆԱԳՐԵՐՈՒՄ

ՄԱՐԴԱՀԱՄԱՐ

ՀԱՅ ԵՒ ՕՏԱՐ ԱՂԲԻՒՐՆԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՐՏՔԱ

ՏՊԱՐԱՆ «ՅՈՒՍԱԲԵՐ»

ԳԱՐԱՐԻ

1942



# L'ARMENIE ET LA CAUSE ARMENIENNE

## D'APRÈS LES TRAITÉS

PAR KAPRIEL LAZIAN

### TABLE DES MATIÈRES

1. Introduction	3
2. Traité Franco-Persan (4 Mai 1807)	7
3. Traité Russo-Persan de Gulistan (12 Octobre 1813)	7
4. Traité Russo-Persan du Turkmentchai (2-10 Fevrier 1828)	8
5. Traité Russo-Turc d'Adrinople (2-14 Sept. 1829)	8
6. Traité Russo-Turc de San-Stefano (19 Fevrier 1878)	9
7. Traité Anglo-Russe (18-30 Mai 1878)	9
8. Traité défensif Anglo-Turc, dit le Chypre (4 Juin 1878)	10
9. Extraits des procès-verbaux du traité de Berlin	11
10. Traité de Berlin (1-13 Juillet 1878)	14
11. Déclaration du Patriarche Varjabédian	15
12. Traité de Paris et les réformes (30 Mars 1856)	27
13. Mémorandum des grandes Puissances et la réponse d'Abidin pacha.	29
14. Mémorandum des 6 Grandes Puissances à la Sublime Porte (7 Sept. 1880)	33
15. Mémorandum de la Sublime Porte (3 Octobre 1880)	41
16. Mémorandum des ambassadeurs de France, de Russie et d'Angleterre (Mars 1895)	43
17. Mémorandum de la Sublime Porte (3 Juin 1895)	61
18. Mémorandum des ambassadeurs d'Angleterre, de France, de Russie à la Sublime Porte (14 Octobre 1895)	62
19.-20. Déclaration du congrès des éléments d'opposition de l'Empire Ottoman (27-29 Decembre 1907)	64
21. Accord entre l'Ittihat et le parti Dachnag au sujet de la constitution ottomane (24 Août 1909)	71
22. Accord Russo-Turc au sujet des réformes dans les vilayets orientaux (6 Janvier 1914)	72

23. Alliance Germano-Turque (6 Août 1914)	77
24. Accord secret Franco-Anglo-Russe concernant la Turquie (Avril-Août 1916)	78
25. Décret du gouvernement Kérensky concernant l'Arménie (26 Avril 1917)	79
26. Résolution du congrès des Soviets concernant la question des nationalités (20 Juin 1917)	80
27. Déclaration du gouvernement russe au sujet des droits des minorités (25 Sept. 1917)	80
28. Participation des Arméniens à la Grande Guerre	81
29. Comité de Transcaucasie (9 Mars 1917)	82
30. Seïm de Transcaucasie et les pourparlers de Trébizonde (27 Novembre 1917)	83
31. Déclaration du gouvernement soviétique au sujet des droits des nationalités de Russie (2-15 Novembre 1917)	92
32. Armistice de Brest-Litovsk (2-15 Décembre 1917)	93
33. Décret du gouvernement Soviétiqne concernant l'Arménie (30 Décembre 1917)	93
34. Les 14 points du président Wilson (8 Janvier 1918)	95
35. Traité de Brest-Litovsk (3-17 Mars 1918)	95
36. Traité complémentaire de Brest-Litovsk (3 Mars 1918)	96
37. Conférence de Batoum (11 Mai 1918)	97
38. Ultimatum turc à la délégation Transcaucasienne (26 Mai 1918)	99
39. Acte de l'Indépendance de la Géorgie (26 Mai 1918)	101
40. Acte de l'Indépendance de l'Arménie (28 Mai 1918)	103
41. Accord Germano-Géorgien (28 Mai 1918)	104
42.-43. Traité Turco-Géorgien (4 Juin 1918)	105
44. Traité Turco-Arménien de Batoum (4 Juin 1918)	108
45. Conseil de l'Arménie	110
46. Protestation soviétique auprès de la Turquie au sujet du traité de Brest-Litovsk (20 Sept. 1918)	114
47. Armistice de Moudros (30 Octobre 1918)	117
48. Acte de non-reconnaissance du traité de Brest-Litovsk par l'U. R. S. S. (13 Novembre 1918)	118
49. Décret soviétique de non-reconnaissance de l'indépendance de la Géorgie (24 Decembre 1918)	118
50. Traité d'amitié Anglo-Persane (9 Août 1919)	119
51. Mémorandum des délégations Arméniennes à la Conférence de la Paix (12 Fevrier 1919)	120

52. Guerre Arméno-Géorgienne et des accords	121
53.-54. Traité entre les Républiques de Géorgie et d'Arménie (3 Novembre 1919)	124
55. Acte de l'Union et de l'Indépendance de l'Arménie (28 Mai 1919)	125
56. Reconnaissance de l'Indépendance de l'Arménie par les Alliés (19 Janvier 1919)	132
57. L'Arménie et le gouvernement de Dénikin	133
58. L'Arménie et le Pont	133
59. L'Arménie et des pourparlers avec le gouvernement d'A- zerbaïdjan	134
60. Accord d'amitié Arméno-Kurde (20 Novembre 1919)	139
61. Révolte communiste en Arménie	140
62. Mandat de l'Arménie	143
63. Mission militaire Américaine, rapport du général Harbord	145
64. Président Wilson et le Sénat Américain	152
65.-6. Traité de Sèvres (10 Août 1920)	158
67. Pourparlers entre Moscou et l'Arménie	168
68. La région du Karabagh et l'Arménie	172
69. Mémorandum de l'ambassadeur Gerard au sujet de l'Ar- ménie	173
70. Discours du représentant d'Angleterre à Eriwan	176
71. Liste des représentants diplomatiques de l'Arménie en étranger	178
73.-75. Guerre Arméno-Turque (des mémorandums)	188
76.-77. Armistice d'Alexandropole	194
78.-79. Accord d'Alexandropole (2 Décembre 1920)	204
80. Soviétisation de l'Arménie (Accord Dro-Legrand) 2 Dé- cembre 1940	206
81. Accord Russo-Turc de Moscou (16 Mars 1921)	208
82. Accord commercial entre l'Arménie, la Géorgie et l'Azer- baïdjan (2 Juin 1921)	211
83. Pacte des 4 Républiques Caucasiennes (10 Juin 1921, Paris)	212
84. Traité Russo-Turc de Kars (13 Octobre 1921)	213
85. Accord Franco-Turc (20 Octobre 1921)	217
86. Projet du Foyer National (21 Sept. 1921)	218
87. Traité de Lausanne (24 Juillet 1923)	220
88. Question d'installation des réfugiés arméniens	222
89. Proposition d'un don pour la liquidation définitive des	

questions arméniennes (H. H. Asquith. Stanley Baldwin)	223
90. Fédération Transcaucasienne (11 -12 Mars 1922)	228
91. Pacte de la Confédération Caucasiennne (14 Juillet 1934) Bruxelles)	228
92. La constitution de l'U. R. S. S. (26 Novembre 1936)	230
93. Des traités entre l'U. R. S. S et la Turquie	231
94. Recensement du peuple arménien	234
95. Bibliographie (en arménien).	253
96. Table des matières	261
97. Bibliographie (en français et en anglais)	
98. L'Arménie (carte géographique d'après les traités)	

---

## L'ARMÉNIE ET LA CAUSE ARMÉNIENNE (BIBLIOGRAPHIE)

### HISTOIRE - LITTÉRATURE

**J. Morgan.** Histoire du peuple arménien, Paris. 1918.

- » Essai sur les Nationalités (les Arméniens), Paris, 1917.
- » Etude sur la Turquie. Paris, 1918, p. 233.
- » Recherches sur les origines des peuples du Caucase.
- » Les stations préhistorique de l'Alagheuz.
- » Mission scientifique au Caucase, 2 volumes.
- » Les premiers âges des métaux dans l'Arménie Russe.
- » Manuel de numismatique orientale. 1923. p. 200.

**Fr. Nansen.** L'Arménie et le Proche-Orient, Paris, 1928.

**F. Macler.** La France et l'Arménie à travers l'art et l'histoire,  
Paris, p. 227.

- » Autoure de l'Arménie, Paris, p. 236.
- » Petite bibliothèque arménienne, publiée sous la direction de F. Macler, 10 volumes.

**C. Schlumberger.** L'Epopée Bysantine, 3 volumes, 1896, 1900, 1905.

**Victor Langlois.** Collection des historiens anciens et modernes de l'Arménie, Paris, 1881, 421 p. 2 vol.

**J. Lament,** L'Armenie, entre Byzance et l'Islam, depuis la conquête Arabe jusque en 886, Paris, 1919.

**Fr. Tournébez,** Histoire, politique et religieuse de l'Arménie, Paris p. 827.

- N. Yerga, Brève histoire de la Petite-Arménie, Paris, 1920.
- Colonel Brémond, Notes historiques et géographiques sur l'Arménie, Le Caire, 1918, p. 171.
- Edouard Dulaurier, Histoire, dogmes, traditions et liturgie de l'église arménienne orientale, Paris, 1857, p. 186.
- P. Iéon Alichan, Sissouan, L'Arméno - Cilicie. Description géographique et historique, Venise, St. Lazar, p. 540.
- W. Ormanian, Le Vatican et les Arméniens, Rome, 1873, p. 307.
- " L'Eglise arménienne, son régime, son présent, son histoire, sa doctrine, sa discipline, sa liturgie, Paris, 1910, p. 192.
- J. Sandaldjian, Histoire documentaire de l'Arménie des temps du paganisme, 2 vol.
- E. Basmadjian, Histoire moderne des arméniens (1375—1916), Paris, 1917, p. 174.
- " La Cilicie, son passé et son avenir, Paris, 1919 p. 48.
- Noël Dolens et A. Khatch., Histoire des anciens Arméniens, 1917, p. 226.
- Kévork Mesrob, L'Arménie.
- N. Adontz, L'âge et l'origine de l'empereur Basil I (extrait de «Byzantion»).
- A. Tchobanian, La France et le peuple arménien (conférence) Paris, p. 39.
- " Chants populaires arméniens, Paris, p. 268.
- " Les Trouvères Arméniens, Paris, 1906, p. 297.
- " Poèmes Arméniens, Paris, 1908, p. 263.
- " La roseraie de l'Arménie, 3 vol.
- Franz Werfel, Les 40 Jours de Moussa-Dagh.
- Henri Bordaux, Antarame de Trébisande.
- A. Navarian, Anthologie des poètes arméniens, 1918.
- A. Aharonian, Vers la liberté. L'abîme.
- " Dans les ténèbres.
- R. Zartarian, Clarté nocturne, Paris, 1913.
- Chirvanzadé, L'Artiste, Paris,
- " La Possédée, Paris
- Minas Tcheraz, Poètes arméniens,
- H. M. Baronian, Maître Balthazar,
- V. Papazian, Santo, Paris 1920.
- Raffi, Samouel, 2 vol., Paris, 1924.

## POLITIQUE

- André Mandelstam**, La Société des Nations et les Puissances, devant le Problème Arménien, Paris, 1926, p. 335.
- » Le sort de l'Empire Ottoman, — Paris, p. 631.
- Vicomte Bryce**, Le traitement des Arméniens, dans l'Empire Ottoman, (1915—1916), p. 533.
- Henri Morgenthau**, Mémoires de l'ambassadeurs Morgenthau, Paris, 1919.
- » Les faits les plus horribles de l'histoire, Paris, 1919, p. 16.
- Johannes Lepsius**, Les Massacres de l'Arménie, Préface par René Pinon, Payot et Cie, Paris 1919, p. 332.
- » L'Arménie et l'Europe, Lausanne, 1896.
- Aram Andonian**, Documents officiels concernant les Massacres Arméniens, Paris, 1920 p. 168
- Henry Barbey**, Au pays de l'épouvante, l'Arménie martyre, Paris.
- Les Massacres d'Arménie**, Témoignages des victimes, Préface de G. Clémenceau, 1896, p. 263.
- Edouard Driault**, La question d'Orient, depuis ses origines jusque à nos jours, I tome, Paris, 1898, II tome (1918—1937), Paris, 1938.
- Jean Pichon**, Le partage de Proche-Orient, 1938, p. 382.
- Pierre Quillard**, Pour l'Arménie, Memoirs et Dossiers, 1902.
- «**Pro Armenia**» Rédacteur en chef: Pierre Quillard, 1900—1908.  
Continué sous le titre: **Pour les Peuples d'Orient**. Directeurs F. de Pressensé et Victor Berard, 1912—1914.
- René Pinon**, Les suppressions des Arméniens, Paris, 1916 p. 76.
- Arnold J. Toynbee**, Les Massacres Arméniens. Préface par Lord Bryce. Lausanne - Paris, p. 158.
- Dr. Harry Sturmér**, Deux ans de guerre à Constantinople, Paris.
- Poidebard**, Role militaire des Arméniens sur le front de Caucase.
- A. Krafft Bonard**, Arménie, Justice et réparation. Genève.
- George Caulis**, La Ruine d'une Empire. p. 357.
- Emile Doumergue**, L'arménie, les massacre et la question d'Orient, 1916. p. 205.
- Gener. G. Kerganoff**, La participation des arméniens à la guerre mondiale ( 1914—1918) Paris, 1927.

BIBLIOGRAPHY, IN ENGLISH, ABOUT ARMENIA  
AND THE ARMENIAN QUESTION

THE COUNTRY AND THE PEOPLE

- «Armenia, Travels and Studies» By H. F. B. Lynch (Longman's Green & Co, London, 1901, 2 vols.)
- «Armenia and the Near East» By Fritjoff Nansen (Allen & Unwin, 1927).
- «Turkish Armenia» By Tozer (1881)
- «Notes from a Diary in Asiatic Russia» By Warkworth (1898)
- «Transcaucasia and Ararat» By Bryce (1896)
- «The Near East» By Hogarth (1902)
- «The Church and the Eastern Empire» By Tozer (1881)
- «The Armenians» By Emily J. Robinson Frederick Printing Co. London.
- «Armenia past and present» By W. Llew Williams, I. The Land and the People, II. Historical, III. The modern problem (London, 1917).
- «Travel and Politics in Armenia» By Noel Buxton and Rev Harold Buxten, with an introduction by Viscount Bryce.
- «Round about Armenia» The Record of a Journey Across the Balkans, Through Turkey, the Caucasus and Persia, by E. A. Brayley Hodgetts (London, 1917)
- «Armenia and the Armenians» By Emily J. Robinson (pamphlet)
- «Impressions of Armenia» By Lt. Col. the Hon. Walter Guinness.
- «The people of Armenia» By Arshag Tchobanian.
- «The Children of the Illuminator» By the Rev. Father Nicolaï Velimirovic D. D. (Armenian Bureau, London, 1918).

POLITICAL HISTORY

- «Life and adventures of Joseph Amin, 1726—1809» By Himself (The Baptist Mission Press, Calcutta; 1918).
- «Six Prisons and two Revolutions» By Oliver Baldwin.
- «Armenia and the War» By A. P. Hagopian (Hodder & Stoughton, 1917),
- «Oppressed People and the League of Nations» See chapter V. section D.— by Noel Buxton and T. P. Conwil-Evans (J. M. Dent & Sons, 1922).

- «Armenian's Charter» (An Appreciation of the Service of Armenians in the Allied Cause, London, 1918).
- «The Republic of Armenia» By Mesrovb Seth (Calcutta, 1924).
- «Tragedy of the Caucasus» By Mikael Varandian
- «The Armenian Question in the American House of Representatives» A Speech by Lt. Col. Little of Kansas (The Armenian Bureau, London).
- «Leavening the Levant» By Joseph K. Green D. D., Boston.
- «Constantinople, the Solar Plexus of the War» By an Obscure Diplomatist.
- «Transcaucasia and the Caspian» (Leaflet) Reprinted from the Globe.
- "Armenians and Baku" (Leaflet) Reprinted from the Daily Telegraph.
- «The Future of the Near East» By Col Sir Mark Sykes Bt.
- «Two War years in Constantinople» By Dr. H. Stuermer, (London, 1917).
- "The Treatment of Armenians in the Ottoman Empire" Documents presented to Viscount Grey, with a Preface, by Viscount Bryce.
- «Is it Peace» See page 254, Chapter on Treaty of Lausanne (London, 1924), by David Lloyd George.
- "Germany, Turkey and Armenia" A Selection of Documents, (London 1917).
- «Martyred Armenia» By Faiz El-Ghusseim, Bedouin Notable of Damascus, (London, 1917).
- "The Armenian Trek" By C. R. Mcluer Stevens (Frederick Printing Co, London).
- «The Tragedy of Armenia» By Henry Morgenthau.
- «Crescent and Iron Cross» By E. F. Benson (London 1918).
- «The Murderous Tyranny» By Arnold J. Toynbee.
- «The Blackest page in Modern History By Herbert Adams Gibbons.
- «The Path of Glory» By Joseph Hocking, (London 1917).
- «From Turkish Toils» The Narrative of an Armenian Family's Escape. By Esther Meguerditchian (London, 1918).
- «The Clean Fighting Turk, Yesterday, Today and Tomorrow»

## ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ

Հայ դատի դիւնագիտական պատմութիւնը շափազանց հարուսեան է: Մերձաւոր Արեւելքը եւրոպական պետութեանց մշցակցութեան գլխաւոր քատրը կազմած էր անցեալ պատերազմին, իսկ Հայաստանի աւախարհագրական դիրքով մեծ ուժերու բախման վայրը կը հանդիսանար: Այդ պատճառով ալ Վեհաժողովներ, Դեսպանական Խորհուրդներ, Ազգերու Դաշնակցութիւն, Հայաստներու Լիկա լայնութեան զբաղած են մեր դատով, եւ կնքուած են համապատասխան համաձայնութիւններ, միջազգային դաշնագրեր:

Պատերազմի օրջանին՝ զենքին յանձնուած ըլլալով նոր կացութիւններ ստեղծելու պարտականութիւնը, դաշնագրերու անարժեք դառնալու մասին յանախ արտայայտութիւններ կ'ըլլան: Բայց եւ այնպիս խաղաղութեան օրջանին պետութիւնները դաշնագրերէն տարբեր միջոց մը գտած չեն հօդելու համար երկու եւ աւելի երկիրներու սահմաններն ու փոխյարաբերութիւնները:

Հայ Դատը ուսումնասիրելու ամենակարև նամբան՝ մեզ նետ կապ ունեցող միջազգային դաշնագրերու ամբողջութեանը ծանօթանալու է:

Հայ Դատիստամութիւնը, ըստ դաշնագրերու, երեք գլխաւոր օրջաններու կարելի է բաժնել.

Ա. — Բարենորոգումներու պահանջ.

Բ. — Հայաստանի իրեւ անկախ պետութիւն.

Գ. — Հայաստան անդամ Խ. Միութեան:

Ռուսերը արդի Հայաստանը առաջին անգամ պարսիկներէն գրաւելէ վերջ (Թիւրքինչայի Դաշնագիր, 1828) սահմանակից դարձան Օսմաննեան Կայսրութեան, եւ 1878ի պատերազմին է որ Սան-Սեֆանոյի դաշնագրի 16րդ յօդուածով «Բ. Դուռը պարտաւորութիւն յանձնըն կ'առնէ՝ Հայոց բնակած գաւառներուն մէջ տեղական պահանջուած բարւորումներն ու բարենորոգումները առանց այլեւս յաղաղելու գործադրել»: Ռուսաստանի հանդեկ Օսմ. Կայսրութեան ունեցած այս յանձառութիւնը, բանի մը ամիս վերջ, Պերլինի Դաշնագրի 61րդ յօդուածով փոխանցուեցաւ Վեց Մեծ պետութիւններուն, որոնք բաւականացան յութագրերով 1880ին եւ 1895ին Ապտիւլ Համիսին յիշեցնել Բարենորոգումներու անհամետութիւնը:

Հայ յեղափոխութեան խմբումի եւ պոռքկումի տեսակետեն, Սան-Ստեֆանոյի եւ Պերլինի Դաւնագրով խոսացուած, բայց չզործադրուած Բարենորոգումները մեծ դեր կատարեցին: Հայ յեղափոխական կուսակցութիւններու եւ հայ եկեղեցական իշխանութիւններու բաղաբական աշխատանքը կազմեց Բարենորոգումներու պահանջը:

Օսմանեան Սահմանադրութեան ցըանին՝ 1908և 1913, հայերը դադրեցան Եւրոպական պետութեանց մօս դիմումներ կատարելէ եւ ներքին պետական խողովակով արծարծեցին կեանի եւ ինչի ապահովութեան պահանջը վեց նահանգներու մէջ: Սակայն Ապտիւ Համիտի յաջորդող Իրբիհատ-Թէրաքքի կառավարութիւնը եւս չկարողացաւ բարեկարգել երկիրը: Պալքանեան պատերազմին Թուրքիա կորսնցուց Եւրոպական վիլայէթները: Այդ ցըանին հայ յեղափոխականները շարունակեցին մնալ օրինապահ տար մը, բաւականանալով միայն վերարծարել Բարենորոգումներու հարցը: Միւս կողմէն, Ռուսաստանի մէջ յանկարծ դադրեցաւ Դաւնակցութեան դէմ սկսուած հալածանքը: Էջմիածնի Հայոց Կարողիկոսը կովկասեան փոխարքայի միոցով դիմումներ կատարեց ցարին, նոյն ատեն արտասահմանի մէջ պատուիրակութիւն մը նեանակեց Պողոս Փառայի գլխաւորութեամբ: Պոլսոյ դեսպանները յուշագրերով վերակենդանացուցին Պերլինի Դաւնագրին մոռցուած ճնդ յօդուածը եւ բանակցութիւններու սկսան կառավարութեան նես: Ի վերջոյ, 1914 Յունուար 26ին կնքուեցաւ վարչապետ Սայիս Հալիմ փառայի եւ ռուս դեսպան Գուլկելիչի միջեւ Բարենորոգումներու վերաբերմամբ համաձայնութիւն մը, որու նիման վրայ նեանակուեցան Եւրոպացի բնիշներ՝ Հօֆ եւ Վեսքենենկ: Ասոնք հազիւ Թուրքիա ժամանած՝ ծագեցաւ Եւրոպական Պատերազմը: Օսմանեան բանակի վերակազմութիւնը անցած էր Գերմանիոյ ձեռքը, որու կողմին պատերազմի կը մտներ իրբիհատական Թուրքիան:

Եւրոպական Պատերազմով փակուեցաւ Հայ Դատի Բարենորոգումներու ցըանը: Տեղի ունեցան տեղահանութիւններ եւ մեծ վերիվայրումներ: Հայերը կռուեցան Դաւնակիցներու կողմին, պատերազմի բոլոր նակատներուն վրայ: Ռուսաստանի յեղափոխութիւնը եւ ցարական իշխանութեան տապալումը դիւրացուց կովկասեան երկիրներու, նաեւ Հայաստանի անկախութիւնը: Այս երկրոդ ցըանին է որ կնքուեցաւ, Սեւրի մէջ, Հայաստանի համար կարեւորագոյն միջազգային դաւնագիրը: Այս վերջինով նանչցուեցաւ Միացեալ եւ Անկախ Հայաստան մը, որուն սահմանները նոդուեցան, ըստ դաւնագրի տրամադրութեան, Միացեալ Նահանգներու նախագահ Ռիլսրնի կողմէ:

Ազգերու Դաւնակցութեան անզօրութիւնը առաջին անգամ ի

յայտ եկաւ Հայաստանի հարցին մէջ, երբ ոռւսեւրուրք յարձակում մը բամենեց այդ երկու երկիրներուն միջեւ Միջազգային Դաշնագրով մը անկախ նաևչուած պետութեան մը հողերը, եւ Ազգ. Դաշնակցութիւնը բաւականացաւ բողոքներով:

Հայկական Հարցի երրորդ օրջանը կը սկսի անկախութեան կորուսէն վերջ: Թրժահայերու վերաբերմամբ կ'արձարձուի ա. — Ազգային Օնախի մը կազմութիւնը. բ. — Միջազգային փոխառութեան մը կնքումը՝ ապահովելու համար հայ գաղքականներու զետեղումը Հայաստանի մէջ (Նանսէնի ծրագիր): Այս երկու ծրագիրներու ըուրջ ալ Ազգ. Դաշնակցութիւնը որոշումներ տուաւ, բայց կարելի չեղաւ ապահով ել անոնց գործադրութիւնը:

Իսկ Խորհրդ. Միութեան սիրապետութեան տակ անցած Հայաստանը 1922ին անդամ եղաւ Անդրկովկասէան Դաշնակցային Միութեան, յետոյ՝ 1936ի Խորհրդային նոր սահմանադրութեամբ՝ լուծուեցաւ Անդրկովկասէան Հանրապետութիններու Միութիւնը, եւ Հայաստան դարձաւ ուղղակի անդամ Խորհրդային Ընկերվարական Հանրապետութեանց Միութեան:

\* \*

Հայ Դատի ամբողջական պատկերը պիտի տեսնենք երեք պատմական օրջաններու ընթացքին կնիքուած դաշնագրերու ուսադիր ընթեցումով:

Առեւէ ազգի նակատագրին մէջ հաւասարապէս դեր կը կատարեն նոյն ազգին ոգեկան, նիւթական ոյժերը եւ արտաքին-քաղաքական ազդակները: Սխալ պիտի ըլլար անտեսել այդ երկու տարբեր ազդակները: Իրաւս քաղաքականութիւնը այդ երկու ուժերուն համադրութիւնն է:

Ներկայ հատորի հրատարակութեամբ մեր ժողովուրդին յիշեցընելով իր ազգային իրաւունքները՝ հաւատացած ենք, որ Միջազգային Արդարադատութիւնը ի վերջոյ, առանց ցեղային գերակայութեան, պիտի նանջնայ նաեւ փոյք ազգերու գոյութիւնը եւ պահանջները: Այդ տեսակետն նաեւ նայ ժողովուրդին ցուցադրելիք կորովը եւ վնականութիւնը իրենց կատարելիք դերը ունին:

\* \*

Հայաստանի վերաբերեալ դաշնագրերը մինչեւ այժմ առանձին հատորի մը մէջ ամփոփուած չեին: Լ. եօի «Հայոց Հարցի Վաւերագրերը» հատորը, լոյս տեսած 1915ին, ունի գլխաւորապէս Բարենուրզումներու վերաբերեալ փաստարուղբեր. այդ բուականնեն վերջն է, որ կը նիւթեցան մէզ տահագրգոռող կարեւորագոյն դաշնագրերը: Վերջիններուն մէկ մասը Ա. Աբեղեան հրատարակած է «Հայրենիք» ամսա-

գրի եւ «Ակմ»ի մէջ։ Մենք լայնօրհն օգտուեցանք այդ երկու գործերէն, Ա. Մասնէկէսդամի «La Société des Nations et les Puissances devant le Problème Arménien»ին, ուրիշ օսար հրատարակութիւններէ, ապա «Ազատամարտ»ի, «Ճակատամարտ»ի եւ «Յուսաբեր»ի հաւաքածոններէն։ Դիսաւորապէս առած ենք դաշնագրերը, յուշագրերը՝ մէկ հատորի մէջ տալ կարենալու համար։ իսկ ուրիշ յարակից վաւերաբուղբեր վերապահած ենք յառաջիկային երկրորդ հատորի մը համար։

Օգտակար նկատեցինք նաեւ մեր այս գործին կցել մինչեւ այժմ հրատարակուած Հայաստանի եւ հայ ժողովուրդի մարդահամարը զանազան բուականներու։ Վիճակագրական այդ տախտակները ուրիշ մէկ պատկերն են մեր հայրենիքին եւ մեր ժողովուրդին կրած մեծ վերիվայրումներուն եւ ի վերջոյ անի տոկոսին, որ կը կազմի մեր ցեղային հզօր կարողութիւնը։

Հայ Դատի վերաբերեալ հայ եւ օսար լեզուներով աղբիւրներու ցանկ մը կուտանք այս հատորով։ Մեր դատին ծանօթանալու համար կը յուսանք քէ ան կրնայ օգտակար դեր մը կատարել։

### ԴԱՏԻ ԱԱԶՆԱՆ

# ՀԱՅԱՍՏԱՆ ԵՒ ՀԱՅ ԴԱՏԸ

ԸՆՏ ԴԱՇՆԱԳՐԵՐՈՒ

ՖԻՌԱՆ-ՊԱՐՄԿԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ

(1807 Մայիս 4)

Ֆրանք-պարսկական միութեան գաշնագիր՝ կնքուած 4 Մայիս 1807 թ. Ֆինկենշտայնի մօտ, Նապոլէոնի բանակատեղում։ Ստորագրել են՝ Ֆրանսայի լիազօր Մարէ, Պարսկաստանի լիազօր Ռիզա-Խան։

Յ07. 2 (Ֆրանսան երաշխաւորում է Պարսկաստանի հողի ամբողջութիւնը)։

Յ07. 3. — Ֆրանսացիների Ն. Կ. Մեծութիւնը ճանաչում է Վրաստանը իրեւ օրինական սեփականութիւն Պարսկաստանի Ն. Կ. Մեծութեան։

Յ07. 4. — Նա (ֆրանս. կայսրը) պարտաւորւում է ամէն ջանք թափել՝ ստիպելու, որ Ռուսաստանը պարպէ Վրաստանը և պարսկական հողը։

Յ07. 8. — Պարսկաստանի Ն. Մ. կայսրը պարտաւորւում է իր կողմից խզել քաղաքական ու առևտրական բոլոր յարաքարութիւնները Անգլիայի հետ, անմիջապէս պատերազմ յայտարարել այդ պետութեան և անյապաղ պատերազմական գործողութիւններ սկսիլ։

Յ07. 9. — Ամէն մի ուրիշ պատերազմի միջոցին, ուր որ Անգլիա և Ռուսաստանը միասնաբար հանդէս կը գան Պարսկաստանի և Ֆրանսայի դէմ, Ֆրանսա և Պարսկաստան ևս նոյն կերպ դուրս պիտի գան նրանց դէմ...։

ԿԵՒԼԻՍՏԱՆԻ ԴԱՇՆԱԳՐԻ

(1813 ՀՈԿՏ. 12)

Ռուսաստանի եւ Պարսկաստանի միջև կնքուած հաշտութեան գաշինք, 1813 Հոկտեմբեր 12ին, Կիւլիստանի մէջ։ Ստորագրած են՝ Ռուսաստանի լիազօր Ռախչչեւ, Պարսկաստանի լիազօր Միրզա Ապտիւլ Հասան խան։

Յ07. 3. — Նորին Մեծութիւն Շահը... այսու հանդիսաւորապէս կ'ընդունի, որ Ռուսաստանի կայսրութեան սեփականութիւն

կը կազմեն Դարաբաղի և Գամձակի խանութիւնները, որոնք ներկայիս վերակազմուած են Ելիզաւետպոլի նահանգ անուան տակ։ Այլեւ Շեքի, Շիրվան, Դերբենդ, Ղուբա, Բաղու խանութիւնները, ինչպէս նաև Թալիշի խանութեան այն հողամասերը, որոնք ներկայիս Ռուսաստանի կայսրութեան իշխանութեան տակ կը գտնուին։ Նմանապէս ամբողջ Դաղստանը, Վրաստանը, Շորագեալի նահանգի հետ միասին, Խմերթիան, Գուրիան, Մինդրեւիան և Արևազիան, այլեւ բոլոր այն կալուածներն ու հողերը, որ կը գտնուին ներկայիս հաստատուած սահմանի եւ կովկասեան գծի միջեւ, այս վերջինին ու Կասպից ծովին յարակից հողերու և ժողովուրդներու հետ միասին։

## ԹԻՒՐԲՄԵՆՉԱՅԻ ԴԱՇՆԱԳԻԲ

(1828 Փետր. 10/22)

Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքուած հաշտութեանդաշինք, ստորագրած են՝ Ռուսաստանի կողմէ Պասկեւիչ և Օքրեղկով, Պարսկաստանի կողմէ Արքաս-Միրզա։

ՅՈՒ. Յ. Մ. Պարսից Շահը իր և իր ժառանգներու և յաջորդներու անունով Ռուսաստանի կայսրութեան կը զիջի, որպէս կատարեալ սեփականութիւն, Երևանի խաթութիւնը, Արաքսէնայս կողմ և այն կողմ, այլեւ Նախիջեւանի խանութիւնը...»

ՅՈՒ. Յ. Մ. Պարսից Շահը հանդիսաւորապէս կ'ընդունի, որ վերոյիշեալ սահմանագծի և կովկասեան լեռնաշղթայի և Կասպից լճի միջև ինկած բոլոր հողերն ու բոլոր կղղիները, ինչպէս նաև այն կողմերը բնակող բոլոր վաչկատուն և այլ ժողովուրդներու հողերը յաւիտենապէս Ռուսաստանի կայսրութեան կը պատկանին։

## Ա.ԴԻՍ.ՆՈՒՊՈԼԻՍԻ ԴԱՇԻՆՔԸ

(1829 Մայո. 2/14)

Սուլթան Մահմուտի գահակալութեան շրջանին, Ռուսաստանապատերազմ յայտարարեց օսմ. պետութեան դէմ և յառաջացաւ մինչև Էրզրում և Աղրիանուպոլիս։ Օսմ. Պետութեան կողմէ Սաւարք էֆ. Ապտիւլքատէր պէյ և Աքիֆ էֆ. Աղրիանուպոլիսի մէջ 1829ին ռուսերու հետ կնքեցին դաշինք մը, որով Յունաստան ստացաւ իր անկախութիւնը։ Ռուսերը պարագեցին Էրզրումը, քայց իրենց երկրին կցեցին Անապան, Փոթին, Սխալցխան և Ախալքալաքը շրջակայ գիւղերով։

Էրդրումի հայութեան մնծամասնութիւնը այս թուտկանին մեկնեցաւ ոռւսաց բանակին հետ և հաստատուեցաւ Ախալքալաքի շրջանը:

## ՍՈՒ-ՍԹԵՖԱՆՈՅԻ ԴԱՇՆԱԳԻՐ

(1878 Փետր. 19)

Թուտ-թրքական հաշտութեան դաշնագիր՝ կնքուած 19 Փետրուար 1878ին Սան-Սթեֆանոյի մէջ: Թուստատանի լիազօրներ՝ իկնատիւ և Նելիտով, Թուրքիոյ լիազօրներ՝ Սաֆվեթ և Սասուլլահ:

ՅՕՒ. 16.— Նկատելով, որ ոռւսական զօրաց Հայաստանի մէջ գրաւած, բայց Թուրքիոյ վերադարձուելիք տեղերէն մնկնիւը կրնայ կուիւներու և երկու տէրութեանց բարեկամական յարաբերութիւններուն վնաս բերող կնճիռներու ծնունդ տալ, Բ. Դուռը պարտաւորութիւն յանձն կ'առնէ՝ հայոց բնակած գաւառներուն մէջ տեղական պէտքերու պահանջած բարւոքումները և բարենորոգումները առանց այլեւ յապազելու գործադրել և քիւրահերուն ու չէրքեզներուն դէմ անոնց տպահովութիւնը երաշխաւորել:

ՅՕՒ. 19.— Թուստատանի կայսերական կտորավարութիւնը, նկատի ունենալով Թուրքիոյ Փինանսական դժուարութիւնները և համակերպելով Ն. Վ. Սուլթանի ցանկութեան, համաձայն է, որ նախորդ յօդուած ի մէջ հաշուուած գումարներու մեծ մասին հատուցումը փոխարինուի հետեւեալ հողային զիջումներով... Բ) Արտահանը, Կարսը, Պաթումը, Պայտազիտը և մինչև Սովանլուխ տարածուող հողամասը...

## ԱՆԳԼԵԻՌՈՒՍ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹԻՒՆ

(ՊԵՐԼԻՆԻ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՆԱԽՕՐԵԱԿԻՒՆ)

(1878 Մայիս 18/30)

Անգլեուստանական համաձայնաւթիւն մը կը կնքուի 18/30 Մայիս 1878ին Լոնտոնի մէջ: Թուստատանի լիազօր՝ Շուվալով, Մեծն Բրիտանիոյ լիազօր՝ Սալզբերի:

ՅՕՒ. 7.— Սան-Սթեֆանոյի նախնական դաշնագրով Հայաստանի մասին արուած խոստումը պէտք չէ որ բայցառապէս Թուստատանին վերաբերի, այլ նաեւ Անգլիային:

ՅՕՒ. 10.— Ինչ կը վերաբերի Ալաշկերտի հովիտին և Բայազիտ քաղաքին՝ որովհետեւ այդ հովիտը հանդիսանում է արանգիտային մած ճանապարհ դէպի Պարսկաստան և ահագին նշանակու-

թիւն ունի տաճիկների աչքում, ուստի Ն. Վ. կայսրը համաձայն ում է սրանց վերադարձնել այն:

ՅՕԴ. 11.— Բրիտանիոյ Նորին Մեծ. կառավարութիւնը, համաձայնելով վէճի առարկայ չդարձնել Ռուսաստանի կայսեր ցանկութիւնը՝ ձեռք բերելու Բաթում նուանգիստը և պահպանելու իր նուանումները հայաստամում, իրենից չի ծածկում, թէ ուստական սահմանի այդ ընդարձակման հետեւնքով կարող են ապագային հաւանօրէն Ասիայի տաճիկ բնակչութեան հանդստին սպառնացող լուրջ վտանգներ ծագել: Ն. Վ. կառավարութիւնը այն կարծիքին է, թէ այդ վտանգից օսմաննեան կայսրութիւնը պաշտպանելու պարտականութիւնը, որ ընկնում է մասնաւորապէս Անդլիայի վրայ, հնարաւոր է իրագործել՝ առանց մի նոր պատերազմի աղէտին ենթարկելու եւրոպան:

Միևնոյն ժամանակ, Թագուհու կառավարութիւնը ի գիտութիւն է առնում Նորին կայսր. Մեծ. կողմից արուած հաւաստիացումներն այն մասին, թէ Ռուսաստանի սահմանը ապագային պիտի չընդարձակուի Ասիական Տաճկաստանի ուղղութեամբ:

## ՊԱՇՏՊԱՆՈՂԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ ԱՆԳԼԻԱՅԻ ԵՒ ԹՈՒԲԻՌԻՈՅ ՄԻՋԵՒ

(1878 Յունիս 4 Ն. Տ.)

Նորին կայսերական Մեծութիւն Սուլթանը և Նորին Մեծութիւն Մեծն Բրիտանիայի և Իրլանտիայի Միացեալ Թագաւորութեան Թագուհին և Հնդկաստանի կայսրուհին, վոխադարձաբար ցանկութիւն ունենալով ընդլայնելու և հաստատելու բարեկամութեան այն կապերը, որոնք բարեբախտաբար գոյութիւն ունին երկու կայսրութիւններու միջեւ, որոշեցին կազմել պաշտպանողական դաշնակցութեան դաշնագիր մը, որ նպատակ ունի ապահովելու ապագային Նորին Մեծութեան Սուլթանին հողերը Ասիայի մէջ:

Նոցին Մեծութիւնները առ այս ընտրեցին և նշանակեցին իրենց հետեւեալ լիազօրները.

Նորին կայսերական Մեծութիւն Սուլթանը՝ Նորին Գերագանցութիւն Սավֆեթ-փաշային, Նորին կայսերական Մեծութեան արտաքին գործերու նախարարին.

Եւ Նորին Մեծութիւն Մեծ Բրիտանիոյ և Իրլանդիայի Միացեալ Թագաւորութեան Թագուհին և Հնդկաստանի կայսրուհին՝ Մեծաշուք Առւստէն Հէնրի Լէյըրդին, Նորին Մեծութեան արտակարգ և լիազօր դեսպանին Բ. Դրան մօտ.

Որոնք փոխանակելէ վերջ իրենց լիազօրութիւնները պատշաճօրէն և ըստ օրինի՝ ընդունած են հետեւեալ յօդուածները.

**ՅՕԴ. 1.—** Եթէ Ռուսաստանը, իր ձեռքը պահելով Պաթումը, Արտահանը, Կարսը կամ ասոնցմէ մէկը, այսուհետեւ որեւէ աւտեն փորձ ընէ տիրելու Ասիոյ մէջ Ն. Վ. Սուլթանի ունեցած երկիրներէն որեւէ մէկ մասին, որոնք խաղաղութեան վերջնական գաշնագրով պիտի որոշուին, այն ժամանակ Անդլիան կը պարաւորուի միանալ ն. վ. սուլթանի հետ, զէնքի ուժով այդ երկիրները պաշտպանելու համար:

Ի փոխարինութիւն՝ Ն. Վ. Սուլթանը կը խոստանայ Անդլիային՝ մտցնել անհրաժեշտ բարենորոգումները, որոնք յետոյ մանրամասնաբար, պիտի որոշուին երկու պետութիւններու միջեւ և որոնք նպատակ ունին Բ. Դրան քրիստոնեայ եւ այլ հաղատակներու բարեոք վարչութիւնը եւ պաշտպանութիւնը խնդրոյ առարկայ երկիրներուն մէջ, եւ որպէսզի Անդլիան իր պարտականութիւնը կատարելու համար հարկաւոր եղած միջոցներն ապահովէ, Ն. Վ. Սուլթանը հաւանութիւն կուտայ նոյնպէս, որ Կիպրոս կղզին գրաւուի եւ կառավարուի Անդլիոյ կողմէն:

**ՅՕԴ. 2.—** Ներկայ դաշնագիրը պիտի վաւերացուի եւ վաւերացուած օրինակներու փոխանակութիւնը աեղի պիտի ունենայ ամսուան մը ընթացքին ու եթէ հնար է՝ նաեւ աւելի կանուխի հաստատութիւն որու երկու կողմերսւ լիազօրները սառըագրեցին այս դաշնագիրը եւ իրենց կնիքները գրին:

Ստորդը. ՍՍ.Վ.Ֆ.Ե.Թ

Ա. Հ. Լ. Ե. Յ. Բ. Մ. Դ.

## ՔԱՂՈՒՄՆԵՐ ԲԵՐԼԻՆԻ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐԻՑ

Արձ. № 12

Նիստ Յուլիսի 4 (Ն. Տ.) 1878

Հորդ Սօլսբիւրի 1) այն ժամանակ առաջարկում է զրադուել Ան Ստեֆանօի դաշնագրութեան 16րդ յօդուածով, որ վերաբերում է Հայաստանին: Նորին գերազանցութիւնը պատրաստ էր ընդունելու այդ յօդուածի վերջին երեք տողերը, որոնք վերաբերում են հայերին տրուելիք բարենորոգումներին, եթէ Վեհաժողովն ընդունէր ջնջել այդ յօդուածի առաջին երեք տողերը,

1) Անգլիոյ լիազօր

որոնց նայած, կտրծես, ոռւսական զօրքի հեռանալը կախուած է այս բարենորոգումները Բ. Դրան ձեռքով մացնելուց Եթէ ոչ լորդ Սոլսբիւրին մի ուրիշ նիստում պիտի առաջարկէ յատկապէս հայերի համար պատրաստուած մի յօդուած:

Կոմս Շուվալով 1) առանց պնդելու, որ այս հարցը ենթարկուի վիճարանութեան, որի համար ինքը բոլորովին պատրաստ չէ այսօր, վախ է յայտնում սակայն, որ ոռւսական զօրքերի հեռանալը, եթէ տեղի ունենայ նախ քան խոսացուած բարենորոգումների ներմուծումը, կարող է լուրջ անկարգութիւնների աղդանչան դառնալ, և խնդրում է բոլոր դիազութիւնները յետաձդել մինչեւ այն վայրկեանը, ուր Վեհաժողովը լրիւ կերպով կը զբաղուի Հայաստանի հարցով:

#### Արձ. № 14

Նիստ 5 Յուլիսի (Ն. Տ.) 1878

Վեհաժողովն անցնում է 16րդ յօդուածին, որ վերաբերում է հայերին, և որի մասին հարց եղաւ անցեալ նիստերից մէկում:

Այս առարկայի մասին լորդ Սոլսբիւրի մի առաջարկ բերեց, որ բաժանուեց բոլոր լիովորներին: Նորին գերազանցութիւնը պահանջում է 16րդ յօդուածի առաջին տողերի ջնջումը մինչեւ «pays» (երկիր) բառը և ցանկանում է աւելացնել հետեւեալ նախադասութիւնը.

«Ես 2) բացի դրանից համաձայնութիւն կը կայացնէ վեց ուրիշ ստորագրող պետութիւնների հետ այս պարտաւորութեան նըշանակութեան և նրա գործադրութեան համար անհրաժեշտ միջոցների մասին»:

Նորին գերազանցութիւնը յարում է, թէ հայոց շահերը պէտք է որ պաշտպանուեն, և իր առաջարկութեան նպատակն է յոյսեր տալ նրանց թէ անմիջական բարւոքումների կատարման և թէ միանգամայն այս բարւոքումների ընդարձակման մասին ապագայում:

Կարաթէոդորի փաշան 3) ընդունում է, որ վերջին պատերազմի ժամանակ ըմբոստ ցեղերը լուրջ անկարգութիւններ առաջ բերին, բայց Բ. Դուռը, երբ տեղեկութիւններ տռաւ, իսկոյն միջոցների դիմեց այդ անկարգութիւններին վերջ տալու համար: Լորդ Սոլսբիւրիի առաջարկութիւնը թւում է թէ նկատի ունի ապագայում ձեռք առնուելիք նոր միջոցներ: Կարաթէոդորի փա-

1) Թուսիոյ լիազօր:— 2) Բ. Դուռը

3) Թիւրքական լիազօր

շան կը ցանկար, որ ի նկատի առնուէին այն կտրդադրութիւնները, որ Բ. Դուռն արդէն սկսել է, եւ որ յօդուածին տւելացուէին հետեւեալ խօսքերը. «Բ. Դուռը պիտի հազորդէ վեց պետութիւններին արդիւնքն այն միջոցների, որոնք արդէն ձևոք են առնուած այս ուղղութեամբ»։ Այս յաւելումը թէ գոհացում պիտի տար Օսմանեան կառավարութեան և թէ պիտի լրացնէր անգլիական լիազօրների ներկայացրած բանաձեւի իմաստը։

Կոմս Շուվալովը գերադասում է լօրդ Սօլսբիւրիի խմբագրութիւնը։ Եթէ Բ. Դուռը միջոցներ է ընդունել եւ նրանց գործուդրութեան մէջ չէ դրել, անօդուտ է յիշատակել դրանց։

Նախագահը 1) նկատել է տալիս թէ գուցէ գժուար լինի զըսպողական միջոցներ գործ դնել անկախ ցեղերի գէմ, և նորին պայծառափայլութիւնը կասկած է յայտնում Սօլսբիւրիի առաջարկած յօդուածի գործնական ոյժի մասին։

Կարաթէոդորի փաշան պնդում է իր առաջարկած յաւելման վրայ։ Լորդ Սօլսբիւրին խնդրում է յետաձգել վիճաբանութիւնը, որպէսզի ինքը ժամանակ ունենայ մի քանի փոփոխութիւններ մտցնել նախական բնագրի մէջ։

Հարցը յետաձգւում է մի մերձաւոր նիստի։

### Արժ. № 15

Նիստ 8 Յուլիսի (Ն. 8.) 1878

Զեռնամուխ լինելով օրակարդի հետեւեալ կէտին, նախագահը նկատում է, որ լօրդ Սօլսբիւրին յանձն էր առել ներկայացնել վեհաժողովին օսմանեան լիազօրների հետ կայացնելիք համաձայնութեան արդիւնքը հայերին վերաբերեալ 16րդ յօդուածի խըմբագրութեան մասին։

Լօրդ Սօլսբիւրին կարդում է խմբագրութիւնը, որ կայացած է Մեծն Բրիտանիայի և Թիւրքիայի լիազօրների համաձայնութեամբ։

1) Խելան Բիսմարկ

## ՊԵՏԼԻՆԻ ԴԱՅՆԱԳԻՒՐ

(1878 ՅՈՒՆԻ 1/13)

Լիազօրներ Ռուսաստանի կողմէ՝ Կորչակով, Շուլվալով և Ռեբրի, Գերմանիոյ՝ Պիսմարք, Պիւլով, Հոենլոհէ, Աւտրևիթութգարիոյ՝ Անդրաշի, Կարոլի և Հայմերլէ, Ֆրանսարի՝ Վադդինկառն, Սէնվալիէ եւ Դեպըրէ, Մեծն Բրիտանիոյ՝ Պիկոնսֆիլտ, Սալզպըրի եւ Ռոսսէլ, Խտալիոյ՝ Կորտի եւ Լոնէյ, Թուրքիոյ՝ Գարտթէոդորի փաշա, Մուհամմէտ Ալի փաշա եւ Ստատուլլան պէյ:

(80Դ. 1—57.— Կը վերաբերին Պուլկարիային, Արեւելեան Ռումելիին, Պոսնահէրսէքին, Գարտտաղին, Սերպիային, Ռումանիային եւայլն):

80Դ. 58.— Բ. Դուռը Ռուսաստանի կառավարութեան կը զիջի Ասիոյ մէջ՝ Արտահանի, Կարսի և Պաթումի հողամասերը, վերջինի նաւահանգիստով, այլ եւ այն բոլոր հողամասերը, որ կը տարածուին ռուս-տաճկական նախկին սահմանի եւ հետեւեալ սահմանագծային հողաշերտի միջեւ (Ճորժի-Բարդուս-Արաքողիծ):

80Դ. 59.— Ն. Մեծ. Ռուսաստանի Կայսրը կը յայտարարէ, թէ իր մտադրութիւնը՝ Պաթումը գարձնել ազատ նաւահանգիստ՝ ըստ նախկինին առեւտրական է:

80Դ. 60.— Ալոշկերտի հովիտը եւ Պայազիտ քաղաքը, որ Սան Սթեֆանոյի դաշնագրի 19րդ յօդուածով Ռուսաստանին զիջուած են, կը վերադարձուին Ցաճկաստանին:

80Դ. 61.— Բ. Դուռը կը պարտաւորուի առոնց աւելորդ յապաղման իրականացնել այն բարենորոգումները, զորս տեղական պէտքերը կը պահանջեն հայոց բնակած գաւառներուն մէջ, և անոնց ապահովութիւնը երաշխաւորել չէրքէզներու եւ քիւրտերու գէմ։ Այս նպատակով ձեռք առնուած միջոցները պարբերաբար պէտք է ծանուցանէ տէրութեանց, որոնք անոնց գործադրութեան պէտք է հսկեն :

80Դ. 62.— Քանի որ Բ. Դուռը հաստատ մտադրութիւն յայտնած է պաշտպանելու կրօնական ազատութիւնը ամենալայն իմաստով, ուստի եւ դաշնագիր կողմերը այդ կամաւոր յայտարարութիւնը կ'առնեն ի տեղեկութիւն։

Օսմ. կայսրութեան ոչ մէկ մասին մէջ կարելի չէ դաւանական տարբերութիւնը առիթ տայ, որ որեւէ մէկը զրկուի իրաւունք ունենալէ, եւ կամ չճանչցուի անոր այդ իրաւունքը բոլոր այն բաներուն մէջ, որ կը վերաբերին քաղաքացիական ու քաղաքական իրաւունքներէն օգտուելուն, հանրային պաշտօններ

ընդունելուն, պաշտօնական զբաղումներուն եւ վարձատրութեան հւ կամ այլեւայլ ազատ զբաղումներ եւ արհեստներ ունենաւուն...

807. 63. — 1856 Մարտ 30ի Փարիզի դաշինքը և 1871 Մարտ 13ի դաշինքը կը պահեն իրենց ոյժը բոլոր այն որոշումներու սահմաններուն մէջ, որ չեն վերացուած եւ կամ չեն փոխուած վերոյիշեալ յօդուածներով...

**ԱՏԵՆԱԽՕՍՈՒԹԻՒՆ Տ. Տ. ՆԵՐՍԵՍԻ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻ**

**ՊԱՏՐԻԱՐքի ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈՅ ՅԱԶԳԱՅՑԻՆ ՃՈՂՈՎԻ**

**ՀԱՅՈՅ Ի 21 ՅՈՒԼԻՍԻ 1878\*)**

Տես' բք Երեսփոխանք.

Ամիս մ'առաջ առյն այս պատկառելի ժողովին մէջ պատասխանելով հարցման մը, զոր ազգասէր ոմանք երեսփոխանք կ'ուղղէին ինձ ազգային խնդրոյն նկատմամբ, եւրոպական տէրութեանց քով մեր ըրած ջանքերը և դտած համակրական ընդունելութիւնը զկնի յառաջ քերելու, կ'ըսէի ձեզի. «Ես չեմ միայն աշխատող, այլ իմ է բոլոր պատասխանատուութիւն» :

Դեռ ժամը չը հնչեց՝ ամբողջ տյս պատասխանատուութեան զի կրկին է նու. մին այսօր Հայոց այս մեծ ժողովին առջեւ, և միւսը աղղին առջեւ, յանցեալն, ի ներկայն և յապազայն, և պատմութեան առջեւ:

Այո՛, ես այս պատասխանատուութիւնը շատ աւելի ծանր ըզգացի քան զոր կրնաք երեւակայել, և չզգացի զայն միայն ձերառջեւ՝ որ այսօրուան ազգը կը ներկայացնէք, այլ և զզացի՛ զայն մեր Նախնեաց հոգիներուն ու յիշատակին առջեւ՝ որ կանդնեցին և որ պահեցին զնայ ազգն ու զնայաստոն, և զգացի զայն այն անհամար Հայ սերունդներուն առջեւ՝ որք պիտի յաջորդեն մեր սերունդին: Եթէ երկրորդն այս պատասխանատուութեանց շատաւելի ծանր է ու անեղ քան զառաջինը, ներեցէ՛ք ըսել հիմակուց, ես այդ պատասխանատուութենէն բնաւ չեմ վախնար. զի ամբողջապէ՛ս ունիմ պատասխանել, և խղճմտանքս անդորր է և զըռուարթ: Եսկ աւելի փափուկ է առաջին պատասխանատուութիւնս, այն՝ որ կոչեալ եմ այսօր կատարել ձեր առջեւ. և եթէ իմ բացարութիւններս գոհ չընեն զձեզ, ուրիշ բան չը՛ մնար ինձ ընել,

\*) Պատօնական նրանցակութիւն Պատրիարքանի, նանդերձ Ֆրանսական քարմանութեամբ. Ա. Պոլիս, 1878:

այլ պատմութեան դուտաստանին ապաւինիլ, որուն ենթարկեալ ենք ամենքս ալ, և' ես, և' դուք, և' որք այս շրջապատէս դուրս կը խօսին և կը գրեն:

Եւ զայս ըսելով ո՛չ թէ բնաւ նուազ կ'ուզեմ զգալ ձեր դատելու իրաւունքն ու իշխանութիւնը, այլ զի յանուն ազգային պատկառելի շահուց, պէտք է նախամեծար համարիմ կրել դատապարտութիւն անիրաւ՝ նաեւ ազգիս կողմէն, քան թէ հրապարակել զամենայն: Եւ եթէ ամէն տեսակ հալածանք, դատապարտութիւն, պատիժ և փորձութիւն յանձն չէի առած առաջին օրէն, զգուշացուցանելով զայս ամենէն և զիս միայն կէտ նպատակի ընծայելով, եթէ յանձն չէի առած զոհութիլ, ինչո՞ւ ուրեմն ձեռնարկեցին յայս գործ:

Տես' բք երեսփոխանք,

Հայկական խնդիրը, իր արդի ձեւին մէջ ինքնիրմէ չծնաւ, այլ ընդհանուր Արեւելեան խնդիրէն ծագեցաւ: Ահաւասիկ ի՞նչպէս. Հայոց խնդիր մը կար տասն և աւելի տարիներէ ի վեր, մինչդեռ ո՛չ Հերոէք-Պօսնայի խնդիր կար, ո՛չ Պուլկարաց խընդիր քաղաքական ձեւով: Հայոց կրած հարստահարութեան խնդիրն էր այն. Ազգին ու Տէրութեան մէջ մնացած էր. և ազդը անընդհատ տասը տարի, իր յանձնաժողովներովը, իր Քաղաքական ժողովներովը, իր Երեսփոխանական ժողովներովը, իր Պատրիարքներովը, այս հարստահարութեանց բարձումը կը հայցէր Բարձրագոյն Դրնէն: Ահա' այս էր միայն Հայոց խնդիրը: Եկաւ Հերոէք-Պօսնայի խնդիրը և տպա Պուլկարիոյ խնդիրը:

Այս երկու խնդիրներուն մէջ խառնուած էր հարստահարութեան խնդրոյն հետ ազգային ինքնօրինութեան խնդիրն ուր: Այս գաւառները տպատամքութեան դրօշ պարզեցին իրենց օրինաւոր Տիրոջը դէմ: Արիւնահեղութիւնը Եւրոպայի միջամտութիւնը հըրաւիրեց, և այս մեծ կայսրութեան մը դրացի ուրիշ մեծ կայսրութիւն մը յանուն քրիստոնէութեան ամենէն աւելի ձայն բարձրացուց: Տէրութիւնք ի ժողով գումարեցան ի Պոլիս: Ի՞նչ ըրտ Հայոց ազգը. օրինաւորութենէն դուրս չելաւ. Հայերը զոհ էին, որ Օսմանեան Տէրութեան ներքեւ էին. այլ իրենց վիճակէն դառպէս դժգոհ էին և որովհետեւ ընդհանուր քրիստոնէից վիճակը բարւոքելու խօսքեր կ'ըլլային, Հայերն ալ ընդհանուր բարեկարգութենէն սպասեցին իրենց վիճակին բարւոքումը:

Զեր Պատրիարքը, գիտէք արդէն, Տեսարք երեսփոխանք, պարապ չկեցաւ. աշխատեցաւ Բ. Դրան քով, աշխատեցաւ դեսպանաց քով: Այլ դեսպանաժողովը փոխանակ ընդհանուր վիճակին

քարւոքումը նկատողութեան առնելու, նկատողութեան առաւ միայն Հէրսէք-Պօնայի և Պուլկարաց խնդիրները։ Ասի անիբառ-ւութիւն մըն էր մնացեալ քրիստոնեայ ժողովրդոց, և ներեցէք քրաել, թերեւս իմ սահմանէս քիչ մը դուրս ելլելով, օսմանեան կայսրութեան ալ քայքայումը կը պատրաստէր՝ ապստամբութիւնը քաջալերելով։

Օսմանեան կայսրութիւնը Դեսպանաժողովին այս որոշումը չընդունեց. եւ մեք Հայքս պատճառ չունէինք որ դժգոհէինք, տեսնելով Բ. Դուռը, որ կը մերժէր բացառիկ ու մասնաւոր շընորհումներ ու բարեկարգութիւնք, որոց արդիւնքը պիտի ըլլար մանաւանդ աւելի դառնացում մեր վիճակին, զի տուրքերն աւելի մեր վրայ պիտի ծանրանային, ինչպէս նաեւ այն տարերքն՝ որոնցմով կը բաղկանայ յոռին այս երկրին կառավարութեան մէջ։ Այլ մեծագոյն չարիք մը ու աղէտք փրթաւ ընդհանուր երկրին վրայ. պատերազմը։ Օսմանեան կայսրութիւնը այս մեծ պատերազմէն առաջ իր զօրութիւնը գործածած էր Հէրսէք-Պօնայի և Պուլկարիոյ ապստամբութեանց դէմ եւ կանոնաւոր պատերազմ մզելով երկու իշխանութեանց հետ՝ Գարատաղի ու Սերպիոյ՝ որոց օգնութեան կը սլանար ինչ որ պաշտօնական կերպարանք չունենալով Սլավ էր, ի լոռութիւն դատապարտած էր անոնց զէնքերը։ Հուսկ ապա Պուլկարիոյ արդաւանդ դաշտերը եւ, աւաղ, մեր այնքան աղքայնոց արեամբն ու քրտինքովն ողողեալ մեր Հայոստանի օրհնեալ դաշտերը անիծակուռ արհեստին քանդմանցն ու արհաւրաց տեսարան եղան։ Օսմանեան ազգը իր ցեղին յատուկ բնազդովն ոգեւորած՝ պահ մը ետ մզեց ահագին թշնամին և յապուշ կրթեց աշխարհ իր արիական դիմադրութեամբ ու վերջապէս տեղի տուաւ աւելի մեծ զօրութեան առջեւ, եւ Ռուսիոյ յաղթական բանակները մէկ կողմէն մինչեւ Հայոստանի մայրաքաղաքն եկան, եւ միւս կողմէն մինչեւ բոլոր Թուրքիոյ մայրաքաղաքն ի Պոլիս։ Փամը հնչեց խաղաղութեան։ Երկու տէրութեանց բանակցութիւնն սկսաւ Քըզանլըքի մէջ եւ ընդհանուր պայմաններն կռեցան յԱղրիանուղովիս։ Անմիջապէս պիտի սկսէր դաշնագրութեան բանակցութիւնը։

Աչ ոք կարող է բուռն զօրութեան դէմ, մանաւանդ Երիք բարոյական զօրութիւն միայն ունի. եւ ո՞վ ալ ըլլայ չերնար փոխել եղելութեանց ընթացքը։ Մեծ խելք եւ մեծ հեռատեսութիւն պէտք չէր տեսնելու համար թէ երկրին վիճակը կը փոխուէր բուլլրովին, եւ անոր հետ նաեւ անձնիւր քրիստոնեայ ժողովուրդի գոյութեան պայմաններն ալ կը փոխուէին։ Մէկ խօսքով վտանգն ակներեւ էր ինձի համար եւ ամենուն համար, որ Հայոց Ազգը պիւ

տի կրնար անհետանալ իրր ինքնուրոյն ժողովուրդ, եւ եթէ իր գոյութիւնը չամրապնդէր, պիտի ոչնչանար:— Հարստանարութեան խնդրոյն կ'աւելնար մեծ քան զայն խնդիր, Ազգին գոյութեան ու չգոյութեան խնդիրը:

Այլ ընդհանուր պայմանաց մէջ Հայոց Ազգին անունն անգամ չկար, եւ Դաշնագրութեան վիճարանութիւնը այն պայմանաց առամանին մէջ միայն կրնար ըլլալ: Դրեթէ յուսահատելու էր. և ես չգիտեմ թէ ի՞նչպէս չյուսահատեցանք: Անկարելի է նկարագըրել աղդին մորմոքը՝ զոր, թողէք ըսեմ, զգացի ի սիրտ եւ ի բռվանդակ անձն իմ. միանգամայն զգացի ահեղն այն պատասխանատութիւն՝ որ այն հանդիսաւոր ժամուն կը ծանրանար իմ վրայ. զի Ազգն իր երեսփոխանական ժողովով Ազգին խնդիրն ինձի էր յանձնած մասնաւորապէս: Յաջողիլ անկարելի էր սովորական միջացներով, ոչ ալ սպասելով ներելի էր: Կրնայի ի ժողով կոչել զձեղ, եւ այն տահն բան մը չընելով ալ՝ ձեր առջեւ պտասխանատութեանէ պատիլ, կրնայի գոնէ Քաղաքական ժողովով գործել: Պէտք էր որ այնպիսի պարագայի մէջ՝ նայէի միայն անձնական պատասխանատութեանս ու ձեր առջեւ անպարտ ելլելով՝ խղճիս առջեւ պարտաւոր մնայի:

Տեա՛րք երեսփոխանք, անշուշտ անհետացած չէ ձեր յիշողութենէն այն օրերուն յիշատակը: Օսմանեան աղգը՝ որ առատապէանեղած էր իր արիւնն ի դաշտ պատերազմաց, այնքան զոհողութիւններէ ետքը իր պարտութիւնը տեսնելով, եւ այսքան չարեաց սկզբնապատճառ քրիստոնէութեան անունը միշտ հնչելով իրականին, բնական էր որ արտաքոյ կարգի գրգռութիւն մը ըզգար: Աւելի քան երբեք՝ պէտք էր խոհեմութեամբ ու շրջահայեցութեամբ գործել: այլ նաեւ ուժով եւ աղդու կերպով գործել: Զեր Պատրիարքը մատծեց, խորհրդակցեցաւ: Իր շուրջն ունէր ըուլոր եպիսկոպոսական դասը՝ պատրաստ գործելու իրեն հետանուն Ազգին եւ յանուն Ազգին զոհուելու, եթէ պէտք ըլլար: Միացաւ իր սրբազնն եղբարց հետ՝ եւ որոնք արդէն իրենց կոչման օրն առաջի Աստուծոյ երդուեալ էին, նորէն երդուան նուիրել զանձինս Ազգին:

Օսմանեան լիազօր դեսպանք դեռ չէին ուղեւորած յԱդրիանուպուլիս, ես ու իմ սրբազնն եղբայրակիցներս գործել սկսանք: Ազգին յայտնի էր այն տաեն ինչ որ ուզեցինք. այն է Հայոց յիշատակութիւնը Դաշնագրութեան մէջ. եւ յայտնի է այսօր՝ թէ այս յիշատակութիւնն եղաւ մասնաւոր յօդուածով մը: Արդեօք Ճիշդ մեր ուզածին պէս եղաւ յիշատակութիւնը: Ո՛չ. այլ քաղաքականութեան մէջ՝ «Երբ չես կրնար ընել ինչ որ կ'ուղես, պէտք է ընես ինչ որ կրնաս»:

Աւասիկ Այ-Ստէֆանոսի Դաշնադրութեան 16րդ յօդուածը.

«ՅՈՒ. 16. Նկատելով որ ոսւսական զօրաց Հայաստանի «մէջ գրաւած բայց Թուրքիոյ վերադարձուելիք տեղերէն մեկ-անիլը՝ կրնայ կոխներու և երկու տէրութեանց բարեկամական «յարաբերութիւններուն վնաս բերող կնճիռներու ծնունդ տալ, «Դուռը պարտաւորութիւն յանձն կ'առնու՝ Հայոց բնակած գա-ռաւառներուն մէջ տեղական պիտոյից պահանջած բարւոքումներն ու բարենորոգումներն առանց այլեւ յապաղելու գործադրել և պիւրտերուն ու չէրքէզներուն դէմ անոնց ապահովութիւնն եւ «բաշխաւորել»:

Այս յօդուածին ուժովը քիւրտերուն ու չէրքէզներուն հարս-տահարութեանց դէմ ապահովեալ էին Հայք, իրենց տասը տարի է ի վեր արձակած ազաղակը վերջապէս արձագանդ կը գտնէր. ու մեր յանուն Ազգին ներկայացուցած խնդրոյն մէկ մասը կը լուծ-ուէր ըստ սկզբան և համազգային իրաւանց կարգին մէջ կը մտնէր: Այլ մեր Ազգային խնդիրը Արեւելեան ընդհանուր խըն-դրոյն հետ նոր կերպարանք ու նշանակութիւն առած էր:

Այս երկիրը մինչև այսօր կառավարուեցաւ տաճիկ պաշտօ-նատարաց ձեռքով, և այսօր հասարակ եղած ճշմարտութիւն մըն է պաշտօնատարաց յոռութիւնը, այնպէս զի նոյնիսկ Բ. Դուռը և երկրին վեհապետը քանիցս հռչակեցին դայն: Արդ՝ ճշմարիտ չէ ըսել մասնաւորապէս Հայաստանի համար՝ թէ Հայ Փողովրդեան պատուհասը քիւրաերն են միայն ու չէրքէզները, այլ պատու-հաս մըն ալ անարժան պաշտօնատարներն են: Այս պաշտօնա-տարաց մէջ, Հայաստանի մէկ ծայրէն միւս ծայրը, գրեթէ և ո'չ մէկ հայ պաշտօնատար մը կայ:

Պատերազմէն առաջ մեր Վեհափառ ինքնակալը, այս մեծատա-րած կայսրութեան միահեծան Տէր, սահմանադրութեամբ և հաւա-սարութեան սկզբունքով փորձեց լուծել Արեւելեան խնդիրը, կը-րօնքի խտրութիւնը վերցունելով քաղաքական ու վարչական խնդիրներու մէջ, ու Տէրութեան պաշտօնները հաւասարապէս բաշխելով իր ամէն կարգի հպատակաց, և անոնց մէջ մէկ հատիկ խտրութիւն մը ընդունելով՝ այն որ իւրաքանչիւրին կարողու-թենէն ու անձնական արժանիքէն կը ծագի: Հայոց Ազգը ո'չ դր-ժընդակ, ո'չ ըմբռատ գանուեցաւ այս հայրենասիրական վերջին ջանից. նա մանաւանդ քանի քանի իր զաւակունքը ինքզինքնին նուիրեցին գործին յաջողութեանը. ինչո՞ւ. վասն զի տեսան որ փառաւոր դեր մը պահուած էր Հայուն՝ խնդրոյն այդ եղանակ լուծմանը մէջ. վասն զի Հայն իր ինքնուրոյն եկեղեցիովն ու ինք-նուրոյն ազգութեամբը, որ չէ խառնուած ո'չ օտար եկեղեցւոյ

մը հետ և ոչ օտար աղգի մը հետ, ամենէն աւելի կրնար անխառն եռանդով աշխատիլ երկրին վերածնութեանը համար, և անոր՝ չեմ ըսեր գլխաւոր գործաւորներէն մէկն ըլլալ, այլ կը համարձակիմ ըսել՝ գլխաւոր գործաւորն ըլլալ, համակերպելով նոե՝ Աստուծմէ իրեն մենաշնորհեալ բնական տուրքովը պարագայից բերմանցն ու այլ և այլ աղգաց այլ և այլ բնաւորութեանցն ու բարոյից:

Գեղեցիկ էր այն գործը յոր ձեռնարկեց իր գահակալութեան օրէն մեր այժմու Վեհափառ ինքնակալը, և ոչ ոք կրնայ մեղադրել զՀայո՝ որ յուսացին։ Այլ փորձն ի դերեւ ելաւ. և պատերազմն ու թշնամւոյն յաղթութիւնը եկան նոր ուղղութիւն մը առաջ Արեւելեան խնդրոյն և նոր եղանակ մը ներկայացնել լուծման։

Արեւելեան խնդիրն այլեւս ուրիշ կերպով չէր կրնար լուծուիլ, այլ կամ, Աստուծմի արասցէ, բաժանմամբ, կամ զանազան կարգի ժողովրդոց համար յատուկ ու մասնաւոր դրութեամբ վարչութեան. և այս ըսել է՝ «Որոշել այն գաւառները որոնք մէյմէկ աղգային յիշատակաց կեղրոններ են, և որք ի հնումն աղգի մը հայրենիքը կազմելով՝ դեռ այսօր բնակութեան տեղի են մնացած նոյն աղգին անհամներուն գոնէ մեծ մասին, ուր վերջապէս քրիստոնեայք և անոնց վարչութիւնը յանձնել այն աղգէն քրիստոնեայ պաշտօնատարաց՝ անփոփոխ և անվթար պահելով վեհ. կայսեր վեհապետական իշխանութիւնը. այսպէս՝ Հէրոէք, այսպէս՝ Պօնա, այսպէս՝ Պուլկարիա, այսպէս՝ Յունական գաւառք, այսպէս՝ Հայաստան, և մնացեալ բոլոր գաւառաց մէջ անթերի պահել Տաճիկ պաշտօնատարներով վարչութիւնը, թէև գտնուին հոն քրիստոնեայք, բայց ուր չեն այն քրիստոնէից աղգութեան օրոքանք, և ուր սակաւաթիւք են սոքու։ Գտւառաց այս կերպ ու ըռչումը՝ ըստ մեղ՝ բնաւ քաղաքական կերպարանք կամ հետեւանք պիտի չունենար։

Մեր աղգային խնդրոյն այս մասն է ահա որ չէր լուծուած Ա.յ.-Ստէֆանոսի Դաշնադրութեան 16րդ յօդուածին մէջ, այլ եւ ոչ քոլորովին բարձի թողի էր եղած. զի ինչ որ ընդհանուր կերպով վարչական բարեկարգութիւն ու բարւոքում տրամադրած էր յօդուածն այն, հոն պիտի երթար յանգէր վերջապէս. զի հոն էր քարւոք վարչութեան խնդրոյն միակ կարելի լուծումը, և այլ ամենայն լուծում անհաստատ ու անիրաւ պիտի ըլլար։ Եւ մենք աղգովին պարտաւոր ենք այն պետական աւագ անձանց, որ դաշնադրութեան այդ յօդուածը ստորագրեցին. և հոս բարեպատեհ առիթ կը գտնեմ այդ երախտագիտութիւնը յանուն աղգին յայտնելու իրենց, և որոց մին այսօր՝ իր շրջահայեաց, խոհեմ ու ա-

մոքիչ հանճարովը՝ կը վարէ գժուար ու փափուկ պարագայից մէջ այս երկրին ներքին ու արտաքին քաղաքականութիւնը։

Այ-Ստէֆանոսի Դաշնադրութեան 16րդ յօդուածը երբ ձեռք անցուցինք, նոր ոգի առինք և աւելի եռանդեամբ սկսանք աշխատիլ։ Մեր գործը չէր լմնցած, այլ սկսած էր։ Յայտնի էր որ Այ-Ստէֆանոսի Դաշնադրութիւնը ինչպէս որ էր՝ այնպէս պիտի չմնար։ իր զանազան արամադրութիւններ պիտի կրէին։ Մասնաւորապէս 16րդ յօդուածն ալ անպատճառ փոփոխութեան ենթակայ պիտի ըլլարինչ որ եւրոպական քաղաքականութեան շահուց հետ սերտ առընչութիւն ունէր Դանուբի հովտին ապագայ քաղաքական վիճակը, նոյն կերպով և թերեւս աւելի շօշափելի կերպով Եփրատայ հովտին ապագայ քաղաքական վիճակը առընչութիւն ունէր անգղիական շահուց հետ։

Որչափ ալ անշահասէր ըլլար և հայասէր միայն՝ այն զգացումը, որ 16րդ յօդուածին խմբագրութեանն առաջնորդած էր, Անգղիան պիտի տեսնէր այդ յօդուածը Եփրատայ հովտին մէջ նոր քաղաքական վիճակ մը կը պատրաստէ՝ որ կրնայ մասնաւոր կերպով զայն ստորագրող տէրութեանց միոյն քաղաքական շահուց տեսակէտին պատասխաննել։ Անգղիան պիտի չընդունէր զայս։ Կամ յօդուածը վերցունելու պառը, զի եղան քաղաքագիտաց շըրթունք՝ որ հնչեցին այս բառը, այլ անկարելի էր վերցունել։ զի անմարդասիրութիւնն ու խժդժութիւնը անկարելի է Անգղիոյ ազատամիտ ազգին համար։ Կը մնար միայն բարեփոխնել յօդուածը այն կերպով՝ որ յօդուածը մնայ իրեւ Հայոց համար խմբագրեալ յօդուած։ Հայաստանը բարեկարգի Հայաստանի համար, եւ Հայկական խնդիրը չէզոքանայ, այսինքն՝ լոկ Հայկական խնդիր ըլլայ։

Բայց մենք ալ մեր կողմէն պէտք էր որ աշխատէինք. պէտք էր մեր մոռցուած անունը յիշեցնէինք՝ երբեմն մեզի հետ ապրող եւ այսօր կորսուած հին ու փառաւոր ազգերուն թոռանցը Եւրոպայի մէջ. պէտք էր գիտնար Եւրոպա, որ Հայ ազգը կը զդայ ինքզինքը եւ զիտէ իր իրաւունքը պաշտպաննել։ Խորէն Սրբազն ուղեւորեցաւ ի Բէթէրսպուրկ, եւ Խրիմեան Սրբազն յԱրեւմուտա Եւրոպիոյ՝ իրեն թարգման ունենալով ազդային երիտասարդութեան փայլերէն մին՝ որ իր նորահաս ու միանգամայն հասուն հանճարովը մեր Հայոցս ապագայ գեղեցիկ յոյսերը պատկերացուց Եւրոպիոյ առջեւ, ինչպէս Խրիմեան Սրբազն ալ Հայաստանի փառաց սուգը ու դժբախտութեան մէջ համբերատար ազնուութիւնը

կը ներկայացնէր իր դէմքին վրայ, ինչպէս Խորէն Սրբազան ալ հին յիշատակներով թրթռուն և նոր յոյսերով բաբախուն սիրու Ազգին։ Ասոնք պատգամաւորք էին պաշտօնապէս Ազգին կողմէն։ իսկ ամէն Հայու պարտքն էր գործակցիլ իրենց, և իմ իրաւունքը էր այսպիսի պարագայի մէջ Հայութեան բոլոր զաւակացը դիմել, քանի՛ և ո՛ւր որ պէտք ըլլար։ Որուն սիրու Հայու անունով կը թրթռար և որ կարող կը զգար զինքը օգտակար ըլլալու Ազգին, գործակցեցաւ հոս ինձի և հո՛ն ազգային պատգամաւորաց։ Եւ զի ջանքն ընդհանուր եղաւ, ընդհանուր եղաւ նաեւ համակրութիւնը որ ամէն կողմէն սկսաւ ծնիլ ու բազմանալ մեր ազգին համար. օրագիրք թարգման նղան այս համակրական զգացմանց, պաշտպան կացին մեր դատին գրեթէ առանց բացառութեան ամենուրեք, ժողովրդական ակումբներ կազմեցան և քաղաքական բեմերն իսկ որոտացին մեր Ազգային խնդրոյն վիճաբանութեամբ։ Կընայինք ըսել թէ Եւրոպիոյ զգացումն ի մեր կողմն էր. զգացում, աւաղուց գիտէի թէ այս դարուս մէջ շահը միայն կը խօսի և մանաւանդ շահը միայն պիտի խօսի այն ծերացեալ ու գործոց մէջ կարծրոցեալ քաղաքագիտաց ակումբին մէջ՝ որ պիտի գումարէր ի Պէրլին։ Այլ մենք շահն ալ ի մեր կողմ ձգոծ էինք։ Քիչ մ'առաջ ըսի արդէն թէ ի՞նչ պէս։

Տէրութեանց Աւագաֆողովը գումարուած և արդէն մէկ քանի նիստ ըրած էր ի Պէրլին. ամէն կողմէ ամէն տէրութենէ յուստոդրութիւնք ու պաշտօնական խոստումներ ընդունած էի. յայտարարութիւններ՝ թէ ի՞նչ որ միւս քրիստոնեայ ժողովրդոց պիտի տրուի, պիտի տրուի նաև Հայոց. ձայն չունէին հայերը և չէին կրնար ունենալ Աւագաֆողովին մէջ, այլ — մինչեւ այս աստիճան էին մեղի տրուած յոյսերը — մեծ և աղնուախոն ազգի մը, Գաղղիոյ արտաքին գործոց պաշտօնեայն և առաջին լիազօր զեսպանը յանձն առած էր որ ինք ներկայացուցիչ ու փոստարան կանգնի մեր դատին՝ Աւագաֆողովին մէջ, նա՛ որ և կատարեալ հաւանութեամբ ընդունած էր մեր խնդրոյն ձեւը, հոգին և գործնական եղանակը՝ ինչպէս որ առաջարկած էինք մեր պաշտօնական գրութիւններով։

Վերջապէս՝ աւագագոյնն այն աւագաց և ճարտարագոյնն ի քաղաքագիտաց Նախագահն իսկ Աւագաֆողովին, որ և մասնաւոր ուշադրութեամբ քննած էր մեր խնդիրն ու մեր գրերն ամենայն՝ և մասնաւոր հոգատարութիւն յայտնած առաջին օրէն մեր դատին համար, պաշտօնական կերպով ներկայացուց և օրակարգն անցուց մեծ ժողովին՝ կ. Պօլսոյ Հայոց Պատրիարքին նամակը առ

նոյն ինքն Նախագոհն, Հայ պատգամաւորաց ինդրագիրը, Հաւասառանի վարչութեան համար ծրագրեալ կանոնագիրը և Հայաստանի վրայ վիճակագրական տեսութիւն մը:

Այսպէս ահա ներելի էր մեզ յուսաւ թէ ինդիրն ի հիմանց պիտի քննուէր ու հիմնական պիտի ընդունէր լուծում։ Այլ ճիշդայս միջոցին երեւան ելաւ գաղտնի դաշնադրութիւնը ընդ մէջ Թուրքիոյ և Անգղիոյ՝ Ասիոյ նկատմամբ։

Տեսրք երեսփոխանք, ինձի չի պատկանիր քաղաքական տեսառւթեանց մէջ մանելով ըսել թէ ո՛րչափ յանցաւոր կրնան ըլլալ Հայերը որ չնախատեսեցին զայդ նոր քաղաքականութիւնը՝ զոր և ոչ մէկ տէրութիւն եւրոպայի մէջ նախատեսած էր, և որուն մէջ յայտնի չէ տակաւին, երեւակայութիւնն արգեօք կամ թէ հեռասես քաղաքագիտութիւնը աւելի՛ մեծ զեր խաղացած է։ Այլ այդ դաշնադրութիւնը՝ որ եթէ զործադրելի՝ անուրանալի բարիք մըն է Թուրքիոյ համար և Հայոց համար ալ, արգելք չեղաւ որ Աւագաժողովն զբողի Այ-Ստէֆանոսի Դաշնադրութեան 16-րդ յոդուածովը, բարեփոխէ զայն, չէզոքացնէ ու մէկ տէրութեան երաշխաւորութեան ու հսկողութեանը փոխանակ բոլոր մեծ տէրութեանց երաշխաւորութիւնն ու հսկողութիւնը դնէ, մինչդեռ միւս կողմէն ալ թուրք-անգղիական դաշնադրութեամբ՝ Անգղիոյ մասնաւոր պաշտպանութիւնն ապահովեալ էր Հայոց համար։ այլ արգելք եղաւ որ Հայ ազգին ինդիրն ամբողջապէս նկատողութեան առնուի։

Որ և է անկողմնակալ մտածութեան համար ակներեւ է, որ եթէ թուրք-անգղիական դաշնադրութիւնը Ասիոյ քրիստոնեայ ժողովրդոց համար բարեկարգութեան ծրագիրը Անգղիոյ ու Թուրքիոյ կառավարութեանց համաձայնութեամբ որոշուիլ տրամադրքած չըլլար, տէրութիւնք իրենք զայդ ծրագիրը պիտի որոշէին։

Աւասիկ Պէրլինի Դաշնադրութեան 61-րդ յօդուածը.

«Բարձրագոյն Դուռը կը խոստանայ, առանց այլ եւս յապա- « ղելու, զործադրել այն բարւոքումներն ու բարենորոգումները, « զորս տեղական պէտքերը կը պահանջեն Հայոց բնակած գաւառ- « ներուն մէջ, և անոնց ապահովութիւնն երաշխաւորել Զէրքէզաց « ու Քրդաց դէմ։ Այս նպատակաւ ձեռք առած միջոցները պար- « բերաբար պիտի ծանուցանէ տէրութեանց, որք անոնց գործա- « դրութեանը պիտի հսկեն»։

Տեսրք երեսփոխանք, եթէ այս յօդուածը ցաւալի բան մ'ու- « նի, այն է որ մեր ինդրոյն լուծումը ըստ մասին կը յետաձգէ. « չկործաներ ազգին յոյսերը, այլ եւ չպսակեր նոյն հետայն։ Եւ ո՞ր

աղդ կրցած է յանկարծակի կերպով իր բաղձանացն ի կտտար հասնիլ. դժբախտութիւնն է միայն և մահ, որ յանկարծակի կրնանգալ անձի մը և ազգի մը վրայ. կեանքն ու բարեկեցութիւնը յամըը կը ձեւանան: Եւ ասոր համար է որ կ'անիրաւեն անոնք որ կ'ըսեն թէ՝ «ինչո՞ւ սկսանք, եթէ պիտի չյաջողէինք», և թէ՝ «յայտնի էր որ պիտի չյաջողէինք». զի օր մը յաջողելու համարայս օրէն սկսելու էր. և զի եթէ ապահով կերպով գիտնայի առանցուց թէ պիտի չյաջողիմ բնաւ, դարձեալ պիտի սկսէի, և այն թող գրէր ինձի ազգս ի դատապարտութիւն:

Բայց ոչ ինքնին ձեռնարկեցի ես յայս գործ. այլ յառաջ քան զիս և բուռն քան զիմս էր ազգին ընդհանուր փափագը. եւ ես պատգամ միայն ընդունած էի զայն փափագն յառաջ վարելու: Արդ՝ երկու կարդ առարկութիւնք կան որոց ազդած ցաւը կ'աւելնայ յիս իմ ցաւերուս վրայ. այս առարկութեանց մին է այն՝ թէ վասն զի քիչ խնդրեցինք, քիչ ընդունեցանք, թէ անկատար կերպով թարգման կացինք Ազգին իղձերուն և թէ նոյն իսկ այն կերպով վարուեցանք դիտմամբ և խորհրդով՝ որ անկատար կերպով պսակուին այդ իղձերը: Այս առարկութիւնը ազդայնոց ումանց կողմէն է և նոր ապացոյց մը կը հանդիսանայ այն չարեց՝ որ Ազգին գերութեան վիճակը գործած է, յամառ անվստահութիւնը բնական յատկութիւն մ'ընելով ազդայնոց: Ա՛հ, եթէ այդ խիզախ վճիռն արձակողը գիտնար, թէ անոնք որ աշխատեցան վեց ամիսներէ ի վեր, աշխատեցան այնպէս՝ որպէս ոչ երբեք աշխատած էին իրենց կեանքին մէջ, ընծայելով, ազգին համար զամենայն որ ունէին, որն իր հարստութիւն, որն իր տաղանդ, որն իր ազդեցութիւն, և ամէնքն իրենց աշխատութիւն. եթէ գիտնա՛ր թէ ի՞նչպէս արհամարհեցին դժարութիւնք ու վատնգ. եթէ գիտնար թէ լաւ եւս համարեցան զոհել իրենց շահն ու անձը, քան թէ նշանախե՛ց մը զոհել ազդային ծրագրէն. եթէ գիտնա՛ր թէ ի՞նչ սուրբ հայրենասիրութեամբ վառուած էին առանց որ եւ է փառքի կամ համբաւոյ ակնկալութեան ո՛չ այժմ, ո՛չ առ յապայն, եթէ գիտնար ինչ որ ես գիտեմ, խղճմտանքին մէջ պիտի դողար՝ այդ դատապարտութիւնն արտասանելով:

Միւս առարկութիւնը օտարէ՛ն կուգայ մանաւանդ, զի չկայ Հայ մը՝ որ զայդ առարկութիւնը կարենայ ընել. ա՛յն է թէ՝ ի՞նչ որ ձեր Պատրիարքը ազգին խնդիրը կոչեց, այն իր հնարած խընդիրն էր, և ազգը չունէր մասնակցութիւն: Այդ օտարը չէ՛ լսած Հայոց ազգին անվերջանալի աղաղակը այնքան տարիներէ ի վեր, և չէ լսած սոյն այս Երեսփոխանական ժողովին յանուն Ազգին ինձի յանձնած պաշտօնը՝ զոր և կրկնեց ասկէ քիչ ժամանակ առաջ:

Եւ արդ՝ ահա յայտնեցի ձեզի թէ ի՞նչ ձեւով և ի՞նչ բառերով՝ ներկայացուցի Հայոց խնդիրն Եւրոպայի, և զոր կ'ամփոփեմ հոս-սապէս. Հայոց վարչութիւն Հայաստամի մէջ առանց քաղաքական փառասիրութեան, զոր երբեք չենք ունեցած և չենք կրնար ունե-նալ, մեր Վեհափառ Սուլթանին հովանաւորութեանը և վեհապե-տական իշխանութեանը ներքեւ։ Դուք, ազգային երեսփոխաններ, ըսէ՛ք, դուք որ բոլոր ազգին քուէովն ընտրուած՝ կը զգաք ի ձեր սիրտ բարսխել սի՛րտն ազգին, ըսէ՛ք, ազգին խնդիրը չէ՞ այն ոք-ներկայացուցի։

Ըսէ՛ք, պիտի ներէի՞ք ինձ որ լուռ մնայի. ըսէ՛ք, պիտի նե-րէի՞ք որ այնպիսի պարագայի մէջ ուր Թուրքիոյ քրիստոնեաց ժողովրդոց բաղդը պիտի վճռուէր, ձեր Պատրիարքը անհոգ կե-նար. Ըսէ՛ք, պիտի ներէի՞ք եթէ նոյնիսկ անյոյս և անապաւէն շդիմէի ազգաց ժողովին՝ գէթ անոր համար, որ Եւրոպայ դիտնայ-թէ Հայոց ազգ մըն ալ կայ Արեւելքի մէջ։ Ըսէ՛ք, պիտի նե-րէի՞ք դուք և պիտի ներէի՞ն ինձ մեր Նախնեաց հոգիք, Հայկէն մինչեւ մեր վերջին Լեւոն, Լուսաւորիչէն մինչեւ ի վերջինն ներսէս՝ ի շարս մեր ազգաշէն և ազգասէր կաթողիկոսաց, ըսէ՛ք, պիտի ներէի՞ն և պիտի ներէի՞ք եթէ խոչ և խութ առ ոտն հար-կանելով մինչեւ Եւրոպա չհասցունէի Ազգին աղաղակը. Ըսէ՛ք, ըսէ՛ք ձեր հանդիսաւոր քուէովը, ըսէ՛ք ձեր միտայն քուէովը, զի միտայն միայն կրնայ ըլլալ քուէն այս պարագայիս մէջ. Ըս-է՛ք, եւ ձեր քուէն թող պատասխանէ այդ անհեթեթ եւ ազգու-րաց առարկութեան 1)։

Եւ սակայն ո՞ւր է կորուսար, ո՞ւր է այնքան աշխատու-թեանց և ջանից ապարդիւն մնալը, ո՞ւր է անյաջողութիւնը, ո՞ւր է դժբաղդութիւնը, ո՞ւր յուսահատութիւն։ Վասն զի՝ առաջին անգամ Հայոց ազգին անունն անցաւ հանդիսաւոր դաշնագրու-թեանց մէջ՝ ա՞յդ է կորուսար. վասն զի՝ Հայոց ապագային սեր-մունքը դրուեցան, ա՞յդ է մեր ջանից ապարդիւն ելնելը. և վա-սն զի՝ Եւրոպայի ժողովուրդներն ու տէրութիւնները ճանչցան ու սիրեցին Հայ ազգը, ա՞յդ է անյաջողութիւնը. եւ վասն զի՝ այս վայրկենիս որ կը խօսիմ ձեզի այս ազգային բեմին վրայէն, թերեւս մեծ ևս բեմերու վրայէն հարցումներ կ'ուղղին Եւրոպայի կառավարութեանց՝ Հայոց նկատմամբ, ա՞յս է մեր լքումն ու յու-սահատութիւն։

Տեա՛րք երեսփոխանք, ըսի արդեն թէ մեր խնդիրն անմիջաւ-

1) Ազգային ժողովն լիւ ատեմարանութեանս միաձայնութեամբ մերժեց սոյն օւա-րուսի առարկութիւնը։

պէս եւ կատարելապէս չէ' իրականացած, եւ ասոր համար պարտք համարեցայ բողոքն հոս տէրութեանց գեսպանաց քով, և ի Պերլին լիտզօրաց քով։ Բողոքը տկարին իրաւունքն է եւ շատ անդամ յուժպէտս կը գործածուի նա. այլ ո՛չ այս պարտգային մէջ, զի արդիւնքն իսկ տեսնուեցաւ վերջին վայրկենին, յօդ-ուածին խմբագրութեանը մէջ։ Այո՛, մեր խնդիրն ամբողջոպէս չէ կատարուած, այլ մեծ է արդէն ինչ որ ստացանք դաշնագրու-թեան այն յօդուածով. եւ մեծ է՝ ոչ ոք կրնայ ուրանալ զոյս և ես քան զայլ ոք աւելի նուազ՝ Անգղիոյ մտանաւոր պաշտպա-նութիւնը։

Մենք չենք յուօացած մեր զօրութեանը վրայ այդ պաշտպա-նութեան տալու համար այն ուղղութիւնը՝ զոր կրնանք փոփա-քիլ մեր ազգային խնդրոյն կատարմանը նկատմամբ. այլ իրողու-թիւնք զօրաւորագոյն են քան զամենայն՝ և վճռաբար կը հրա-մային նոքա տէրութեանց քաղաքականութեան։

Անգղիոյ մեծ ազդին քաղաքականութիւնը՝ որուն յայտնի են շահերը, նպատակն ու համակրութիւնն, կրնայ ի սկզբան այնպիսի ձեւ ու ոգի մը զգենուլ՝ որ իր յաւիտենական կղզին մշտնջենա-ւորապէս պատող ովկիանոսին պէտ ինքն իրեն դէմ մարտնջելով թէ և չյոդնի, չպարտասի, այլ՝ զի պէտք է յաջողի, հա՛րկ պիտի զգայ վերջապէս նոր ոգի ու նոր ձեւ առնուլ։

Իսկ մենք, Տես՛րք երեսփոխանք, մենք յարատեւենք մեր սկսած գործին մէջ։ Այսպիսի գործեր ո՛չ մէկ օրուան մէջ, ո՛չ մէկ մարդու ձեռքով կրնան կատարուիլ։ Պատրաստուինք մեր ա-պագային։ Նախ՝ չկենանք հոս, Հայաստա՞ն երթանք. Հայաստա՞ն զրկենք ինչ որ ունինք Ազգին մէջ իր բանիրուն, տաղանդուոր, ազգասէր, ուսումնատէր եկեղեցականներ. Հայաստա՞ն երթան մեր դաստիարակներ, ուսուցիչներ, մեր այնաքան վառվուուն ե-րիտասարդներ. Հայաստա՞ն երթան մեր արուեստագէտներ, վա-ճառականներ. Հայաստա՞ն երթան այնքան դժբախտ պանդուխտ-ներ. ո՛չ եւս պիտի ըլլայ հոն սով, սրածութիւն. ո՛չ եւս հարըս-տահարութիւն. ո՛չ եւս կենաց և ընչից և պատուոյ առեւանգու-թիւն. ո՛չ եւս աշխատութեան խափանում։ Ուղիներ պիտի բաց-ուին. ջրանցքներ պիտի շինուին. գործարաններ պիտի կառուց-ուին. Անգղիոյ դրամատէրք հո՛ն պիտի երթան իրենց դրամը գոր-ծածելու. թող երթան մեր դրամատէրք ալ, ընկերութիւններ կազմեն այս օրուընէ. ընկերութիւններ՝ ամէն քաղաք և գիւղ գպրոցներ հաստատելու համար. Հնդկաստանէն, Հայաստանէն, Ան-գղիայէն, Թուրքիայէն, Թուսիայէն, Աւստրիայէն ու մինչեւ Պարակաստանէն միանան, ձեռք ձեռքի տան բոլոր Հայերը, և այն

ատեն թերեւս և ալ ցաւագար ու անբուժելի հիւանդութեամբ վարակեալ, ի գերեզման իջած ըլլամ արդէն. այլ տեսնելով այս քան ազդացին միասիրտ, միահօգի աշխատութեան դեղեցիկ արդիւնքները, տեսնելով պսակուած մեր այսօրուան բոլոր յոյսերը, հոգիս պիտի խայտայ գերեզմանիս մէջէն և պիտի ընդգրկէ մեր այրելի նախնեաց հոգիները...

## ՓԱՐԻԶԻ ԴԱՇՆԱԳԻՐԸ ԵՒ ԲԱՐԵՆՈՐՈԳՈՒՄՆԵՐԸ<sup>1)</sup>

(1885 Մարտ 30)

Թուրքիոյ ներքին, ընդհանուր յեղաշրջումը սկսաւ Սուլթան Մահմուտ Բ.ի ձեռքով. բայց մասնաւորապէս քրիստոնեայ հպատակներու նկատմամբ բարենորոգումներու ձեռնարկեց անոր սրբին՝ Սուլթան Ապտիւլ Մեծիտը, որ իր սատրագամի, առաջին լուսամիտ թուրք պետական անձի՝ Ռէշիտ փաշայի յորդորով 1839ին հրատարակեց առաջին Թամզիմաթը (բարենորոգում) հրովարտակը՝ Գիւլխանէի Խաթթը Շէրիֆը: Թուրքիոյ քրիստոնեայ ժողովուրդներու կեանքին մէջ որոշ բարելաւում մտցուց Բարենորոգումի այս ձեռնարկը:

Պետութիւնները՝ Աւստրիան, Անգլիան և Ֆրանսան, Վիեննայի մէջ բանակցութիւններու սկսան Ռուսաստանի հետ և Փետըրւար 1ին (Ն. Տ.) բրոթոքու մը ստորագրեցին, որ իրեւ հիմ պիտի ծառայէր խաղաղութեան դաշնագրին: Այս բրոթոքուի չորս պայմաններէն մէկն էր Օսմանեան կայսրութեան հպատակներու ապահովութեան հարցը: Թուրք կառավարութիւնը ամէն կերպ աշխատեցաւ, որ ապագայ դաշնագրին մէջ այս կէտը իբրեւ սուանձին պայման չդրուի:

Այս բանակցութիւններուն արդիւնք ըլլալով՝ Փարիզի Քոնկրէին բացման օրը, 1856 Փետրուար 6/18ին, Սուլթանը հրատարակեց նոր Թամզիմաթի Խաթթը Հիւմայունը (բարենորոգումներու արքայական հրովարտակը), որով իր բոլոր հպատակներուն դարձեալ կը չնորհուէր ապահովութիւն կեանքի, պատուի և գոյքի, հաւասարութիւն օրէնքի առջեւ, անխտիր ընդունելութիւն վարչական և զինուորական պաշտօններու մէջ, կրօնի և սւսման ազատութիւն, քանի մը վարչտկան սահմանափակումներով, գտարաններու մէջ զկայութիւններու հաւասարութիւն և այլ ժողովրդավար բարենորոգումներ:

1) Այս դաշնագիրը կարդալ նախ Էան-Մըֆանոյի դաշնագիրը, էջ 9:

**Փարիզի դաշնագրի** (1856 Մարտ 30) 9րդ յօդուածը, յիշելով այդ հրովարտակը՝ կը չեշտէ յատկապէս, որ ան պէտք է իբր հիմ ծառայէ թուրք կառավարութեան և Սուլթանի քրիստոնեայ հպատակներու փոխադարձ յարաբերութիւններու։ Օսմանեան հպատակ հայերու և միւս քրիստոնեաներուն համար այդ թանգի մաթը մնձ կարևորութիւն ունեցաւ իբրեւ կռուան, որուն յենելով՝ եւրոպական պետութիւնները ընդհանուր ճնշում ի գործ դրած են Թուրքիայի վրայ, ի նպաստ քրիստոնեայ բնակիչներուն, և այդ է եղած պաշտօնական հիմնաքարը Հայոց Ազգային Սահմանադրութեան և առ հասարակ Պատրիարքարաններու ու անձնաշնորհումներուն։

### **Փարիզի դաշնագրի 9րդ յօդուածը.**

«Ն. Մեծութիւն Սուլթանը՝ իր հպատակների բարեկեցուաթեան մասին ունեցած մշտական հոգացողութեամբը՝ յատուկ, ֆերման շնորհեց, որով բարւոքում է, առանց ցեղի և կրօնի խըսրութեան, նրանց բոլորի վիճակը, և դրանով նա նուիրագործեց իր վեհանձն դիտաւորութիւնները Թուրքիայի քրիստոնեայ ժողովուրդի նկատմամբ։ Միեւնոյն ժամանակ ցանկալով մի նոր ապացոյց ևս տալ իր այս զգացումներին՝ նա հաղորդեց դաշնագիրն ստորագրող պետութիւններին վերոյիշեալ ֆերմանը (հրովարտակ), որը Սուլթանի արքայական կամքի ինքնարուխ արտայայտուաթիւնն է։ Պետութիւնները ճանաչում են այս յայտարարութեան կարեւոր նշանակութիւնը։ Ինքն ըստ ինքեան ենթադրւում է, որ այս հանդամանքը բնաւ իրաւունք չէ տալիս յիշեալ պետութիւններին՝ ոչ միասին և ոչ առանձին՝ խառնուել ո՛չ Սուլթանի և իր հպատակների փոխադարձ յարաբերութիւնների և ոչ էլ նրա կայսրութեան ներքին գործերի մէջ»։

Իսկ թանգիմաթի հրովարտակին մէջ քրիստոնեաներուն վերաբերեալ արամագրութիւնները հետեւեալներն են.

ԱԱյս բոլոր առանձնաշնորհումներն և կրօնական արտօնուաթիւնները, որոնք մեր նախնիքներից ի վաղուց անտի շնորհուել են պետութեան մէջ բնակող և իմ պաշտպանութիւնը վայելող բոլոր քրիստոնեայ և այլ ոչ-մահմետական հասարակութիւններին՝ վաւերացուած են մեզանից և պիտի պահպանուին։

«Իւրաքանչիւր քրիստոնեայ կամ ոչ-մահմետական հասարակութիւն պարտաւորւում է մի որոշ ժամանակի ընթացքում իր միջից ընտրուած յանձնաժողովի միջոցով, Բ. Դրան հսկողութեան տակ և իմ բարձր բարեհաճութեամբ, քննել իր ունեցած առանձնաշնորհումներն և արտօնութիւնները, սահմանել ժամանակի և

Քաղաքակրթութեան պահանջած բարենորոգումներն և հազորդել  
Բ. Դրան»: (1)

## ԾԱՆՈՒՅՍ.ԳԻՐ ՊԵՐԼԻՆԻ ԴԱՇՆԱԳՐՈՒԹԵԱՆ ԳՈՐԾԱԴՐՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

Պերլինի դաշնագրութեան կնքումէն վերջ, առաջին անգամ  
Հայկական Հարցը արծարծուեցաւ 1880ին Անգլիոյ նախաձեռնու-  
թեամբ և վեց մեծ պետութիւններու դեսպաններու հաւաքական  
գործակցութեամբ: Այս առթիւ փոխանակուեցան հետեւեալ վա-  
ւերագրերը.

### ԱՊԵՏԻ ՓԱՇԱՅԻ 1880 ՅՈՒԼԻՍ 5 ԹՈՒԱԿԱՆՈՒ ԾԱՆՈՒՅՍ.ԳԻՐՆ\*)

#### Պ. Դեսպան

Պատիւ ունիմ պատասխաննելու Զեր Վաեմութեան Յունիս 11ի  
Մտնուցագրի (note) տյն մասին՝ որ Պերլինի Դաշնագրութեան  
61-րդ Յօդուածին պայմաններուն կը վերաբերի. պայմաններ՝ որ  
միեւնոյն Յօդուածին վերջին հատուածին մէջ բացայաց դրուած են:

Պատերազմին հետեւանք եղող ամէն տեսակ մտազրաղումնե-  
րու և դժուարութեանց հակառակ՝ Օսմանեան կայսերական կա-  
ռավարութիւնն միշտ ի մտի ունեցաւ այս պայմաններու գործա-  
դրութիւնը. և Քիւրտիստանի ամէն մասերուն և ուրիշ վիլայէթ-  
ներու մէջ բազմաթիւ ձեռնհաս պաշտօնատատարներ զրկեց՝ որոնց  
պաշտօնն էր միայն ամենէն աւելի ազդու միջոցներն փնտուի թէ՝  
Հայոց և թէ Նորին կայսերական Վեհափառութեան՝ Սուլթանին՝  
հաւատարիմ միւս հպատակներուն անդորրութիւնը ապահովելու  
և վերջապէս նշանակելու համար միեւնոյն միջոցներու կիրառու-  
թեան եղանակը, անձամբ իսկ գործադրելով ինչ ինչ միջոցներ՝  
իրենց շնորհուած իրաւունքին համեմատ: Այս Յանձնաժողովներէն  
զատ՝ անծանօթ չէ նաեւ՝ թէ կարճ ժամանակի մը մէջ Օսմանեան  
կառավարութիւնը որոշեց նիզամիէ ատեաններէն բաժնել գործա-  
դիր իշխանութիւնը, Եւրոպայի մէջ ի գործ գրուածին համա-  
ձայն, թէ՝ կը ջանայ լաւ կազմակերպութիւն մը տալ անոնց և  
ամեն ուրեք տուրքի և տասանորդի հաւաքման նոր եղանակ մը

(1) Սարուխան, Հայկական Խնդիրն եւ Ազգ. Սահմանադրութիւնը Թիւրքիայում (1860—1910), Թիմլիս, 1912, էջ 14:

\*) Գիւղն Կ. Պոլսի Հայոց Պատրիարքարանի

հաստատելու անհրաժեշտ փորձառութիւնն ընել՝ բնակիչներու հանգիստն ու հանդարտութիւնը ապահովելու համար, թէ՝ վերջառ պէս սկսած է հաստատել տեղ տեղ քաղաքապահ զօրք և ոստիկառ նութիւն՝ բնիկ և օտար բազմաթիւ մասնաւոր սպաներու պաշտօն տալով ներկայացնել Օրինաց Շրագիրներ այս երկու Հրահանդներու (institutions) վրայ, և ի նկատ առնուլ ամէն ինչ՝ որ նպաստաւոր կրնայ ըլլալ անոնց յաջողութեանը :

Այս քննութիւններէն կը հետեւի՝ թէ ժողովուրդներու նկարագրին և պէտքերուն ամսնէն աւելի յարմարող բարեկարգութեանց մէջէն այժմ իսկ իբրեւ ամենէն աւելի ստիպողական և արդիւնագործ ընդունուածներն կը կայանան գիւղախմբերու կազմակերպութեան և բաշխումին՝ ինչպէս նաև եղեռնադատ առեաններու հաստատմանը վրայ :

Կարեւոր կը համարիմ ուրեմն քանի մը մանրամասնութեանց մանել այս երկու կէտերու վերաբերմամբ, որ սահմանուած են երաշխաւորի՝ ապահով և ստոյգ եղանակաւ՝ հասարակաց կարգն ու անդորրութիւնը :

Իւրաքանչիւր գաւառակակ պիտի բաժնուի գիւղախումբերու որք իրենց կարգին՝ պիտի պարունակեն մէկմէկու մերձաւոր գիւղերու խումբեր :

Գիւղախմբական ժողովներն պիտի ընտրուին բնակիչներու ձեռամբ, և կառավարութիւնը պիտի անուանէ գործադիր իշխանութեան վերաբերեալ ինչ ինչ իրաւունքներ ընդունած գիւղախմբական վարիչ ժողովականներէն մին : Այս վարիչներն կախում պիտի ունենան գաւառակապեաններէ (Sous-Préfets) և թաղապետական պաշտօններն ալ պիտի կատարեն հաւասարապէս : Պէտք է որ վիրենք ընտրող բնակիչներու մեծամասնութեան կրօնին վերաբերին, և ոյս պարագայի մէջ իրենց իրր օգնական (adjoint) պիտի ունենան փոքրամասնութեան կրօնը դոււանող անձեր : Իրենց պաշտօններու գործադրութեան մէջ ժողովրդին քուէովն ընտրուած չորսէն վեց անդամններէ բաղկակած խառն ժողովի մը աջակցութիւնն պիտի ընդունին : Վերը յիշատակուած վարիչներն ու գիւղախմբական ժողովներն առաջին անգամ միայն պիտի անուանուին գաւառակապեաններու վարիչ ժողովներէն, և այդ ժողովները պիտի ընտրեն զանոնք իւրաքանչիւր տեղերու բնակիչներու մէջէն :

Իւրաքանչիւր վարիչ իւր հրամանին ներքեւ պիտի ունենայ քաղաքապահ զօրք, որուն թիւը տեղւոյն իրական պէտքերուն համեմատութեամբ պիտի կրնայ աւելնալ : Այդ զինեալ զօրութեան գործը պիտի ըլլայ ապահովել գիւղախմբին կարգն ու անդորրութիւնը, ձերբակալել չորագործներն ու սրիկաններն և պաշտպա-

նել բնակիչներն ամէն բւնութեան և կեղեքումներու դէմ : Քառագապահ զօրքերու ամէն մէկ դասակը պիտի կրնայ միւս գիւղախումբներու քաղաքապահ զօրքերուն օժանդակութիւնը կամ գործակցութիւնը խնդրել՝ միասին գործելու և աւագակներու ձերքակալման մէջ յաջողելու համար :

Աերը յիշատակուած գործակալներէն զատ՝ իւրաքանչիւր նահանգի մէջ պիտի կազմակերպուի՝ մասնաւոր կանոնագրի մը ուսով՝ նահանգային քաղաքապահութեան մարմին մը, որուն սպաներն ու զինուորներն պիտի ընտրուին կայսրութեան հպատակ եղող բոլոր դասակարգերու մէջէն, և որ պիտի գրուի նահանգապետներուն հրամաններուն ներքեւ, գտաւառապետներու և գաւառակապետներու արամադրութեան տակ դրուելու համար : Իբրեւ հրամանատարներ (commandants) պիտի ունենայ փորձառու սպաներ և օգնական ու ձեռնտու պիտի ըլլայ՝ ամէն անգամ որ գիւղախումբներու մէջ գանուող քաղաքապահութեան գործակցութիւնը խնդրելու:

Ներկայ ծանուցագրի շրջանակէն դուրս կը մնայ թուարկութիւնն այն ամէն առաւելութեանց, զորս կ'ընծայէ նախագծեաբկազմակերպութիւնը : Բաւական է հաստատել միայն թէ՝ հաւասարապէս ազգու միջոց մը պիտի ըլլայ այն, աւելցնելու համար գիւղախմբական դպրոցներու թիւը, յառաջդիմութիւն տալու երկրագործութեան և բարւոքելու համար հազորդակցութեան նաև նապարհներն՝ վարիչներուն և գիւղախմբական ժողովներուն խընամքովը :

Աելանիկի նահանգապահութեան գտաւառակներէն մէկուն մէջ առացուած մեւնոյն փորձառութիւնը կարճ միջոցի մէջ յառաջ բերաւ լաւագոյն արդիւնքներ ի մեծ գոհունակութիւն տեղական ժողովուրդին : Այդօրինակ միջոցի մը գլխաւոր արգասիքը պիտի ըլլայ ուրեմն ամուր խարիսխներու վրայ զետեղել հասարակաց և անհատական ապահովութիւնը :

Այս ապահովութիւնը երաշխաւորելու համար ուրիշ զօրաւոր մէկ միջոցն ալ եղեռնադատ ատեաններու սահմանումն է, ինչպէս ըսինք : Այս ատեաններն կարգ ըստ կարգէ պիտի երթան այն գաւառակներն, ուր իրենց ներկայութիւնն անհրաժեշտ պիտի նկատուի և հոն պիտի դատեն ոճիրները : Դատ վարելու այսպիսի եղանակ մը մեծամեծ առաւելութիւններ կ'ընծայէ, քանի որնախնական հարցաքննութիւն և դատաստան շատ աւելի դիւրութեամբ պիտի կատարուին իրենց տեղերուն վրայ՝ քան եթէ դատը ենթարկուէր սանձագներու եղեռնադատ մնայուն ատեաններուն . վասն դի շատ անգամ կը պատահի, որ անոնք՝ որոց վկայութիւնն

անհրաժեշտ համարուած է, յոնձն չեն առնուր ոյս վերջիններուն առջեւ երեւիլ և նոյնիսկ իրրեւ վկայ ներկայանալ, մեծ հեռաւ-սրութեան, հաղորդակցութեան դժուարութեանց, ժամանակի կորուսի և մեծաքանակ ծախքերու պատճառաւ. բաներ՝ որ բռնի կը խափանեն դատաւորութեան ազատ ընթացքը:

Օսմանեան կառավարութիւնը արդէն հասարակաց պաշտօն-ներու մէջ ընդունած է կարող և պարկեշտ անձեր՝ առանց կրօ-նական խարութեան: Այսուհետեւ այս իրողութիւնն ալ աւելի զայն կիրառութիւն մը պիտի գտնէ, և Բարձրագոյն Դուռը ձեռք պիտի առնու ինչ որ կրնայ արգեամբք իրականանալ:

Նոյնչափ կարեւոր միջոց մ'ալ կայսերական կառավարութեան ուշադրութիւնը գրաւած է. այն է՝ արթուն հսկել կրթութեան և հասարակաց աշխատութեանց յառաջդիմութեան, որ երկրի մը երջանկութեան գլխաւոր պատճառն է: Հետեւաբար՝ ի բաց առ-եալ իւրաքանչիւր նահանգի մաքսերու՝ ազի և ծխախոտի՝ ինչ-պէս նաեւ եկամուտներն բարեպաշտական հաստատութեանց (էվ-գոտի), որոց յանձանձանքն հասարակութեանց (communauté) ժո-ղովներուն անկ է. մէկ տասներորդը պիտի առնուի նահանգին վարչական պէտքերուն համար գործածուած ծախսերու մնացոր-դէն, ծախքեր՝ որ պիտի հայթայթուին միեւնոյն նահանգին միւս ընդհանուր եկամուտներովը, և յառաջիկայ տարւոյն սկիզբէն նա-հանգին տրամադրութեանը տակ պիտի դրուի այն՝ ի պէտո կըր-թութեան և հասարակաց աշխատութեանց: Հարկ չկայ ըսելու թէ այդ մասնաւոր ծախսագումարը (allocation) պիտի բարձրանայ՝ ցորչափ պետութեան եկամուտներն աւելինան:

Կատարեալ կանոնագիր մը նահանգաց մասին, կանոնագիր մը՝ որ իրեն խարիսխ ունի փորձառութիւնն ու տեղերու վրայ կա-տարուած քննութիւններն ուսումնասիրուելու վրայ է: Քիչ ա-տենէն ընդհանուր գործածութիւն մը պիտի ստանայ Ասիական թուրքիոյ բոլոր նահանգներու մէջ: Նոյնպէս նահանգապետներու իրուունքներն աւելի պիտի ընդարձակուին, և իրենց պաշտօններն պիտի երաշխաւորուին:

Ասոնք են, Պ. Դեսպան, մասնաւոր կանոնաւորմանց այն գըլ-խաւոր կէտերն՝ որ գործադրութեան պիտի դրուին:

Նախագրեալին ծանօթացնելով զջեզ՝ դառն է ինձ հաւաստել, որ ամէն անգամ երբ հասարակաց իրաւունքի ոճիրներ, որոց պա-տահումը բնական է աշխարհի ամէն երկիրներուն մէջ՝ գործուին նաեւ հայոց բնակած տեղերուն մէջ, կրքոտ մտքեր կարծես պաշ-տօն ունին հնարելու երեւակայական եղեռնագործութիւններ՝ միւսներու վրայ աւելցնելու համար, ներկայացնելով զանոնք իր-

զեւ իրականութիւններ յաչս Եւրոպացւոց եւ այս տեղերը գըտնուող ժողովներուն առջեւ:

Վերջացնելով պարագ կը համարիմ բացորոշ և ճշդրիա եղաւ առկաւ հաստատել Զեր Վահմութեան, թէ Վանի, Տիարպէքիրի, Պիթիսի, էրզրումի եւ Սվազի Հայ բնակիչներու պաշտօնական մարդահամարն հետեւեալ տրդիւնքը տուած է: Այս վերջիններութիւը կը բարձրանայ հարիւրին 17-ի, միւս ոչմոլիման հառարակութեանցը՝ հարիւրին 4-ի, իսկ մուսլիման բնակիչներունը՝ հարիւրին 79-ի:

Աւելորդ կը համարիմ յայտնել թէ Բարձրագոյն Դուռը Պետակինի Դաշնադրութիւնն ատորագրող պետութեանց պիտի ծանուցանէ ոյն ամէն միջոցներն, զորս ձեռք առած է ինքն հետզհետէ բարեկարգութիւններ մտցնելու համար Քիւրտիստանի և Ասիական նահանգներու մէջ՝ ուր կը բնակին նաեւ Հայք:

Հաճեցէ՛ք ևն.

(Ստորագրեալ) Ապէտին

## ԵՒՐՈՊԱԿԱՆ ՎԵՅ ՄԵՇ ՏԵՐՈՒԹԵԱՆՑ ԴԵՍՊԱՆԱՑ Ք. ԳՐԱՆ ՄԱՏՈՒՑԱԾ ՀԱԽԱՔԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐԸ 1)

Կ. Պոլիս, 7 Սեպտեմբեր 1880

Պարոն նախարար

Սառագրեալք ընկալան վերջին Յուլիս ամսոյ 5 թուականաւ ծանուցագիրը, որով Բ. Դուռը պատասխանած է՝ իրենց Յունիս 11-ի պաշտօնադրոյն այն պարբերութեան, որ Օսմանեան Պետութեան՝ Պերլինի Դաշնագրոյն 61-րդ յօդուածով՝ հայարնակ նահանգաց մէջ ներմուծել յանձն առած վարչական բարւոքմանց և բարենորոգմանց կը վերաբերի:

Նոյն ծանուցագրին մտադիր ուսումնասիրութիւնը ապացուցած է իրենց՝ թէ Օսմանեան Պետութիւնը կողմանէ նշանակեալ առաջարկութիւնք չեն համապատասխաներ յիշեալ յօդուածոյն ոչ ողւոյն և ոչ տառին:

Ստորագրելոց ներկայացուցած Տէրութիւնները չեն անգիտանար թէ Օսմանեան Պետութիւնը երկու Յանձնախումբ յուղարկած է հայարնակ նահանգները, բայց բանաւոր պատճառներ ունին խորհելու միանգամայն թէ անոնց պաշտօնը և ոչ մի արդեան յանդած չէ. եւ Բ. Դուռը հակառակ այն պարտաւորու-

1) Դիւան Կ. Պոլսոյ Հայոց Պատրիարքանի

թեանց որ կը ծագին իրեն համար 61-րդ յօդուածէն, ետ կեցած է նոյն տնօրինութիւնները իրենց ծանուցանելէ :

Ոչինչ չ'ապացուցաներ թէ որեւիցէ բարւոքում ներմուծուած լինի արդարութեան վարչութեան մէջ . ընդհակառակն՝ հիւպատոսական բազմաթիւ տեղեկագրեր կը հաստատեն թէ քաղաքային կամ եղեռնական դատարաններու անկախութեան խնդիրն իւրայժմու վիճակին մէջ անցելոյն բաղդատմամբ՝ եթէ ոչ յոռեգոյն, գէթ նոյնչափ նուազ գոհացուցիչ է :

Իսկ զինուկիր պահանորդութեան և ոստիկանութեան խնդրոց գալով, Յուլիս 5-ի ծանուցագիրը կը հաստատէ թէ Բ. Դուռը պատուիրած է քանի մը յատուկ սպաներու, որ սոյն երկու պաշտօնէութեանց վերակազմութեան մասին ծրագրեր ներկայացունեն :

Տէրութիւնք այդ ծրագրոց վրայ տեղեկութիւն առած չեն և Օսմաննեան Պետութիւնը չէ կարող հաստատել անգամ թէ առնոնք ներկայացուած են իրեն:

Ստորագրեալք չեն կրնար ընդունիլ ուրեմն թէ Զեր Վաեմութեան պատասխանագիրն իրենց Յունիս 11-ի ծանուցագրոյն արայայտած գանգատանոց ամենափոքր գոհացում մը առած լինիւ Ասկէ զատ՝ նոքա այնքան առաւել իրաւունք կը կարծեն ունենալ . Օսմաննեան Պետութեան այս մասին ի փորձ դրած ճգոնց անբաւականութիւնը ցցնելու, նոյնիսկ պատասխանագրոյն պարունակութենէն դատելով, Պերլինի Դաշնագրին իւր վրայ դրած պարտականութեանց և յառաջ բերած կացութեան վրայ նուազ ճիշդ ըմբռնում մ'ունի :

Հայաբնակ նահանդաց մէջ տեղի ունեցած կամ իրրեւ այնպէս նշանակուած եղեռանց մասին Բ. Դրան տալ կարծած բացարութիւններուն բառերն իսկ կ'ապացուցանեն, որ նա կը զլանայիստովանիլ յիշեալ նահանդաց մէջ տիրող անիշխանութեան աստիճանն և ծանրակշռութիւնը իրաց վիճակի մը, որոյ յարաւեւումն, ըստ ամենայն հաւանականութեան, այն ընդարձակ գաւառաց մէջ բնակող քրիստոնեայ ժողովրդոց բնաջինջ լինելուն առիթ պիտի ըլլայ :

Յուլիս 5-ի ծանուցագիրը և ոչ մի լուրջ առաջարկ կը պարունակէ Զէրքէսներու և Քրդերու ծայրայեղութեանց վախճանապալու դիտմամբ։ Եւ սակայն երկնչելի է թէ հասարակաց օրէնքներու գործադրութեամբ այդ ապերասանութեանց առաջքը չկարենայ առնուլիլ։ Միայն արաւաքոյ կարգի խստութեան միջոցներով կարելի է վերջ տալ այնպիսի բռնութեանց, որ 61-րդ յօդաւածին մէջ նշանակուած նահանդաց մի շատ մասերուն մէջ մըշ-

անջենաւոր վտանգ մը առաջ կը բերեն Հայերու ընչից, պատուոյ և կենաց դէմ:

Պէոլինի Դաշնագրոյն 61-րդ յօդուածով Բ. Դուռը յանձն առած է՝ «Հայաբնակ նահանգաց մէջ՝ տեղական պիտոյից պահանս և ջած բարւոքումներն ու բարենորոդութիւններն, առանց այլեւ և յապաղման, ի գործ դնել»:

Ստորագրեալք ցաւ ի սիրո կը հաստատեն թէ՝ Յուլիս 5-ի ծանուցագրով նշանակուած ընդհանուր բարենորոգմանց մէջ՝ յիշեալ յօդուածին տրամադրած տեղական պիտոյքը և ոչ մէկ կերպով ի հաշիւ առնուած են:

Անշուշտ՝ տէրութիւնք գոհունակութեամբ պիտի ընդունին Օսմանեան կայսրութեան ամէն կողմանց մէջ ընդարձակ բարենուրոգմանց ներմուծումը. բայց՝ նոքա, նախ քան զամնայն, Պէոլինի Դաշնագրոյն լիովին գործադրութիւնը կը պահանջեն և չեն կընար հաւանիլ, որ Բ. Դուռն մի այնպիսի վերանորոգում առաջարկելով՝ որ նոյն դաշնագրոյն նշանակած նահանգներուն ի նըպատ պայմանագրուած յառուկ բարենորոգումներէն և ոչ մին կը պարունակէ, այս մասին իւր յանձն առած պարտաւորութիւններէն ինքզինքը գերծեալ կը նկատէ:

Ասկէ զատ նոյն նահանգաց մասնաւոր նկարագիրն ըլլալով լայնածաւալ գաւառաց մէջ քրիստոնեայ տարրին գերիշմանութիւնն, այս իրողութիւնն ի հաշիւ չառնող ո՛ և է բարենորոգում չկընար գոհացուցիչ հետեւանք մ'ունեցած ըլլալ:

Ստորագրեալք նոյն նահանգաց ընծայած մի այլ հանդամանաքն եւս ի հաշիւ առնուլն պարտ անհրաժեշտ կը վարկանին: Բ. Դուռը Հայոց և Թրդաց համար միեւնոյն կանոնագիրը սահմանելու կամքը կը ցուցնէ: Նախ և առաջ պարտ ու պատշաճ է՝ ըստ վարչութեան՝ անջատել զանոնք, որքան գործնականապէս կարելի է. քանզի բնակաւոր ժողովուրդներն ու կէս թափառիկ ցեղերը՝ միեւնոյն եղանակաւ կառավարելը բացարձակապէս անկարելի է:

Հետեւապէս գիւղախմբերու և վարչական խումբերու (groupes administratifs) բաշխումն ընդհանրապէս այնպէս պէտք է գործադրուիլ, որ կարելի եղածին չափ՝ համասն տարրեր ի մի վայր ժողոված լինին: Բաշխման միտումը պէտք է ըլլայ Հայոց և կամ, ըստ հարկին, Հայոց և Թրքաց համախմբուիլը, ի բաց թողլով զթուրդ:

Հետեւաբար, իւրաքանչիւր խմբակի բնակչաց մեծամասնութիւնն որոշող վիճակադրական ցուցակաց մէջ պէտք չէ մուծանել թափառիկ Քուրդ տարրը, որ լերանց մէջ կ'ապրի և որ քրիստոնէաբնակ դաշտաց մէջ անկարգութիւն սփոելու համար միայն կ'իջնէ:

Կարելի է ենթադրել՝ թէ Բարձրագոյն Գուռը, Յուլիս 5-ի ծառացադրով առաջարկուած գիւղախմբական կազմակերպութեան մէջ, համակրօն ընտակչաց մեծամասնութենէն գոյացած առաջին առաջնանի վարչական խումբեր հաստատելու միջոց մը նշմարած զինի։ Եւ սակայն ոչինչ չյայտներ այն գրութեան մէջ՝ թէ Բ. Դուռը այդ սկզբան կիրառութիւնը յանձն կ'առնո՞ւ։

Ստորագրեալք գոհունակութեամբ սրտի կը տեսնեն, թէ առաջադրեալ կազմակերպութեան մէջ՝ մէն մի գիւղախմբապետ աեղւոյն մեծամասնութիւնը գոյացնող կրօնական հասարակութեան պիտի վերաբերի։ Բայց բարձրագոյն կարգի պաշտօնէից նըկատմամբ նմանօրինակ արամադրութեան մը չգոյութիւնը յայտնապէս կ'ապացուցանէ՝ թէ առառարկեալ վերանորոգմունք չեն քառ բաւականին ի հաշիւ առնուր 61-րդ յօդուածոյն ակնարկած նահանգաց տեղական պիտոյքը։

Օսմանեան Պետութիւնը կը յայտարարէ, թէ պարկեշտ և կարող անձերը, առանց կրօնի խարութեան, հասարակաց պաշտօնաներու մէջ ընդունած է արդէն, և թէ այսուհետեւ սոյն իրողութիւնը ընդարձակագոյն կիրառութիւն մը պիտի ստանայ։ Այս յայտարարութիւնը յոյժ ճապազ է, և ստորագրեալք կը խորհին՝ թէ այս կէտին վրայ պնդելն այնքան հարկաւորագոյն է, որքան որ Հայք կը հաստատեն, թէ իրենց մեծամասնութեամբ գտնուած նահանգաց մէջ գրեթէ Հայ չկայ, որ հասարակաց պաշտօնի վրայ գտնուի։ Նոցա պահունջքն այս մասին այնչափ առաւել օրինաւոր կը թուի, որչափ որ կարելի է թէ Բ. Դրան նոյն նահանգաց վըրայ քրիստոնեայ կառավարիչներ կարգելովն հանդերձ, վարչութեան մէջ աւելի արդարութիւն և իրաւասութիւն գտնելու մասին՝ դարձեալ Հայոց համար մեծագոյն վստահութիւն մը չգոյանայ։

Վասն որոյ, Օսմանեան Պետութեան ծանուցադրոյն պարունակած տնօրինութիւններէն շատ աւելի ընդարձակ տնօրինութեանց պէտք կայ, որպէս զի Բ. Դուռը Պէոլինի մէջ յանձն առած պարաւորութիւնները կատարած լինի։

Առաջարկեալ բարենորոգմանց անբաւականութիւնն, ընդհանուր առմամբ, այնքան մեծ է, որ գրեթէ անօդուտ է Բ. Դրան ծրագրոյն պակասութեանց վրայ վիճարանիլ։ Բայց և այնպէս, յետագայ դիտողութիւնք ինքնին կը ներկայանան մտաց։

Նախ և առաջ՝ Բ. Դուռը յայտարարելով թէ գիւղախմբապետք, փոխանակ նոյն խոկ գիւղախմբական խորհուրդէն ընտըրւելու, պէտք է լինին աէրութեան պաշտօնեաներ, զորս կեդրունական իշխանութիւնը պիտի ընտրէ գիւղախմբական խորհրդոյն

ընտրեալ անդամոց մէջէն, վարչական դաստիարակութեան մինչեւ ցյետին աստիճանը տարրուած կեղրոնացման սկզբունքը կը հաստատէ: Միւս կողմանէ՝ գիւղախմբապետներու և գիւղախմբական խորհրդոյ անդամոց նկատմամբ Բ. Դուռը զանց կ'ընէ ըսել, թէ սոքա ցկեա՞նս՝ եթէ ոչ առժամնայ կերպով պաշտօն պիտի վարեն նոյնպէս չ'ըսեր, թէ ո՞ւմ պիտի պատկանի զանոնք անկարողութեան պատճառի համար պաշտօնանկ ընելու իրաւունքը: Այս իւրաւունքը արդեօք զանոնք կարգող քաղաքապետութեան խորհրդո՞յն, թէ ոչ՝ ուրիշ իշխանութեան մը վերապահեալ պիտի լինի:

Դարձեալ օսմանեան ծանուցագիրը, ո՛չ զինուորագրութեուն եղանակին և ո՛չ ալ ուրիշ տեսակէտներու նկատմամբ, զանտղանութիւն չդներ գիւղախմբական և նահանգական զինակիր պահանորդութիւնն յայսմ միայն կը տարբերի միւսէն, որ նա գիւղախմբապետին հըսրամանաց ստորակարգեալ է: Նա չգումարուիր նոյն իսկ գիւղախմբի մէջէն և կրօնապէս մեծամասնութիւն ունեցող բնակիչներէն, և ոչ ինչ չ'երաշխաւորեր, թէ նա իրօք իւր գոյութեան և փական հանգամանքը պիտի ունենա՞յ, որ է տեղային պաշտապանողական զօրութիւն մը ըլլալ:

Նահանգական զինակիր պահանորդութեան կազմակերպութիւնն եւս չհամապատասխաներ 61-րդ յօդուածոյն յատկապէս նշանակած նահանգներուն տեղական պիտոյից:

Նաեւ, այն պայմանը, որոյ համաձայն յիշեալ պահանորդութեան թէ՛ սպաներն ու թէ՛ զինուորները պէտք է առնուին ողետութեան ամէն դասու հպատակաց մէջէն, բոլորովին անորոշ կերպարան մ'ունի:

Յանկալի է, որ նահանգական զինակիր պահանորդութեան սպաներն և զինուորներն գիւղախմբական զինակիր պահանորդութեան մէջէն առնուին, այսինքն՝ այն դաշտային պահապաններուն մէջէն, զորս գիւղախումբերն իսկ պիտի ընդունին: Այս դաշտային պահապաններն՝ որք պաշտօն ունին գիւղերը պաշտպանել Քրդաց արշաւանաց դէմ, նահանգական զինակիր պահանորդութեան պէտք է հայթայթեն իւրաքանչիւր գիւղախմբի ժողովրդոց թուոյն համեմատութեամբ օժանդակ խումբեր:

Նահանգային վարչութեան քմանաճութեանց տեղ՝ ընտրողական սկզբան դրութիւնը հաստատուն երաշխաւորութիւնն մը կըրանայ յառաջ բերել հասարակաց ապահովութիւնն ամրացնելու յատկացեալ զօրութեանց բարւոք կազմակերպութեան մասին:

Եղեռնադատ ատենի մը կազմութեան վերաբերող առաջարկութեանց արժէքը՝ նախ և յառաջ՝ այն ատենին կազմական պայ-

մաններէն կախումն ունի: Եւ սակայն Յուլիս 5-ի ծանուցագիրը այս կէտը ընդ լոռութեան թողած է: Կարեւոր կը թուի նահանգաց ոմանց մէջ Հայ տարրին գերիշխանութիւնն (prédominance) ի հաշիւ առնուլ, և դատական կազմակերպութեան մէջ նոյն տարրին համեմատական բաժին մը տալ:

Այլ և աստ իսկ մէկ քանի խնդիրներ յառաջ կուգան, որոց լուծման մասին օսմանեան ծանուցագիրը և ո՛չ մի նշոյլ չտար: Թէ դատաւորք անփոփոխելի՞ պիտի լինին արդեօք, եթէ ոչ ուրոշեալ ժամանակաւ անուտանելի: Որո՞վ օրինօք պիտի դատեն-Շէրիո՞վ թէ այլով իւիք օրէնսդրութեամբ: Եղեռնադատ առեանք ի՞նչպէս պիտի յարգել տան իրենց վճիռները կէս անկախ և բոլորովին վայրենի Քուրդ ցեղերուն:

Այս վերջին հարցումը լիովին կ'ապացուցանէ թէ որչափ հարկաւոր է դուրս ձգել Քրդերը Հայատանի ժողովրդոց պատկանեալ բարենորոգման շրջանակէն և ուրոյն վարչութիւն մը տալ անոնց, իրենց պատերազմասէր և նախնական բարուց համաձայն:

Տեղեկայ և վարատական երկու տարերց առնչութեան վերաբերեալ սոյն այս խնդրոյն առթիւ ստորագրենալք համոզում կը յայտնին թէ պէտք է ջնջել Քրդերուն Հայոց վրայ հարկադրած բոլոր այն բանազրոս ծառայութիւններն ու տարապարհակ աշխատութիւնն, որ ոչ թէ մի իրաւանց սկզբունքէ, այլ մի հնարժմատ զեղծմանէ միայն կը ծագին: Կը խորհին նմանապէս թէ՝ ի նըպաստ Հայերուն պայմանագրեալ բոլոր բարենորոգմանց արգամիքը, պէտք է նաև Քրդաստանի կեդրոնն ու հարաւակողմը (Ճուլամէրկի Գազա) բնակող բազմաթիւն նեստորականաց ալ արդարասիրաբար ստացունել:

Ցաւալի է, որ դպրոցական խնամատարութեան և հասարակաց շինութեանց նման՝ տեղային պիտոյքը լրացնելու յատկացեալ գումարի մը վերապահման ակնարկող պարբերութիւնը բացորոշ բառերով շարադրուած չէ:

Կարելի է ընդունիլ սակայն թէ այս պարբերութիւնը կը պարունակէ յինքեան արժէք մ'ունեցող ելմտական սկզբունքի մը դադափարը. և այն սկզբունքն, ըստ մտաց տէրութեանց, յետադայ բառերով պէտք կ'ըլլայ պարզուիլ. այսինքն թէ, տուրքերը երկու կարգի բաժանուելով, առաջինը, որ մաքսային և աղային տրոց հասոյթէն բազկացեալ է, պետական պիտոյից պիտի յատկացուի. իսկ երկրորդը, որ վիլայէթին ընդհանուր եկամուտներէն գոյանտլի է, նախ և առաջ, նահանգի վարչական պաշտամանց, և ապա մնացորդին մէկ մասը տեղական պիտոյից սեպհականուելով,

միւս մասն ալ Կ. Պոլիս պիտի յուղարկուի: Եթէ այս մեկնութիւնը ճշգրիտ է, այն ատեն Յուլիս 5-ի ծանուցագրոյն առաջարկութիւնը քիչ շատ համաձայն կ'ըլլայ Եւրոպական Տաճկառանի նաև հանգաց վարչական կազմակերպութեան ծրագրոյն, որ Բ. Դրան կողմէ Արեւելեան Ռումէլիի Եւրոպական Յանձնախմբին քննութեան մատուցուած է, 19-րդ յօդուածին:

Արդարեւ սա՝ հաստատուն բարենորոգում մի կը կայացունէ, ըստ այնմ զի՝ կը նուիրագործէ այն սկզբունքը, որ կը պահանջէ, թէ նախապէս պէտք է նահանգային ծախքը մատակարարել, տրոցմի մասին առմամբ, բայց էտկան պայման է, թէ այս սկզբունքը վարչական բարենորոգմանց Մասնախմբին արդէն իսկ ընդունած երաշխաւորութեանց համանման երաշխաւորութիւններով ապահովեալ լինի: Բաց ի սմանէ, ստորագրեալք պարտին նկատել տալ, թէ չէ կարելի վազուց գրաւի գրուած եկամուտներն տյինչ կամ այն ինչ գործածութեան յատկացունել:

Ապակեդրոնացման սկզբունքը, որ այնքան հարկաւոր է կեդրոնական իշխանութեան կրօնէն տարբեր կրօնի հետեւող ժողովրդեան մը բնակոծ նահանգաց համար, քիչ գոհացուցիչ եղանակաւ բացատրուած է Զերդ Վահմութեան ծանուցագրոյն մէջ:

Անհնար է արդիւնաւոր բարենորոգումներ ակնկալել, քանի որ ընդհանուր կառավարչաց կացութիւնը կատարելապէս բարեփոխուած չէ: Արդարեւ ծանուցագիրը նշմարել կուտայ, թէ անոնց իշխանութիւնը պիտի ընդարձակի և պաշտօննին երաշխարորուի. բայց այսօրինակ ընդհանուր վստահացուցմունք խնդիրը լուծելու տեսակէն չեն:

Մինչեւ որ ընդհանուր կառավարչին իշխանութեան ընդլայնումն և անոր պարտուց կատարման համար բացարձակապէս կարեւոր երեւցած պատասխանառութեան ընդարձակումը բացորոշաբար պայմանագրեալ չլինին, և մինչեւ որ բացորոշ երաշխաւորութիւնք ընծայուած չըլլան այն բարձրաստիճանն պաշտօնէին իւր պաշտաման տեւողութեան նկատմամբ անկարելի պիտի ըլլայ առաջարկեալ բարենորոգմանց արդիւնաւորութեան մասին կարծիք մը յայտնել:

Ապաքէն՝ քաջայայտ է, թէ ընդհանուր կառավարիչք պարտին մտսամբ իւիք տեղեկութիւն ունենալ իրենց պաշտօնին տեւողութեան վրայ, և միանդամայն զերծ ըլլալ այն յարատեւ միջամտութենէն, որ արդի կառավարական եղանակին ներքեւ իրենց վարչական գործոց յետին մանրամասնութեանց մէջ անդամ տեղի կ'ունենայ, և որ ցարդ իրենց գործունէութիւնը կաշկանդած էր Անօդուտ է յաւելու, որ թէպէտ վալիներուն մնծագոյն անկա-

Խութիւնն ամենուրեք փափաքելի է, սակայն հայութնակ նահանգաց մէջ բացարձակապէս կարեւոր է:

Միով բանիւ, աէրութիւնք, Օսմանեան Պետութեան առաջարկութեանց անբաւականութեանը համոզուած լինելով, կը խորհինթէ արժան է լրջաբար ի հաշիւ առնուլ յիշեալ նահանգաց մէջ ստուգուած տեղական պիտոյքը, աւելի ընդարձակութիւն առջ հաւասարութեան և ապակեդրոնացման երկու մեծամեծ սկզբանց արդիւնաւորուգոյն տնօրինութեանց ձեռնարկել սստիկանութիւնը կազմելու և Զէրքէզաց և Քրդաց երեսէն ատուապեալ ժողովուրդները պաշտպանելու համար, և վերջապէս ընդհանուր կառավարչաց իշխանավարութեան տեւողութիւնն ու սահմանը որոշել:

Ահաւասիկ՝ այսու և միմիայն այսու պայմանաւ կարելի է լինվին հատուցումն ընծայել Պէոլինի Դաշնագրին 61-րդ յօդուածոյն գոյութիւն տուած իրաւանց և ակնկալութեանց:

Դուռը կը ճգնի արդարեւ այն յօդուածին սահմանը սեղմել ընդհանուր ժողովրդեան բազդատմամբ՝ հայ ժողովրդեան և առհասարակ քրիստոնէից թուոյն վրայ յենլով:

Սահաւցագրին մէջ նշանակուած համեմատութիւնը այնչափ ատարեր է ուրիշ տեղեկութիւններէ, որ Տէրութիւնք չեն կրնորդաց իբրեւ ճշգրիտ ընդունիլ:

Հայ ժողովրդեան ներփակեալ ցուցակը, որ Պատրիարքարանի խնամօք յօրինուած է, սոյն այլ եւ այլ գնահատութեանց միջեւ կեցած ահագին տարբերութիւնը կը ցուցնէ: Սա եւս կայ, որ Յուլիս 5ի ծանուցագիրը՝ միայն մահմէտականաց և քրիստոնէից առիրեարու ունեցած համեմատութիւնը կը նշանակէ:

Տէրութիւնք կը բազան ի ձեռին ունենալ այն տեղեկութիւնները, որոց վրայ հիմնեալ է այդ հաշիւը և հարկ անհրաժեշտ կը համարին միանգամայն, 61 րդ յօդուածոյն նշանակած նահանգաց մէջ բնակող մահմէտականաց և քրիստոնէից մերձաւորագոյն թիւը՝ որչափ կարելի է փութով՝ առնել տալ անկողմնակալ մասնախումբի մը ձեռօք, որոյ կազմութիւնը այսուհետեւ պիտի որոշընթիւ:

Պէտք է ապահով լինիլ, որ Բ. Դուռը անժխտելի անկողմնապահութեան պայմաններով գործադրուած սոյն մարդահամարին արդիւնքը պիտի ընդունի և յիշեալ նահանգաց կազմակերպութեան մէջ ի հաշիւ պիտի առնու զայն:

Յոյժ հուանական է նաև, որ եթէ այս հիման վրայ գործի սկսուի, համօրէն տեղական պահանջմանց գոհացուցման պէտքը այլ և այլ վիլայէթներու արդի աշխարհագրական սահմանաց աղբաբագրութեան հարցն յառաջ պիտի բերէ:

Այլ ստկայն, այն յամուրդներէն՝ որ տեղի պիտի ունենան առաջադրեալ մարդահամարին գործողութեանց պատճառաւ, Բ. Դուռը չկրնար իրաւունք ստանալ ստիպողական կերպարան մը ընծայող միջոցներուն գործադրութիւնը յապաղելու համար:

Ամենակարեւոր է՝ առանց ժամանակի կորատեան՝ իրականացունել այն բարենորոգութներն՝ որ յատկացեալ են Հայոց կեանքն ու ինչքը ապահովելու, ձեռնարկել անմիջապէս Քրդաց ասպասակութիւնները դադրեցնելու միջոցներուն, գործադրել անյապագ ելմտական նոր կազմութիւնը, աւելի գոհացուցիչ կացութեան մը վերածել՝ առժամանակեայ կերպիւ, զինակիր պահանորդութիւնը, և մանաւանդ պարզեւել ընդհանուր կառավարչաց աւելի կայուն իշխանութիւն մը և ընդարձակագոյն պատասխանառութիւն:

Իբրեւ եղրակացութիւն՝ ստորագրեալք կը հրաւիրեն միւս անգամ եւս Բ. Դրան ուշադրութիւնը սա էտկան իրողութեան վրայ, որ հայութնակ նահանգաց մէջ մուծանելի բարենորոգմունք պարտին լինիլ համապատչան տեղական և գործադրութիւն հըսկողութեամբ Տէրութեանց, ըստ բանից յանձնառութեանցն, զորագաշնադրած է նա մի միջազգային մուրհակաւ:

Ստորագրեալք են

(Ստորագրեալ)

Հացֆէլդը	Նովիկով
Գօշէթ	Կորաի
Ցիսո	Գալիսէ

## Բ. ԴՐԱՆ 1880 ՀՈԿՏԵՄԲԵՐ Յ ԹՈՒՌԿՈՆԱՒ ԾԱՆՈՒՑԱԳԻՐՆԵ<sup>1)</sup>

Պէոլինի Դաշնադրութեան 61-րդ յօդուածին ոյժովն Օսմանուեան կոռավարութիւնը յանձն առած ըլլալով անյապաղ դործադրել այն բարեկարգութիւններն, զորս կը պահանջեն Հայոց բնակած վայրերու տեղական պէտքերը, երաշխաւորել անոնց ապահովութիւնը Զէրքէններսւ և Քիւրտերու դէմ և այդ մասին ձեռք առած միջոցներն պարբերաբար ծանուցանել այն պետութեանց, որ պիտի հսկեն անոնց գործադրութեանը, խաղաղութեան կնքումէն յետոյ քննիչներ զրկած էր այն տեղերու վրայ: Եթէ կատարեալ չեղան այդ քննիչներու յանձնուած քննութեանց նկատ-

1) Դիւան Կ. Պոլսոյ Հայոց Պատրիարքանի:

մամբ տրուած տեղեկութիւններն առ Դաշնադիր Պետութիւնս, պատճառն այն էր՝ որ տեղ տեղ Աստիկանական Վարչութեան մէջ հապճեպով ներմուծուած քանի մը բարւոքումներէ զատ՝ կայսերական կառավարութիւնը չէ կրցած կատարել բոլոր անհրաժեշտ բարեկարգութիւնները :

Այժմ՝ կառավարութիւնը Պէքիր փաշայի և կայսրութեան ուրիշ պաշտօնատարներու խնամքին տակ հրամայած քննութիւնն ի գլուխ հանած և որոշած է հետեւեալ միջոցներն ի դործ դնել .

1.— Բնակիչներու կարգն ու անդորրութիւնը ապահովելու նպատակաւ՝ էրզրումի, Վանի, Պիթլիսի և Տիարպէքիրի նահանգներուն ատեաններն աւելի լաւ պիտի կազմակերպուին և բարեկարգուին, և կայսերական միջիքը մը մասնաւորապէս պաշտօն պիտի ունենայ այդ բարեկարգութեան հսկելու :

2.— Պետութիւններէն խնդրուած ապահովութեանց ձևոք բերուած օրէն գրեթէ երեք ամիս վերջ՝ կայսերական կառավարութիւնը պիտի վերակազմէ վերը յիշտակուած նահանգներուն ստիկանութիւնն ու քաղաքապահութիւնը, տեւականապէս ապահովելու համար հոն հասարակաց կարգն ու անդորրութիւնը :

3.— Պատերազմական դործոց կայսերական նախարարէն պիտի անուանուին քաղաքապահութեան գնդապետներն (ալայ պէյի)։ Միւս սպաներու ընտրութեան հոգ պիտի տանին վաշտերու (զօրագունդերու) ժողովները, և անոնց անուանումը պիտի հաստատուի պատերազմական պաշտօնարանէն՝ ընդհանուր կառավարիչներու առաջարկութեան վրայ։ Այս վերջիններն իշխանութիւն պիտի ունենան ոստիկանութեան դործակալներն իրենց նահանգներուն մէջ բաշխելու՝ տեղական պէտքերուն համեմատ։ և իրենց միաձայն հաւանութեանը վրայ՝ պատերազմական նախարարը պաշտօնընկէց պիտի ընէ գնդապետներէն և սպաներէն դանոնք, որ իրենց պաշտօնը կատարելու տնկարող պիտի ճանչցուին։

4.— Գիւղախումբերու կազմակերպութեան եղանակը, որ բանածեւուած է վերջին Յուլիս օի թուականը կրող ծանուցազրով Բ. Դրան, չորս ամսուան միջոցին մէջ ի յանդ պիտի ելնէ՝ պետութեան շահերու համաձայն պայմաններով։

5.— Ի բաց առեւոլ մաքսն և անուղղակի տուրքերն, ինչպէս նաև թղթատարի եւ հեռագրի հասոյթներն՝ վերը նշանակուած նահանգներուն միւս բոլոր եկամուտաներն ամէն բանէ առաջ նահանգային ելմտացուցական պէտքերու պահանջումներուն պիտի գործածուին՝ միւս կարեւոր ծախքերովն հանդերձ։ Այս այսպատաներու առելցածէն հարիւրին տասը տեղական պէտքերու համար պիտի առնուի, այսինքն կրթութեան և հասարակաց աշ-

խատութեանց համար, և մեացեալն՝ ինչպէս նաև հարիւրին տառը ծախսագումարէն (allocation) աւելցածը է. Պօլիս պիտի դրկըւին:

6.— Նահանգին դատաստանական պաշտօնատարներու ընտրութիւնն ու անուանումը գտնուող մասնաւոր կանոնագրին համաձայն տեղի պիտի ունենան. և գալով վարչութեան պաշտօնատարներուն՝ ասոնք կայսերական հրովարտակի մը ոյժովն կ'անուանութին, որ կը արուի նահանգապետին առաջարկութեան վրայ՝ հետն ունենալով միաձայն հաւանութիւնը պաշտօնատարներուն, որոնցմէ կախումն ունին իրենք: Նահանգապետներն այս կանոններուն հետեւելով՝ իշխանութիւնն ունին հրաժարեցնելու և անուանելու իրենց նահանգներուն վարչութեան պաշտօնատարներն, ի բաց առեալ դաւառապետներն (միւթէսարքներն), ելմուտքի անօրէններն (տէֆթէրտար) և ընդհանուր քարտուղարներն (մէքթուպճի): Այս պաշտօնատարներու ընտրութեան մէջ պէտք է որ ուշ դրուի միայն արժանիքի և ուզգամտութեան: Հասարակաց պաշտօններու պիտի ընդունուին կայսրութեան բոլոր հպատակներըն՝ Պէոլինի Դաշնադրութեան Յն-րդ յօդուածին համաձայն եւ դործադրութեան մէջ եղող օսմանեան օրէնքներու տրամադրութեանց իսկ, բաւական է որ վերը յիշուած պահանջելի յատկութիւններն ունենան:

7.— Նիզամիէ առեաններն օսմանեան օրինագիրքը (մէճէլլէ) և կայսրութեան մէջ ընդունուած միւս օրէնքները պիտի դործադրեն:

## ՅԻՇԱՏԱԿԱԳԻՐ ՖՐԱՆՍԻԱՅԻ. ՈՈՒՍՍՈՏԱՆԻ ԵՒ ԱՆԳԼԻԱՅԻ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ Կ. ՊՈԼՍՈՒՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԷԹՕՐՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ<sup>1)</sup>

Մարտ-Ապրիլ 1895 թ.

Սրան կցած ծրագիրը պարունակում է իր մէջ գլխաւոր հիմունքները այն բարեփոխութիւնների, որոնք պէտք է մտցնուեն ներքեւ յիշուած վիլայէթների վարչական, ֆինանսական և դատաստանական կազմակերպութեան մէջ: Օդտակար համարուեց մի առանձին մեմօրանդումով ցոյց տալ վարչական բարեփոխութեան այն որոշ միջոցները, որոնք կազմում են գլխաւոր հիմունքը երկրի սահմանադրութեան և որոնց ընդունելը թ. Դրան կողմից ունի մեծ կարեւորութիւն.

1) Բնագիրը Schopoff, p. p. 475—481, բարգմանուրիւն «Մօսկ» լրագրի խմբագրութեան, 1895, №. 63, յաւելուած:

Առանձին կէտերը սրանք են.

- 1) Վիլայէթների թուի պակասեցնելը;
- 2) Վալիների ընտրութեան երաշխաւորութիւնը;
- 3) Բանտարկուածների կամ քաղաքական յանցանքով դատապարառուած հայերի ամսիստիան (ներումն):
- 4) Հայ էմիգրանտների և աքսորականների վերադարձը;
- 5) Առկախ մնացած սովորական քրէական դատաստանական գործերի վերջնական կարգաւորումն:
- 6) Բանտերի վերահսկողութիւնը և բանտարկեալների դրութեան քննութիւնը;
- 7) Նահանգներում մտցնուելի բէֆօրմների գործադրութեան վրայ հսկելու համար՝ մի բարձր յանձնաժողովի նշանակումը;
- 8) Կ. Պոլսում մի մնայուն հսկող կօմիտեաի հաստատումը;
- 9) Սասունի, Տալւորիկի և այլ տեղերի դէպքերի ժամանակ հայերի ունեցած զոհերի և կրած վնասների հատուցումն:
- 10) Կրօնական հաւատափոխութեան հետ կապուած գործերի կանոնաւորումն:
- 11) Հայերի վայելած իրաւունքների և առանձնաշնորհումների պահպանութիւնը և ճիշդ գործադրութիւնը;
- 12) Ասիական Թիւրքիայի միւս նահանգների հայերի վիճակի բարելաւումն:

## I

### ՎԻԱՅԵԹՆԵՐԻ ԹՈՒԻ ՊԱԿԱՍԵՑՆԵԼԸ

Քանի որ բէֆօրմները պէտք է մացնուեն էրզրումի, Բիթլիսի, Վանի, Սիվասի, Մամուրէթ-իւլ-Ազիզի և Դիարբէքիրի վեց նահանգներում, պէտք է աշխատել այդ վիլայէթների թիւը պակասեցնել։ Այդպէս անելով կարելի է առաջ բերել վարչական ընդհանուր ծախքերի որոշ խնայողութիւն, և քացնելով վալիների թիւը, թերեւս դիւրացնել նրանց ընտրութիւնը։ միեւնոյն ժամանակ բարձրացնել նրանց հեղինակութիւնը՝ լաւացնելով նըրանց նիւթական վիճակը։ Այդ բոլորը պէտք է կատարել այնպիսի եղանակով, որ աղդաբնակութեան բաժանումն վերածուի այսպիսի էտնօդրափիական խմբերի, որոնք ամէն մի նահանգի վարչական ստորաբաժանումների մէջ ըստ կարելոյն համացեղ լինեն։

**ՆԱԽՈԹՈՒԹԻՒՆ.**— 1875 թւից 10 տարի առաջ երգումի էյալէրը (որպան) բաղկացած էր նետեւալ զաւառներից։— Զրլզր, Կարս, Երգում (այժմեան վիլայէրը), Էյբաղէս Վան, որ պարունակում էր իր մէջ Հէմիարի, Բիրլիս և Մուս։ Այդ էյալէրը 1877—78 թ. պատերազմից յետոյ նետեսէ բաժանուեց նինգ վիլայէրի, եւ երկրի այն մասը, որ մեաց Թիւրքիայի ձեռքում, բաժանուեց նետեւալ վիլայէրների։ Երգումի,

Վանի, Հեմեարիի եւ Մուսի: Այնունեւել Հեմեարիի զաւառը նարից միացուեց Վանի վիլայէրին, իսկ Մուսի զաւառը՝ նոր կազմուած Բիրլիսի վիլայէրին: Դրանից յետոյ էր, որ Մամուրէք-Խոլ-Ազիզ սանջակը դարձաւ վիլայէք, որի նես միացուեցին մի բանի նարեւան նողեր: Այն ինչ, Տերսիմի վիլայէրը կրկին դարձաւ սանջակ:

## II

**ՎԱԼԻՆԵՐ ՆՇԱՆՍԿԵԼՈՒ ԵՐԱՇԽԱՀՈՐՈՒԹԻՒՆԸ**

Մեծ պետութիւնները, կարեւոր նշանակութիւն տալով վալիների ընտրութեանը, որոնցից էապէս կախուած է Բերլինի գոշնագրով նախատեսնուած րէֆօրմիների իրագործումն, որոշել են առաջադրութիւններ անել Բարձրագոյն Դրանը իւրաքանչիւր դէպքում, երբ վալիի պաշտօնի համար կ'ընտրուի մի անյարմար անձն: Որպէսզի այս կէտի վերաբերութեամբ օսմաննեան կայսերական կառավարութիւնը աղատ լինի անհաճոյ թիւրիմացութիւններից, մեծ պետութիւնների ներկայացուցիչները անհրաժեշտ են համարում, որ վազօրօք, կիսապաշտօնական ձեւով, իրենց յայտնուի այն անձի անունը, որի վրայ ընկնելու է ընտրութիւնը:

## III

**Ա Մ Ն Ի Ս Ի Ա.**

Նորին կայսերական մեծութիւն Սուլթանը ընդարձակ ամ-նիստիա (ներումն) պէտք է չնորհի այն բոլոր հայերին, որոնք մեղադրւում են կամ դատապարտուած են քաղաքական յանցանքների համար, և որոնց վերաբերութեամբ ապացուցուած չէ, թէ նըրանք անմիջապէս մասնակից են ընդհանուր քրէական յանցանքների:

## IV

**ԷՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ**

Բոլոր հայերը, ինչ կրօնի էլ պատկանէին, որոնք առանց դատաստանի աքսորուած են օսմաննեան պետութեան սահմաններից կամ իրենց բնակոծ գուառներից դուրս, կամ որոնք ստիպուած են եղել պանդխտել՝ աղքատութեան կամ ուրիշ հանգումանքների չնորհիւ, առանց մասնակցած լինելու որ և է քրէական դործում, թոյլատութիւն պէտք է ստանան աղատ կերպով վերադառնալ թիւրքիա կամ այն գուառները, ուր նրանք առաջ ապրում էին, առանց որ և է ճնշումների տեղական իշխանութիւնների կողմից: Նրանք նորից պէտք է ստանան այն սեփականութիւնները, որ նըրանք ունէին երկիրը թողնելուց առաջ:

## V

## ԿԱՆՈՆԱԿՈՐ ԳՈՏԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄՆ

Այն քրէտկան յանցանքների և սճիրների գործերը, որոնք ներկայումս դատաստանական քննութեան տակ են, պէտք է լուծումն ստանան, առանց յատաձգութեան։ Կ. Պօլսից պէտք է ուղարկուեն վիլայէթները դատաստանական յատուկ յանձնաժողովներ, որոնք իւրաքանչիւր սանջակի գլխաւոր քաղաքում պէտք է շտապեն քննել չը վճռուած գործերը։ Նրանց վճիռները չը պէտք է ենթարկուեն բողոքի (appel)։ Այդ յանձնաժողովները պէտք է բաղկացած լինեն մէկ նախագահից և երկու անդամից, մէկը մահմէտական, միւսը քրիստոնեայ։ Դրանց պէտք է ընկերանայ մի դատաստանական քննիչ և մէկ պրօկուրոր։ Վերջին պաշտօնեաներից մէկը պէտք է քրիստոնեայ լինի։

## VI

## ԲՈՆՑԵՐԻ ՎԵՃԱԿԸ

Կ. Պօլսից պէտք է ուղարկուեն բարձրաստիճանն պաշտօնեաներ՝ քննելու բանաերը իւրաքանչիւր վիլայէթում և ուսումնասիրելու նրանց նիւթական պայմանները, բանատարկեալների վիճակը և այնթէ ինչպէս են նրանց պահում։ Նրանք պէտք է քննեն նոյնպէս և բանատակեաների ու պահապանների վարմունքները, և կարող են տռաջադրել, որ անմիջապէս արձակուեն և դատաստանի ենթարկուեն այնպիսիները, որոնք չեն կատարել այն կանոնները, որ սահմանուած են բանատային օրէնքներով։

Այդ բարձրաստիճանն պաշտօնեաներից իւրաքանչիւրը պիտի ունենայ մի օգնական, որ պէտք է լինի քրիստոնեայ, եթէ պաշտօնեան մահմէտական է, և հակառակը։ Նրանք պարաւոր են, ոչ աւելի քան չորս ամսաւոյ ընթացքում, պատրաստել մի զեկուցագիր, որը պէտք է պարունակի նրանց նկատողութիւնները իրենց միսսիայի արդիւնքների մասին, և ցոյց տալ այն բարեփոխութիւնները, որոնք անհրաժեշտ են բանատերի վիճակը և դրանց պաշտօնեաների գործունէութիւնը լաւացնելու համար։

## VII

ԲԵՖՈՐՄՆԵՐԻ ԳՈՐԾԱԴՐՈՒԹԵԱՆ ՎՐԱՅ ՀՍԿՈՂ ԲԱՐՁՐ  
ՅԱՆՉՆԱԺՈՂՈՎՔ

Նոր վալիները, նշանակուելուն պէս, պէտք է դնան վիլայէ-

թի գլխաւոր քաղաքը՝ կազմակերպելու նահանգական վարչութիւնը, համաձայն նոր ծրագրի հիմունքների։

Նրանք պէտք է տեղաւորեն կառավարութիւնից նշանակուած մութեսարիֆներին և գայմագամներին և իւրաքանչիւր կազայում բաժանեն նահիաների հողերը։ Նրանք պէտք է կազմեն ընտրողական ցուղակներ եւ պէտք է կատարել տան նահիաների խորհուրդների և միւդիրների ընտրութիւն։

Նրանք պէտք է հետեւեն, որ հարկ հաւաքողները ընտրուեն առանց յեաաձգման, որ նահանգի բիւդյէտի որոշումը և տուրքերի բաշխումը վարչական մասերում կատարուի որքան կարելի է շուտ։

Այս բէֆօրմների շուտ և ճիշդ կատարումը պէտք է դրուի մի Բարձր Կօմիսէրի վրայ, որը յատկապէս պէտք է ուղարկուի նորին մեծութիւն Սուլթանից, և որի ընտրութեանը հաւանութիւն պէտք է տան պետութիւնները։ Իր պաշտօնավարութեան ամբողջ ընթացքում, նա պէտք է ունենայ լիակատար իշխանութիւն վալիների վրայ, որոնք պարտաւոր են զեկուցանել նրան այն բոլոր միջոցների մասին, որոնց ձեռնարկելու են՝ նոր կանոնները գործադրելու համար։

Կայսերական Բարձր Կօմիսէրը պէտք է ընդունի խնդրագիրներ և ծանուցումներ բնակիչների կողմից եւ պէտք է վարուի նրանց հետ նոր օրէնքների սահմաններում։ Նա իր միսաման պէտք է կնքի՝ մի ընդհանուր քննութիւն կատարելով բոլոր վիլայէթներում, և պէտք է ունենայ իշխանութիւն՝ չթոյլատրել այն միջոցները, որոնք՝ համաձայն օրէնքի և նոր կանոնների՝ չեն կարող գործադրուել։

Կայսերական Բարձր Կօմիսէրին, նրա պաշտօնավարութեան միջոցին, պէտք է ուղեկցի մի օգնական, որը պէտք է լինի քրիստոնեայ, եթէ Կօմիսէրը մահմէտական է, և հակառակը։

## VIII

### ՎԵՐԱՀՍԿՈՂ ՄՆԱՑՈՒՆ ԿՈՄԻՏԵՏ

Բարձրագոյն Դրան մէջ պէտք է հաստատուի մի վերահսողեցնայուն կօմիտետ, որը պէտք է հսկէ բէֆօրմների ճիշդ գործադրութեան վրայ։ Այս կօմիտետի նախագահը պէտք է լինի կայսրութեան քաղաքացիական կամ զինուորական բարձր պաշտօնեաններից մէկը։ Կօմիտետը պէտք է կազմուած լինի վեց անդամներից, որոնք պէտք է ընտրուեն պետութեան քաղաքացիական բարձրագործ պաշտօնեանների միջից, հմուտ վարչական, իրաւաբանական և ֆինանսական գործերում, երեքը մահմէտական, իսկ միւս երեքը քրիստոնեայ։

Այդ կօմիտեաը պէտք է նիստ ունենայ Բ. Դրան մէջ, առնը-  
ւագն ամիսը մէկ անգամ։

Կօմիտեաի պաշտօնը պիտի լինի՝ հսկել օրէնքների եւ կանոն-  
ների ճիշդ գործադրութեան վրայ, տեղեկացնել Բ. Դրան այն  
անկանոնութիւնների մասին, որոնք կը նկատուեն աղմինիստրա-  
ցիայի մէջ և մատնանիշ տնել այն պաշտօնեաների վրայ, որոնք  
լիսվին չեն կատարում իրենց պարտաւորութիւնները. ընդունել  
խնդրագիրներ, քննել տղթաբնակութեան կողմից եղած ծանու-  
ցումները և գանգատները. նոյնպէս և այն յայտարարութիւննե-  
րը, որոնք կը հասնեն կոմիտեին համայնքների ներկայացուցիչ-  
ների կողմից։

Այդ կօմիտեաին պէտք է ուղղեն դեսպանները, իրենց թարգ-  
մանների միջոցով, այն բոլոր հազորդագրութիւնները և տեղե-  
կութիւնները, որ նրանք անհրաժեշտ կը համարին։

Կօմիտեաը կարող է պահանջել վալիններից զեկուցագրեր այն  
հարցերի մասին, որ ինքը կարեւոր կը համարի քննել։ Տարին եր-  
կու անդամ ընդհանուր նահանգապետները պէտք է ուղարկեն կօ-  
միտեաին մանրամասն յայտագիր՝ բանտերի վիճակի և բանտար-  
կեալների դրութեան մասին։

Կօմիտեաը, երբ յարմար կը համարի, կարող է ուղարկել իր  
անդամներից մէկին կամ մի քանիսին վիլայէթներում պտտելու-  
քննութիւն կատարելու համար։

Կօմիտեաը պէտք է ներկայացնի թարձրագոյն Դրանը զեկու-  
ցագրեր այդ բոլոր հարցերի մասին և իրաւունք պէտք է ուն-  
նայ անմիջական յարաբերութիւնների մէջ մտնել վալինների եւ  
մինիստրական իրաւասու (comptétent) դեպարտամենտների հետ։

## IX

ՍԱՍՈՒՆԻ, ՏԱԼԻՈՐԻԿԻ ԵՒ ԱՅԼ, ՏԵՂԵՐԻ ԴԵՊԲԵՐԻ ԶՈՀ ԳՆԱՑԱԾ

ՀԱՅԵՐԻ ՎԱՐՉԱՏՐՈՒԹԻՒՆԸ

Սասունի, Տալւորիկի և այլ տեղերի դէպքերի միջոցին, թէ  
իրենց անձով եւ թէ իրենց գոյգով վնասուած հայերը պէտք է  
ստանան իրենց պատշաճաւոր հատուցումն և վարձատրութիւնը։

Կայսերական բարձր վերահսկող կօմիտէրին պէտք է յանձ-  
նուի ուսումնասիրել այդ գործը և ձեռք առնել նպատակայարմար  
միջոցներ։

## X

ԿՐՈՆԱԿԱՆ ՀԱԼԱՏԱՓՈԽՈՒԹԻՒՆ

Բ. Դուռը պէտք է հետեւի, որ կրօնական հաւատափոխու-  
թիւնները հաստատած լինեն այն ապահովող սկզբունքների վը-

բոյ, որ տալիս է 1856 թուի հաթթը-Հիւմայիւնը (յօդ. 10, 11, 12), և որոնք, յաճախ, իրականութեան մէջ մնում են առանց գործադրութեան:

Այն անձինք, որոնք կը կամենան կրօնափոխ լինել, պէտք է լինեն չափահաս, բացի դրանից իրաւունք կ'ունենան կրօնափոխ լինել միայն մէկ շաբաթ անցած այն օրից. երբ տուել են յայտաւրառութիւն իրենց դիտաւորութեան մասին, և այդ շաբաթուայ ընթացքում նրանք պէտք է գտնուեն իրենց դաւանութեան պետի հօկոզութեան տակ:

## XI

### ՀԱՅԵՐԻ ԱՌԱՆՉՆԱՇՆՈՐՀՈՒՄՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

Բ. Դուռը պէտք է ճիշդ հրահանդներ տայ իշխանութիւններին արգելելու համար, որ չխախտուեն հայոց հոգեւորականութեան և հայ համայնքների այն առանձնաշնորհումները եւ իրաւունքները, որոնք յատկացուած են նրանց 1863 թուի սոհմանադրութեամբ (Հայերի Օրգանական Սահմանադրութիւն) և սուլթանների շնորհած բէրաթներով:

## XII

### ՀԱՅԵՐԻ ՎԻՃԱԿԻ ՓՈՔԻ-ԱՍԻԱՅԻ ՄԻՒՍ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ

Փոքը Ասիայի այն վիլայէթներում, որտեղ հայ ազգաբնակութիւնը որոշ սան ջակներում կազմում է ընդհանուր ազգաբնակութեան մի նշանաւոր մասը, այնտեղ, վալիի մօտ, պէտք է լինի մի յուտուկ քրիստոնեայ պաշտօնեայ, որին պէտք է յանձնուի հայերի պաշտպանութիւնը: Այդ պաշտօնեան պէտք է ընդունի հայ ազգաբնակութեան բողոքադրերն ու խնդրագրերը և հասցնի նրանց ի գիտութիւն վալիի, որը՝ քրիստոնեայ պաշտօնեայի համաձայնութեամբ՝ ընթացք կը տայ նրանց, համեմատ դրանց բովանդակութեան:

Այդ պաշտօնեաները, բացի դրանից, պէտք է կանոնաւորապէս զեկուցագրեր ներկայացնեն կ. Պօլսի վերահսկող մնայուն կօշմիտետին: Այն վիլայէթներում, ուր կան որոշ տեղեր (ինչպէս Հաջընը՝ Աղանայի վիլայէթում և Զէյթունը՝ Հալէպի վիլայէթում), որտեղ հայերը կազմում են ազգաբնակութեան մեծամասնութիւն, այժմեան վարչական կազմակերպութիւնը պէտք է բարեփոխուի, և մանիամերի կազմութեան վերաբերեալ բէֆօրմների ծրագրի պահանջները պէտք է գործադրուեն այն տեղերում, որոնցից նախապէս կը կազմուեն վարչական միութիւններ:

## ԾՐԱԳԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵՖՈՐՄՆԵՐԻ .

սրոթք պէտք է մացուեն Փօքը Ասիայի արեւելեան նահանգ-

Անդրսում, այժմեան կրզրումի, Թիֆլիսի, Վանի, Սիվասի,

Մամուրէթ-Խլ-Ազիզի և Դիարբեքիրի վիլայեթներում)

### ԴԼՈՒԽ 1

#### ՎԱԼԻՆԵՐ

**Յ07. 1.**— Վալիները պէտք է ընտրուին պետութեան բարձրասահման պաշտօնատարներից, առանց խորութեան կրօնի, վը կայուած իբրեւ ամենից խելացի, ընդունակ և ազնիւած Հետեւառ պէս, այն անձինք, որոնց նշանակումը ընդհանուր դժգոհութեան առիթ կը տայ եւ կամ հասարակական ու քաղաքական պատմաներով անյարմար կը համարուի, չը պէտք է նշանակուեն վալինի պաշտօնի մէջ :

**Բ.** Դուռը, համոզուած լինելով, որ բէֆօրմների և միջոցների իրական գործադրութիւնը էականապէս կախուած է այն անձերի բարձր յատկութիւններից, որոնք պէտք է վիլայէթների աղմինիսարացիայի գլուխը անցնեն, — ամէն ջանք գործ պէտք է դնի, որ այն պաշտօնեաները, որոնց կառավարութիւնը մտադիր է նշանակել, ունենան պահանջուած յատկութիւնները :

**Յ07. 2.**— Այդ եղանակով նշանակուած վալիները չը պէտք է յետ կանչուեն կամ փոխուեն, բացի այն դէպքերից, երբ նրանք, ուրինական քննութիւնից յետոյ, յանցաւոր կը ճանաչուեն հակառարինական գործերի մէջ :

Նրանք պէտք է նշանակուեն հինգ տարով, եւ նրանց լիազօրութիւնները կարող են նորոգուել:

**Յ07. 3.**— Վալիները պէտք է ունենան օգնականներ (մուտքին), որոնք պէտք է լինեն քրիստոնեաներ, եթէ վալին ինքը մուսուլման է, եւ մուսուլմաններ, եթէ վալին քրիստոնեայ է : Մուավինները, վալիների նման, պէտք է նշանակուեն նորին կայսերական մեծութիւն սուլթանից :

Նրանք պէտք է յատկապէս ուղարկուեն վալիի կողմից՝ վիլայէթի ընակիչներից խնդրագիրներ ընդունելու, ոստիկանութեան և բանտերի վրայ հսկելու եւ հարկերի վրայ կօնտրօլ անելու համար : Նրանք ժամանակաւորապէս պէտք է կառավարեն վիլայէթը՝ վալիի բացակայութեան ժամանակ :

Վալիին օժանդակում է նահանգական ընդհանուր խորհուրդը, որի ընտրութեան պայմանները կ'որոշուեն ստորեւ : Խորհուրդի պարտաւորութիւնը պէտք է լինի խորհրդակցել հասարակաց շա-

հերի վերաբերեալ խնդիրների մասին, ինչպէս են՝ հազորդակցութեան ձանապարհներ չինելը, երկրագործական կրէդիտի ֆօնդ կազմոկերպելը, երկրագործութեան, առեւարի եւ արդիւնաբերութեան զարգացումը եւ հանրային կրթութեան տարածումը:

### ԳԼՈՒԽ 11

#### ՄԻՒԹԵՍԱՐԻՑՆԵՐ

**Յ0Դ. 4.** — Միւթեսարիցները, որոնք պիտի սանջակների գըլուխ անցնեն, պէտք է նշանակուեն նորին կայսերական մեծութիւն սուլթանից:

Ամեն մէկ վիլայէթում միւթեսարիֆ պաշտօնեաների մի որոշ թիւը պէտք է քրիստոնեայ լինի: Քրիստոնեայ միւթեսարիցներ պէտք է նշանակուեն այն սանջակներում, որտեղ քրիստոնեաները մեծամասնութիւն են կազմում: Այն վիլայէթներում, որտեղ միայն մի միւթեսարիֆ կը լինի, նու պէտք է անպայման քրիստոնեայ լինի, եթէ վալին մահմետական է, Միւթեսարիֆը օգնական կ'ունենայ մի մուավին, որը պէտք է լինի քրիստոնեայ, եթէ միւթեսարիֆը մահմէտական է, և հակառակ: Մուավինը պէտք է գործէ միւթեսարիֆի փոխարէն, վերջինիս բացակայութեան ժամանակ:

### ԳԼՈՒԽ 111

#### ԴԱՅՄԱԳԱՄՆԵՐ

**Յ0Դ. 5.** — Պայմագամները պէտք է նշանակուեն նորին կայսերական մեծութիւն սուլթանից, վալիի առաջարկութեամբ: Նրանք ընտրւում են վալիի ձեռքով այնպիսի անձինքների միջից, որոնք վայելում են ազգաբնակութեան վստահութիւնը և համապատասխանում են այն պայմաններին, որոնք պահանջւում են գոյութիւն ունեցող օրէնքներով:

Իւրաքանչիւր սանջակում գայմագամների պաշտօնների որոշ թիւը պէտք է յատկացուած լինի քրիստոնեաներին:

Քրիստոնեայ գայմագամներ պէտք է նշանակուեն այն կազմաներում, որտեղ քրիստոնեաները մեծամասնութիւն են կազմում:

**Յ0Դ. 6.** — Իւրաքանչիւր դէպքում քրիստոնեայ միւթեսարիֆների և գայմագամների թիւը, յամենայն դէպս, պակաս չը պէտք է լինի վիլայէթի գայմագամների և միւթեսարիֆների ընդհանուր թուի մէկ երրորդից:

Գայմագամը, միւթեսարիֆի նման՝ պէտք է օգնական ունեայ մի մուավին, որը պէտք է լինի քրիստոնեայ, եթէ գայմագամը մահմէտական է, և հակառակ:

Միւթեսարիֆներին և գայմագամներին կից պէտք է լինի մի խորհուրդ, նման ընդհանուր նահանգական խորհուրդին:

Կազայի խորհուրդը ընտրւում է նահիաների խորհուրդների կողմից, իսկ սանջակի խորհուրդը ընտրւում է կազաների խորհուրդների կողմից: Նահանգական ընդհանուր խորհուրդը ընտրւում է սանջակների խորհուրդներից:

Աչ մի պաշտօնատար անձ չը պէտք է լինի այդ խորհուրդների անդամ: Խորհուրդներին պէտք է նախագահեն վալիները, միւթեսարիֆները և գայմագամները՝ ըստ պատկանելոյն: Խորհուրդները պէտք է բաղկացած լինեն չորս անդամներից, չը հոշակելով նախագահին. անդամներից երկուոր պէտք է մահմէտական լինեն, երկուոր քրիստոնեայ:

#### ԳԼՈՒԽ 14

#### ՀԱՄԱՅՆԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ (ՆԱՀԻԱՆԵՐԻ)

**80Դ. 7.** — Իւրաքանչիւր կողա բոժանւում է նահիաների (համայնական շրջաններ) որոշ թուի:

Նահիան մի հողային ստորաբաժանում է, որ պարունակում է իր մէջ շատ գիւղեր՝ իրենց անշարժ կալուածներով, հողերով արօտատեղերով և հողաբաժիններով: Նահիայի ամենանշանաւոր տեղը համարւում է գլխաւոր կենտրօն:

Իւրաքանչիւր նահիայի սահմանների որոշումը, ըստ կարեւոյն, պէտք է կատարուի այնպէս, որ մի դաւանութեան պատշաճ գիւղերը մանեն մի նահիայի մէջ: Ընդհանրապէս խօսեւլով, պէտք է ուշադրութեան առնուեն տօպօգրաֆիական և էտնօգրաֆիական պայմանները, նաեւ ժողովրդի յարմարութիւնները:

Նահիան պէտք է պարունակէ իր մէջ ամենաքիչը 2,000 բնակիչ, ամենաշատը 10,000 բնակիչ: Գիւղերի իւրաքանչիւր մի խումբ, որ կազմում է նահիայի մի մասը և որի բնակիչները 1000-ից պակաս չեն, կարող է պահանջել, որ իրենից առանձին մի նահիա կազմուի այն պայմանով, որ յանձն առնի նոր վարչութեան ծախքերը:

**80Դ. 8.** — Իւրաքանչիւր նահիա պէտք է կառավարուի մի միւդիրի ձեռքով, որի օգնականն է խորհուրդը, որ ընտրւում է ազգաբնակութեան կողմից և բաղկացած է ամենաքիչը չորս և ամենաշատը՝ ութ անդամներից:

Այդ խորհուրդը ընտրում է իր անդամների միջից միւդիր և նրա օգնական:

Միւդիրը պէտք է պատկանի այն դաւանութեան, որին պատ-

կանում է քնակիչների մեծամասնութիւնը, իսկ պատկանները՝ միւս դաւանութեան, Խորհուրդը պէտք է նոյնպէս ունենայ մի քարտուղար։

80Դ. 9.— Եթէ նահիաների քնակիչները բոլորը պատկանում են մէկ դաւանութեան, խորհրդի անդամները պէտք է ընտրուեն այդ դաւանութեան պատկանող բնակիչներից. Եթէ համայնական շրջանի ազգաբնակութիւնը խառն է, փոքրամասնութիւնը պէտք է ունենայ իր ներկայացուցիչը, համեմատ իր թուական կարեւութեան, բայց այն պայմանով, որ 25 տնից պակաս չը լինի։

80Դ. 10.— Միւդիրները պէտք է սահանան նահիայի բիւդ-ջէտից մի որոշ ոռծիկ։ Նոյնպէս պէտք է մի որոշ ոռծիկ տրուի խորհրդի քարտուղարին։

Որոշ շինութիւն պէտք է յատկացուի նահիայի խորհրդի եւ համայնական շրջանի վարչութեան ատեռնի համար։

80Դ. 11.— Նահիայի խորհրդի անդամները պէտք է լինեն սամանեան հպատակ, պէտք է շահ ունենան նահիայում, պէտք 30 տարեկան լինեն և ընտրուեն այն անձանց միջից, որոնք վճարում են պետութեանը տարեկան 100 պիաստր հարկ։ Նրանք դաւաստանի տակ ընկած չը պէտք է լինեն։

80Դ. 12.— Հենց որ խորհուրդը իր միջից ընտրի միւդիրին, նրա անունը պէտք է հաղորդուի վալիին, որը պաշտօնապէս կը հաստատի նրան, երբ կը համօզուի, որ օրինական պահանջները կտարուած են։

80Դ. 13.— Խմամները, քահանաները, ուսուցիչները և կառավարութեան մէջ պաշտօն ունեցող ուրիշ անձինք չեն կարող միւդիրի պաշտօն վարել։

80Դ. 14.— Խորհրդի անդամների կէսը պէտք է նորոգուի ամէն տարի. միւդիրները պէտք է մնան պաշտօնում երկու տարի։ Միւդիրը և անդամները չեն կարող վերընտրուել յաջորդաբար մի անդամից աւելի։

80Դ. 15.— Միւդիրի և խորհրդի անդամների լիազօրութիւնները, ինչպէս և նրանց ընտրութեան և փոխարինման եղանակը պէտք կանոնաւորուեն, համաձայն Համայնքների Վարչական կանոնադրութեան, յօդ. 14, 16, 17, 20, 21, 22, 23, 24, 25, 26 և համաձայն Projets de loi sur les vilayets de la Turquie d'Europe (§ 12)։

80Դ. 16.— Նահիային պատկանող գիւղերից իւրաքանչիւրը պէտք է ունենայ մի մուխթար այն դէպքում, եթէ գիւղը մի քանի թաղեր ունի։ Եթէ բնակիչները բաժանուած են զանազան գուանութիւնների, իւրաքանչիւր թաղի և բնակիչների իւրաքանչիւր դաւանութեան համար մէկ մուխթար պէտք է լինի։

80Դ. 17.— Ոչ մէկ դիւղ չէ կարող պատկանել երկու համայնական շրջանի՝ ինչ և լինեն նրա բնակիչների վիճակը և թիւը:

### ԳԼՈՒԽ V

#### ԱՍՏԻԿԱՆՈՒԹԻՒՆ

80Դ. 18.— Աստիկանութեան պաշտօնեաները նշանակւում են համայնական շրջանի խորհրդի ձեռքով, նահիայի ազգաբնակութեան միջից, առանց կրօնի խորութեան, և թուով այնքան պէտք է լինեն, որ կարողանան բաւարարութիւն տալ թէ տեղական պէտքերին և թէ վիլայէթի ժանդարմէրիայի ծառայութեան:

80Դ. 19.— Նահիայի ոստիկանական պաշտօնեաները պէտք է դրուեն միւդիրի հրամանների տակ և պէտք է ունենան չառչների կամ օնքուշների պաշտօններին համապատասխանող գլխաւորներ:

Նրանք պէտք է զինառուորուած լինեն և ունենան համազգեստ, որի ձեզ կ'որոշուի յետոյ: Նրանք ունիկ կը ստանան նահիէի քիւդիչական և բացի իրենց պօլիցիական ծառայութիւնից՝ կարող են զբաղուել իրենց սովորական պարապմունքներով ևո: Նրանք կարող են լինել հեծեալ կամ ոչ, նայելով իրենց ծառայութեան պահանջներին:

Ոչմահմէտականները, որոնք ենթակայ են «բէդէլ-ասկէրիէի» հարկին, և որոնք կարող են ոստիկանական ծառայութեան կոչուել, ազատ կը լինեն այդ հարկի վճարումից, քանի նրանք կը գտնուեն ոստիկանական ծառայութեան մէջ:

80Դ. 20.— Նահիայի ոստիկանութեան պաշտօնեաների առաջին պարտաւորութիւնը պէտք է լինի պահպանել կարգը և խաղաղութիւնը իրենց երկրի մէջ և նահիայի ճանապարհների վրայ: Բացի դրանից նրանք պէտք է լինեն միւդիրի հրամանի տակ և պօստին ուղեկցելու համար ժարդիկ տան, այլ եւ օգնեն միւդիրին՝ ի կատար ածելու դատաստանական վճիռները և օրէնքի պահանջները:

### ԳԼՈՒԽ VI

#### ԺԱՆԴԱՐՄԵՐԻԱ

80Դ. 21.— Ամէն մի նահանգում, յատուկ օրէնքի հիման վը-թայ, կը կաղմակերպուի նահանգական ժանդարմէրիա, որի բարձր և ստորին պաշտօնեաները կ'ընտրուեն կայօրութեան հպատակների ոլոր դասակարգերի միջից:

Ժանդարմէրիան պէտք է կազմակերպուի վիլայէթում, բոլոր քնակիչների միջից, առանց խտրութեան ցեղի կամ կրօնի։ Ժանդարմէրիայի երկու երրորդականը կը կազմուի նահիայի սստիկաւթեան պաշտօնեանների միջից, կէսը մահմէտական, կէսը ոչ մահմէտական։ Մնացած մի երրորդը բազկացած պէտք է լինի չառշներից և բաշ-չոռշներից և պէտք է ընտրուի կանոնաւոր գորքի ամենաարնգունակ մարդկանց միջից։

Դիսցիպլինայի և զինագարժութեան կողմից, ժանդարմէրիան պէտք է գանուի զինուորական մինիստրի իշխանութեան տակ Նրա ծախքը պէտք է հոգացուի վիլայէթի հաշուով։ Ժանդարմէրիայի գնդի օֆիցէրների ոսճիկը պակաս չը պէտք է լինի, քանի առանձնաւոր զօրքի համապատասխան աստիճանի օֆիցէրների ոսճիկը։

## ԳԼՈՒԽ VII

### ԲԱՆՏԵՐԸ

ՅՈՒ. 22.— Այն անձինք, որոնք բանտարկուած են, բայց դեռ չեն մեղադրուած, չը պէտք է խառնուեն այն անձոնց հետ, որոնք արդէն կրում են իրենց պատիժը՝ դատավճարից յետոյ։ Բանտառը պէտք է կատարեն առաջապահական անհրաժեշտ պահանջները, և բանտարկեալների հետ չը պէտք է վարուեն կոպտութեամբ։ Վալին պիտի նշանակի բանտերի գիրեկտօրներին և պահապաններին, որոնց մէջ պէտք է լինի սստիկանական պաշտօնականների և ժանդարմէնների մի որոշ թիւ։

## ԳԼՈՒԽ VIII

### ՍԿԶԲՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹԵԱՆ ԿՈՄԻՏԵ

ՅՈՒ. 23.— Վալիները պէտք է հաստատեն վիլայէթների և առնջակների գլխաւոր քաղաքներում սկզբնական քննիչ մասնաժողովներ, բազկացած նախազահից և երկու անդամներից, մահմէտական և ոչ մահմէտական։ Այդ մասնաժողովի պաշտօնը պէտք է լինի քննել ժանդարմէնների ձեռքով կատարուած ձերբակալութիւնների պատճառները և հրամայել անմիջապէս հարցաքննութեան ենթարկելու բանուածներին և բանտարկել տալ նրանց, եթէ այն յանցանքները, որոնց մէջ նրանք ամբաստանւում են, կրում են այնպիսի բնաւորութիւն, որ նրանց ենթակայ է անում որէնքի սահմանած պատիժներին։ Մասնաժողովները պէտք է նայնպէս ազատ թողնեն անմիջապէս և դնեն սստիկանութեան հակո-

զութեան տակ այն բանաարկեաբներին, որոնց վար նունքը այլ եակարիք չէ թողնում, որ օրէնքը գործադրուի: Պէտք է աշխատեք նոյնպէս, որ ոչ մէկ անձն առանց պատճառի և ապօրէն կերպով բանա չը գցուի: Այդ նպատակով նրանք պէտք է այցելեն բուռակը և բանաարկեալների պայմանները քննեն: Մասնաժողովները պէտք է կազմեն զեկուցագրեր և ուղարկեն վոլիներին, յիշատակելով նրանց մէջ ոստիկանութեան ձեռքով բանատրկուած տյեանհաաներին, որոնց հարկաւոր է ազատել, այլ եւ նրանց, որոնք մնաւմ են բանտի մէջ:

## ԴԼՈՒԽ 1X

### ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹԻՒՆ ԳԻՒՐԴԵՐԻ ՎՐԱՅ

**Յ07. 24.**— Թափառական քիւրդերին կառավարելու համար իւրաքանչիւր վիլայէթում վալին պէտք է ունենայ իր ձեռքի տակ մէկ Աշիրէթ-Մէմուրի (մի պաշտօնեայ, որի զործը պէտք է լինի հսկել քիւրդ ցեղերի վրայ): այդ պաշտօնեան պէտք է իրաւունք ունենայ ձերբակալել աւազակներին և ուրիշ չարագործներին ու պահանջել, որ նրանց ենթարկեն սովորական դատարաններին: Նա պէտք է ունենայ իր ձեռքի տակ մի բաւարար պահակախումբ և կարող է, հարկաւոր գէպքում, պահանջել աեղական ոստիկանութեան աջակցութիւնը: Նրա իշխանութեան տակդրուած պաշտօնեաների մի որոշ թիւ պէտք է ուղեկցի ամէն մի ցեղին՝ նրանց տարեկան քոչի ժամանակ:

Նրանք պէտք է գործադրեն ոստիկանուկան իրաւասութիւն, բանաարկեն բոլոր չարագործներին և յանձնեն նրանց սովորական դատարաններին: Թափառական ցեղերի արօտատեղերի և բնակուակեղերի սահմանները պէտք է ճշգութեամբ որոշուած լինեն: Այդ քոչերը չը պէտք է պատճառ դառնանք հասցնելու այն գաւառների բնակիչներին, որտեղով անցնում են թափառական ցեղերը և կամ ժամանակաւորապէս զրաւում: Եթէ նրանք որևէ չարագործութիւն անեն գիւղացիների սեփականութեան դէմ կամ որ եւ է զրկանք հասցնեն գիւղացիներին, այդ օրից սկսուծ կ'արգելուի նրանց որ եւ է տեղափոխութիւն կամ քոչ:

Այն կանոնները, որոնք գոյութիւն ունեն գէնք կրելու վերաբերմամբ, խստիւ պէտք է գործադրուեն բոլոր քիւրդ ցեղերի մէջ, լինեն նրանք հաստատընակ, թէ թափառական: Զանքեր պէտք է անուեն պատուատել նստակեաց կեանքի սկզբունքները թափառական ազգաբնակութեան, ընտելացնել նրան երկրագործութեան, և այդ նպատակով որոշ հողեր պէտք է յատկացնել նրանց այնպիսի տեղերում, ուր նրանց հաստատուելը չէ կարող որեւէ:

վնաս հասցնել նստակեաց ազգաբնակութեան բարեկեցութեան և խոզաղութեան։ Բնարօղական և քաղաքացիուկան իրաւունքները չը պէտք է պատկանին այն տնձանց, որոնք ոչ-նստակեաց ազգաբնակութեան մասն են կողմում կամ որոնք հստատուած չեն մշտական և միտյուն կերպով մի որ եւ է նահիայի հողի վրայ։

### ԳԼՈՒԽ X

#### ՀԱՄԻԴԻԿԻ ՀԵՇԵԼԱԶՈՐՔԸ

ՅՈՒ. 25. — Այն դէպքերում, երբ հարկաւոր համարուի գործ դնել Համիդիէի հեծելազորքի գնդերը, այժմ դոյցութիւն ունեցող օրէնքներով առնմանուած զինավտրժութեան պէրիօդներից գուրս, այդ գնդերը կարող են գործածուել և բանակել միայն կանոնաւոր զօրքի գնդերի հետ միասին, որոնց մի երբորդ մասից աւելի չպէտք է լինեն։

Սովորական ժամանակներում, երբ Համիդիէ հեծելազունդը ծառայութեան մէջ չէ, չը պէտք է կրի ոչ նշանազգեստ և ոչ էլ դէնք։ Այդ պարագայում նրանք կարող են ենթարկուել սովորական զատարաններին, ինչպէս արդէն այդ ուրծանազրուած է Համիդիէի կանոնադրութեան մէջ, համաձայն Ի՞էղի Փնների այժմեան կունազդրութեան (Օսմանեան Զինուորական Դատաստանազիրք, յօդ. 4)։

### ԳԼՈՒԽ XI

#### ԿԱԼՈՒԱԾԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ ՀԱՐՑԸ

ՅՈՒ. — Մի յատուկ յանձնաժողով, որը բաղկացած պէտք է լինի մի նախագահից և չորս անդամներից — երկուսը մահմէատական և երկուսը քրիստոնեայ, — պէտք է պաշտօն ունենայ քննելու սեփականութիւններին վերաբերեալ ապացուցագրերը և մնարկացնել այն անարդարութիւնները և անկանոնութիւնները, որ կը նկատի։

Մի յատուկ յանձնաժողով ապագայում պէտք է որոշի այն ամենալու եղանակը, որով կարելի լինի երաշխաւորել սեփականութեան իրաւունքները։

### ԳԼՈՒԽ XII

#### ՏԱՄԱՆՈՐԴԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԺՈՂՈՎԵԼԸ

ՅՈՒ. 27. — Բոլոր հարկերը, հաշուելով դրանց մէջ և տասանորդական առւրքերը, պէտք է հաւաքուեն ուղղակի նահիայի

խորհուրդների կողմից ընտրուած և միւդիրի իշխանութեան տակ գտնուող հարկանանների ձեռքով։

Նահիայի բոլոր բնակիչները փոխադարձաբար պատասխանատու են իրենց վրայ դրուած հարկերի լիտկատար վճարման համար։

**Յ07. 28.** — Տասանորդական տուրքերի կազակով տալը և ժողովրդին բանի բանեցնելը վերացւում է։ Իւրաքանչիւր վարչական կենտրոն, սկսած նահիայից, պէտք է իր հաւաքած հարկերից վերցնի այն գումարը, որը հարկաւոր է իր վարչութեան ծախքերի համար, համտձայն որոշուած և կառավարութեան կողմից հաւանութիւն գտած բիւդջէտի։ Նոյնպէս և վիլայէթի ֆինանսական վարչութիւնը պէտք է վերցնի սաճանգի հարկերի ամսող քանակութիւնից վիլայէթի վարչութեան համար հարկաւոր գումարը, հաշուելով դրա մէջ հասարակական աշխատանքների և հանրային կրթութեան ծախքերը։

Ազգարնակութիւնը որ և է գէպքում պարտաւորուած չը պէտք է լինի ծրիաբար հայթայթել ոչ զօրքին և ոչ պաշտօնեաններին բնակարտն եւ նրանց ապրուստի համար հարկաւոր պաշտը։

Այն գէպքում, երբ հարկերը չը վճարելու համար էկզէկուցիոն է նշանակւում, պէտք է աշխատել, որ ժողովուրդը չը զըրկուի առաջին կարեւորութեան տուրքականներից ևւ այն դործիքներից, որ նա բանեցնում է։

### ԳԼՈՒԽ X111

#### Ա. Բ Դ Ա. Բ Դ Ա. Տ Ա Ի Թ Ի Ի Ն

**Յ07. 29.** — Նահիայի իւրաքանչիւր բաժնում պէտք է լինի ծերերի մի խորհուրդ, որին պէտք է նախագահէ մուխթարը, եւ որի պաշտօնը պէտք է լինի ընտանեբար լուծել բնակիչների միջև ծագած վէճերը։

**Յ07. 30.** — Իւրաքանչիւր կազայում, նահիանների թուի համեմատ, պէտք է լինեն բաւականաչափ հաշտաբար դատաւորներ, որոնց նշանակում է արդարագատութեան մինիստրը, վաէիի ուսաջարկաւթեամբ։ Այդ դատաւորներից մէկը անպատճառ պէտք է ապրի կազայի գլխաւոր քաղաքում։ Հաշտաբար դատաւորների մէկ երրորդ մասը իւրաքանչիւր կազայում պէտք է քրիստոնեաններ լինեն։ Քրիստոնեայ հաշտաբար դատաւորները պէտք է բնակութիւն ունենան այն կենտրոններում, որտեղ քրիստոնեայ ազգաբնակութիւնը մեծամասնութիւն է կազմում։

**Յ07. 31.** — Հաշտաբար դատաւորը իրաւասութիւն պէտք է ունենայ դատելու։

ա) Քրէտկան գործերը, առանց բողոքի (առել) իրաւունքի, օրէնքի գէմ գործուած զեղծումները, օրոնք պատժում ևն ոստիկանական սովորական միջոցներով, եւ բողոքելու իրաւունքով այնպիսի փոքր յանցանքներ, որոնց պատիժը ամենաշատը 500 պիտուրից եւ երեք ամիս բանտարկութիւնից աւելի չէ:

բ) Քաղաքացիական գործերը, առանց բողոքի իրաւունքի, բոլոր սնձնական գործերը, քաղաքացիական եւ առեւտրական դատերը, որոնց գումարը հազար պիտաստրից չէ անցնում, եւ բողոքի իրաւունքով այնպիսի գանգատներ, որոնք հասնում են հինգ հազար պիտաստրի:

ՅՕՒ. 32.— Հաշտարար դատաւորը կարող է կազմել և հաշտարար տաեան. նա կարող է, երկու կողմերի հաւանութեամբ, նշանակել միջնորդ դատաւորներ՝ լուծելու համար այնպիսի վէճեր, որոնց գումարը հինգ հազար պիտաստրից չէ անցնում: Միջնորդ դատաւորների կայացրած վճռի գէմ դատուողները իրաւունք չունեն բողոքելու:

ՅՕՒ. 33.— Կազմների դատարանների տեղը բռնող հաշտարար դատաւորների վճիռների գէմ բողոք կարելի է առ սանջակի դատարանին:

ՅՕՒ. 34.— Բանտարկութեան վերտքերմամբ հաշտարար դատաւորների արձակած այն վճիռները, որոնք բոլոր ինստանցիաներից անց են կոցել, պէտք է ի գործ դրուեն կազայի բանառում: Միւգիրները պարտաւոր են աջակցել հաշտարար դատաւորներին ի կատար ածելու ինչպէս քաղաքացիական, այնպէս էլ քրէտկան վճիռները:

ՅՕՒ. 35.— Կազայի տաեանները ջնջուած լինելով, սանջակի դատարանները ձեռնհաս են դատելու այն քաղաքացիական վէճերը, որոնք հինգ հազար պիտաստրից չեն անցնում. նոյնպէս և հաշտարար դատաւորների քաղաքացիական վճիռների գէմ տուած բաղաքները: Սանջակի դատարանները պէտք է ունենան միայն քաղաքացիական տաեան, քանի որ քրէտկան տաեանի աեղը բանում է շրջիկ նահանգական տաեանը:

Սանջակի տաեանները պէտք է բազկացած լինեն մէկ գիպլումաւոր նախագահող դատաւորից, որին նշանակում է արդարադատութեան մինիստրը և երկու անդամներից, որոնց ընտրում է վալին, սանջակների խորհուրդների ձեռքով կազմած ցուցակների միջից:

ՅՕՒ. 36.— Սանջակի քրէտկան տաեանների բաժինները փոխարինւում են շրջիկ նահանգական տաեաններով: Նահանգական տաեանները բազկացած են մէկ նախագահող դատաւորից, որը

ընտրւում է վիլայեթի բարձրագոյն խորհրդի անտմենքի միջից՝ նրան պաշտօնակից են լինում երկու անդամներ, որոնք նշանակ եռմ են բողոքարկու առեւանի կողմից սանջակի հաշտաբար դատաւորների միջից, մէկը մահմէտական, իսկ միւսը քրիստոնեաց Հաշտաբար դատաւորները պէտք է ստանան ուրոշ ռոճիկ, չրջիկ նահանգական ասեանների ամբողջ տեւողութեան ժամանակ :

Յ07. 37.— Նահանգական ատեանը հերթով պէտք է չրջի բոլոր կազմները, հաշուելով և սանջակի գլխաւոր քաղաքը, ուր նրա ներկայութիւնը հարկաւոր կը լինի : Նո ձեռնհաս է քենելու հաշտաբար դատաւորների վճիռների գէմ տրուած բողոքները, ոյտ և այն գործերը, որոնց պատիժը հինգ հազար պիաստրից կամ երեք ամիս բանատրկութիւնից չէ անցնում, և այդ վճռի գէմ բողոքներու իրաւունք չը կայ : Քրէական գործերի վերաբերութեամբ նահանգական դատաբանների արձակած վճիռները չեն կարող գործադրուել, առանց վճռաջինջ ատեանից անցնելու :

Յ07. 38.— Հասնելով կազմ, նահանգական ատեանի նախագահը պէտք է պահանջէ, քննիչ դատաւորի միջոցով, այն բոլոր գործերի ցուցակը, որ ուղղակի նրա ձեռքով են տնցել, և մի ուրիշ ցուցակ այն գործերի, որոնք զեռ քննութեան ներքոյ են, եթէ նո նկատի այդ վերջինի մէջ որ եւ է անկանոնութիւն կամ անտեղի յետաձգութիւն, նո անմիջապէս մի զեկուցագիր պէտք է ուղարկի արդարադատութեան մինիստրին :

Նահանգական ատեանը՝ հասնելով կազմ կամ այնակից հեռանալիս՝ պէտք է այցելէ բանատերը, քննի բանատրկեալների վիճակը եւ ստուգի բանատրկուածների ցուցակը :

Յ07. 39.— Վիլայեթի բարձրագոյն ատեանը պէտք է բողկացած լինի մի նախագահից և այնքան անդամներից, որ հնարաւորութիւն ունենան քննելու իրենց առաջարկուած քաղաքացիական գործերը և մատակարարեն չրջիկ նահանգական ատեաններին նախագահներ :

Քաղաքացիական դատերում կը գործի մի բողոքարկու առան, իսկ քրէական գործերում մի նահանգական ատեան : Երադիսաը կանոնաւոր կը համարուի ամէն անգամ, երբ ներկայ կը լինին մի նախագահ և երկու անդամ : Բացի դրանից նո պէտք է ունենայ մի հասարակաց դատախազ եւ բաւական թուով պաշտօնակարաններ :

Յ07. 40.— Հաշտաբար դատաւորների, ինչպէս եւ ամէն աեւսակ դատարանների դատավարութիւնը պէտք է կատարուի թիւրքերէն լեզուով : Թիւրքական բնագրին պէտք է կցուի հայերէն թարգմանութիւնը՝ նայելով տեղին եւ դատուող կողմերին :

Բ. ԳՐԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՖՐԱՆՍԱՅԻ ՌՈՒՍԻԱՅԻ  
ԱՆԳԼԻԱՅԻ ԴԵՍՊԱՆՆԵՐՈՒ ԿՈՂՄԻ ՄԱՏՈՒՑՈՒԱԾ  
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵՆՈՐՈԳՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ

Ց ԱՇԽԱՏԱԾ Յ ՅՈՒՅԻ 1895-ի թ

Վիլայէթներու վարչական բարենորոգումներու ծրագիրը, որ մտառցուած է Առևլթանին, նոցին վսեմութիւնք դեսպաններուն կողմէ, ամենառաջադիր ուսումնասիրութեան առարկայ եղաւ.

1) Առևլթանի գլխաւոր ցանկութիւնը և ձգտումները, իր երկրին եւ իր բոլոր հպատակներուն բարգաւաճութիւնը ամենէն տրդարագոյն եղանակով աճեցնել և զարգացնել լինելով, Ն. Կ. Վեհափառութիւնը արդարադատ համարեց չսահմանափակել վարչական այս բարենորոգումներու կիրարկումը իր կայսրութեան միայն մէկ մասին մէջ, այլ բոլոր վիլայէթներն ալ անոնցմով նպաստաւորել.

2) Վերոյիշեալ ծրագրին մէջ առաջարկուած կէտերուն մեծ մասը յարմար լինելով վիլայէթներու օրէնքին տրամադրութեան, որ է Տեսպուրի Ա. հատորի մէջ էջ 680, 7 ճէմաղիւլլախը 1281, ինչպէս նաեւ վիլայէթներու ընդհանուր վարչութեան կանոնադրութեան տրամադրութիւններուն, նոյն հատոր էջ 625, 29 շէվալ 1287 թուակիր, — Ն. Կ. Վեհափառութիւնը որպէս զի կարողանայ անվթար պահել կեղրոնացման ակղբունքը, կ'ուղէ տպահովել տրամադրուածներուն կիրարկումը, բացի անոնցմէ, որոնք ընդհանուր պետական խորհուրդէն կտիշեալ են, և կ'որոշէ որ գործադրեն օրէնքի այն տրամադրութիւնները որոնք դեռ չեն գործադրուած։ Միանգամայն, որովհետեւ ընդունուած կանոնադրութիւններուն մէջ չկայ ոչ մէկ յիշատակութիւն վալիները հինգ տարի իրենց պաշտօնին վրայ պահելու համար, և ոչ ալ մըշտական խորհուրդներու մասին, որ կազմուած պէտք է լինէին անձնիւր վալիի, միւթէսարիֆի, գայմագամի նտիսագահութեան տակ, այն իշխանութիւնները որոնք կ'ուղեն այս պաշտօնատարներուն վստահիլ, մտած լինելով արդէն վարչական խորհուրդներու կանոնաւոր իշխանութիւններու մէջ, այս խորհուրդները առայժմ նիւթապէս անհրաժեշտ չեն։

3) Գալով այն յօդուածներուն, որոնք կը վերաբերին դատարաններու, քաղաքապահ զօրքի, ոստիկանութեան վերակազմութեան, յարմար չեն գործադրութեան մէջ եղող օրէնքներուն եւ կանոնադրութիւններուն արամադրութիւններուն. բայց դատական քննիչներ նշանակուած են. քաղաքապահ զօրքը և ոստիկանութիւնը քաղաքներու մէջ պէտք է աւելինան, մշտական կերպով դատարաններուն և բանտերուն վերահսկելու համար և կարգ կանոնը նահիէներու և դիւզերու մէջ երաշխաւորելու համար: Առնոնք նահիէներու կեդրոնին սահմանելու համար:

4) Որոշուեցաւ վարչական պաշտօնէութիւններու, քաղաքային զօրքի, ոստիկանութեան մէջ, միւսիւլմաններէն զատ, օսմաննեան երկրին մէջ բնակող ոչ մուսուլման ուրիշ հպատակներ կանչել և գործածել, իւրաքանչիւր վիլայէթի միւսիւլման և ոչ միւսիւլման ազգաբնակութեան համեմատութեամբ:

## ԲԱՆԱԿՈՐ ԾԱՆՈՒՅԱԳԻՐ

Թրիտանական, Գաղղիական եւ Թուսական դեսպանատանց

կողմէ ուղղեալ առ Թարձրագոյն Դուռը 1)

Ստորագրեալք, դեսպանք Ռուսիոյ, Գաղղիոյ և Մեծին Բրիտանիոյ ստացան այն բանաւոր ծանուցագիրը, զոր Բարձրագոյն Դուռը ուղղած է իրենց ամսոյս 20-ին, և պատիւ ունին անոր ըստացումը զեկուցանելու Արտաքին Գործոց Վեհմափայլ Նախարարին:

Մահօթացան այն բարենորդմանց վերաբերեալ հրամանագրի բնուգրին, որոց գործադրութիւն որոշած է վեհափառ Առւլթանը, ինչպէս նաև անոնց մանրամատանութիւնը ցուցնող յատակագծին, և գոհունակութեամբ կը ակսնեն թէ կայսերական կառավարութիւնն որոշած է գործադրութեան դնել օսմաննեան վեհապետոց նախընթաց խաթթերուն մէջ հանդիսադէս ի յայտ բերուած կանոններն և այն կարգադրութիւններն որք կը բխին Բարձրագոյն Դրան կողմէ ներկայ տարւոյս 2 Յունիս, 17 Յունիս, 17 Օգոստոս և 5 Հոկտեմբեր թուականներով իր հաղորդումներուն մէջ պարզուած սկզբունքներէն:

Նշանակելով այս տրամադրութիւնքն և Բարձրագոյն Դրան դիտաւորութիւնն զանոնք տարածելու, բացի հրամանագրին մէջ յիշուած վիլայէթներէն, Անտառուի ամէն այն գաղաներուն, ուր

1) Schopoff, p. 515—518 (բարգմանը իւն Կ. Պոլսոյ Հայոց Պատրիարքանի):

հայք ժողովրդեան կարեւոր մէկ մասը կը կտղմեն, Գաղղիոյ, Մեծին Բրիտանիոյ և Ռուսիոյ դեսպանք տարտիոյս չունին որ բարեւնորութիւններն ի գործ զնելու և ի կիր արկանելու կոչուելիք պաշտօնատորք իրենց խելացութեամբ, եւանդեամբ և անշահախնդրութեամբ պիտի տպահովեն բոլոր ռամանեան հպատակաց, առանց խարութեան, կայսրութեան ընդհանոր բարօրութեանն ու բարգաւաճման հոգտեու վարչութեան մը բարիքները:

Երաշխաւորութիւնքն որովք ամէն կարգի պաշտօնատարաց ընտրութիւնն ու անուանումը շրջապատել կամիլն իր վերոյիշեաք հաղորդութիւններուն մէջ յայտարարած է կայսերական կառավարութիւնը, կը վկայեն թէ Բարձրագոյն Դուռն ո՞ր աստիճան կարեւորութիւն կ'ընծայէ, որ գաւառաց մէջ իր գործակալք իրենց պաշտօնը կատարեն ի գոհունակութիւն բոլոր հասարակութեանց, և ի մասնաւորի վալիները մէն մի վիլայէթի վարչութեան տան մզում մը համաձայն այն տեսութեանց զորս ի նորոյ հաւասարեցնորին Կայսերական Վեհափառութիւնը:

Այսու վստահութեամբ է որ Գաղղիոյ, Մեծին Բրիտանիոյ և Ռուսիոյ դեսպանք կը կարծեն լաւագոյն ծառայել Բարձրագոյն Դրան յայտած դիտաւորութեանց՝ իրենց վերապահելով նշանակել իրեն, իրենց ընարութեան ատեն, այն անձինքն, որոց նախընթացքն և նկարագիրն համապատասխան չերեւին այն պայմանաց զորս նոյնինքն ռամանեան կառավարութիւնը հարկաւոր ցոյց տուած է:

Այս վստահութեամբ է դարձեալ որ նոքա ուրախ պիտի ըլլան, երբ առիթը ներկայանայ, իրենց աջակցութիւնը նուիրելով նորին Կայսերական Վեհափառութեան կառավարութեան, իրաւ կանացնելու համար այն բարենորոգութիւնը զորս ինք հրամայեց:

Ստորագրեալք կը խնդրեն Արտաքին Գործոց Վսեմափայլ նախարարէն որ հաճի ծանուցանել իրենց զստացումն սոյն հաղորդման, և այս առթիւ կը կրկնեն իրեն զհաւաստիս իւրեանց բարձրմեծարանաց

Ստորագրեալ Նելիտով

Բ. Գանգոս

Ֆիլիք Գըրբի

---

Բարենորոգութիւններու մասին փոխանակուեցան նաև ուրիշ ծանուցագիրներ, որոնք անհետեւանք մնացին: Ապտիւլ Համիտի կողմէ 1895 Մեպտ. 30ին (Ն. Տ.) ջարդեր սկսան Պոլիս, քանի մը օրէն կոտորածը անցաւ Աեւ ծովի ափերը և Արեւելեան Նահանգները, ուր 1895—1896 ջարդուեցան մատաւորապէս 300 հազար հայեր:

## ՅԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

**ՕՍՄԱՆԵԱՆ ԿԱՅՍՐՈՒԹԵԱՆ ՀՆԴԴԻՄԱԴԻՐ ՏԱՐՐԵՐՈՒ ԿՈՆԳՐԵՒ,**  
**ԴՈՒՄԱՐՈՒԱԾ ԵԽՐՈՊԱՅԻ ՄԷՋ**

(1907. ԴԵԿ. 27—29)

Թիւրքիայ մէջ գործող ընդդիմագիր կուսակցութեանց կօնդրէն, գումարուած 1907 թեկտեմբեր 27—29ին, կը յայտորարէ ձեռք բերել համերաշխութիւնը Օսմանեան կայսրութեան բոլոր ժողովուրդներուն, որոնք միահամսւու կը ասսապին երկրին վրայ ծանրացած և սուլթան Ապտիւլ Համիտ Բ.ի հրէշային ոճիրներով ամբողջ աշխարհի աչքերուն պժառակի դարձած բռնապետուկան բէժիմէն:

Երեսնամեայ այս թագաւորութիւնը աղէտալի եղած է ոչ միայն, ինչպէս յանիրաւի կը կարծուի, քրիստոնեայ ժողովուրդներուն, զորս սուլթանը կը հալածէր և կը ջարդէր իր սեփական շահուն համար, նաև իսլամներուն եւս՝ քանդուած, ստրկուցուած, տարագրուած, մարթուուած, վերջապէս ան աղջապօրէն ամբատանուած քաղաքակիրթ ժողովուրդներու կարծիքին տուն, որ զանոնք պատախանատու կարծած է սուլթանին և զայն լըրջապատող չարագործներուն կողմէ մարդկութեան դէմ գործուած ոճիրներուն համար:

Կայսրութեան բոլոր աղջերը յաջորդաբար զո՞ն եղան Ապտիւլ Համիտի եղեռնագործ կտաազութեան. անիկա յաջորդաբար մզեց զանոնք մէկը միւսի դէմ, դրզուելով և արծարծելով արհեստական տաելութիւն՝ ցեղերուն և կրօններուն միջև.—Թիւրք, Հայ, Յոյն, Պուլկար, Վալախ, Ալպանացի, Արար, Հրեայ, Տրուզ և Քիւրդ տեսան հալածանք, տքոր, տարագրութիւն և ջարդ. իսկ հայկական կոտորածները, իբրեւ պսակ բոլոր անցեալ եղեռնագործութիւններուն, արժանացուցին իրենց հեղինակը — որ տակաւին իր ոճրագործութիւնը կը շարունակէ Արարիոյ մէջ — Մեծ Մարդասպան և Կարմիր Սուլթան անուններուն:

Բացի այս ոճիրներէն, Ապտիւլ Համիտ հետապնդած է յամրքանդումի քաղաքականութիւն մը՝ որ կ'ոչնչացնէ հետպնետէ Թիւրքիոյ բոլոր կենդանի ոյժերը: Իրմավ անդամամուլուեցաւ մատորական, անաեսական ու ընկերական ամէն կեանք:

Անիկա սարսափի կը զգոյ կրթութենէ և կուլտուրայէ, որ խնքնագիտակցութիւնն ու ազատ մտածողութիւնը կը կազմեն, ուստի, կրցածին չափ կոչկանգեց հանրային կրթութիւնը և գիտութեան ծարաւ ժողովաւրդներէն խլեց ինքնակրթութեան միջոցները։ Փակեց վարժարանները, բանտարկեց ուսուցիչները, աքսորեց ուսանողները, իսկ կրթական այն չէնքերուն մէջ, որ զեռ չեն ոչնչացուցած՝ նուազեցուց ուսուցումը, աննախընթաց ծայրացեղ գրտքննութեան մը միջոցով։

Ե՞տմուլն եւս ամբողջօվին ստրուկ է. անոր թող արուած է միմիայն հրատարակել դրաքննիչներու կողմէ թոյլատրուած կոմյերիւրուած լուրերը։ և այսպէս, թուրք կայսրութիւնը, իր տիւրոջ կոմքով, շրջապատուած է տղիտութեան և ստութեան պարիսպով մը։

Ապտիւլ-Համիտ ոչ միայն հակառակորդ է մտաւոր զարգացման, — ինչ որ ամենաթանկագին է ամենուն համար, — այլեւ արգելք եղոծ է նոյնիսկ ստրկութեան մէջ խրած այս ժողովուրդներու նիւթական բարօրութեանը։ Այս ասպարէզին մէջ ալ դարձեալ աւեր, թշուառութիւն և սով։ Այն անարդար տուրքերը, որ կը հաւաքուին նոհանգներու մէջ անպարկեշտ և զիշտափիչ պաշտօնեաներէ՝ չեն ծառայեր բնոււ ճամբաներու և ջրանցքներու շինութեան, այլ լեցնելու՝ պալատին մնտուկները և պարարելու եւլդրզի քլիքը՝ ի վնաս աշխատաւորներու, վճարելու՝ լրտեաներու ամսականները և արտասահմանի մէջ ալ կաշտոելու՝ ստորաքարշ թերթերը, որ կը խարեն Եւրոպան Թիւրքիոյ իրական վիճակի մասին և ներբողներ կը կարդան Ապտիւլ-Համիտի, — ամենաամեն թշնամին իր երկրին։

Երթեւեկի արգելումը և անցագրերու սիստեմատիք զլացումը անկարելի կը դարձնեն առեւտրական ոեւէ գործունէութիւն։ Հարկերու ծանրութիւնը, գիւղերու անապահովութիւնը, արժաիւքի մենագրաւումը (մատրապագութիւն), վաշխառութիւնը, հաղորդակցական միջոցներու պակասը փճացուցին հողագործութիւննը։ Բնութենէն օժտուած ամենաարուստ գաւառները, որոնք երարեմն աշխարհի շտեմարաններն էին, այսօր ամայացած են։ Հանգային ու անտառային հարսաւութիւնները չեն շահագործուիր, և կայսրութեան վրայ խոյացող աշխարհաքաղաքացի դրամատէրեւրու չնորիուած արտօնութիւնները ոչ մէկ օգուտ չեն տար հանրային բարեկեցութեան, այլ կը ծառայեն միայն կարդ մը յափրշտակիչներու մասնաւոր շահերուն։

Իբրեւ արդիւնք այս բոլորին, ամէն ցեղի և կրօնի բնակիչներ՝ կայսրութեան բոլոր մասերէն՝ հազարներով կը ձգին իրենց

ծննդավտյրերը և կը գաղթեն այլուր՝ Եւրոպա կտմ Ամերիկա, Քիչ մը ազատութիւն, ապահովութիւն և ապրուստի միջոցներ, փնտռելու։ Արտագաղթը և սովը կը շարունակեն կոտորածի դործը և նոյնքան ապահով կերպով կ'ամայացնեն երկիրը։

Արտաքին քաղաքականութեան տեսակէտով ալ Թիւրքիոյ անձկութիւնը նուազ ողբալի չէ։ Ապտիւլ-Համիտ, իր անձնական դիւանագիտառութեամբը, բոլորովին վարկաբեկեց օսմանեան կայսրութիւնը։ Կորսնցուց ազատական պետութիւններուն համակրութիւնը՝ որսնք, Փարիզի և Պերլինի դաշնագրութիւններու ժամանակ, արգիլեցին կայսրութեան ամբողջական անդամատութիւնը, փոխարէն բարենորոգումներու, որ եթէ ժամանակին գործառ գրուէին՝ ապահոված պիտի ըլլային երկրի վերածնութիւնը և քարգաւաճումը։ Բնդհակառակն, հանդիսաւորապէս և շատ անգամ խոստացուած բարենորոգումներու անգործադրութեամբ, առւլթան Համիտ առաջ քերտւ իր յուսախար հպատակներուն մէջ ըմբոստութեան արդարացի շարժումներ և եւրոպական պետութեանց կողմէ բազմաթիւ միջամտութիւններ, արդիւնք իր շարունակական նենդամտութեան։ Այս կործանարար քաղաքականութիւնը յանգեցաւ կայսրութեան հողային նուազման, և եթէ այսպէս ժամանակ մըն ալ շարունակուի, ուրիշ մտսեր եւս՝ Ալպանիան, Մակեդոնիան, Արարիան, Հայաստանը՝ կարճ միջոցի մէջ անվրէպ պիտի բաժնուին կայսրութենէն—արդէն իսկ կատարեալ քայքայման վիճակի մէջ—յօդուտ պետութեանց, որոնք կը փնտռեն կամ հողային ընդարձակում, կամ գաղթաբնակութեան վայրեր, կամ ֆինանսական առաւելութիւններ։

Մինչեւ այժմ իրաց այս վիճակէն առաջ եկած յեղափոխական շարժումները անջատ էին. այսօր շատ մը տեղեր միւսիւլմաններու և քրիստոնեաններու համագործակցութիւնը ցոյց տուաւ, որ կայսրութեան բոլոր ժողովուրդները վերջապէս յոդնած են տառապելէ եւ կ'ըմբռնեն, որ երկրին պետը զիրենք անդունդը կ'առաջնորդէ։ Այսօր, ամէն ոք՝ որ ընդունակ է մտածելու, պարզ կը հասկնայ, թէ թիւրք կառավարութեան մէջ անմիջական փոփոխութիւն մը միայն կրնայ արգիլել կայսրութեան վերջնական մեծ աղէտը և քայքայումը. պէտք է ուրեմն անյապաղ ու բոլոր հնարաւոր միջոցներով տապալել ըէժիմ մը՝ որ այնքան աղէտներու պատճառ եղաւ։

Հետեւաբար կը պահանջենք.

- 1) Գաթըմկէցութիւն Սուլթան-Համիտի;
- 2) Արմատակած փոփոխութիւն Թերկայ քէժիմիթ;
- 3) Հաստատում Թերկայացուցչական ըէժիմի (խորհրդարան)։

Ներկայ բոլոր դժբախտութեանց գլխաւոր հեղինակին անհետացումը առաջին պայմանն է ամէն բարելաւութեան։ Այսոր հետ պէտք է անհետանայ նմանապէս վարչական և քաղաքական բըռնակալութեան, ոստիկանական սարսափի և դիւանագիտական նենգամտութեան սիստէմը։ ապա պէտք է հաստատուի ներկայացուցչական բէժիմ՝ որով կայսրութեան բոլոր ժողովուրդները, հաւասար պարտականութիւններով և իրաւունքներով, պիտի արտայայտեն իրենց կարիքներն ու կամքը, և որ պիտի ապահովէ ամենքին, խաղաղ ներդաշնակութեամբ, արդարութիւնը եւ ազատութիւնը։

Ահա ներկայ կօնգրէի միաբան նպատակը, համապատասխան երկրի բոլոր ժողովուրդներու կամքին, որոնք—դաւակները միենոյն հողին, զոր կը մշակեն և կը տառապին միեւնոյն տառապանքը—վճռած են ձեռք բերել, համերաշխ գործակցութեամբ մը, ազատութեան և երջանկութեան իրենց բաժինը։

Մենք կը միանանք ընդհանուր պայքարի մը համար, յարգելով միանդամայն իւրաքանչիւր կազմակերպութեան ինքնավարութիւնը. կը միանանք անկեղծօրէն, եղբայրօրէն եւ նախ քան կոիւը սկսիլը՝ խոստում կուտանք չթուլանալ, ու կը յայտարարենք սուլթանին՝ թէ մեր զէնքերը վար չենք դներ, մինչեւ որ Թիւրքիոյ համար նոր դարագլուխ մը չբանանք։

Կոչ կ'ընենք ամենուն՝ աջակցիլ մեր դաժոն և փառանեղ ձեռնարկին մէջ, որ կը պահանջէ անվհատ կորով և ծանր զոհաբերութիւններ։ Կոչ կ'ընենք բոլորին, — գիտութեան և մաքի մարդոց՝ որոնց արգիլուած է ոեւէ անկախ հետազոտութիւն. գիւղացի և քաղաքացի աշխատաւորներուն՝ զրկուած հողէ եւ հացէ, ենթակայ ապօրինի տուրքերու եւ խոշտանգուած ու կողոպտուած հարկանաւաք պաշտօնեաներէ. վաճառականներուն՝ որոնք չեն կրնար ազատ ու ազահով կերպով իրենց առեւտուրովը զրադիլ. զինուորներուն՝ որ անվճար, մերկ ու անօթի են և զորս սուլթանը կը ստիպէ իրենց հայրենակիցներուն դէմ քալել, մէկ խօսքով կայսրութեան բոլոր ազգերուն՝ որոնք ջախջախուած են դարշելի ճնշման մը տակ։ Թող ամէնքը միանան այս նուրիրական պայքարին, թող ներշնչուին ազատութեան, բարենորոգման և յեղափոխութեան գաղափարներէն՝ տապալելու համար, արամադրելի բոլոր միջոցներով, ամօթալի եւ բռնակալ բէժիմ մը։ Երեսուն տարուան փորձառութիւն մը խիստ դառնօրէն ապացուցուց ամենքին, որ խաղաղ միջոցները անբաւական են ճնշման զարհուրելի իշխանութեան մը դէմ։ Իր հպատակներու բոլոր խնդրանքներուն, բոլոր աղաջանքներուն սուլթանը միշտ պատասխանեց

քանի ուժով, բանասարկութիւնով, աքսորումով և կոտորածով:

Հետեւարար, կօնդրէն միաբան կ'ընդունի, թէ ընդդիմագիր բոլոր խումբերը պէտք է այսուհետեւ դիմեն յեղափոխական միջներու՝ որոնք քաջալերական արդիւնք տուած են, ինչպէս ցոյց կուտայ յեղափոխական գործունէութիւնը ընդհանրապէս եւ թիւրք-հայ խառն խումբերու նորագոյն գործունէութիւնը։ Առանցմէ զատ, Ասիական թիւրքիոյ մէկ քանի քաղաքներուն մէջ յեղափոխական միջոցներու կիրառութիւնը հարկադրիչ է և կ'արշարանայ նոյնիսկ կառավարութեան բռնութիւններով։ Արդի բէժիմը ինքն է, որ իր ոճիրներով մեզ մզեց յեղափոխութեան։

**Մենք** մեզ պատրաստ կը յայտարարենք ուրեմն կոիւը շարունակելու, ընդունելով և յանձնարարելով հետեւեալ միջոցները։

1) Զիմուած դիմադրութիւն կառավարութեամ քայլերութ։

2) Ամզէմ դիմադրութիւն քաղաքակամ եւ տմտեսակամ գործադուլքվ. գործադուլք պաշտօնեամերու, ոստիկամութեամ ևայլ։

3) **Մերժում հարկերու։**

4) Պրօպակամդ գօրաբամակին մէջ,— Բրաւէր կարդալ զիմուարմերում՝ չքալել ոչ ժողովուրդին, ոչ ալ յեղափոխակամմերում դէմ։

5) Հնգիամուր ապստամբութիւն։

6) **Մարտակամ այլ միջոցներ, համաձայն պարագամերու թելադրութեամ։**

Համիտական բէժիմը կ'ոչնչանայ մօտալուտ ապադայի մը մէջ, ևթէ ամէն անոնք՝ որ կը տառապին, ունենան, ինչպէս մենք, զայն տապալելու հաստատ կամքը։ Խարխուլ պարիսպ մըն է անիկա՝ որ կարելի է ուսի մէկ հարուածով հրել ձգել, որպէսզի փրկադատ կայսրութեան մէջ հեղեղուի ազտառութեան եւ արդարութեան որբազան լոյսը։

Կեցցէ՝ համերաշխութիւնը ցարդ անմիաբան խողդերուն։

Կեցցէ՝ միութիւնը յեղափոխական ուժերուն։

**Միուրեան եւ Առաջդիմուրեան օսմանեան կոմիտէ**

**Պաշտ. օրդաններ՝ «Շուրայի իւմմէթ» և «Մէշվէրէթ»**

**Հայ Յեղափոխական Թաւակցուրիւն**

**Պաշտօնական օրդան «Դրօշակ»**

**Օսմանեան Միուրիւն Սնիա. Նախանան. Ապակենդրոնացման  
եւ Սահմանադրուրեան**

**Պաշտօնական օրդան «Թէրագդը»**

**Եղիպատոփ Հրէական կոմիտէ**

**Պաշտօնական օրդան «Լո Վէրա»**

**Խմբագրուրիւն «Խիլամէք» լրագրի**

**Պրօպադանդի օրդան արաքերէն և թուրքերէն (լոնդոն)**

Խմբագրութիւն «Արմենիա» լրագրի  
Պրոպագանդի օրգան (Մարտիրոս)

Խմբագրութիւն «Թաղմանիկի»  
Յեղափոխական օրգան (Պալքանեան երկիրներ)

Խմբագրութիւն «Հայրենիքի»  
Յեղափոխական օրգան (Ամերիկա)

Կօմիտէ «Ահա Փամանի»  
(Եղիպատոս)

---

## ՔԱՂՈՒԱԾԲՆԵՐ ԿՕՆԳՐԵՒ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻՆ

ՄՅԱՅՈՒՆ ԽԱռԱՆ ԿՕՄԻՏԵ

Կօնգրէն որոշեց՝ կազմել դադարնի Մնայուն խառն կօմիտէ մը, բազկացած այն կազմակերպութիւններու ներկայացուցիչներէն, որոնք կը գործեն կայսրութեան ներսը։ Սոյն կօմիտէն, կուսակցութիւններու միջոցով, պէտք է իրագործէ կօնգրէի որոշումները։ Կօմիտէն պիտի ունենայ ներքին կանոնագիր մը։ Մնայուն կօմիտէի կազմի և գործունէութեան վերաբերմամբ բացարձակ գաղանիք պիտի պահուի։ Անգաղանապահութեան ուեւէ դէպքում, յանցաւորը անձնական ծանր պատասխանատութեան կ'ենթարկուի։

Առ յեղափոխական համերաշխութեան

Օսմաննեան կայսրութեան դիմադիր և գործօն կուսակցութիւններու կօնգրէն, խորապէս ներշնչուած մարտական համերաշխութեան դադարիարէն եւ նկատելով՝

1. Այն անհուն և բազմադիմի ջանքերը, որ կ'ընէ սուլթանի կառավարութիւնը՝ բաժնելու և մէկմէկու դէմ մղելու գործօն և դիմադիր խումբերը, բաժանումի այս քաղաքականութեան մէջ տեսնելով լաւագոյն միջոցը փրկելու համար իր սեփական գոյութիւնը.

2. Այն մեծ աղէտները, որ առաջ կուգան ազգերու փոխադարձ թշնամութիւններէն եւ մանաւանդ յեղափոխական խումբերու կուիւններէն, ինչպէս օրինակ՝ այդ տեղի ունի Մակեդոնիոյ յոյն եւ պուլկար խումբերու միջեւ, եւ այն բանէն, որ յաճախ այդ խումբերը, փոխանակ իրենց ոյժը կառավարութեան դէմ մղելու, իրարու դէմ կամ նոյնիսկ խաղաղ ժողովրդին դէմ կը կոռւին, —

Կոչ կ'ընէ բոլոր գործօն խմբակցութիւններուն՝ վերջ գնել այդ եղբայրասպան կուին ու հակայեղափոխական տակտիքին, և՝

Համաձայն համերաշխութեան սկզբունքներուն՝ կը հրաւիրէ զանոնք իրենց ոյժերը միացնել բռնակալութեան դէմ,— գլխաւոր աղբիւրը չարիքներուն՝ որոնցմէ կը տանջուի երկիրը:

### Յարգանի դասի նախառակներուն

Օսմանեան կայսրութեան գործօն և դիմադիր կուսակցութիւններու կօնդրէն, գումարուած Եւրոպայում, իր վերջին հանդիսաւոր նիստին մէջ միաձայն որոշեց արտայացնել իր խորին համակրութիւնը՝

1. Քաղաքական բանտարկեալներուն.

2. Աքսորուածներուն և քաղաքական տարագիրներուն, որոնք կռուած են բռնապետական բէժիմին դէմ:

Կօնդրէի անդամները ոտքի ելան յարգելու համար այն քաջերը, որոնք ինկան կռուի դաշտին վրայ, ժողովրդի ազատութեան անունով և որոնք, իրենց դործով ու օրինակով, պիտի ուգեւորեն, նոյն քաջութեամբ, իրենց յաջորդները, ազատութեան և արդարութեան այս ցաւտանջ կռուին մէջ:

### Դաւանաններուն դէմ

Կօնդրէն, կազմակերպիչ Բիւրոյի առաջարկութեան վրայ, որոշեց՝ խստիւ պատժել, քննելէ և տպացուցանելէ յետոյ, այն մարդիկը, որոնք կը դաւաճանեն և կառավարութեան կը վաճառուին: Վճիռներու դործադրութիւնը յանձնուած է կազմակերպութիւններուն:

### Յեղափոխական գրականութիւն

Կօնդրէն, երկրին մէջ հակակառավարչական և յեղափոխական պրօպագանդին ուժեղ զարկ տալու համար, որոշեց՝ հրատարակել Թիւրքերէն, հայերէն, յունարէն, պուլկարերէն, ալպաներէն, աշարերէն և քիւրդերէն լեզուներով շարք մը գրքոյներ և զանոնք՝ ներքին կազմակերպութիւններու միջոցով՝ տարածել ժողովրդի բոլոր խուերուն մէջ:

Մասնաւորապէս որոշեց կոչեր ուղղել՝

Գիւղացիներուն,

Զօրաբանակին,

Մատուրականներուն,

Հոգեւորականութեան (այլեւոյլ),

Պաշտօնեաներուն,

Որպէսզի բոլոր տարրերը, նոյնիսկ անոնք, որոնք ցարդ հեռառւ մնացած են քաղաքական կեանքի մասնակցութենէն, հասկան՝ թէ պէտք է միանալ և ապստամբիլ իրենց ընդհանուր թշնամին— կառավարութեան դէմ :

### Յաջորդ կօնգրէի բաւականը

Առաջիկայ կօնգրէն տեղի պիտի ունենայ 1908-ի Դեկտեմբեր ամսու վերջը։ Ստիպողական պարագային, Մնայուն կօմիտէն կըրահայ փութացնել անոր գումարումը, մասնակցող կազմակերպութիւններու հաւանութեամբ։

---

## ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԻՒՆ ԻԹԹԻՀԱՏ-ԹԷՐԱԳԳԼԻ ԵՒ Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ (ՇՐՋԱԲԵՐԱԿԱՆ)

Հայրենիքի ազատութիւնը ապահովելու, անոր հոգային ու քաղաքական ամրողջութիւնը մշտապէս պահպանելու, կարգ մը անձերու մէջ գոյացած թիւրիմացութիւնները փարատելու և ռամանեան տարրերու միջնեւ լաւագոյն յարաբերութիւններ հաստատելու նպատակով՝ «Իթթիհատ-Թէրագգլ» կուսակցութիւնը և Հ. Յ. Դ. Դաշնակցութիւնը կատարեալ համաձայնութեան եկան հետեւեալ հիմնական կէտերուն մասին։

1) Սահմանադրութիւնը կիրարկելու և հանրային զարգացումը երկրին մէջ անսասանօրէն ամրապնդելու համար պիտի աշխատին և պիտի պայքարին միացած ուժերով, չխնայելով ոչ մէկ զոհաբերութիւն։

2) Ռէաքսիսնէրական շարժումներու հաւանականութեան հանդէպ, օրէնքի թոյլատրած բոլոր կարելիութիւններու սահմանին մէջ, պիտի գործեն միասիրա հաստատակամութեամբ և որոշուկի ուղղութեամբ։

3) Օսմանեան նուիրական հայրենիքը անջատումէ և բաժանումէ զերծ պահելը երկու կազմակերպութեանց միացած գործունէութեան նպատակէտը ըլլալով, անոնք պիտի աշխատին գործնականապէս ցրել հանրային կարծիքին մէջ բռնակալ ռէժիմէն ժառանգ մնացած այն սուտ զրոյցները՝ թէ հայերը անկախութեան կը ձգտին։

4) Երկու կուսակցութիւններն ալ կը յայտարարեն թէ, համա-

միտեն և անգային իրաւանց ընդարձակման մասին, որ կ'երաշ-  
խաւորէ Օսմանեան ընդհանուր հայրենիքի զարգացութիւն ու յա-  
ռաջդիմութիւնը:

5) Իթթիհատ-Թէրագոը և Դաշնակցութիւնը, իբրեւ իրա-  
տական նախազգուշացում՝ ընդունելով Մարտ 31ի դէպքը և Ա-  
տանայի ցաւալի աղէտը, որոշեցին աշխատիլ ձեռք ձեռքի ար-  
ևած՝ վերոյիշեալ հիմնական կէտերու իրագործման համար:

Իթթիհատ Թէրագոքի կուսակցութեան  
Ըզատամարտ», 1909 թ.

24 Օգ./6 Սեպտ.

Հ. Յաշնակցութեան

Կ. Պոլսի Պատասխանառու Մարմին

## ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵՆՈՐՈԳՈՒՄՆԵՐ ՌՈՒՍ ԹՐՔԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹԻՒՆ

(1914 Յուն, 6)

Օսմանեան Սահմանադրութեան հոչակումով (1908 Յուլիս) Հիաղաղեցաւ Թուրքիոյ ներքին կեանքը: Ապտիւլ Համիտի կողմ-  
նակիցները կազմակերպեցին 1909 Մարտ 31ի յետաշրջական շարժ-  
մումը: Նոյն առեն պատահեցաւ Ատանայի ջարդը, ուր քսան հա-  
զար հայեր սպաննուեցան:

Ենտաշրջական շարժումի մը դէմ, պաշտպանողական նպատա-  
կով, գոյացաւ Թեւրքիոյ վարիչ տարրին՝ Իթթիհատ-Թէրագոքի-  
և Հ. Յաշնակցութեան միջև համաձայնութիւն մը: Գործնա-  
կան արդիւնքներ չտուաւ այդ համաձայնութիւնը, Երիտասարդ-  
Թուրքերը ևս չկարողացան բարեկարգել երկիրը: Մասնաւորապէս  
1912—1913ի Պալքանեան պատերազմով, երբ օսմանեան կայսրու-  
թիւնը կորսնցուց իր եւրոպական վիլայէթները, Իթթիհատ-Թէրագ-  
ոքն հետզհետէ հեռացաւ օսմանցիւթեան գաղափարէն: Պալքան-  
եան պատերազմի աւարտումին, 1913 Մայիսին կնքուեցաւ նոեւ-  
անդիւթուրք համաձայնութիւն մը Պարսկական ծոցի (Քուվեյթի) վերաբերմամբ:

1912—1913 Եւրոպական պետութիւնները, մասնաւորապէս  
Ռուսաստան, սկսան վերաբարձն հայկական բարենորոգումներու  
հարցը, որը մուցուած էր 1895էն ի վեր: Հայոց Գէորգ Ե. կաթո-  
ղիկոսը Կովկասի փոխարքային միջոցով դիմեց սուս կտուավարու-  
թեան՝ ստանձնելու թրքահայերու պաշտպանութիւնը: Նոյն առեն-  
կաթողիկոսին կողմէ կազմուեցաւ Պատուիրակութիւն մը, Պաղու-

Նուպար Փաշայի նախադահութեամբ, գիմուլմիկը կատարելու մեջ պետութիւններու, մասնաւորապէս Անգլիոյ և Ֆրանսայի մօտ :

Վեց մեծ պետութիւններու Պոլսոյ գեոպոնները վերական իրենց գիմուլմիկը Օսմաննեան կառավարութեան մօտ, հայկական քարենորոգութիւններու հարցին արծարծումով : Պոլսոյ ուսուական դեսպանութան Առաջին Թարգման ալ. Անարէ Մանաէլշտամ, հիմուննաալով 1895ին ներկայացուած յիշատակագիրը և ծրագիրը, պատրաստեց բարենորոգութիւններու նախագիծ մը : Վեց պետութիւններու գեոպաններու ներկայացուցիչներուն կողմէ, եօթը նիստերու ընթացքին քննուեցաւ այդ ծրագիրը, էական մտանը զեղաջունցան՝ առանց արդիւնքի մը հասնելու (1913 Յուլիս 3—23)։ Ի վերջոյ ուսուական համացողութեան եկաւ զերման գեոպանին հետ աւելի զեղջուած ծրագրի մը շուրջ որ ընդունուեցու միւս գեոպաններուն կողմէ : Պաշտօն տրուեցու ալ. Կիրսին և ալ. Վանկընհայմին՝ յիշեալ ծրագիրը ընդունել տալու Բարձրիրուն։ Գերմանիոյ ունեցած վերտապահութիւններու պատճառով, ուռադեապանը շարունակեց բանակցութիւնները և 1914 Յունը. 26ին (8 Փետր. Ե., Տ.), վարչապետ Սայէտ Հալիմ փաշայի և ուսուգուան Կուլիկէվիչի միջն (Կիրսը մեկնած էր արծակուրդով) կնքը և հեցաւ հետեւել համաձայնութիւնը.

Յ07. 1.— Երկու օտար ընդհանուր քննիչներ պիտի նշանակուին Արհեելիան Անատոլիայի երկու մարզերի համար, պարոն Ա..., որպէս գլուխ այն մարզի, որ բազկացած է Երզրումի, Տրապեզունի և Սըվազի վիլայէթներից, և պարոն Բ..., որպէս գլուխ այն մարզի, որ բազկացած է Վանի, Թիթլիսի, Խարբերդի և Դիարբեքի վիլայէթներից :

Յ07. 2.— Ընդհանուր քննիչների զբաղման առարկան կաղման է՝ վարչական, դատական, ոստիկանական մարմինների և ժողովարմերիի հակակշիռը իրենց մարզերում։

Յ07. 3.— Հանրային ապահովութեան մարմինների ոյթը անսրաւարոր լինելու պարագային՝ զինուորական ոյթերը, եթէ այդ պահանջէ ընդհանուր քննիչը, նրա արամագրութեան տակ են դրում, ի կատար ածելու համար այն միջոցները, որ ձեռք է առել նա իր իրաւասութեան սահմաններում։

Յ07. 4.— Ընդհանուր քննիչները պաշտօնից հեռացնում են, նայած պարագաներին, բոլոր այն պետական պաշտօնեաններին, որ անապէտ են, և կամ որոնց վատ ընթացքը հաստատուած է նրանց կողմից։ Միաժամանակ, դատի կ'ենթարկուեն այդ պաշտօնեաններից նրանք, ովքեր կատարած են պատժական յանցանքներ։ Ընդհանուր քննիչները հեռացուած կրտսեր պաշտօնեաններին գու-

խարինում են նորերով, որ կարող են գոհացում տալ ծառայութեան մէջ մանելու պայմաններին, նախատեսուած կանոններով և օրէնքներով:

**Յ0Դ. 5.** — Նրանք (ընդհանուր քննիչները) (\*) իրաւունք ունին Ն. Մեծ. Սուլթանի կոռավարութեանը առաջարկներ անելու պետական բարձր պաշտօնեաներ նշանակելու մասին:

**Յ0Դ. 6.** — Պատճառաբանուած կարճ հեռագրով անոնք անմիջապէս կը տեղեկացնեն պատկան նախարարութեան ամէն մէկ պետական պաշտօնեայի արձակման մասին, իսկ մէկ շաբաթուայ ընթացքում էլ նախարարութեան կը յղեն այդ պաշտօնեաներից ամէն մէկի թղթածրարը մանրամասն պատճառաբանութեամբ:

**Յ0Դ. 7.** — Կարեւոր դէպքերում, եթի պահանջւում է տարագ միջոցներ ձեռք առնել, ընդհանուր քննիչները իրաւունք ունեն պաշտօնից անմիջապէս հեռացնելու դատական տեսչութեան անփոխարինելի պաշտօնեաները, պայմանաւ որ դէպքի մասին անմիջապէս տեղեկութիւն տրուի դատական գլխաւոր վարչութեան:

**Յ0Դ. 8.** — Եթէ վալիները կատարելու լինեն այնպիսի դորածեր, որ կը պահանջեն ժամանակաւորապէս խիստ միջոցներ ձեռք տանել, ընդհանուր քննիչները պարտաւոր են այդ մասին հեռագրական հաղորդագրութիւն անել Ներքին Գործոց նախարարութեան, որ և այդ դէպքը անմիջապէս ներկայացնում է նախարարների խորհուրդին: Վերջինս պարտաւոր է որոշում տալ ոչ ուշ քան ընդհանուր նահանգապետի հեռագիրը ստանալու օրից չորս օր յետոյ:

**Յ0Դ. 9.** — Հողային վէճերը պիտի վճռուեն ընդհանուր նահանգապետների անմիջական հսկողութեան տակ:

**Յ0Դ. 10.** — Ընդհանուր քննիչների իրաւունքներին և պարտականութիւններին վերաբերեալ աւելի մանրամասն հրահանգներ պիտի մշակուեն նրանց անուանումից յետոյ, իրենց գործակցութեամբ:

Եթէ 10 տարուայ ընթացքում թափուր դառնալու լինեն ընդհանուր քննիչների պաշտօնները, Բ. Դուռը յոյս ունի Մեծ Պետութեանց բարեհան աջակցութեանը՝ ընդհանուր քննիչներ ընտրելու գործում:

**Յ0Դ. 11.** — Օրէնքները, հրամանագիրները և կառավարական հաղորդագրութիւնները հրատարակութեան պիտի արուին իւրաքանչիւր մարզում՝ տեղական լեղուներով: Վարչչութեան մէջ

(\*) Փակագիծերու բացատրութիւնները կը վերաբերին բարզմանութեան և մաս չեն կազմեր բնագրին:

և դատարանում կողմնարից ամէն մէկը իրաւունք պիտի ունենայ օգտուելու իր լեզուից, եթէ ընդհանուր նահանգապատը հնարաւոր համարի այդ: Դատարանների որոշումները պիտի խմբագրուեն տաճկերէն, որին եթէ հնարաւոր է, պիտի կցուի և թարգմանութիւնը՝ կողմերի լեզուներով:

**ՅՈՒ. 12.** — Ամէն մէկ վիլայէթի ժողովրդական կրթութեան նախանաշւում ցեղային տարրերի բաժինը սահմանուելու է ժողովրդական կրթութեան համար նրանց վճարելիք տուրքի համեմատութեամբ: Կայսերական (Օսմանեան) կառավարութիւնը ոչ մի արգելք չպիտի յարուցանէ այն բանի դէմ, որ հաւատակիցները ժամակցութիւն ունենան համայնքային գպրոցների պահպանութեան գործում:

**ՅՈՒ. 13.** — Խաղաղ ժամանակ Օսմանեան ամէն մէկ քաղաքացի պարաւոր է զինուորական ծառայութիւն կատարել իր քնակած զինուորական շրջանում: Եւ սակայն, կայսեր, կառավարութիւնը Եէմէնի, Ասսիրի և Նէջդի հեռաւոր մասերը ցամաքային զօրքեր զրկելիս՝ այդ զօրքերի կազմը պիտի լրացնէ կայսրութեան բոլոր ամսերից, նրանցում ապրող բոլոր ժողովուրդների համեմատական քանակութեամբ: Բացի այդ, նո (Օսմանեան կառավարութիւնը) ժողոյին զօրամասերի մէջ կ'ընդունի նորակոչներ՝ կայսրութեան բոլոր մասերից:

**ՅՈՒ. 14.** — Համիդիէ զօրագունդերը պիտի վերակազմուեն, որպէս պահեստի հեծեալներ:

**ՅՈՒ. 15.** — Նրանց զէնքերը կը պահուեն զինամթերանոցներում և կը արուին միմիայն զօրահաւաքի և զօրախաղերի ժամանակ: Նրանք ենթակայ կը լինեն այն զօրաբաժինների հրամանատարներին, որոնց շրջանում կը գտնուին: Խաղաղ ժամանակ, զօրագունդերի, հեծելավաշտերի և գտառակների պետերը կ'ընտրուին օսմանեան զործող բանակի սպաների միջից: Այդ զունդերի զինուորները զինուորական ծառայութիւն կ'անեն մէկ տարի: Այդ զունդերը մտնել կարենալու համար՝ զինուորները սեփական հաշուով պարտաւոր են ձեռք բերել ձի, լրիւ հանդերձանքով միասին:

Տուեալ շրջանում տպրող ամէն ոք, առանց ցեղի և կրօնի խորութեան, որ կ'ենթարկուի այս պահանջներին, կարող է մըտնել այդ զունդերը: Զօրահաւաքի և զօրախաղերի ժամանակ գումարուած այդ զունդերը ենթակայ են կարգապահական նոյն այն միջոցներին, ինչ որ կանոնաւոր զօրքերը...

**ՅՈՒ. 16.** — Երկու մարզերում գոյութիւն ունեցող տարրեր կրօնների հետեւողների ճշգրիտ համեմատականութիւնը կ'որոշուի

վերջնական մարդահամարով, որ տեղի պիտի ունենայ ընդհանուր քննիչների հսկողութեան առակ ամենակարճ ժամանակամիջոցում, հարաւորութեան դէպքում՝ մէկ առրուց ոչ ուշ:

Յօդ. 17.— Մինչ այս՝ ընդհանուր խորհուրդների և Վանի ու Քիթլիսի վիլայէթների կոմիտէների անդամները կ'ընտրուին կէս առ կէս (համեմատութեամբ), մահմեդականներից և ոչ մահմեդականներից:

Յօդ. 18.— Եթէ եկազմի վիլայէթում վերջնական մարդահամարը չվերջանայ մէկ առրուայ ընթացքում, ընդհանուր խորհուրդի անդամները կ'ընտրուին հաւասարութեան նոյն այն սկզբունքով, ինչ որ է վերոյիշեալ երկու վիլայէթներում:

Յօդ. 19.— Սրվազի, Խարբերդի և Դիարբեքիրի վիլայէթներում ընդհանուր խորհուրդների անդամները կ'ընտրուին այժմիսկ՝ համեմատականութեան սկզբունքի հիման վրայ: Այդ բանի համար՝ մահմեդական ընտրողների (պատուիրակների) թիւը կ'որոշուի ընտրական այն ցուցակներով, որ հիմք են ծառայել վերջին ընտրութեանց համար: Իսկ ոչ-մահմեդականների թիւը կը սահմանուի համաձայն այն ցուցակների, որ կը ներկայացուին նրանց համայնքների կողմից:

Յօդ. 20.— Եւ, սակայն, եթէ գործնական այլ և այլ դժուառութիւններ անկարելի կը դարձնեն այդ ժամանակաւոր ընտրական եղանակը, այդ դէպքում, բաշխելու համար տեղերը երեք վիլայէթների — Սրվազ, Խարբերդ և Դիարբեքիր — ընդհանուր խորհուրդների միջև, ընդհանուր քննիչները իրաւունք կ'ունենան ուրիշ համեմատականութիւն տռաջարկելու — աւելի համապատասխան վերոյիշեալ վիլայէթների ժամանակակից կարիքներին: Ապահանջներին:

Յօդ. 21.— Բոլոր այն վիլայէթներում, ուր ընդհանուր խորհուրդները կ'ընտրուին համեմատականութեան սկզբունքներով, փոքրամասնութեանց ներկայացուցչութիւնը կ'ապահովուի կոմիտէներում...

Յօդ. 22.— Վարչական խորհուրդների անդամները առաջուան նման կ'ընտրուին կէս առ կէս (համեմատութեամբ), մահմեդականներից և ոչ-մահմեդականներից:

Յօդ. 23.— Եթէ ընդհանուր քննիչները անյարմար չգտնեն մահմեդականների և ոչ-մահմեդականների հաւասարութեան սկզբունքը կը կիրառուի նաև ոստիկանութեան ու ժանդարմերիայի կազմի համար երկու մարզերում, որ չափով որ ազատ տեղեր բացուին:

Յօդ. 24.— Հաւասարութեան նոյն այդ սկզբունքը կը կիրա-

ռուի որչոփ հնարաւոր է, նուե երկու մնացեալ պաշտօնները բաշխելու ժամանակ:

\* \*

Այս համաձայնութիւնը կնքուելու պահուն, Թուրքիա իր բանակի վերակազմութիւնը կը յանձնէր Գերմանիոյ: Լիման Ֆոն Զանդերսի զինուորական տռաքելութիւնը Պոլիս ժամանելով՝ աշխատանքի սկսած էր: Ըստսև թուրք համաձայնութեան հիման վըրաց, Արևելեան Վիլայէթները նշանակուեցան եւրոպացի երկու քննիչներ՝ Հոֆ (Կորվեկիացի) և Վեսթենհոլ (Հոլանդացի): Անոնք հոգիւ ժամանած էին Թուրքիան և կը պատրաստուէին իւրենց պաշտօնին ձեռնարկելու, երբ ծագեցաւ եւրոպական պատերազմը, ու չգործադրուեցաւ բարենորոգումներու ծրագիրը: Իթիհատական Թուրքիան երկրէն հեռացուց քննիչները և բարենորոգումներու փոխարէն կազմակերպեց 1915ի հայկական տեղահանութիւնները:

## ԳԵՐՄԱՆԵՒԹՈՒՐՔ ԶԻՆԱԿՑՈՒԹԻՒՆ

Գերման-առանկական Համաձայնագիր զինակցութեամ մասին, կնքուած 6 Օգոստոս 1914 թ. Կ. Պոլսում:

Կ. Պոլսի գերման զեսպան Պանզընիայմի յայտագիրը (նուաս), յղուած տաճիկ կառավարութեան:

Եթէ Օսմանեան կառավարութիւնը, հաւասարիմ մնալով իր պարաւորութեանց, պատերազմի մանէ Երրեակ Համաձայնութեան դէմ, Գերմանիան կ'ապահովէ նրան հետեւեալ առաւելութիւնները.—

1.— Իր աջակցութիւնը՝ վերացնելու համար առանձնաշնորհումները (կապիտիւրախոնները):

2.— Հաշտութիւն չի կնքուի. մինչեւ որ թշնամին չպարպէ հընարաւոր գրաւման ենթարկելիք հողամասերը:

5.— Գերմանիան կը հարկադրէ՝ շտկել օսմանեամ կայսրութեամ արեւելեամ սահմանները այն ձեւով, որ ապահովուի Տանկաստանի ամմիջակամ շփումը նուևսաստանում ապրող մահմեդական բնակչութեան հետ:

6.— Գերմանիան կ'օգտագործէ իր աղքեցութիւնը այն բանի համար, որ Տանկաստանը պաշշաճ փոխարինութիւն ստանայ իր կորուստների համար:

Վերը թւուած պայմանները, բացառութեամբ Յօդ. Շի (վերաբերում են Ռումանիային և Բոլղարիային), այն չափով միայն

պարտադիր կը լինեն Գերմանիայի համար, որ չափով որ նա և իր գաշնակիցները յաղթական գուրս կը գտն ներկայ պատերազմից և ի վիճակի կը լինեն իրենց պայմանները թելողքելու պատերազմիկներին:

## ԹՈՒՍԱԾԱՆԻ. ԱՆԳԼԻԱՅ ԵՒ ՖՐԱՆՍԱՅԻ ՄԻԶԵՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹԻՒՆ

(1916 Ապր. 13/26, Փեթրոկրատ, 19 Օգոստ. 1. Անդամ., Հոնառն)

Սազոնովի, Ժորժ Բիգոյի և Կրէյի փոխանակած յուշազրեւ համաձայն՝

1.— Խուսաստան կը գրաւէ երզրումի, Տրապիզոնի և Բաղչէ շրջանները՝ մինչեւ այն կէտը՝ Սեւ Շովի ափին Տրապիզոնէն արեւմուտք՝ որ կ'որոշուի յետոյ:

2.— Վանէն, Բաղչէն հարաւ՝ Մուշի, Աղերդի, Տիգրիսի հոսանքին, Ճեզիրէ-Իպն-Օմարի և Ամադիայի և Մէրհեվէտի շրջանին վրայ իշխող լեռնազագաթներու գծին միջեւ տարածուող Քիւրտիստանի շրջանը պիտի զիջուի Խուսաստանին, որ տառը փոխարէն Ֆրանսայի սեփականութիւն պիտի ճանչնայ Ալա-Տաղի, Կեսարիայի, Աղ-Տաղի, Իգիա Տաղի, Զարայի, Ակնի, Խարբերդի միջեւ ընկնող հողամասը: Բացի այդ, սկսած Մէրհեվէտի շրջանէն՝ արար պետութեան սահմանը պիտի անցնի այն լեռնազագաթներու գծով. որ ներկայիս կը բաժնէ օսմանեան հողը Պարսկաստանէն...

\* \* \* Այս համաձայնութեան յարած է նաև խտալիս Փեթրոկրատի իր դեսպան Գարլոնիի կողմէն՝ 1916 Նոյմ. 6/19ին ներկայացուած յուշազրով (1):

## ՌՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՐՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹԻՒՆԸ ԹԻՒՐՔԱՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

Ժամանակաւոր կառավարութիւնը, համաձայն յօդ. 42 և 43ի Լահէի Հոկտ. 5/18 կոնվէնցիայի ցամաքային պատերազմի օրէնք ների և սովորոյթների մասին, մինչեւ խաղաղութեան դաշնագրով Թիւրքահայաստանի վիճակի վերջնական որոշումը՝ կարպադրեց.

(1) Jean Pichon, «Le partage du Proche-Orient», 1938, Paris էջ 95:

**Յ0Դ. 1.** — Թիւրքահայաստանի հողը՝ Ռուսաստանի զօրքերի գրաւուած՝ քաղաքացիական կառավարութեան տեսակէտից՝ վերացւում է կովկասեան իշխանութիւնների, այլեւ կովկասեան ռազմակատի զինուուրական իշխանութիւնների անօրինութիւնից և անմիջապէս ենթարկւում է ժամանակաւոր կառավարութեան:

**Յ0Դ. 2.** — Առաջին յօդուածում յիշուած լիազօրութեանց, ինչպէս և Թիւրքահայաստանի շրջանների կառավարութեան 5 Յունիս 1916 թ. ժամանակաւոր օրէնքով՝ այս շրջանների ընդհանուր նահանգապետին յանձնուած իրաւունքների իրագործումը ժամանակաւորութեան կողմից վստահուում է իր նշանակած Թիւրքահայաստանի ընդհանուր կոմիսարին:

**Յ0Դ. 3.** — Թիւրքահայաստանի ընդհանուր կոմիսարի մօագանուում է քաղաքացիական օպնականը:

**Յ0Դ. 4.** — Ընդհ. կոմիսարը, իր քաղաքացիական մասի օդականի զեկուցման համաձայն, անմիջապէս ներկայացնում է ժամանակավարութեան իր նկատումները Թիւրքահայաստանի շրջանների կառավարութեան 5 Յունիս 1916 թ. ժամանակաւոր օրէնքից անկալի լրացումների և փոփոխութիւնների մասին:

Ստորագրեցին՝ նախարարակետ Լըվով

Արտաքին գործերի նախարար՝ Պ. Միլիեկով

Ժամ. Կառավարութեան գործերի վարիչ՝ Վլադ. Նարոկով

25 Ապրիլ 1917 թ.

### ԲԱՆԱԶԵԻ ԱԶԳԱՅԻ ՀԱՐՑԻ ՄԱՍԻՆ

Ընդունուած 1917 Յունիս 20-ին (3 Յունիս) Խորհուրդների Համառուսական համագումարի կողմից:

1. — ... Սահմանադիր ժողովը միայն, որ պիտի ստեղծէ ժողովրդավար նոր Ռուսաստանի հիմունքերը, կը ստեղծէ և բոլոր ազգութեանց իրաւունքների անխախտելիութիւնը երաշխաւորող պայմանները:

2. — Միեւնոյն ժամանակ ... Յեղափոխական Ռուսաստանը անմիջապէս ոտք պիտի կոխէ վարչութեան ապակենարոնացման ճամբու վրայ, լայն ասպարէզ բանալով դեմոկրատիայի ինքնագործունէութեան և բոլոր ազգութիւնների ժողովրդական ուժերի զարգացման առաջ:

3. — Աղատ Ռուսաստանի ազգութեանց իրաւունքները ապահովելու նպատակով՝ յեղափոխական դեմոկրատիան Սահմանադիր ժողովում կեանք պիտի բերէ քաղաքական լայն ինքնօրէնութիւն:

(ուստանոմիա) այն շրջանների [Կրկբամասերի] համար, որ ունին ազգագրական և սոցիալ-տնտեսական առանձնայակութիւններ...

4.— Յառաջիկայի համար, մինչեւ որ Սահմանադիր ժողովը վերջնապէս կը լուծէ ազգային հարցը, Համագումարը տռաջարչում է Փամանակուոր կառավարութեանը՝ անմիջապէս իրազարծել սկսել հետեւեալ միջոցները.— ա) Հրատարակել Փամանակուոր կառավարութեան կողմից մի յայտարարութիր, որով ճանաչուի բոլոր ազգութիւնների ինքնորոշման իրաւունքը մինչեւ անջաւումն իսկ, համաժողովրդական Սահմանադիր Ժողովի մէջ համաձայնութեան [զալու] հետեւանքով. թ) Հրատարակել մի հրամանագիր (գեկրեա) լեզուների հաւասարութեան և ոռւս լեզուն համապետական լեզու պահելու, այլ և բոլոր ժողովուրդների քաղաքացիներին իրաւունք ու հնարաւորութիւն վերապահելու մասին օգտուել [իրենց] ժողովրդական [ազգային] լեզուից՝ քաղաքացիական և քաղաքական իրաւունքները կիրարկելու միջոցին, ինչպէս նաև դպրոցում, դատարանում, ինքնավարական մարմիններում, պետական իշխանութեան հետ յարարելիս և այլն. գ) Փամանակուոր կառավարութեան կից կազմել... Ազգային Գործոց Խորհուրդ, ուր տեղ պիտի գտնեն Ռուսաստանի բոլոր ազգութեանց ներկայացուցիչները, նպատակ ունենալով մի կողմից նիւթ պատրաստել և զգային Հարցի մասին Համառուսական Սահմանադիր Ժողովի համար, միւս կողմից էլ մշակել այն միջոցները, որոնցով կարելի պիտի լինի կանոնաւորել բուն իսկ ազգային այն յարարերութիւններն ու ձեւերը, որոնցով հնարաւորութիւն պիտի արուի ազգութիւններին՝ լուծելու իրենց ներքին կեանքի հարցերը:

5.— ... Համագումարը դէմ է արտայայտուում բոլոր այն փորձներին, որ նպատակ ունին ազգային հարցերը լուծել մինչեւ Սահմանադիր Ժողով՝ յայտարարական եղանակով, Ռուսաստանից անջատելով նրա առանձին մասերը և այլն...

## ԾՈՒԱԱԱՑԱՆ

Խուսաստանի ժամանակաւոր կառավարութեան 1917 թ. 25 Սեպտեմբեր (8 Հոկտ.) յայտարարագիրը՝ պատերազմի առաջադրութեանց և Ազգային Հարցի մասին:

... Ազգային Հարցի մասին.— Ճանաչումն բոլոր ժողովուրդների ինքնորոշման իրաւունքի, Սահմանադիր Ժողովի կողմից մը շակելիք հիմունքներով:

Մշակումն և հրատարակումն այնպիսի օրէնքների, որոնք աղ-

գոյին գործամասնութիւններին իրենց մշտական ընակութեան վայրերում պիտի ապահովեն մայրենի լեզուից օգտուելու իրաւունքը՝ դպրոցում, դատարանում, ինքնավարութեան մարմիններում և պետական իշխանութեան տեղական մարմինների հետ յարաբերելիս։ Ժամանակաւոր Կառավարութեան կից հիմնումն Ազգային Գործոց Խորհուրդի, ուր Ռուսաստանի բոլոր ազգութիւնները պիտի ունենան իրենց ներկայացուցչութիւնը, և որ իրեն նպատակ պիտի առաջադրէ՝ Ազգային Հարցի մասին նիւթպատրաստել Սահմանադիր Ժողովի համար։

## ՀԱՅԵՐՈՒ ՄԱՍՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ

Եւրոպական պատերազմին սկիզբը, Կովկասի մէջ կազմուած էին հայկական կամաւորական խումբեր, որոնց ընդհանուր զեկավարութիւնը ստանձնած էր Ազգային Պիտօն։ Շարժման քաղաքական նշանաբանն էր՝ «ինքնավարութիւն վեց վիլայէթներու և անոնց անդաման մտար կազմող կիլիկիայի՝ Ռուսաստանի հզօր հովանաւորութեան տակ»։ Կամաւորական խումբերը սկիզբները և էին՝ Անդրանիկի, Քեռիի, Դրօի և Համազասպի. անոնց մէջ կային 2,500 կռուողներ։ Ապա աւելցաւ նոր խումբ մը՝ գնդ. Զանփոլաղնանի հրամանատարութեան տակ։ 1915ի գարնան Քեռիի, Դրօի և Համազասպի խումբերը միացան Արարատեան գնդի մէջ, Վարդանի ընդհանուր հրամանատարութեան ներքեւ, և վանի գըրաւման գլխաւոր ոյժը հանդիսացան։ Նոյնպէս 1915ին կազմակերպուեցաւ իշխանի՝ Յովսէփ Արզութեանի խումբը։ Ի վերջոյ, հայ կամաւորական խումբերու թիւը հասաւ եօթնի։ 1916 թուին այդ խումբերը վերակազմուեցան իբրեւ հայկական հրացանաձիգ գնդեր, կանոնաւոր սպաներու հրամանատարութեան տակ, և մըտցուեցան սուսական կանոնաւոր բանակին մէջ։

Հայերու մեծագոյն մասնակցութիւնը պատերազմին եղաւ սուսական բանակին մէջ։ Բատ պաշտօնական հաշուի, հայերու հարիւրին 13ը զինուոր էր զանազան ճակատներու վրայ։ Ուրիշ խօսքով՝ երկու միլիոնոց ուռասահայութիւնը աւելի քան 250,000 զինուոր տոււաւ ուուս բանակին։ Միւս կողմէն՝ Ազգային Պատուիրակութեան նախաձեռնութեամբ կազմուեցաւ հայկական լեգէոն մը Դաշնակիցներու Արեւելեան Լեգէոնի կողքին, մօտ 4,000 կամաւորներով։ Բազմաթիւ պաշտօնական վկայութիւններ դոյլութիւն ունին, որոնք կը հաստատեն հայ զինուորին քաջութիւնը Դաշնակիցներու բոլոր ճակատներուն վրայ։ Թիւրքիոյ հայ բնակչութեան զոհերն ալ նկատի առնելով, հայերը իրենց ընդհանուր թուին մէկ երրորդով կորուստներ ունեցան պատերազմի ընթացքին։

## ԱՆԴՐԿՈՎԿԱՍԵԱՆ ԿՈՄԻՏԱՅ (ՕԶԱԿԱՄ)

(1917 Մարտ 9)

**Օռւս Ժամանակաւոր կառավարութեան կողմէ 1917 Մարտ 9-ի սրոշումով Անդրկովկասի համար կազմուեցաւ յատուկ իշխանութիւն մը՝ Անդրկովկասեան Առանձին կոմիտէ՝ կամ կրօնատուածանունով՝ Օգակոմ, բաղկացած հետեւեալ հինգ անդամներէն**

**Ա. Զիենկէլի, Քիթա Աբաշիձէ, Մ. Զաֆարով և Մ. Պապաշանեան:**

Անդրկովկասեան կոմիտէին ծրագիրն էր. Ա. — Ապահովելիք իրականացումը խղճի ազատութեան՝ կազմակերպելով բոլոր դաւանանքներու հոգեւոր գործերը. Բ. — Սահմանել երկիրը կառավարելու կարգ՝ անոր կեանքի բոլոր մարդերուն մէջ՝ հայրենիքի ծառայութեան կոչելով տեղական հասարակական ոյժերը. Գ. — Նոր կարգի պահանջներու համապատասխան՝ վերակազմել քաղաքային ինքնավարութիւնը և միջոցներ ձեռք առնել, որպէսզի անմիջապէս ռամկավար սկզբունքներով դաւառական ինքնավարութիւններ մտցուին, ընտրովի հաշտարար դատավարութիւն հասաւատուի և վերակազմուի գիւղական թերի դատարանը:

Իսկ Մարտ 9-ին Ժամանակաւոր կառավարութիւնը Անդրկովկասեան կոմիտէին տուաւ հետեւեալ հրահանգները.

1) Իր գործունէութեան մէջ Առանձին կոմիտէն անմիջականօրէն ենթարկուելու է ժամ. կառավարութեան; 2) Առանձին կոմիտէի մէջ կը կեդրոնանայ Անդրկովկասի բոլոր քաղաքական գործերու տեղական բարձր վարչութիւնը; 3) Կոմիտէին յանձնուած իշխանութեան էութիւնը բացառապէս դործադիր է: Առանձին կոմիտէն չի կը իր իշխանութեամբ սահմանել ոչ մէկ նոր օրէնք կամ ջնջել գոյութիւն ունեցող որեւէ օրէնք; 4) Առանձին կոմիտէի իրաւունքներու և պարտականութիւններու շրջանը երկրի կառավարութեան գործի մէջ կ'որոշուին կովկասեան փոխարքայութեան օրէնքներով, այն սահմանափակումով, որ Առանձին կոմիտէի իշխանութիւնը կը տարածուի միայն Անդրկովկասեան նաև անդներու և շրջաններու վրայ:

## ԱՆԴՐԵՈՎԿԱՍԵԱՆ ՍԵՅՄԸ ԵՒ ՏՐԱՊԻԶՈՆԻ ԲԱՆԱՑՈՒԹԻՒՆՆԵՐԸ

(1917 Նոյեմբեր 27)

Հոկտեմբերեան յեղափոխութիւնը պատճառ դարձաւ քայլացմանը Անդրեովկասեան կոմիտէին (Օզակոմ), որ արդէն իսկ կորանցուցած էր իր հեղինակութիւնը։ 1917 Նոյեմբեր 27ին թիֆոլիսի մէջ գումարուեցաւ համաժողով մը, մասնակցութեամբ։ Անդրեովկասի Բանուորական, Զինուորական և Գիւղացիական Խորհուրդներու, թիֆոլիսի Բանուորական ու Զինուորական Խորհուրդի, Հանրային Ապահովութեան կոմիտէի, Անդրեկ, Առանձին կոմիտէի, քաղաքական կուսակցութիւններու ներկայացուցիչներու և Սահմ. Ժողովի անդամներու։ Մանրամասնօրէն քննելով տիրող կացութիւնը, Ժողովը որոշեց Անդրեովկասի համար ստեղծել տեղական իշխանութիւն՝ Անդրեովկասեան Սէյմ և Անդրեովկասեան կոմիսարիատ, իրեւ Սէյմի գործադիր մարմին։ Սէյմի կազմութեան հիմքը ընդունուեցաւ Սահմ. Ժողովի համար ընտրուած պատգամաւորներու քանակը, եռապատկելով կուսակցական ցանկերով ընտրուած պատգամաւորներու թիւը։

Անդրեովկասեան կոմիսարիատը կազմուեցաւ ազգային-կուսակցական ներկայացուցչութեան սկզբունքով։ Կոմիսարիատի մէջ մտան։ Ե. Գեղեչկորի՝ նախագահ և արտաքին գործոց կոմիսար, Ն. Ռամիշվիլի՝ ներքին, Դ. Դոնսկոյ՝ զինուորական, Խ. Կարճիկեան՝ ելեւմտական, Հ. Օհանջանեան՝ խնամատարութեան, Ներուչեև՝ երկրագործութեան, Մելիք Ասլանով՝ հաղորդակցութեան, Խան Խոյսկի՝ արդարադատութեան, Լ. Բերութով՝ պետական վերահսկիչ։ Զինուորական կոմիսարի օգնականներ նշանակուեցան Գոեչիս և Պ. Լեւոնեան։ Երկրագործութեան կոմիսարի օգնականներ՝ Աւ. Շահիսունեան և Պ. Գելէջչվիլի։

Իսկ Ժողովրդական Գործադարներու Խորհուրդը Դեկտ. 30-ին Ստ. Շահումեանին նշանակեց կովկասեան գործերու Արտակարգ Փամանակաւոր Գործադար։

Նոյեմբեր 17-ին կովկասեան բանակի հրամանատարը թրքական Գ.-րդ բանակի հրամանատար Ֆերիք Վէհիպ փաշայէն նամակ ստացաւ։ զինադադար կնքելու առաջարկութեամբ։ Նոյն օրերուն բոլշեվիկներու նախաձեռնութեամբ զինադադարի բանակցութիւններ սկսած էին ռուսեւգերման ռազմաճակատին վրայ։ Անդրեկ, կոմիսարիատը, յեղափոխական կեղրոնի եւ հրամանատա-

բութեան համաձայնութեամբ, ընդունեց թրքական առաջարկը և սազմաճակատ ղրկեց հինգ հոգինոց յանձնախումբ մը— երկու ոռւսեր հրամանատարութեան կողմէ և Արշակ Զամալեան, վրացի Թեւզայա և ոռւս Սմիրնով, որպէս Անդր. Կոմիսարիատի ներկայացուցիչներ։ Հանդիպումը երկու պատուիրակութիւններու միջեւ տեղի ունեցաւ Դեկտ. 2ին Երգնկայի մէջ, իսկ Դեկտ. 5ին սառագրուեցաւ զինադադարի համաձայնութիւնը, ըստ որուն զինուորական գործողութիւնները վերջ կը գտնէին կովկասեան ամբողջ ճակատին զրայ՝ Սեւ Ծովէն մինչեւ Վանայ լճին հարաւային եղերքը, կողմերը կը պարաւորուէին զինուորական բնոյթ կրող որեւէ գործողութիւն չընել, զօրքերու աեղափոխութիւն կամ լրացում չկատարել և մնալ զինադադարի պայմաններով նախատեսուած դիրքերուն վրայ։

Եթէ կողմերէն մէկը, մինչեւ հաշտութեան կնքումը, վճռէր զինադադարը խախտել, կը պարտաւորուէր միւս կողմին իմացաւ 14 օր առաջ։ Իսկ եթէ զինադադար կնքուէր նաեւ կեդրոնական պետութիւններու և Ռուսաստանի միջեւ, անոր բոլոր պայմանները պէտք է ըլլային պարտադիր կովկասեան ճակատի համար եւս։

Զինադադարի կնքումէն վերջ, 1918 Յունուար 1ին, կովկասեան բանակի հրամանատար զօր։ Օդիշելիձէն Վէհիպ ֆաշայէն ըստացաւ նոր նոմակ մը, որով՝ յանուն թրքական բանակի սպարապետ էնվէր ֆաշայի՝ կը հարցնէր թէ, ի՞նչ միջոցով կարելի է վերականգնել յարաբերութիւնները կովկասի կառավարութեան հետեւ հաշտութիւն կնքել երկու երկիրներու միջեւ։ Յունուար 15-ին Վէհիպ ֆաշան հաղորդեց, որ կեդրոնական պետութիւններուն Պրեսթ-Լիթովոք հաւաքուած պատգամաւորները պատրաստ են ճանչնալու Անդրկովկասի անկախութիւնը, և որ վերջինս, ամենայն վատահութեամբ, կարող է ուղարկել իր ներկայացուցիչները։

Անդրկ. Կոմիսարիատը՝ յեղափոխական կեդրոնի և աղգային խորհուրդներու ներկայացուցիչներուն հետ միասին՝ քննելով Վէհիպ ֆաշայի առաջարկը, պատասխանեց թէ ինքը պէտք ունի խորհրդակցելու Ռուսաստանի ուրիշ ինքնավար շրջաններու հետեւ և երեք շաբաթէն կը յայտնէ իր վերջնական որոշումը։ Միաժամանակ կոմիսարիատը թուրքերու առաջարկութեան մասին անդեկացուց Խորհ. իշխանութիւնը չճանչցող Ռւբրայնայի և Նորաւ-Արեւելեան Դաշնակցութեան կառավարութիւններուն՝ հրաւիրելով զանոնք խորհրդաժողովի, Փետր. 1ին, Թիֆլիս։ Ատկայն Ռւբրայնական կեդրոնական Ռադայէն պատասխան չստացուեցաւ, իսկ Հարաւ-Արեւելեան Դաշնակցութեան կառավարութիւնը թէեւ

խորհրդագովի գաղափարին համակրանքով վերաբերեցաւ, բայց ներկայացուցիչ չուղարկեց, որով Անդրկովկասը ստիպուած էր մինակը վճռելու պատերազմի և խաղաղութեան հարցը։ Եւ Փետրա 1ի նիստին մէջ Անդր. կոմիսարիատը որոշեց տեղեկացնել Վէհիալ փաշային, թէ ինք պատրաստ է սկսելու հաշտութեան բանակցութիւններուն և կը խնդրէ հազորդնել տեղն ու վայրը, ուր կը նախարարու համդիպիլ երկու կողմերու պատուիրակութիւնները։ Նոյն նիստին մէջ որոշուեցաւ, որ հաշտարար պատուիրակութեան կազմն ու հրահանգները մշակէ Սէյմը, որ պիտի բացուէր քանի մը օր վերջ։ Փետր. 3ին հեռագրուեցաւ Վէհիալ փաշային համաձայնութեան մասին, իսկ Փետր. 10ին ստացուեցաւ Պոլսոյ պատասխանը, որով հաշտութեան բանակցութիւններու վայր կը նըշանակուէր Տրապիզոնը։

Անդրկովկասեան Սէյմը գումարուեցաւ 1918 Փետր. 10ին հետեւեալ կազմով։ 32 անդամ սոցիալ-դեմոկրատ մենչեւիկներ, ուրոնցմէ 25ը վրացի, 4՝ հայ, 2 ուռու և 1 գերմանացի։ Երկր որդանդը կը բռնէին «Մուսավաթ» և անկուսակցական խմբակը՝ 30 անդամներով։ Հ. Յ. Դաշնակցութեան ֆրակցիան ունէր 27 պատգամաւորներ։

7 պատգամաւոր ունէր մահմետական ընկերվարական պլոքը, 5՝ Սոց. Յեղափոխականներու կուսակցութիւնը, 4՝ Սոց. Դեմ. Հաւմմէթը, 3՝ Ռուսաստանի մահմետականութեան Իթթիհատ-Իսլամ կազմակերպութիւնը, 1՝ Ռուս Փողովրդ. Ազատութեան կուսակցութիւնը, 1՝ վրացի Սոց.-Ֆեռներալիստները, 1՝ վրացի Սղպային Դեմոկրատները։

Սէյմը Փետր. 16ի նիստին մէջ զբաղելով հաշտութեան խնդրով, ֆրակցիաներու ներկայացուցիչներու արտայայտութենէն վերջ, միաձայնութեամբ ընդունեց հետեւեալ «հիմնական պայմանները»։

«1.— Ստեղծուած պայմաններում Անդր. Սէյմը իրեն համարում է իրաւատէր՝ կնքելու հաշտութիւն Թուրքիայի հետ։

2.— Սկսելով հաշտութեան բանակցութիւններուն՝ Անդր. Սէյմը նպատակ է դնում կնքել Թուրքիայի հետ հիմնական հաշտութիւն։

3.— Կնքուելիք հաշտութեան դաշնագրին իրեւ հիմք պէտք է դրուի 1914 թուին, պատերազմի հաշտութեան վայրկեանին, Ռուսաստանի և Թուրքիայի միջեւ գոյութիւն ունեցող պետական սահմանների վերականգնումը։

4.— Պատուիրակութիւնը ջանալու է ձեռք բերել Արեւելեան Անտառլիայի ժողովուրդների համար ինքնորոշման իրաւունք եւ,

ի մասնաւորի, Թուրքահայաստանի համար ինքնավարութիւն՝ թուրք պետականութեան շրջանակներում» :

Հայտութեան պատուիրակութեան անդամներ նշանակուեցան. Արաշիձէ (սոց. գեմ.), Հայդարով (մահմ. սոց. բլոկ), Գվազաւու (վրացի ազգ. գեմ.), Հաջինսկի (մուս.), Քաջազնունի (դաշնկց.), Լասիիշվիլի (վրացի սոց. ֆետ.), Մեհթիեւ (ռուս մահմ. կուսկց.), Էսա Մահմետով (մուս.), Ա. Խատիսեան (դաշն.), Զիկալին (սոց. յեղ.), Զիննկելի (սոց.-գեմ.), Եէյխ-իւլ-Իսլամով (Հումմէթ): Պատուիրակութեան նախագահ՝ Զիննկելի:

Պատուիրակութեան մէջ մտան նաև բաղմաթիւ խորհրդականներ, մասնագէտներ: Հայերու կողմէն՝ պատմարան Լէօն, Ռ. Տէր Մինասեանը և ուրիշներ:

Իրեւ պատուիրակութեան ղեկավար կանոններ, Սէյմի կողմէ հաստատուեցաւ հետեւեալ բանաձեւը.

«1.— Պատուիրակութիւնը հանդէս է գալիս, որպէս մէկ ամբողջութիւն իր նախագահի կամ՝ իւրաքանչիւր առանձին դէպքի համար՝ յատուկ լիազօրուած անձի միջոցով, Սէյմի ընդունած հիմնական պայմանների սահմանում, եւ ո'չ մէկ անջատ քայլ չի թոյլատրում:

2.— Պատուիրակութիւնը մանրամասն կերպով հաղորդում է Սէյմին բանակցութիւնների ընթացքի մասին՝ նախօրօք առնելով Սէյմի ցուցմունքները բոլոր կարեւոր հարցերի համար» :

Հաս որոշման, Փետր. 17ին (ն. տ.) պատուիրակութիւնը պէտք է մեկնէր Թիֆլիսէն, բայց նոյն օր անթել հեռագիր մը ստացուեցաւ Պրեսթ-Լիթովսքի պոլշեւիքեան պատուիրակութեան քարտուղար Գարախանէն, որ կ'ըսէր. «Համեմատած Փետր. 21 (ն. տ.) վերջնագրի հետ՝ նոր տռաջարկը պարունակում է վերջնագրի ժամանակակից: Այդ պատճառով, այլ և որովհետեւ գերմանացիները մերժեցին մինչեւ դաշնագրի ստորագրութիւնը դադարեցնել պատերազմական գործողութիւնները, մենք վճռեցինք ստորագրել դաշնագիրը, որի քննութեան մէջ ենք դեռ, եւ ստորագրելուց յետոյ՝ մեկնել: 21 Փետր. պայմանների ամենալուրջ կէտն է՝ Արտահանի, Կարսի և Բաթումի անջտառումը Ռուսաստանից՝ ինքնորոշման ձեւի տակ»:

Այս հեռագիրը խոր զարմանք և վրդովում յառաջ բերաւ Սէյմի շրջանակներուն մէջ: Նոյն օրը գումարուեցաւ Փրակցիաներու և կոմիսարիատի անդամներու արտակարգ ժողով մը, որ միաձայնութեամբ ընդունեց բոլոգի հեռագիր մը, որ զրկուեցաւ անմիջակէս.

«Բրեստ-Լիտովսկ՝ հաշտութեան խորհրդաժողովին, Փետրուարատ՝ Սովնարկոմին, Լոնտոն, Փարիզ, Ռւաշինկթըն, Հռոմ, Թու-

քիոյ, կ. Պոլիս, Բերլին, Վիէննա՝ արտաքին գործոց նախարարներին, Քիեւ՝ կենտրոնական Ռադային, Օտեսա՝ Սովորեպին.— Համաձայն Սէյմի վճռին՝ անդրկովկասեան կտուավարութեան, Անդըրս կովկասին և նրա սահմաններին վերաբերող ամէն մէկ դաշնագիր, որ կնքւում է առանց իր գիտութեան եւ մասնակցութեան, համարւում է զուրկ միջազգային արժէքից եւ պարտաւորեցուցիչ ուժից իրեն համար։ Այսու յայտնում է նաև ի գիտութիւն հանրութեան, որ Անդրկ. Սէյմը արդէն ընտրել է հաշտութեան պատուիրակութիւն, որ, ըստ Թուրքիայի ներկայացուած համաձայնութեան, պատրաստում է մեկնել Տրապիզոն վերջնական հաշտութիւն կնքելու նպատակով։

Պատուիրակութիւնը թիֆլիսէն մեկնեցաւ և Փետր. 23ին ժամանեց Տրապիզոն, ուր թրքական պատուիրակութիւնը հասաւ Փետր. 27ին, հինգ անդամէ բազկացոծ, նախկին ծովային նախարար Իէռուֆ պէյյի նախագահութեամբ։ Մարտ 1ին նիստը բացուեցաւ, և Իէռուֆ պէյյ արտասանեց ողջոյնի հետեւեալ ճառը։ «Երախտապարտ եմ երկնքին, որ ինձ առիթ ընծայեց իմ երկրի և իմ պաշտօնակիցների անունից գիմելու բարեմաղթական խօսքերով անդրկովկասեան ժողովուրդների յարգելի ներկայացուցիչների գալստեան առթիւ, Անդրկովկասի՝ որ, ցարիզմի անկումից յետոյ, հետզհետէ շարժւում է անկախութեան ճանապարհով։ պատիւունիմ գիտել այս թանկագին դէպքը, իրրե իմ կեանքի ամենահաճախ ուրախութիւններից մէկը։ Ողջունելով այսօր յանձին ձեզ ձեր երկիրը, բնաւ ո'չ միայն ծիսակատարութեան և գիւանագիւտութեան աւանդութիւններին հետեւելու անհրաժեշտութիւնից գրգուած, ևս աւելի շուտ ոգեւորուած եմ յարգանքի զգացմունքներով և աջակցելու բաղձանքով ա'յն սրբազն գործին, որիներկայացուցիչն էք հանդիսանում դուք։ Քանի որ 200 տարուց իվեր ցարիզմի դէմ մեր մզած բոլոր պատերազմները մեր երկրների ինքնապաշտպանողական պատերազմներ էին, ևս կարծում եմ, որ մեր ընդհանուր ճակատագիրները աւելի եւ աւելի էին կապւում միմեանց այդ ընդհանուր փառաւոր պատմութեան ընթացքին։ Զերապրած վերջին շրջանը, որ, դժբախտաբար, արգելք եղաւ մեզ շօշափելի կերպով կատարել մեր պատմական պարտքը՝ օգնելու ձեզ, մի շարք ծանր փորձութիւններով տպացուցեց մեր ճակատագիրների այդ միութեան ամբողջ կարեւորութիւնը։ Յամենայն գէպս, ևս համոզուած եմ, որ մենք ամէնքս այստեղ մեզ բաժանող արգելքի խորտակումը համարում ենք մեզ համար աւելի կարեւոր երեւոյթ, քան ամենամեծ դիւանագիտական յաջողութիւնները, որովհետեւ մեզ շաղկապող կապերը հանդիսանում են ո'չ միայն

սոսկ պատմական եւ աշխարհագրական յարաբերութիւններ. այլ աւելի չուտ, մեր ընդհանուր անցեալից բխող ազգակցական կապեր։ Եւ հէնց այդ պատճառով կովկասեան և թիւրքական ժողովուրդները այժմ կազմուած են միեւնոյն կրօններից ու միեւնոյն ազգերից և ունին գրեթէ միեւնոյն պատմութիւնը։ Ոգեւորուածայս զգացմունքներով՝ ես մաղթում եմ բախտաւոր վախճան մեր խորհրդակցութիւնների համար եւ յայտարարում առաջին ընդհանուր ժողովը բացուած։

Անդր. պատուիրակութեան նախագահը այս ճառին պատասխանեց ընդհանուր, խուսափողական խօսքերով։ Այնուհետեւ Իշութ պէյ հետեւեալ հարցումը ըրաւ. «Օսմանեան պատուիրակութիւնը խնդրում է անդրկովկասեան պատուիրակութեան անել ըստյգ յայտարարութիւններ յիշեալ հանրապետութեան էութեան, ձեւի, քաղաքական ու վարչական կազմակերպութեան մտաին եւ հարցնում է, թէ արդեօք վերջինս կատարել է այն պայմանները, որոնք պահանջւում են միջազգային իրաւունքով պետութիւն կազմելու համար։»

Այս հարցումին անդրկովկասեան պատուիրակութիւնը պատասխանեց, յաջորդ՝ Մարտ 2ի նիստին, թէ «Անդրկովկասի էութեան, կառավարութեան ձեւի. քաղաքական և վարչական կազմակերպութեան հարցը հերթի է գրուած այդ հարցերը լուծելու միակ իրաւազօր մարմնի՝ Անդրկ. Սէյմի մէջ, որ ստեղծուած է ժողովուրդների ազատ կամքի արաւյայտութեամբ և ընդհանուր ընտրական իրաւունքի սկզբունքով։ Բոլեւիկեան յեղաջրջումից սկսած՝ Անդրկովկասի հողի վրայ դադարեց կեղրոնական սուսական իշխանութեան գործունէութիւնը, և մի նոր, ինքնուրոյն կառավարութիւն ծագեց, որ այժմ պատասխանատու է Աէյմի առջե։ Անդրկովկասի այս կառավարութիւնը մտել է միջազգային յարաբերութիւնների շրջանը, ընդունելով օսմանեան կառավարութեան առաջարկը՝ սկսելու իր հետ ինքնուրոյն բանակցութիւններ հաշտութիւն կնքելու նպատակով։ Հետագային, Սէյմի ու Անդրկ. կառավարութիւնը այս ուղղութեամբ արին մի նոր քայլեւս՝ ուղարկելով պատերազմող պետութիւնների աբտաքին գործոց նախարարներին հեռագրական բողոք Բրեստ-Լիտովսկի դաշնագրի Անդրկովկասին վերաբերող մասի դէմ և յայտարարելով, որ առանց իրենց գիտութեան և հաւանութեան կնքուած դաշնագրի միջազգային իրաւունքի տեսակէտից զուրկ է սրեւէ արժէքից և պարագիր չէ իրենց համար։ Սակայն, այս խաղաղութեան խորհրդափողովը Տրապիզոնում նոյնպէս հանդիսանում է միջազգային-իրաւական կեանքի մի ակտ։ Այսպիսով, Անդրկովկասը «աէ-

Փաքթօչ՝ իրտպէս որդէն պետութիւն է, թէե գեռ չի յայտարարի ու չի տեղեկագրել պետութիւններին իր անկախութիւնը»:

Թէուֆ պէյ չգոհանալով ոյդ բացատրութիւններէն, շարք մը հարցումներ ըրտւ, որոնց պատասխանները ստանալէ զերջ հետեւեալ յայտարարութիւնը ըրտւ Մարտ 3ի նիստին. «Օսմանեան կայսերական պատուիրակութիւնը, անդրկովկասկան պատուիրակութեան նախադասէնի արած յայտարարութիւններին ծանօթանալուց յետոյ, հաստատում է, որ այդ պատուիրակութիւնը բաղկացած է Սէյմի պատուիրակներից. որ յիշեալ պետութեան կազմակերպութիւնը չի համապատասխանում միջազգային հանրային իրաւունքին եւ որ այդ պետութիւնը զեռ յայտարարութիւն չի արել իրանկախութեան մտուին. Օսմանեան կայսերական կառավարութիւնը անկեղծօրէն բազձուլով Անդրկովկասի ժողովուրդների ազատ զարգացումին և կամենալով բարի հարեւանական յարաբերութիւնների մէջ մատել, այդ ժողովուրդների հետ՝ խնդրում է անդրկովկասեան կառավարութեան՝ որոշել եւ պաշտօնապէս յայտարարեցնելու այն կառավարութեան, որի կազմութեան մտուին խօսում է ինքը. հողի սահմանները, պետական լեզուները և կրօնը, այլ եւ ճշգործել յիշեալ կառավարութեան վիճակն ու դիրքը օսմանեան կայորութեան նկատմամբ»:

Թէուֆ պէյը կրկնեց որ օսմ. պատուիրակութիւնը կը պնդէ Պրեսթ-Լիթովսքի դաշնագրին վրայ, որ պարտագիր է Անդրկովկասի համար, քանի որ ան յայտարարած չէ իր անկախութիւնը, իսկ կովկասեան հանրապետութիւններու անկախութեան ճանաչումը հետրաւոր կ'ըլլայ միայն առանձին կէտով մը Անդրկովկասի և Թուրքիոյ միջեւ կնքուելիք դաշնագրի մէջ. նման դաշնագիր կնքելու համար բանակցութիւններ կտրող են սկսիլ ա'յն ժամանակ միայն, երբ անդք. պատուիրակութիւնը հրաժարի Պաթումի, Կարսի և Արտահանի սանջաքներու վրայ ունեցած յաւակնութիւններէն. իսկ ինչ կը զերաբերի Անատոլուի ժողովուրդներու ինքնորոշման և Թրքահայաստանի ինքնավարութեան հարցին, այդ թրքական ներքին խնդիր է և չի կրնար քննութեան առնուիլ. օսմ. պատուիրակութիւնը թոյլ չի տար միջամտելու իրներքին գործերուն:

Երկու պատուիրակութիւնները որոշեցին դիմել իրենց կառավարութիւններուն նոր հրահանգներ ստանալու համար, և բանկցութիւնները ժամանակ մը ընդհատուեցան:

Անդրկ. պատուիրակութիւնը իր անդամներէն մէկ քանին, ուրոնց մէջ նաև Յ. Քաջազնուին, Թիֆլիս զրկեց՝ բերանացի զեկուցում առլու և նոր հրահանգներ բերելու համար. Վրացիները և

Թաթարները կողմնակից էին պատուիրակութեան նախագահին արակարգ լիազօրութիւններ տալու։ Սէյմը Մարտ 13ի իր նիստին մէջ, որոշեց տալ «պատուիրակութեան նախագահ և Անդրկովկասի արտաքին գործոց նախարար Ա. Ի. Զինկելիին» արտակարգ լիազօրութիւններ՝ ինքնուրոյն կերպով այդ ուղղութեամբ անհրաժեշտ քայլեր առնելու համար»։

Տրապիզոնի բանակցութիւններէն տռաջ, թրքական բանակը արդէն սկսած էր յառաջանալ, Յունա. 31ին գրաւած էր Երզնկան, Փետր. 27ին Էրզրումը, իսկ Մարտ 23ին Սարըզամիչը։

Զինկելի լիազօրութիւններ ստանալէ վերջ՝ պատուիրակութիւնը խորհրդաժողովի նորդ նիստին մէջ, Մարտ 23-ին, յայտարեց, որ թուրքերուն կը զիջի ամրողջ Օլթիի շրջանը, Արտահանի շրջանի հարաւային մասը, Կարսի շրջանի հարաւարեմտեան մասն ու Կազզւանի շրջանի արեւմտեան մասը և պատրաստակամութիւն կը յայտնէ թուրքերու հետ միասին թրքահայկական խնդրի լուծման համար գտնել Օսմ. կայսրութեանը ընդունելի ձեւ մը, որ նոյն ժամանակ հնորաւորութիւն տար թրքահպատակ հայերուն և ուրիշ ժողովուրդներուն վերադառնութեամբ իրենց տեղերը և ստանալու ապահովութեան որոշ երաշխիքներ։

Ռէուֆ պէյ պատասխանեց, թէ ինք պէտք ունի կառավարութենէն նոր հրահանգներ ստանալու և ընդմիջում տռաջորշեց։ Միւս օրը, Փետրուար 24-ին, Սարըզամիչի անկման յաջորդօրը, թուրքերը տուին հետեւեալ վերջնազիրը։

«Պարոն նախագահ, օսմ. կայսերական կառավարութիւնը պընդում է 1918 Մարտ 21-ի յայտարարութեան վրայ և խնդրում է Անդրբկ. յարգելի պատուիրակութեան այդ առթիւ, 48 ժամուայընթացքում, տալ վերջնական պատասխան», այսինքն՝ ընդունիլ Պրեսթելիթովսքի դաշնագիրը և Անդրկովկասը յայտարարել անկախ։ Պատուիրակութիւնը տեղեկացուց թիֆլիս և Մարտ 26-ին ստացուեցաւ կառավարութեան պատասխանը, որով կը զիջէին Կարսի նահանգը և Արտահանի շրջանը, մերժելով զիջել Պաթումը։

Պատուիրակութիւնը նկատի առնելով ապամաճակատի վիճակը և թուրքերու սպառնական դիրքը, միաձայն որոշումով հեռագրեց թիֆլիս՝ պնդելով Պրեսթելիթովսքի դաշնագիրը ընդունելու անհրաժեշտութեան վրայ։ 48 ժամուան պայմանագրը լրացաւ, ու թիֆլիսէն պատասխան չէր ստացուած։ Զինկելիին, պատուիրակութեան միաձայն որոշումով, Ռէուֆ պէյին հաղորդեց հեռեւեալ պատասխանը։ «Անդրկովկասեան հաշտարար պատուիրակութիւնը, ի պատասխան օսմաննեան կայսերական պատուիրակութեան 1918 Ապրիլ 6 նամակի, պատիւ ունի յայտարարելու, որ

ինքը ընդունում է Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը և պատրաստ է շարունակելու բանակցութիւնները՝ հիմնուելով նրա վրայ։ Պատուիրակութեան հայ անդամները՝ Յ. Քաջազնունի և Ա. Խատիսեան եւս հեռագրեցին Սէյմի Դաշնակցական ֆրակցիային, թէ «անհրաժեշտ ենք նկատում հրաւիրելու Հ. Յ. Դաշնակցութեան ամենալուրջ ուշագրութիւնը այն բանի վրայ, որ ստեղծուած պայմաններում Բրեստ-Լիտովսկի դաշնագրի ընդունումը պէտք է համարել փոքրագոյն չարիք»։

Երեք օր վերջ, Ռէուֆ պէյ պատասխանեց հետեւեալ գրութեամբ, «Տրապիզոն», 1918 Ապրիլ 13։ Պարոն նախագահ, օսմանեան կայսերական կառավարութիւնը տեղեկացու Անդրկովկաստեան պատուիրակութեան Ապրիլ 10 գրութեան, որ ստորագրուած էր արտաքին գործոց նախարար և Անդր. պատուիրակութեան նախագահ պարոն Զիենկելիի կողմից։ Բայց որպէսզի կարողունայ մասնակից դարձնել իր դաշնակցներին եւս բարեկամութեան դաշինքի բանակցութիւններին, որ ինքը պատրաստ է քննելու, անհրաժեշտ է ամենից առաջ, որ Անդրկովկասը յայտարարէ իր ամենախութիւնը։ Ընդունեցէք, պարոն նախագահ, ամենաբարձր յարդանացո հաւաստիքը։ Ռէուֆ»։

Ցաջորդ օրը, Ապրիլ 1-ին (հ. ա.) Անդր. կոմիսարիատի նախագահ կեկեչկորիէն ստացուած հեռագրով պատուիրակութիւնը ետ կը կանչուէր, որովհետեւ Անդրկովկասի եւ Թուրքիայի միջև ռկարելի չէր եղել կայտցնել խաղաղ համաձայնութիւն Անդրկովկասի սահմանային հարցի մասին»։ Պատուիրակութիւնը Տրապիզոնէն հեռանալու առեն, իր կողմէ թուրքերուն յայտարարեց, «որ բանակցութիւնները չէին խզուեր, այլ կ'ընդհատուէին»։

Թուրքերը նոյն առեն կոիւներ սկսած էին Պաթումի ճակակատին վրայ։ Սէյմի նիստին մէջ կառավարութիւնը պարզեց կացութիւնը և երկրին մէջ զինուորական վիճակ յայտարարուեցաւ, արտակարգ լիազօրութիւններով օժտուած Յ հոգինոց մասնուոր մարմին մը կազմուեցաւ վարելու համար պատերազմի գործը։ Մարմինի անդամներ ընտրուեցան վարչապետ Ե. կեկեչկորին, եւ եւմտական նախարար Խ. կարճիկեանը և ներքին գործոց նախարար Ն. Ռամիշվիլին։ Նոյն առեն կովկասեան ժողովուրդներուն ուղղուած կոչ մը հրատարակուեցաւ, պարզելով թուրքերու անարդարանալի պահանջները, և հրաւէր եղաւ ժողովուրդին՝ զէնք առնելով պաշտպանել հայրենիքը։

Հայերը արդէն պատերազմի մէջ էին, Սէյմի որոշումներով վրացիներն ալ կոռւի կը մտնէին, Բայց Ապրիլ 1ին, թուրքերը առանց գիմաղրութեան կը գրաւէին Պաթումը. Աջարիայի և Ա-

Խալցիսայի ամբողջ մահմետականութիւնը թուրքերուն միտցած է բարձրացիս Ապրիլ 9ի նիստին մէջ գրուեցաւ Անդրկովկասի անկանութեան յայտարարութեան հարցը և ընդունուեցաւ հետեւ բանաձեւը. «Ամդրկովկասի Սէմը որոշեց յայտարարել Անդրկովկասը Ռամկավար. Դաշտակցակած չամրապետութիւն»: Նոյն նիստին մէջ ընդունուեցան կեկեչկորիի ռուազմասէր» կառավարութեան հըրաժարականը և Զիսենկելիին յանձնուեցաւ նոր կառավարութեան կտզմութիւնը, որուն անդամակցեցան հայերէն Ա. Խատիսեան (Կլեմատական), Ա. Սահակեան (Պարենաւորման), Յ. Քաջազնունի (խնամատարութեան):

Զիսենկելին Ապրիլ 10ին հեռագրով տեղեկացուց բոլոր պետականութիւններուն Անդրկովկասի անկախութեան յայտարարութիւնը, նոյն տարեն հեռագրեց Վէհիպ փաշային, աւելցնելով, որ Անդրկ. Սէյմը ընդուներ է Պրեսթ-Լիթովսկի Դաշնագիրը:

Թուրքերը չդադրեցուցին իրենց յառաջխաղացումը և Ապրիլ 12ին գրաւեցին կարսը, Զիսենկելին նախապէս զիջած էր կարսը թուրքերուն, առանց տեղեակ պահելու դահլիճի միւս անդամները, որոնք բողոքեցին անոր այդ քայլին դէմ:

## ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆ

Ռուսաստանի խորհրդային կառավարութեան 1917 թ. 2/15. նոյեմբեր Յայտարարագիրը՝ Ռուսաստանի ազգութիւնների իրաւութեան մասին:

Բանուորների և գիւղացիների հոկտեմբերեան յեղափոխութիւնը սկիզբ առաւ ազատագրութեան ընդհանուր դրօշակի առակ...

... Մնում են Ռուսաստանի ժողովուրդները միայն, որ ենթակայ են եղել և ենթակայ են ձնշումների և կամայականութեանց, և որոնց ազատազրութիւնը հարկ է իրագործել վճռականապէս և անվերադարձ կերպով... Խորհուրդների Համագումարը այս տարբեան Յուլիս ամսին հռչակեց Ռուսաստանի ժողովուրդների ազատինքորոշման իրաւունքը:

Խորհուրդների երկրորդ համագումարը այս տարուան Հոկտեմբեր ամսին հաստատեց Ռուսաստանի ժողովուրդների այս անընարարելի իրաւունքը, աւելի վճռականօրէն և որոշ:

Այդ խորհուրդների կամքը ի կատար ածելով՝ ժողովրդական կոմիսարների Խորհուրդը որոշեց՝ Ռուսաստանի ազգութեանց հարցի մէջ իր գործունէութեան հիմքում հետեւեալ սկզբունքները դնել.

1.— Ռուսաստանի ժողովուրդների հաւասարութիւնը և զեհապեառութիւնը :

2.— Ռուսաստանի ժողովուրդների ազատ ինքնորոշման իրաւունքը, մինչեւ անջատումն և կազմումն ինքնուրոյն պետութեան :

3.— Վերացումն ազգային և ազգային-կրօնական ամէն կարգի առանձնաշնորհումների եւ սահմանափակումների :

4.— Ազատ զարգացումն ազգային փոքրամասնութեանց և ազգագրական խմբակցութեանց, որ ապրում են Ռուսաստանի հողի վրայ:

Այսուղից բխող թանձրացեալ հրամանագիրները կը մշակուին անմիջապէս, երբ կազմուած կը լինի ազգային գործերի յանձնախումբը :

## ԲԵԼՍ-ԼԻԹՈՎԱԿԻ ԶԻՆԱԴԱԴԱՐ

Կնքուած 2/15 Դեկտ. 1917 թ. Արեստ-Լիտովսկում, մի կողմից Ռուսաստանի Սոց. Դաշն. Խորհ. Հանրապեառութեան և միւս կողմից Գերմանիայի, Աւստրօ-Հռւնգարիայի, Բուլղարիայի և Տաճկաստանի միջև :

1.— Զինադադարը սկսուած է 1917 թ. Դեկտ. 17-ի կէսօրին և տեսուած է մինչեւ 1918 թ. Յունուար 14-ի կէսօրը...

(Հետեւուած են Յօդ. 2—9, պարունակելով մանրամասնութիւններ):

10.— ... Տաճկական և ոռուսական գլխաւոր զօրահրամանատարութիւնները յայտնուած են իրենց պատրաստակամութիւնը՝ յետկանչելու իրենց զօրքերը (չէզոք) Պարսկաստանից...

## ԽՈՐՀ ՄԻՈՒԹԵԱՆ ՀՐՈՎԱՐՏԱԿԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

(1917 Դեկտ. 30)

Ժողովրդական Պործավարներու Խորհուրդը կը յայտարարէ հայ ժողովուրդին, որ Ռուսիոյ գիւղացիական և բանուորական կառավարութիւնը պիտի պաշտպանէ հայութեան իրաւունքները Ռուսիոյ կողմէն բռնագրաւուած թրքապատկան Հայաստանի վըրայ, ազատ ինքնորոշման հիմունքով, մինչեւ լիակատար անկախութիւն :

Փողովրդական Գործավարներու Խորհուրդը կը գտնէ, որ այս իրաւունքի իրացումը հնարաւոր է այն պարագային միայն, եթք սահղծուած են շարք մը նախնական Երաշխիքներ, բացարձակօրէն անհրաժեշտ հայ ժողովուրդի ազատ հանրաքուէն արտայայտելու համար:

Այդ կարգի Երաշխիքներէն են, ըստ Ժող. Գործավարներու Խորհուրդի. —

1. — Զօրքերու հեռացումը Թրքական Հայաստանի սահմաններէն և անյապաղ կազմութիւնը հայկական ժողովրդական միլիսի, ի խնդիր Թրքական Հայաստանի բնակիչներու անհատական և հուաքական ապահովութեան:

2. — Անարգել վերադարձը դէպի Թրքահայաստան թէ գաղթահայերու և թէ տարագիր հայերու, որոնք ցրուած են զանազան երկիրներու մէջ:

3. — Անարգել վերադարձը դէպի Թրքահայաստան այն հայերու, որոնք պատերազմի շրջանին թուրք իշխանութեանց կողմէ քշուած էին դէպի Թուրքիոյ խորերը: Ժողովրդական գործովարներու խորհուրդը հաշտութեան բանակցութեանց շրջանին թուրք իշխանութեանց հետ՝ պիտի պնդէ այս պահանջի գործադրութեան վրայ:

4. — Կազմութիւնը Թրքական Հայաստանի ժամանակաւոր ժողովրդական վարչութեան, Երեսփոխաններու Սովիեթի և Հայկական կոմիտէի միջոցով, որոնք ընտրուած պիտի ըլլան դեմոկրատիկ հիմերով:

Կովկասիան գործերու Արտակարգ ժամանակաւոր գործավար Ստեփան Շահումեանի կը հրանանգուի՝ ըստ ամենայնի օժանդակել Թրքահայաստանի ժողովուրդին յիշատակուած երկրորդ և երրորդ կէտերու իրադորձումին մէջ, ինչպէս նաև կազմել տեղական յանձնախումբ մը ճշգելու համար, թէ ի՞նչ ձեռվ գօրքերը պիտի քաշուին Թրքական Հայաստանի սահմաններէն:

Ծամօթութիւն. — Թրքական Հայաստանի աշխարհագրական սահմանները պիտի ճշգուին հայ ժողովուրդի ներկայացուցիչներու կողմէ, ընտրուած դեմոկրատիկ հիմերով, համաձայնաբար դրկից և վիճելի (միւսիւլման և ուրիշ) շրջաններու ներկայացուցիչներու հետ, դարձեալ ընտրուած դեմոկրատիկ հիմերով, ինչպէս նաև կովկասեան գործերու Արտակարգ ժամանակաւոր գործավարի հետ:

Ժողովրդական գործավարներու խորհուրդի նախագահ՝  
Ռւլեանով Լեմիթ

Աղդութեանց գործերու ժողովրդական գործավար՝  
Ջուղաշվիլի-Մթալիթ

(Բ. Բաեսկ — «Հայաստան», Հաս. Բ., 1929, Մայուս, էջ 259—260)

## ՆԱԽԱԳԱՀ ՈՒԽԼՍԸՆԻ 14 ԿԵՏԵՐԸ

Զինադադարի պայմանների մասին։ 1918 թ. Յունուար 8-ին կոնդրէսին ուղղուած պատգամագրից...

...6.— Պարզումն ռուսական բոլոր հողամասերի...

12.— Օսմանեան կայսրութեաթ տաճկական մասերը իրենց ժամանակակից կազմով պէտք է ստանան ապահովուած ու հաստատուն վեհապետութիւն։ Իսկ ներկայիս Թիւրքերի իշխամութեաթ տակ գտնուող միւս ազգութիւնները պէտք է ստանան ամերկրայ, երաշխիք իրենց գոյութեաթ համար, այլ և բացարձակապէս ամխախտելի պայմաններ՝ իմքնօրէն զարգացման։ Տարտանելը շարունակ բաց պիտի մնայ նաև երի ազատ անցքի ու բոլոր ազգերի տռեւտուրի համար, միջազգային երաշխիքներով։

## ԲՐԵՍ-ԼԻՏՈՎԱԿԻ ԴԱՇՆԱԳԻՐ

Հաշտութեան դաշն՝ կնքուած 1918 թ. Մարտ 3/17-ին Թրեստ-Լիտովսկում, մի կողմից Ռուսաստանի Սոց. Դաշն. Խորհ. Հանրապետութեան, և միւս կողմից Գերմանիայի, Աւստր-Հունգարիայի, Պուլկարիայի և Տաճկաստանի միջեւ։

Լիազօրներ. — Ռուսաստանի կողմից՝ Սոկոլթիկով, Կարախան, Զիչերին և Պետրովսկի. Գերմանիային՝ Քիլման, Ռոգենբերգ, Էռֆուն և Հորմ. Աւստր-Հունգարիայի՝ Զերմին, Մերէյ Ֆոն Կապոս, Մերէ և Զիչերին - Ֆոն - Բաղամի. Բուլկարիայի՝ Տոշն, Գանչև և Ամաստասով. Տաճկաստանի՝ Էաքըլ Փաշա և Զէքի Փաշա։

Յ0Դ. 4.— ... Ռուսաստանը պիտի անէ իր բոլոր կարելին, ապահովելու համար շուտափոյթ պարպումը Արեւելեան Ամատոլիայի մահաթգների և սրանց կանոնաւորեալ վերատին յանձնումը Տաճկաստանին։

Արդարանի, Կարսի և Բաթումի շրջամանները նմանապէս անյասակաղ պարպւում են ուսւա զօրքերի կողմից։ Ռուսաստանը պիտի չխառնուի այդ շրջանների պետական-իրաւական և միջազգային-իրաւական յարաբերութեանց նոր կազմակերպութեան մէջ, այլ այդ շրջանների ազգաբնակութեան պիտի վերապահէ ստհմաննելու նոր կարգ, համաձայնութեամբ դրացի պետութիւնների և մասնաւորապէս Տաճկաստանի։

Յ0Դ. 6.— Ռուսաստանը պարտաւորւում է անմիջապէս հաշտութիւն կնքել Ռուկրայնայի ժողովրդական Հանրապետութեաթ հետ

Ա. ճանաչել այդ պետութեան և Քառեակ Համաձայնութեան երկիր-  
ների միջեւ կնքուած համաձայնութիւնը [18 Փետրուար 1918 թ.  
Քրեստ-Լիթովսկում]:

Աւկրայնոյի հողը անյապազ պիտի պարպեն ոռւս զօրքերը և  
ոռւս կարմիր գվարդիան: Ռուսաստանը դադորեցնում է տմէն  
քարոզութիւն Աւկրայնոյի Փող. Հանրապետութեան կառավա-  
րութեան կամ հառարակական հիմնարկութիւնների դէմ:

Էստլանդիան և Լիֆլանդիան նմանոպէս անյապազ պարպւեն  
ոռւս զօրքերի կազմից...

Ֆինլանդիան և Ալանդ կղզիները նմանապէս...

ՅՈՒ. 7.— Պարսկաստանը և Աֆղանիստանը տղուտ և անկախ  
պետութիւններ լինելով՝ դաշնագիր կողմերը պարտաւորւում են  
յարդել նրանց քաղաքական և անտեսական անկախութիւնը եւ  
հոգային անձեռնմխելիութիւնը:

## ՀՐԱՑՈՒՑԻՉ ԴԱՇՆԱԳԻՐ ԲԲԵՍՏ - ԼԻԹՈՎՍԿԻ

Կնքուած 1918 թ. Մարտ 3-ին Խորհ. Ռուսաստանի և Ֆան-  
կաստանի միջեւ:

Լիազօրներ.— Խորհ. Ռուսաստանի՝ Սոկոլիկով, Կարախան,  
Չիչերին և Պետրովսկի. Ֆանկաստանի՝ Հաքը Փաշա և Զէքի Փաշա:

ՅՈՒ. 1.— Ընդունուած են հետեւեալ որոշումները, որ վե-  
րաբերում են մանրամասնութեանց այն շրջանների [Կարս, Արդա-  
նան, Թաթում] պարպւումը ի կատար ածելուն, որոնց մասին խօս-  
ուում է հաշտութեան հուաքական դաշնագրի [Բրեստ-Լիթովսկի]  
յօդուած 4. պարբերութիւն 2-ի մէջ:

ա) Այս նպատակի համար Ռուսաստանի Հանրապետութիւնը  
պարտաւորւում է ներկայ դաշնագրիրը սառըագրելուց յետոյ, 6—7  
շաբթուայ ընթացքում հեռացնել պատերազմից առաջ սահմանից  
այն կողմը գոյութիւն ունեցող և վերոյիշեալ շրջաններում դրա-  
նուող իր բոլոր ոյժները, այլ և պաշտօնատար անձերը, թէ՛ քա-  
ղաքացիական և թէ զինուորական:

բ) Ռուսաստանի Հանրապետութիւնը սահմանի վրայ իւրա-  
քանչիւր 150 կամ աւելի քիլոմետրի համար պահում է մէկ զօրա-  
բաժին (Դիվիզիա), ցրում է մնացեալ բանակը և ուղարկում է եր-  
կըրի ներսերը:

գ) Ռուսաստանի Հանրապետութիւնը պարտաւորւում է զօրա-  
ցրուել և բոլորովին արձակել ատճկահպատակ ՀԱՅ ՀՐՈՍԱԿԱՌԻՄ-  
ԲԵՐԸ, որ դանւում են ոռւս հողի վրայ և գրաւուած տաճկական  
շրջանների մէջ:

է) Ծուլսատանի հանրապետութիւնը, յառաջիկայում, մինչեւ  
ընդհանուր հաշտութիւն կնքելը, իր սահմանի վրայ և կամ Կով-  
կասում պիտի չկենտրոնացնէ մէկ զօրաբաժնից (դիւիզիա) աւելի  
զօրք, մինչեւ իսկ մարզանքի նպատակներով :

Եթէ ներքին ապահովութեան նկատումներով անհրաժեշտ հա-  
մարուի այդպիսի կենտրոնացում, այդ դէպքում պահանջուում է,  
որ այդ մասին առաջուց նախազգուշացուեն Քառեակ Զինակցու-  
թեան պետութիւնները :

Դրան հակառակ, Տաճկաստանը ստիպուած է, մնացեալ ուրիշ  
թշնամիների դէմ պատերազմը շարունակելու անհրաժեշտութիւն  
ից դրդուած, պատերազմական վիճակի մէջ պահել իր բանակը :

80Դ. 2.— Դաշնադիր կողմնը... կազմում են երկու խառն-  
ուուս-տաճկական Յանձնախումբեր : (Առաջին Յանձնախումբը վե-  
րականդնում է նախապատերազմեան սահմանագիծը՝ պարսկական  
սահմանագլխից սկսած մինչեւ երեք սահմագները՝ Կարսի, Արտա-  
՛մամի և Պաթումի սահմանը) :

Եսկ երկրորդ Յանձնախումբը պիտի որոշէ սահմանագիծը  
Ծուլսատանի և Ծուլսաստանի Հանրապետութեան կողմից պարպուե-  
լիք սահմանագլխների միջեւ՝ համապատասխան հաշտութեան հաւաքա-  
կան Դաշնագրի [Բրեստ-Լիտովսկի] յօդ. 4, պարբ. 2-ի: Սահմա-  
նագիծը պիտի վերականգնուի այն կերպ, ինչ որ գոյութիւն ու-  
նէր 1877—78 թ. ռուս-տաճկական պատերազմից առաջ :

80Դ. 8.— [Վերաբերում է ռուս և տաճիկ զօրքերի կողմից  
պարսկական հողը պարպելուն]:

80Դ. 11.— Ծուլսաստանի մահմէտականները իրաւունք պիտ-  
ի ունենան Տաճկաստան ներգաղթելու, հաշուեյարդարի ենթար-  
կելով իրենց ստացուածքը և հետերնին տանելով իրենց ունեցածը :

## ՊԱԹՈՒՄԻ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ

Սէյմի կողմէն ընդունուեցաւ Զիննկելիի տռաջարկը՝ թուր-  
քերուն հետ վերսկսելու բանակցութիւնները: Կազմուեցաւ պատ-  
ուիրակութիւն մը հետեւեալ կազմով. Ա. Զիննկելի՝ նախագահ,  
Ն. Նիկոլաձէ, Ա. Խատիսեան, Յ. Քաջազնունի, Մ. Գաջինսկի,  
Խան-Խոյսկի, և խորհրդականներ՝ զօրվ. Օդիշելիձէ, զօրվ. Ղոր-  
դանեան, Ծասուլ-Զատէ, Սաֆիքիւրդսկի, Մ. Բունեաթեան, Ա.  
Վրացեան, Զ. Աւալով են. :

Մայիս 11ին տեղի ունեցաւ խորհրդաժողովի բացումը Պա-

Թումի մէջ : Թուրքերուն կողմէ կը մասնակցէին . Խալիլ պէտքէնիպ փաշա, Նուսրէթ պէյ, Օրխան պէյ ևն . : Գերմանիոյ կողմէն՝ զօրվ . Ֆոն - Լոսով, կոմս Շուլենպուրկ և 0 . Ֆոն - Վեկենդուկ Նիստի սկիզբը դրուեցաւ նաեւ Լեռնականներու Հանրապետութեան մասնակցութեան հարցը, և Հայդար - Բէկ Պամտթ ընդունաւեցաւ իրեւ անոր պատուիրակը :

Խորհրդաժողովին նախագահութիւնը ստանձնեց Խալիլ պէտքը Զիւնկելին Անդրկովկասեան պատուիրակութեան անունէն յոյտաբարեց, որ բանակցութիւններուն իրրեւ հիմք կ'ընդունի Պրեստ-Լիթովսկի դաշնագիրը : Բայց Խալիլ պէյ մերժեց վճռականօրէն այդ տեսակէտը . Տրապիզոնի բանակցութիւններու խզումէն ի վերնոր դէպքեր պատահեր էին, պատերազմ տեղի ունեցեր էր Թուրքիոյ և Անդրկովկասի միջեւ : Եւ որպէսզի բանակցութիւնները չձգձգուին, Խալիլ պէյ Զիւնկելիին յանձնեց կնքուած ծրարմը, որուն մէջ կը գտնուէր նախագիծը «հաշտութեան և բարեկամութեան դաշնագրին Թուրքիոյ և Անդրկովկասեան Հանրապետութիւններու Համադաշնակցութեան միջեւ»: Ասով այ վերջացաւ խորհրդաժողովի նիստը :

Թուրքերու պահանջները չափազանց ծանր էին . Վրաստանէն կ'առնուէր Պաթումը, Հայտատանէն՝ Ալեքսանդրապոլը : Խորհրդաժողովի յաջորդ օրը, Ֆոն - Լոսով կը հեռագրէր իր կտուավարութեան . Յթուրքական ամէն չափ ու սահման անցած պահանջները՝ անջատելու զուտ հայկական դաւառները, որպիսիք են Ախալքալաքը, Ալեքսանդրապոլը և Երեւանի նահանգի մասերը, աղաղակող կերպով խախտում են Քրեստ - Լիտովսկի դաշնագիրը և նպատակ ունեն բնաջնջել հայերին Անդրկովկասում : Այսօր երեկոյեան թուրքերը վերջնագիր ներկայացրին, որ թոյլ տըրտի իրենց զօրքերին Ալեքսանդրապոլի վրայով անցնել Զուլֆա, և այդ մասին ոչինչ չհազորդեցին ինձիւ : Ես բողոքեցի նման ընթացքի դէմ»:

Մայիս 15ին թուրքերը վերսկսան զինուորական շարժումները . գրաւեցին Ալեքսանդրապոլը : Երեւանի մէջ բացառիկ լիտզօրութիւններ տրուեցան Արամին : Մայիս 25ին Ղարաքիլիսէի ճակատը հայկական բանակը զօր . Նազարբէկեանի հրամանատարութեան ներքեւ յաղթանակներ շահեցաւ . նոյն օրերուն Սարդարապատի մէջ զօր . Սիլիկեան, Բաշ-Արարան՝ Դրօն ետ մզեցին թշնամին մեծ կորուստներով :

Պաթումի մէջ Մայիս 11ին սկսած բանակցութիւնները արդիւք տուած չէին : Թուրքերը մերժեցին նոև գերման ներկայացուցիչին միջամտութիւնը : Մայիս 25ին Պաթումէն մեկնեցաւ

գերման պատուիրակութիւնը, իսկ միւս օրը, Մայիս 26ին, Օսմանապուիրակութեան պետ Խալիլ պէյ անդրկովկ պատուիրակութեան յանձնեց հետեւեալ վերջնագիրը.

### ԱՆԴՐԿՈՎԿԱՍԵԱՆ ՊԱՏՈՒԻՐԱԿՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Յաւով հաստատում եմ, որ տակաւին ոչ մէկ որոշ պատասխան չի տրուած այն առաջարկութիւններին, որ ես պատիւ ունեցայ սմանեան կայսերական կառավարութեան կողմից յանձնելու Անդրկովկասեան Դաշնակցական Հանրապետութեան պատուիրակութեան Բաթումի խորհրդաժողովի առաջին նիստում, Մայիս 11ին, չնայած որ բաւական երկար ժամանակ, այսինքն՝ երկու շաբաթ է անցել տյն օրից, երբ նրանք ձեւակերպուեցին: Մինչդեռ, ինչպէս յայտնի է ձերդ գերազանցութեան, կովկասի վիճակը աւելի քան տաղնապալի է ու երկդիմի և առանց յապաղելու պէտք է լուսաբանուի:

Հարիւր հազարաւոր թուրքեր և մահմէտականներ Բագւում ու շրջակայքում տառապում են անխիղճ հրոսակների, այսպէս կու չուած յեղափոխականների արիւնոտ լծից, և անուղղելի աղետը, որ սպառնում է այդ դժբախտներին, դառնում է տւելի ու աւելի անխուսափելի: Թուրք և մահմէտական քնակիչների ճակատագիրը կովկասի միւս մասերում էլ, ուր թալանչիների եւ չարագործների բազմաթիւ կազմակերպուած հրոսախմբեր նրան պատճառում են անվերջ ու յարանուն կերպով ամէն կարգի բռնութիւններ, աւելի հանգստացնող չէ եւ չի կարող չհրաւիրել ամենալուրջ ուշադրութիւն: Դուք կ'ընդունէք, սակայն, պ. նախագահ, որ այդ անունին արժանի և ո՛չ մէկ կառավարութիւն չի կարող դիտել անտարբեր աչքով, որ իր երկրին սահմանակից մի հողի վրայ անպատիժ կերպով աճեն նման ոճրագործութիւններ, եւ կը դիտակցէք, անշուշտ, որ օսմաննան կայսերական կառավարութեան դրութիւնը առանձնապէս փափուկ է կովկասը ծուատող անիշխանութեան հանդէպ, որովհետեւ այդ վերաբերում է նոյնպէս և առաւելաբար ապահովութեանը մի ազգաբնակութեան, որ ցեղի ու կրօնի ամենասերտ ազգակցութիւնն ունի կայսրութեան քնակչութեան հետ: Միւս կողմից, ընդհանուր պատերազմի անխուսափելի պահանջները կայսերական կառավարութիւնը դնում են կովկասի վրայով, երկաթուղիներով, ըստ կարելոյն շուա, դէպի պատերազմի ուրիշ ռազմաբեմ զօրքի ազատ փոխադրութիւնը ապահովելու անհրաժեշտութեան առջեւ: Այդ եւս պահանջում է, որ անյապաղ վերջ տրուի ներկայ երկդիմի կացութեան:

Այս բոլոր պատճառներով, օսմաննեան կայսերական պատռիւրակութիւնը պարտք է համարում պահանջել, որ անմիջապէս հազորդուի իրեն անդրկովկասեան պատռիրակութեան պատասխանը եղած առաջարկութիւններին, այլ և սահմանների որբագրութեան վերաբերող նոր առաջարկին, որի բնագիրը պատիւ ունեցայ ընդամին ուղարկելու ձերդ գերազանցութեան։

Այսպիսով, իմ կառավարութիւնը՝ ընդունելով, որ միայն վերոյիշեալ առաջարկութիւնների ճշդիւ և արագ ընդունումը Անդըրկովկասեան Դաշնակցական Հանրապետութեան կառավարութեան կողմից կարող է Կովկասը հասցնել դոհացուցիչ դրութեան և որ միայն այդ ընդունումը ի վիճակի է ստեղծել կայուն դրութիւն և համարւում է բաւարար երաշխիք թուրք և մահմէտական բնակչութեան ապահովութեան և անդորրութեան համար, — յանձնարարել է ինձ խնդրելու ձերդ գերազանցութեան՝ հաղորդել ինձ, այս օրուայ երեկոյեան ժամը 8ից սկսած, 72 ժամուայ ընթացքում, ընդունում է արդիօք հանրապետութեան կառավարութիւնը օսմաննեան առաջարկութիւններն իրենց բովանդակ ծառալով։

Ես պէտք է աւելացնեմ նաև, որ այդ երեք օրուայ ընթացքում յարաբերութիւնները մեր երկու կառավարութիւնների միջեւ կարող են պահել բարեկամական ընոյթ, ո՞յն անառարկելի պայմանով, որ թուրք զօրքերի գործողութիւնները կովկասի հարաւում որեւէ դիմադրութեան չհանդիպեն։ Ընդունեցէք և այլն։ Խալիլ։

Նոյն օրը, Մայիս 26ին, Թիֆլիս գումարուեցաւ Աէյմի վերջին նիստը, ուր վրացիներու սոցիալ-դեմոկրատ կուսակցութեան պարզլուխներէն ի. Շերեթելի ըրաւ հետեւեալ յայտարարութիւնը։

Վրաց ժողովուրդը մնացել է մենակ. նրանից անջատուել են հայերը և կամովին՝ թուրքերը։ Անդրկովկասի կեղծ անկախութիւնը խանգարում է նրան վարուելու ազատօրէն և իր լիազօր ոյժերը գործադրելու իր անկախութիւնը պաշտպանելու համար։

Այս հանգամանքներում մեր պարտքն է տուել վրաց ժողովը դին. — Դու մնացել ես մենակ, չունես պետական կազմ, չունես քո պատռիրակութիւնը և, որքան էլ ծանր լինի խոստովանել, դու ապրում ես պատրանքներով։ չկա՞ն նրանք, չկա՞յ Անդրկովկասի միութիւնը և, ուրեմն, եթէ ուղում ես փրկել քեզ, պաշտպանել քո շահերը, ինչովէս և քո հարեւանների շահերը, պէտք է ունենաս քո ինքնուրոյն պետական կազմը։

... Դժբախտաբար գոյութիւն չունի այլեւս անդրկովկասեան

միութիւնը և փաստօրէն չկայ մի ընդհանուր ներկայացուցչական կենտրոնական մարմին, ուստի Սէյմը պէտք է յայտարարէ, թէ ինքը հրաժարւում է իր վրայ դրուած լիազօրութիւններից, եւ ցրուի»:

Վրացիները որոշեր էին հեռանալ Անդրկովկասեան Միութենէն եւ պատրուակներ կը հնարէին իրենց առած քայլը արդարացնելու համար։ Վրացիներու պնդումին վրայ, Սէյմը ընդունեց հետեւեալ բանաձեւը. «Ի նկատի ունենալով, որ պատերազմի եւ խաղաղութեան խնդրում երեւան եկան հիմնական տարակարծութիւններ Անդրկովկասի անկախ հանրապետութիւնը կազմող ազգերի միջեւ, որով անհնար է դառնում ամբողջ Անդրկովկասի համար մի հեղինակաւոր իշխանութեան գոյութիւնը, Սէյմը արձանագրում է Անդրկովկասի քայլայման փաստը և յայտարարում չեղաւ իր լիազօրութիւնները»։

Մայիս 26ի կէսօրին ցրուեցաւ Սէյմը, իսկ հինգ ժամ վերջնոյն սրահին մէջ վրացիներու Ազգային Խորհուրդը նիստ գումարեց, ուր տեղի ունեցաւ Վրաստանի անկախութեան յայտարարութիւնը։ Զիենկելիին Պաթում հաղորդուեցաւ այս լուրը, եւ Խորհուրդը Մայիս 26ին իր վերջնազիրը առանձին առանձին զրկեց վրացական, հայկական և տղրպէյճանեան պատուիրակութիւններուն։

## ԱԿՏ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ

(Թիֆլիս, 26 Մայիս 1918)

Վրաստանը շատ դարերի ընթացքում գոյութիւն է ունեցել որպէս ազատ և անկախ պետութիւն։

18-րդ դարու վերջին, նեղուելով ամէն կողմի թշնամիներից, Վրաստանը կամովին միացաւ Ռուսաստանին, պայմանով որ Ռուսաստանը պարտաւորուի պաշտպանել Վրաստանը արտաքին թշնամիներից։

Ռուսական մեծ յեղափոխութեան տարիներին, Ռուսաստանում ստեղծուեցաւ մի այնպիսի կարգ, որի հետեւանքը եղաւ ամբողջ ռազմաճակատի փլուզումը և Անդրկովկասի պարագումը ուսւագործեց կողմից։

Թողուած իրենց սեփական ուժերին, Վրաստանը և նրա հետ միասին նաեւ ամբողջ Անդրկովկասը իրենց ձեռքը առին սեփական ճակատագիրը տնօրինելու գործը եւ ստեղծեցին համապատասխան մարմիններ։ Սակայն, արտաքին ուժերի ճնշումը ա-

ուաջ բերաւ Անդրկովկասեան երկիրները շաղկապով Միութեան քայլայումը եւ նրա քաղակական ամրողջութեան լուծումը։

Վրաց ժողովուրդի ներկայ վիճակը հրամայական կերպով թեւադրում է Վրաստանին անհրաժեշտութիւն՝ ստեղծելու սեփական պետական կազմակերպութիւն, ինքզինքը փրկելու համար ստըրկացումից թշնամի ուժերի ձեռքով և ամուր հիմեր զնելու սեփական զարգացման համար։

Համաձայն դրա, Վրաստանի Ազգային Խորհուրդը, ընտրուած 1917 թ. նոյմ. 22-ին Վրաստանի Ազգային ժողովի կողմից, ներկայիւս յայտարարում է բովանդակ ժողովուրդին։

1.— Այժմէն սկսեալ՝ վրաց ժողովուրդը կրում է վեհապետական իրաւունքներ, և Վրաստանը ներկայանում է լիազօր իրաւասութիւն ունեցող անկախ պետութիւն։

2.— Անկախ Վրաստանի քաղաքական կազմակերպութեան ձեւն է՝ գեմոկրատական Հանրապետութեան ստեղծումը։

3.— Միջազգային ընդհարումների գէպքերում՝ Վրաստանը մշտապէս մնում է չէզոք։

4.— Վրացական ժողովրդավար Հանրապետութիւնը ձգտում է ստեղծել բարի դրացիական յարաբերութիւններ միջազգային համակեցութեան բոլոր անդամների և մասնաւորապէս սահմանակից ժողովուրդների ու պետութիւնների հետ։

5.— Վրացական ժողովրդավար Հանրապետութիւնը իր սահմաններում երաշխաւորում է քաղաքացիական և քաղաքական իրաւունքներ բոլոր քաղաքացիների համար, առանց ազգութեանց դաւանութեանց, ընկերային դիրքի և սեռի խտրութեան։

6.— Վրացական ժողովրդավար Հանրապետութիւնը ազատ զարգացման լայն հնարաւորութիւն է ընձեռում բոլոր այն ժողովուրդներին, որ ապրում են իր հողի վրայ։

7.— Մինչեւ Սահմանադիր ժողով հրաւիրելը՝ բովանդակ Վրաստանի գլուխը կեցած են մնում Ազգային Խորհուրդը, որ լըրացւում է ազգային փոքրամասնութեանց ներկայացուցիչներով, և Ազգային Խորհուրդի առջեւ պատասխանատու ժամանակաւոր կառավարութիւնը։

## ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՑԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ.

Վրացիներու առած քայլը վրդովաւմ յառաջ բերած էր հայկական շրջանակներուն մէջ, և այս պատճառով ալ հայ գործիչներու միջև միաձայնութիւն չկար Հայաստանի անկախութեան յայտարարութեան մասին։ Հայոց Ազգ. Խորհուրդի և Սէյմի տնտեղամներէն Ա. Ահարոնեան, Ստ. Մամիկոնեան, Ռ. Տէր Մինասեան և սոցիալիստ յեղափոխականները վճռական կերպով դէմկ'արտայայտուէին անկախութեան։ Խ. Կարճիկեան, Ս. Յարութիւնեան, Աւ. Շահիսաթունեան, Ա. Վրացեան, Ա. Երզնկեան և ուրիշներ Հայաստանի անկախութեան յայտարարութենէն տարբեր ելք չէին գաներ։

Սէյմի լուծման օրը, Մայիս 26ի երեկոյեան, տեղի ունեցաւ Հ. Յ. Դաշնակցութեան թիֆլիսի Ներկայացուցչական ժողովի և թաղային կոմիտէներու արտակարգ նիստը, ուր ընդունուեցաւ հետեւեալ բանաձեւը։ «Ի նկատի ունենալով այն, որ Անդրկ. Սէյմի ինքնացրւումից և Վրաստանի անկախութիւն յայտարարուելուց յետոյ լուծուելու է Անդրկ. կառավարութիւնը, և հայ ժողովուրդը մնալու է բախտի բերմունքին, Ներկայացուցչական ժողովը գանում է անհրաժեշտ, որ Հայոց Ազգային Խորհուրդը՝ ուժեղացնելով իր կազմը՝ անցնի գործելու հայութեան կենարոնում, ստանձնելով կառավարական ֆունկցիաները, օժառուած դիկտատորական իրաւունքներով հայ կեանքի բոլոր երեւոյթների և գործերի նկատմամբ»։

Մայիս 27ին, Թուրքերու Ազգ. Խորհուրդն ալ որոշեց յայտարարել Ազգակցանի անկախութիւնը։

Հայաստանի անկախութեան յայտարարութեան վրայ կը սկընողէին նաեւ Պաթումէն վերադարձած ներկայացուցիչները՝ Քաղաքնունի, Խատիսեան և Պապաջանեան։ Յաջորդ օրը, Մայիս 28ին, Ազգային Խորհուրդը որոշեց Պաթում ղրկել Ա. Խատիսեանը, Մ. Պապաջանեանը և Յ. Քաջազնունին, բացարձակ լիազօրութիւններ տալով բանակցելու և հաշտութիւն կնքելու յանուն ամկայթ Հայաստանի։ Այս թուտկանին տրուեցաւ Հայաստանի անկախութեան որոշումը

Իսկ Մայիս 29ին գումարուած Հ. Յ. Թիֆլիսի կեդր. Կոմիտէի և Սէյմի ու Ազգ. Խորհուրդի դաշնակցական հատուածներու միացեալ նիստին մէջ անդամ մը ևս քննութեան առնուելով քաղաքական կացութիւնը որոշուեցաւ Հայաստանը յայտարել անկայտի հանրապետութիւն, կազմել միջկուսակցական հիմքերով կա-

ռավարութիւն, և մինչև Օրէնսդրական ժողովի գումարումը Ազգ Ասրհուրդն ու կառավարութիւնը տեղափոխել Երեւան, որ պէտք էր գառնար Հայտաստանի Հանրապետութեան մայրաքաղաքը։ Նոյն ժողովին մէջ վարչապետի թեկնածու նշանակուեցաւ Յ. Քաջազնունին։

Մայիս 30ին Ազգ Ասրհուրդը հրատարակութեան տուաւանկախութեան յայտարարութիւնը։

### ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

ԱՅդըկովկասի քաղաքական ամբողջութեան լուծումով և Վրաստանի ու Ազգայի ամկախութեան հոչակումով ստեղծուած Արք Պրութեան համդէպ՝ Հայոց Ազգայի Խորհուրդը իրեն յայտարարեւմ է Յայկական գաւառների գերագոյն և միակ իշխանութիւն։ Որոշ ծանրակշիռ պատճառներով թողթելով մօտիկ օրերը կազմել Հայոց Ազգայի Կառավարութիւն՝ Ազգալի Խորհուրդը ժամանակաւորապէս ստամձնում է կառավարական բոլոր ֆումկցիաները՝ հայկական գաւառների քաղաքական և վարչական ղեկը վարելու համար։

### ԳԵՐՄԱՆԻԱ. ԵՒ ՎՐԱՍՏԱՆ

Նախմական համաձայնութիւն՝ կանոնաւորելու համար Գերմանիայի և Վրաստանի յարաբերութիւնները։ Կնքւած 1918 թ. Մայիս 28ին, Փոթի։

(Լիազօրներ. — Գերմանիայի՝ Լոսով Վրաստանի՝ Զենքելի)։  
Գլուխ 1. — Վրաստանի կառավարութիւնը ընդունում է 1918 թ. Մարտ 3ին մի կողմից Գերմանիայի, Աւստրո-Հունգարիայի, Բուլղարիայի ու Տաճկաստանի, և միւս կողմից Խուստատանի միշեւ կնքուած դաշնագրի (Թրեստ-Լիտովսկի) որոշումները որպէս կիւրարկելի հիմ՝ մշակելու համար յարաբերութիւնները Գերմանիայի հետ։ Հստ այդմ, Գերմանիոյ վերաբերմամբ համարւում են ընդունելի գլխաւոր դաշնագրի երկրորդ մասի արամադրութիւնները, այլ և լրացուցիչ համաձայնութեան հիմունքները։

Գլուխ 2. — Պատերազմի ամբողջ տեւողութեան Վրաստանի կառավարութիւնը թոյլ է տալիս, որ զինակից պետութիւնները օգտւեն Վրաստանի առհմաններում զանուող երկաթաւղային ցանցից, զօրքերի և ռազմանիւթի փոխադրութեան համար։ Այդ նպատակով Թիֆլիսում հիմնուում է զինական Յանձնախումբ գերման ղեկավարութեան տակ, որ և իր վրայ պիտի առնէ, վրաց կառավարութեան հետ համախորհուրդ, կանոնաւորումը

երկաթուղային հաղորդակցութեան։ Այդ Յանձնախումբի մէջ մտնել կարող են զինակից չորս պետութեանց ներկայացուցիչներ։ Երկաթուղու կայարանները, ինչպէս նաև Փոթի նաւահանգիստը, պիտի գրաւեն գերման զօրապահակապետեր (կոմինդանտ) և պաշտպանողական ջոկատներ (պիկէտ)։

Գլուխ 3. — Վրացական կառավարութեան գտնուած վայրում՝ կը հիմնուի գերման դիւանադիտական ներկայացուցչութիւն, այդպէս և վրացական դիւանադիտական ներկայացուցչութիւն՝ Բերլինում։

Գլուխ 4. — Վրաց կառավարութիւնը թոյլ է տալիս, որ գերման հիւպատոսներ նշանակուին վրացական պետութեան այն վայրերում, ուր որ գերման կայսերական կառավարութիւնը ցանկալի կը գտնէ նրանց նշանակումը։

Գերման կառավարութիւնը պարտաւորւում է համապատասխան իրաւունքներ վերապահել վրացական հիւպատոսներին։

Գլուխ 5. — Ներկայ նախնական համաձայնութիւնը, որ ուժի մէջ է մտնում ստորագրութեան օրից սկսած, հնարաւորին չափամեջնակարճ ժամանակամիջոցում պիտի փոխարինուի երկու կողմերի պետական համաձայնութեամբ, որ և պիտի որոշէ Գերմանիայի և Վրաստանի յարաբերութիւնները, որ չափով որ ներկայ դաշնադրի մի քանի մասեր չեն փոխարինուի ընդհանուր համաձայնութեամբ՝ մի կողմից զինակից չորս պետութեանց և միւս կողմից Վրաստանի կառավարութեան միջև։

## ՏԱՅԿԱՍՏԱՆ ԵՒ ՎՐԱՍՏԱՆ

Հաշտութեաթ եւ բարեկամութեամ դաշտ Տաճկաստանի և Վրաստանի միջեւ, կնքուած 1918 թ. Յութիս 4-ին Բաթումում\*):

(Լիազօրներ. — Տաճկաստանի՝ Խալիլ պէյ և Վէհիթ Փաշա. Վրաստանի՝ Ռամիշվիլի, Օղիշէլիծէ, Գվազաւա և Ռցխիլածէ):

Յ0Դ. 1. — Օսմաննեան կառավարութեան և վրացական Հանրապետութեան միջեւ պիտի լինին հաստատուն խաղաղութիւն և մշտական բարեկամութիւն։

Յ0Դ. 2. — Հետեւեալ սահմանագիծն է բաժանում Օսմաննեան կայսրութիւնը Վրաստանի, Հայաստանի, Աղրբէջանի Հանրապետութիւններից (Ճորոխ գետը Սեւ ծով թափուելու տեղից սկսած,

\*.) 21. Վաւերացուած։

Տաճկաստանի և Առուսաստանի սահմանագիծը նախ քան 1877 թ. պատերազմը մինչեւ Շաւնաբագ լեռը, Խոլխամ եւ Մեպիսկորոյ գեռները, Փիրոանաթ լեռը՝ Արամթումանից երկու քիլոմետր հարաւ, Կարխուլդաղ լեռը, Կուր գետի վրայով՝ Ածխուրից հարաւ, Ղայաբաշի. Օրթաթաւի և Կարակայա լեռնագագաթները, Թափիսխորստ լճի վրայով, Շաւնաբագ, Կարակուզու, Սամսար լեռնագագաթները և Դեւլվէկրան սարը, Աճրիփար, Բաշրիրան եւ Նուրբախման լեռները, Կարում է (սահմանագիծը) Ալեքսանդրապոլ-թիֆլիս երկաթուղագիծը Աղբուլաղ վայրից 5 քիլոմետր հեռաւորսութեան վրայ, Խոնվալի վայրը, Էջմիածին-Սարդարաբագ խճուղին Էջմիածնից արեւմուտք, զուգտհեռ Ալեքսանդրապոլ-Զուլֆա երկաթուղագծին, Շաբաղլու և Ղարաղաչ վայրերը, Էլփինչայ, Արփաչայ գետի դաշտը, Շաբաղլուրան լեռը, Կարաթուրնա, Արտջի, Կարակլին լեռները, Բելիանչայի ջրբաժան գիծը և մինչեւ ոռոս-պարսկական սահմանը՝ Ալիջին վայրի մօտ):

80Դ. 3.— Օսմանեան կառավարութեանը պիտի հաղորդուին այն դաշնագիրները, որ կնքուած են վրացական Հանրապետութեան կառավարութեան և Աղրբէջանի ու Հայաստանի Հաթրապետութիւնների կառավարութեանց հետ, նրանց համապատասխան սահմանագծերը որոշելու մասին:

80Դ. 4.— Դաշնագիր երկու կողմերը պարտաւորւում են իւրաքս արգելք հանդիսանալ իրենց հողամասերի սահմաններում հրաստիսմբեր կազմուելուն ու զինուելուն և պէտք եղած ժամանակ զինաթափ անել ու ցրել այնանդ կազմուած բոլոր հրաստիմբերը:

80Դ. 5.— (Վրաստանը պարտաւորւում է իր նաւահանգիստներում ապազինուած վիճակի մէջ պահել, մինչեւ ընդհանուր հաշտութեան կնքումը, իր անօրէնութեան ներքոյ զանուող ուսուապմանաւերը և Տաճկաստանի ու նրա դաշնակիցների հակասակորդ հանդիսացող պետութեանց նաւերը):

80Դ. 6.— Պիտի յարգուին Վրաստանում ապրող մահմէգականների կրօնական դաւանանքը և սովորոյթները: Պիտի երաշխաւորուին նրանց համար խղճի ազատութիւն և կրօնական պաշտամունքի կատարում:

Նորին Կայսեր. Մեծութիւն Սուլթանի անունը պիտի յիշատակուի մահմէգականների հրապարակակային աղօթքների մէջ:

Նրանք պիտի օգտուեն քաղաքացիական և քաղաքական նոյնպիտի իրաւունքներից, ինչ որ այլ դաւանանքների պատկանող միւս քաղաքացիները:

Նրանք կարող են կրթութիւն ստանալ իրենց մայրենի լեզով և իրենց հաւատքի համաձայն :

Կրօնական կտրիքները և բարեգործական ձեռնարկները ապահովելու նպատակով կարող են կազմուել մահմէդական ընկերակցութիւններ բարոյական դիմագծով, այլ և [նշանակուել] լիազօրներ՝ կառուցանելու համար մզկիթներ, հիւանդանոցներ, դպրոցներ, կրօնական և բարեգործական հիմնարկութիւններ՝ սահմանելով նրանց պահպանութեան համար չարժական և անշարժ հասութաբեր կտրուածներ, վարիչների ղեկավարութեան տակ :

Յ0Դ. 7.— (Կնքումն հիւապատոսական համաձայնագրի, տռեւարական դաշնագրի և ուրիշ ակտերի, որ անհրաժեշտ են իրաւական ու անտեսական յարաբերութիւնները կանոնաւորելու համար) :

Յ0Դ. 11.— Քրեստ-Լիառվակում Օսմանեան կայսրութեան ու իր դաշնակիցների և Ռուսաստանի միջեւ կնքուած հաշտութեան հաւաքական եւ լրացուցիչ դաշնագիրների որոշումները այն չտփով (միայն) կիրարկելի են դաշնադիր կողմերի համար, որ չտփով որ նրանք չեն հակասի ներկայ դաշնագրին :

## ՏԱՃԿԱՍՏԱՆ ԵԽ ՎՐԱՍՏԱՆ

Լրացուցիչ դաշնագիր, կօքուած Թոյթ թուիմ

Յ0Դ. 1.— Վրացական Հանրապետութեան կոռավարութիւնը անյապազ պիտի սկսի իր զօրքերի ցըռւմը։ Օսմանեան կոռավարութիւնը և վրացական Հանրապետութեան կոռավարութիւնը համաձայնութեամբ պիտի որոշնեն, ընդհանուր պատերազմի տմբոզջընթացքին, նրանց քանակական կազմը, այլ եւ զինուորական այն շրջանները, ուր պիտի նշանակուեն նրանք։

Օսմանեան կայսեր, կառավարութիւնը Վրաստանի սահմանների վրայ կը պահէ միմիայն այն քանակութեամբ զօրք, որ տնհրաժեշտ է խաղաղութեան ժամանակ պաշտպանելու համար սահմանները։

Յ0Դ. 2.— (Վրաստանը պարտաւորւում է իր հողամասից հեռացնել Տաճկաստանի և նրա դաշնակիցների դէմ պատերազմի մէջ գոնուող երկիրներին պատկանող սպաններին և քաղաքացիութեան պաշտօնեաներին)։

Յ0Դ. 3.— (Վրաստանը համաձայնութիւն է տալիս, որ իր գլխաւոր ուղամազիտական երկաթուղագծերով Տաճկաստանը ամէն

կարգի ռազմական փոխադրութիւններ կատարէ : Այլ եւ, որ այդ փոխադրութիւնների վրայ հսկելու նպատակով տաճիկ սպաներ դանուին գլխաւոր կայարաններում : Նմանապէս ուրիշ մանրաւմանութիւններ՝ վերոյիշեալ փոխադրութիւնները կաղմակերպելու մասին) :

ՅՈՒ. 4.— Օսմանեան կառավարութիւնը իրաւունք ունի յօդ-3-ում վերապահուած իրաւունքները իր դաշնակիցների բանակներին վերապահելու :

### ՊԱԹՈՒՄԻ ԴԱՇՆԱԳԻՐԸ (\*)

Մայիս 30ին (1918), Բաթումում, սկսուեցին բանակցութիւնները օսմանեան և հայկական պատուիրակութիւնների միջեւ : Միշտք նիստերից յետոյ, կողմերը եկան համաձայնութեան, և Յունիս 4-ին, օսմանեան և հայկական պատուիրակութիւնները, հանդիսաւոր նիստում, ստորագրեցին հաշտութեան դաշնադիրը Թուրքիայի և Հայաստանի Համբապետութեամ միջեւ : Առաջին միջազգային վաւերաթուղթն էր այդ, որ ստորագրում էին անկախ Հայաստանի ներկայացուցիչները (Ա. Խատիսեան, Յ. Քաջաղնունի և Ա. Պապաջանեան) :

Բաթումում ստորագրուած վաւերագրերն էին .— «Աազաղութեան և բարեկամութեան դաշինք Օսմանեան Կայսրութեան կառավարութեան և Հայաստանի Հանրապետութեան միջեւ» և Յաւելուածներ, որոնցից առաջինը վերաբերում էր թրանզիստին, երկրորդը՝ առեւտրին սահմանակից շրջաններում և երրորդը՝ կրօնական ազատութեան պայմաններին : Մի համաձայնութեամբ էլ կարգադրւում էր զերիների փոխանակութեան հարցը : Նոյն օրը Հայաստանի պատուիրակութիւնը մի համաձայնագիր էլ ստորագրեց թուրքերի և աղբբէջանցիների ու վրացիների հետ երկաթուղային գոյքերի բաշխման մասին՝ ըստ երկաթուղագծի երկարութեան :

Բաթումի հիմնական դաշնադիրը բաղկացած էր 14 յօդուածներից : Երկրորդ յօդուածը գծում էր սահմանը Թիւրքիայի ու Հայաստանի միջեւ : Պէտք է նկատել, որ Մայիս 26-ի վերջնագրի համեմատութեամբ, այստեղ կայ որոշ տարբերութիւն . հայ պատուիրակութեան պնդումի վրայ թիւրքերը զիջեցին Համամլու-Աշտարակ խճուղին, որով մօտ 1000 քառ. քիլոմետր տարածուածիւն աւելացուեց հայերին թողուած հողերի վրայ :

Հայ-թրքական սահմանը որոշուած էր հետեւեալ կերպով, —

(\*) Ս. Վազգեան. «Հայաստանի Հանրապետութիւն» էջ 132

Դեռդիրեան լեռների գագաթներով անցնելով՝ սահմանագիծը փոխում է իր ընթացքը դէպի հարաւ՝ անցնելով Աղրիքար, Բաշքերան, Նուռուահման լեռների գագաթներով։ Նուռուահման գագաթից յետոյ շարունակում է հարաւային ուղղութեամբ և անցնելով շարունակ գագաթների գծով՝ հանդիպում է Ալեքսանդրապոլ-Թիֆլիս երկաթուղուն Աղբուլաղ տւանից հինգ քիլոմետր դէպի արեւմուտք։ Այստեղից գալիս է գագաթների գծով մինչ Խանվալի տւանը, որտեղից գրեթէ ուղիղ գծով հասնում է մինչեւ Ալագեազի ամենաբարձր գագաթը և հետեւելով, դարձեալ ուղիղ գծով, կըտրում է Էջմիածին-Սարդարապատ խճուղին, Էջմիածնից 7 կիլոմետր դէպի արեւմուտք գտնուող կէտում։ Յետոյ, պտոյտ է անում այդ քաղաքի շուրջը 7 կիլոմետր տարածութեան վրայ, շարունակւում է զուգահեռական ուղղութեամբ Ալեքսանդրապոլ-Զուլֆա երկաթուղագծին մօտ 6 քիլոմետր տարածութեան վրայ այդ երկաթուղուց և 16 կիլոմետր դէպի հարաւ-արեւմուտք Բաշքեարան աւանից՝ կտրում է այդ աւանից դէպի երկաթուղու գիծը գնացող ճանապարհը։ Յետոյ, շրջում է դէպի հարաւ-արեւելք, անցնում է Աշաղի-Կարաբաղլար գիւղից մի քիլոմետր դէպի արեւմուտք Շաղաբլու, Ղարախաչ, Աշաղի-Զանախչի աւաններով և հասնում է մինչև Ելիխնչայը, որով շարունակւում է մինչեւ Արփա աւանը։ Այս վերջին աւանից խառնւում է Արփաչայի հովտի հետ, հասնում է մինչև Կայալու աւանը և հետեւելով Կայիդ գետի ընթացքին՝ հասնում է մինչև Աղտարան լեռան գագաթը, յետոյ անցնում է Ղարատարնա, Ալաջին, Ղարանլիկ լեռների գագաթներով, հասնում է մինչև Միլիխնչայի իջնելը, հետեւում է նրա հովտին, մինչև որ հասնում է Աղա աւանից դէպի հարաւ՝ ուռասպարսկական նախկին սահմանագծի վրայ գտնուող Ալիջին աւանը»։

Չորրորդ յօդուածով՝ «Օսմ. կայսերական կառավարութիւնը պարտաւորւում էր դէնքի ուժով օգնութիւն հասցնել Հայաստանի Նանրապետութեան կառավարութեան այն դէպքում, երբ վերջինս կը խնդրէր նրան այդ մասին՝ երկրում կարգը և անդորրութիւնը ապահովելու համար»։

Վեցերորդ յօդուածը անօրինում էր Հայաստանում ապրող մահմէտականների կրօնական և սովորոյթի խնդիրները. սուլթանի անունը պէտք է յիշուէր մահմէտականների հասարակական ազգօթքների մէջ։

Եօթներորդ յօդուածը վերաբերում էր հիւղատոսական և առեւտրական համաձայնութիւնների կնքման։

Ութերորդ յօդուածում խօսւում էր երկաթուղային, իններոր-

դում՝ պոստ-հեռագրական, իսկ առաներորդում՝ մի երկրի սահմանամերձ բնակիչների միւս երկիրն անցնելու իրաւունքների մտաին:

Յօդուած 11րդով՝ Հայկական Հանրապետութեան կառավարութիւնը պարտաւորւում էր գործ դնել իր բոլոր ջանքերը՝ որպէսզի սոյն պայմանները ստորագրելուց անմիջապէս յետոյ հետացնի Բաղու քաղաքից այնահետ գտնուող հայկական ոյժերը և ապահովէ, որ այդ հեռացումը ո՛չ մի ընդհարման տեղիք չտայ:

12րդ յօդուածը շօշափում էր Բրեստ-Լիտովսկի դաշնագրից բիսդ իրաւունքները:

13րդ յօդուածի համաձայն ներկայ պայմանագրի սահմաններից դուրս եղող և գրաւուած հողերը պէտք է անմիջապէս պարզըւէին:

Հստ յաւելուածների, թուրքերն իրաւունք էին ստանում, պատերազմի դէպքում, Հայաստանի վրայով զօրք փոխագրել, Երեան-Զուլֆա երկաթուղով ապահովւում էր ազատ երթեւեկութիւնը թուրքերի և հայերի համար, հայ գնրի զինուորները իրաւունք պիտի ունենային վերադառնալ Հայաստան, եաբսի և Բաթումի շրջանների հոյ գաղթականները կարող էին մի ամսուայ ընթացքում վերադառնալ իրենց տեղերը, միւս վայրերի գտղթականները՝ դաշնագիրը ստորագրելուց անմիջապէս յետոյ, իսկ թիւրքահայերի վերադարձի խնդրի լուծումը յետաձգւում էր ընդհանուր պատերազմից յետոյ:

Այսպէսով, ըստ Բաթումի դաշնագրի, Հայաստան դառնում էր անկախ պետութիւն: Նրա հողի տարածութիւնը, մօտաւորապէս, 12.000 քառակուսի կիլոմետր էր, բնակչութեան թիւը՝ գաղթականները՝ մոտ մէկ միլիոն: Ու... մայրաքաղաքից եօթը կիլոմետր հեռու՝ նայում էին թրքական թնդանօթները...:

## ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴԻ

Հաշտարար պատուիրակութիւնը Պաթումէն վերադարձէն վերջ, Հայոց Ազգ. Խորհուրդը վարչապետութիւնը յանձնեց Յ. Քաջաղնունիին: Փողովրդական կուսակցութիւնը Մ. Պապաջաննեանի գլխաւորութեամբ մերժեց մտնել Քաջաղնունիի դահլիճին մէջ, որ կազմուեցաւ հետեւեալ կերպով. վարչապետ՝ Յ. Քաջաղնունի, տրամաքին գործերու նախարար՝ Ա. Խատիսեան, ներքին գործերու՝ Արամ, ելեւմտական՝ Խ. Կարճիկեան, զինուորական՝ Յ. Հախվերդեան:

Պաթումի խորհրդաժողովէն յետոյ, Գերմանիոյ ներկայացուցիչ զօր. Գոն Քրեսը յայտնեց, որ Յունիս 25ին Պոլսոյ մէջ պիտի գումարուի խորհրդաժողով մը, մասնակցութեամբ Գերմանիոյ, Աւտորեւհունգարիոյ, Պուլկարիոյ, Թուրքիոյ և կովկասեան հանրապետութիւններու ներկայացուցիչներուն՝ լուծելու համար կովկասի և Թուրքիոյ միջեւ առկախ մնացած բոլոր խնդիրները։ Հայ Ազգ. Խորհուրդի կողմէ այդ խորհրդաժողովին պատուիրակներ նըշանակուեցան։ Ա. Ահարոնեան, Ա. Խատիսեան և Մ. Պապաջանեան, որոնք Թիֆլիսէն մեկնեցան Յունիս 14ին։ Խակ Ազգ. Խորհուրդը և կառավարութիւնը երկար ձգձգումներէ վերջ Յուլիս 17ին մեկնեցան Երեւան։

Թիֆլիսի և Երեւանի Ազգ. Խորհուրդներու շարք մը խառն նիստերուն մէջ վերջնական ձեւ ստացան Ազգ. Խորհուրդն ու կառավարութիւնը։ Որոշուեցաւ եռապատկել Ազգ. Խորհուրդի անդամներու թիւը և հրաւիրել նաև թուրքերու, եզիտիներու եւ ուսւերու ներկայացուցիչները։ Այս ձեւով կազմուեցաւ Հայաստանի առաջին օրէնսդրական մարմինը՝ Հայաստանի Խորհուրդ անունով, որու պաշտօնական բացումը տեղի ունեցաւ Օգոստ. 16ին։ Նիստին ներկայ էին նաև Գերմանիոյ, Աւտորեւհունգարիոյ և Թուրքիոյ ներկայացուցիչները։ Նախագահ Աւ. Սահակեան արտասանեց բացման հետեւեալ ճառը.

«Քաղաքացիներ, պատգամաւորներ Հայաստանի Խորհրդի։

Գերադայն Հայոց Ազգային Խորհրդի կողմից ես պատիւ ունեմայաօր բաց անել անդրանիկ նիստը Հայաստանի Խորհրդի և յայտարարել, որ այսուհետեւ սա՛ է միակ լիազօր մարմինը՝ ամփոփողիր մէջ Հայաստանի Հանրապետութեան պետական իշխանութիւնը։

Այս օրը կը գառնայ մեզ համար պատմական եւ կը բանայ մինոր լուսաւոր դարաշրջան մեր երիտասարդ պետութեան կետնքում, ինքնուրոյն քաղաքական և տնտեսական զարգացման։

Այս օրը կը մնայ միշտ յիշատակելի եւ ա՛յն պատճառով, որ առաջին անգամ իրականացած ենք տեսնում մեր նեղ հորիզոնի տակմաններում զեղեցիկ երազանքն ու նուիրական տենչը ինքնուրոշման, թէև անհնարին դժուարին պայմաններում։

Ենթադրելով, որ մեր երկրի անկախութեան հարցին շատերը ձեղանից լաւատեղեակ չեն՝ ևս յոյժ կարեւոր եմ գտնում այս բարձը քողովին ներկայացնել այն փուլերը, որոնցից անցել է սկըզբից մինչեւ իր վերջին ձեւակերպումը անկախ պետութիւնների դադափարը Անդրկովկասում։

Մեր հանրապետութիւնը, ինչպէս և միւսները, հանդէս եկան. իրքեանկախ պետութիւններ ա՛յն օրից, երբ Անդրկովկասում

Սէյմը Մայիս 26ին իրեն յայտարարեց կազմալուծուած . վրաց սուցիալ-դեմոկրատ Փրակցիայի նախաձեռնութեամբ և տռաջարկութեամբ նոյն օրն իսկ Վրաստանը յայտարարեց իրեն անկախ :

Անդրկովկասի ամբողջութիւնը փլելուց յիտոյ մեր երկիրը թողուած էր իր բախտին, ուստի հայոց Ազգային Խորհուրդը շտապեց իր վրայ վերցնել կառավարութեան բոլոր ֆունկցիաները :

Հէնց այդ ժամանակն էր, որ ստացուեց օսմաննեան կառավարութեան բոլորին յայտնի վերջնագիրը նոր հողային գրաւումների մասին և պահանջւում էր պատասխան 48 ժամուայ ընթացքում: Գերազոյն Խորհրդի կողմից անմիջապէս առանձին պատուիրակութիւն ուղարկուեց Բաթում յանձին Յ. Քաջազնունու, Մ. Պապաջանեանի և Ա. Խատիսեանի՝ տալով նրանց արակարգ վիճակութիւններ բանակցութիւններ վարելու տաճիկ պատուիրակութեան հետ:

Մեր պատուիրակութիւնը յաջողեցրեց որոշ ուղղումներ մըսացընել սահմանների մէջ, բայց և այնպէս ստիպուած էր ընդունել վերջնագիրը և խաղաղութեան դաշինք կնքել Վէհիք փաշայի եւ Խալիլ բէյի հետ: Այսուղ առաջին անգամ Հայոց Ազգային Խորհրդի պատգամաւորները պաշտօնապէս ճանաչուեցին իրեւ ներկայացուցիչներ անկախ Հայաստանի և ստորագրեցին Յունիո 4ի դաշինքը:

Մեր պետութեան անկախութեան մասին յայտնի է նոյնպէս Տաճկաստանի դաշնակից պետութիւններին՝ Գերմանիային, Աւրուարիային, Բուլգարիային: Պոլսում է մեր երկրորդ պատուիրակութիւնը, որի մէջ մտնում են Ա. Ահարոննեանը, Ա. Խատիսեանը և Մ. Պապաջանեանը, որոնք ուղեւորուել են այնտեղ օսմաննեան կառավարութեան հրաւերով, բանակցութիւններ վարելու Տաճկաստանի և նրա դաշնակից պետութիւնների հետ:

Այսպիսով բազմակողմանի քննելով մի կողմից երկրի ուժերը և այն հանգամանքները, որոնց մէջ գտնւում է հայ ժողովուրդը, եւ միւս կողմից՝ քաղաքական և անտեսական ստեղծուած դրութիւնը, Հայոց Ազգային Խորհուրդը սեղմեց իր սիրտը եւ անողոք գիտակցութեամբ որոշեց վերջնականապէս ընդունել վերջնագիրը և ճանաչել Հայաստանի անկախութիւնը՝ իրեն յանձնելով պատմութեան անաշառ դատաստանին:

Այս', մեր հանրապետութիւնը փոքր է ու նեղ իր սահմաններով, նա զրկուել է իր ամենագնահատելի երկրամասերից ու չի կարող իր մէջ տեղաւորել ամբողջ ազգարնակութիւնը և, կարծես թէ, պայմաններ չունի անկախ գոյութեան համար: Բայց ես կարծում եմ, որ երկրի սահմանները քարացած չեն կարող մնալ միշտ:

Ես հաւատում եմ, որ մեր երկրի սահմանները կ'ընդարձակուեն կետնքի երկաթէ ուժով. մեր արդար և անվիճելի իրաւունքների պաշտպանութեամբ գրաւուած հողամասերի վերաբերմամբ և նոր բարեկամական դաշինքով Տաճկաստանի եւ նրա դաշնակից պետութիւնների հետ, որոնց ներկայացուցիչները ներկայ են այս տեղ: Մենք ընտրել ենք համաձայնութեան եւ խաղաղութեան ուղին, եւ ուզում եմ յուսալ, որ չենք սխալուում:

Մինչ այդ, մենք կը կատարենք սրբութեամբ և անշեղ կերպով մեր այն պարտականութիւնները, որոնք բխում են խաղաղութեան դաշինքից: Թողնենք ապագայ հեռանկարները, յամենայն դէպս, այսօր այստեղ առանց տատանումների և լիակատար վճռականութեամբ մենք նետում ենք խարիսխը մեր պետական նտւի եւ գնում ենք հիմքը պետական չէնքի՝ ձգտելով միշտ կատարելագործել նրան ի բարօրութիւն Հայտատանի Հանրապետութեան քոլոր ազգութիւնների, իբրեւ զաւակների մէկ հարազատ մայր հայրենիքի:

Հայտատանի խորհուրդի երկրորդ նիստին, Օգոստոս Յ-ին, վարչապետ Քաջազնունին կառավարութեան ծրագիրը պարզեց, իսկ Օգոստոս Յ-ին պատասխանեց եղած քննադատութիւններուն, յայտնելով թէ արտաքին քաղաքականութեան մէջ պիտի մնայ Պաթումի դաշնագրի տեսակէտին վրայ և ստացաւ վստահութեան քուէ:

Կառավարութիւնը զբազեցաւ երկրին մէջ ստեղծուած անտեսական ծանր տագնապը մեղմելու գործով:

Հոկտ. 5ին Խալիլ փաշան Երեւանի մէջ յայտնեց, որ հրաման ստացեր է պարագելու Լոռի-Փամպակի շրջանը: Պաշտօն տրուեցաւ Դրօի զօրամասին դրաւելու այդ շրջանը, որ առիթ տուաւ հայվրացական կուրին:

Յ. Քաջազնունիի դահլիճը հրաժարեցաւ և Նոյ. 4ին դարձեալ Յ. Քաջազնունին պաշտօն ստացաւ կազմելու այս անգամ քօալիսիսն դահլիճ, որուն մտս կազմեցին հետեւեալները. վարչապետ՝ Յ. Քաջազնունի (դաշն.), արտաքին դործերու նախարար՝ Ա. Տիգրաննեան (դաշն.), օգնական՝ Գ. Մելիք-Ղարագէողեան (ժող.), ներքին գործոց՝ Արամ (դաշն.), զինուորական՝ զօր. Յ. Հայսվերդեան (անկ.), ելեմտական՝ Ա. Էնֆիաջեանց (ժող.), արդարադատութեան՝ Ա. Յարութիւննեան (ժող.), հանրային կրթութեան՝ Մ. Աթարէզեան (ժող.), պարենաւորման՝ Լ. Ղուլեան (ժող.), խնամատարութեան՝ Ա. Կարճիկեան (դաշն.), պետական վերահսկիչ՝ Մինաս Բերբերեան:

Կառավարութիւնը գործի անցաւ, երբ դաշնակիցները շահած

էին պատերազմը : Նոյ . 17ին Բագու մտած էր անգլիական դօրտմաս մը զօր . Թոմսընի գլխաւորութեամբ : Նոյ . 20ին վերադարձած էին պատուիրակութեան անդամները՝ Ահարոնեան , Խատիսեան , Պապաջանեան , որոնք Նոյ . 1ին Պոլսէն մեկնած էին՝ իրենց հետ բերելով Մուտրոսի ղինադադարի և արեմտ . ճակատի գէպ-քերու մանրամասնութիւնները :

Դեկտ . 3ին կազմուեցաւ նոր պատուիրակութիւն խաղաղութեան վեհաժողովին համար՝ Ա. Ահարոնեան (նախագահ) , Մ . Պապաջանեան և Հ . Օհանջանեան :

Հայաստանի մէջ սկսած էր ահաելի սով : Արտասահմանէն ոգ-նութիւն ստանալու համար վարչապետ Յ. Քաջազնունին Հայաստանի խորհուրդին զեկուցում ներկայացուց և 1919 Փետրիկ . Կ-ին վերջինը որոշեց . «Յանձնարարել վարչապետին ուղեւորել Եւրոպա և Ամերիկա , դիմել Հայաստանի Խորհրդի անունից համաձայնութեան պետութիւնների և Միացեալ Նահանգների կառավարութիւններին և խնդրել նրանց օգնութիւնը՝ ներմուծելու երկիր Հայաստանէն պակսող պարէնը և առաջին անհրաժեշտութեան ուշը ապրանքներ» : Փետր . 15-ին վարչապետի պաշտօնատար նշանակուեցաւ Ա. Խատիսեանը : Բայց միայն Ապր . 16-ին կարողացաւ արտասահման մեկնիլ Յ. Քաջազնունին , եւ Ամտական նախարար Ա. Էնֆիաջեանցի ընկերակցութեամբ : Մայիսին Հայաստան սկսում մեծ քանակութեամբ պարէն ստանալ , և երկիրը հետզհետէ կը մտնէր բնականոն կեանքի մէջ : Միւս կողմէ հայկական բանակը կը դրաւէր կարսի և Սուրմալուի շրջանները :

## ԿԱՐՄ . Ա.ՐԴԱՀԱՆ . ԲԱԹՈՒՄ... ԲԱՐՈՒ

Թուրքիոյ կողմից փաստական բարձումն Բրեստ-Լիտովսկի դաշտագրով նախատեսուած ոռւստաճկական յարաբերութեանց պայմանների : Խորհրդային Ռուսաստանի արտաքին գործոց կոմիսար Զիչերիմի յայտագիրը Տաճկաստանի արտաքին գործոց նախարարութեան , 20 Անպատ . 1918 թ. :

1918 թ . Մարտ 3ին Բրեստ-Լիտովսկում կնքուած հաշտութեան դաշնագրով որոշուած էին հողային-քաղաքական նոր յարաբերութիւններ Ռուսաստանի և Տաճկաստանի միջեւ :

Բրեստ-Լիտովսկի դաշնագրի 4-րդ յօդուածը վերապահում է իրաւունք նախապէս Ռուսաստանի Հանրապետութեան կազմի մէջ մտնող կարսի , Արդարաթաթի և Բաթումի ազգաբնակութեան՝ «սահմանելու նոր կարգ , համաձայնութեամբ դրացի պետութեանց և մասնաւորապէս Տաճկաստանի» :

Վերոյիշեալ շրջանների ճակատագիրը, նրանց միջազգային իրաւական դիրքը հարկ էր որ սահմանուէր այդ շրջանների բնակչութեան կամարտայայտութեամբ։ Եւ, սակայն, դաշնագիրը կընքելուց անմիջապէս յետոյ՝ տաճիկ զինուորական ուժերը գրաւեցին այդ շրջանները և այդտեղ կիրարկեցին պատերազմական գըրաւման ռէժիմ։ Միեւնոյն ժամանակ տեղի ունեցան այնտեղ անթոյլատրելի կողոպուտներ և բռնութիւններ խաղաղ ազգաբնակութեան վերաբերմամբ։ Տաճկական վարչութիւն մտցնելու հետ միաժամանակ, կատարուեցաւ 19 տարեկանից վեր արական ազգաբնակութեան պարտագիր զօրահաւաք։

Ազգաբնակութիւնը, որի ազատ կամարտայայտութեամբ պէտք է որ սահմանուէր նոր կարգը (Կարսի, Արդահանի, Բաթումի շըրշաններում), նախապէս ահարեկման մատնուեցաւ և այնպիսի պայմաններում դրուեցաւ, որոնց մէջ՝ (յիշեալ) երեք շրջանների բնակչութեան վերապահուած իրաւունքը վերածուեցաւ բացարձակ ծաղրանքի։ Քուէարկութեան նախօրէին աքսորուեցան, ձերբակալուեցան և շատ դէպքերում էլ մինչեւ իսկ գնդակահարուեցան պատուաւոր քաղաքացիներ, որոնց աղղեցութիւնը կարող էր ոչ ի նպաստ Թուրքիոյ լինել։ Քուէարկութիւնը տեղի ունեցաւ որոշապէս թուրք իշխանութեանց վերահսկողութեան տակ՝ զոհեր պահանջելով իրենց վրէժինդրութեան և ծրագրած ճնշումների համար։ Ու այդ պայմաններում տեղի ունեցած քուէարկութեան արդիւնքները չեին կարող չնախօրոշուել։

Ռուսաստանից պոկուած շրջանների վերաբերմամբ կատարուած նման բռնութիւնը համարելով էական խախտումն դաշնագրի (Բըրեստ-Լիտովսկի) 4րդ յօդուածի՝ խորհրդային կառավարութիւնը յայտարարում է այսու, որ նա չէ կարող համտճայն լինել կարսի, Արդահանի և Բաթումի ազգաբնակութեան այսպէս անուանուած կամարտայայտութեան արդիւնքներին և այդ ազգաբնակութեան իրաւունքը՝ սահմանելու նոր կարգ իր շրջանների համար՝ համարում է չօգտագործուած ու նոր կարգի խնդիրը յիշեալ շրջաններում՝ տակաւին բաց։



Հաշտութեան դաշնագրով (Բըրեստ-Լիտովսկի) վերջ գտան պատերազմական գործողութիւնները Ռուսաստանի և Տաճկաստանի միջև, և, սակայն, դաշնագիրը կնքելուց անմիջապէս յետոյ Թուրքիոյ կողմից վերանորոգուեցան և շարունակուած են մինչեւ այս պայրեկան։ Միացած աւագակային հրուախմբերի հետ՝ տաճկա-

կան կանոնաւոր զօրքերը գրաւում են Խորհրդալին Հանրապետութեան հողամասը, քաղաքներ և դիւղեր մատնելով աւերմունքի ու կողոպուտի, գնդակահարելով և կամ ամէն տեսակ բռնութեանց ենթարկելով քրիստոնեայ ազգաբնակութիւնը՝ չխնայելով նաև կտնանց ու երեխաներին :

Խորհրդային կառավարութիւնը քանիցո բողոքել է Թուրքիոյ կողմից պատերազմական գործողութիւնները շարունակելու դէմ, և, սակայն, բոլոր այդ բողոքները մնացել են անհետեւանք: Վերջապէս, այս տարուան Յուլիս ամսին տաճկական բանակը արշաւանքի ձեռնարկեց ԲԱԳՈՒԻ դէմ և, խորհրդային զօրքերի հերոսական դիմադրութիւնից յետոյ թշնամու գերազանց ուժերի դէմ, ճամբայ բաց արաւ իր առջեւ դէպի այդ քաղաքը, որ Ռուսաստանի Հանրապետութեան կարևորագոյն քաղաքներից մէկն է: Խորհրդային կառավարութեան բոլոր բողոքներին օսմաննեան կառավարութեան ներկայացուցիչները պատասխանում էին՝ պարզապէս հերքելով բուն իսկ փաստը տաճկական յարձակման և կամ կոչում էին անում՝ թէ Բագուի մօտ որպէս թէ տեղական բնակիչներից քաղացած անկանոն հրոսակներ են միայն գործում. այն ինչ՝ Բագուի վրայ յարձակումը կատարել է տաճկական կանոնաւոր բանակը, և Շէվքէթ փաշան է, որ Յուլիս 30ին ազգաբնակութեանը կոչ է արել՝ պահանջելով քաղաքի յանձնումը:

Այժմ, երբ Բագու քաղաքը արդէն իսկ առնուած է, եւ տաճիկ զօրքերը բուն իսկ քաղաքի մէջ են գտնւում, երբ անպաշտպան բնակչութիւնը և ամբողջ քաղաքը մի քանի օր շարունակ ենթակայ են աւերի ու կողոպուտի սարսափներին տաճիկ զօրքերի կողմից, թաթար յելուզախմբերի հետ միասին, տաճիկ ներկայացուցիչների այն կոչումը՝ որպէս թէ Բագուի դէմ եղած յարձակման մասնակցել են միմիայն տեղական տւաղակներ, նշանակում է ժխտել փաստերը ու ծածկել Տաճկաստանի բռնի գործողութիւնները: Այդ ձեւով է ահա, որ սիստեմաբար տեղի են ունեցել և տեղի են ունենում Բրեստ-Լիտովսկի դաշնագրի խախտումն և ուղղակի յափշտակումն ու կողոպուտը Ռուսաստանի Հանրապետութեան հողամասերի:

Օսմաննեան կառավարութիւնը անցած կէս տարուան ընթացքում անընդհատ խախտել է Բրեստ-Լիտովսկի դաշնագրիրը, հակառակ խորհրդային կառավարութեան բոլոր բողոքներին: Այժմ, ի վերջոյ և ի լրումն ամենայնի, նա յափշտակել ու անոելի աւերմունքի է մատնել Ռուսաստանի Հանրապետութեան ամենանշանաւոր քաղաքներից մէկը: Օսմաննեան կառավարութիւնը դրանով ցոյց տուաւ, որ Բրեստ-Լիտովսկի դաշնագրիրը արդէն դոյլութիւն

չունի Ռուսաստանի և Տաճկաստանի միջև։ Ռուսաստանի Դաշ-  
նակցային Խորհրդային Հանրապետութեան կառավարութիւնը  
հարկադրուած է ընդունել, որ օսմանեան կառավարութեան դոր-  
ծողութիւնները փաստօրէն վերացրել են այդ երկու պետութիւն-  
ների միջից Բրեստ-Լիտովսկի դաշնագրով Ռուսաստանի և Տաճ-  
կաստանի միջև հաստատուած խաղաղ յարաբերութիւնները։

## ՄՈՒԴՐՈՍԻ ԶԻՆԱԴԱԴԱՐ

Զիմադրար Դաշնակիցների եւ Տաճկաստանի միջեւ, կնքուած  
1918 թ. Հոկտ. 30ին բրիտանական «Ազամեմոն» նաւի վրայ, Մուդրու-  
թիս նահաւանդիսում՝ Լեմնոս կղզիում։

(Լիազօրներ. — Դաշնակիցների՝ Կալտորպ, Տաճկաստանի՝ Ռէուֆ,  
Հիքմէթ և Սաադուլլա)։

Յ0Դ. 1. — Դարդանէլի և Բոսֆորի բացումն և ազատ մուտք-  
գէպի Սեւ ծով։

Յ0Դ. 4. — Դաշնակից բոլոր պատերազմական գերիները, բո-  
լոր հայ գերիները և բանտարկեալները պէտք է կ. Պոլիս հաւաքուին  
և Դաշնակիցներին յանձնուին առանց որեւէ պայմանի։

Յ0Դ. 5. — Անյապաղ զօրացրումն տաճկական բանակի, բացա-  
ռութեամբ այն զօրքերի, որ անհրաժեշտ են սահմանների պաշտ-  
պանութեան և ներքին կարգը պահպանելու համար։

Յ0Դ. 11. — ... Տաճկական զօրքերը արդէն ստացել են հրա-  
ման՝ պարպելու Ամդրկովկասի մէկ մասը՝ Ըստ որում (այնտեղ, Անա-  
դրբեկովկասում) մնացած զօրքերը պիտի հեռացուին, ևթէ տեղւոյն  
վրայ դրութիւնը ուսումնասիրելուց յետոյ Դաշնակիցները պահան-  
ջելու լիմիմ այդ։

Յ0Դ. 15. — Դաշնակից սպաներ կը նշանակուին՝ հսկելու հա-  
մար բոլոր երկաթուղագծերի վրայ, մէջը հաշուելով և Ամդրկովկաս-  
եան գծերի այն մասերը, որ ներկայիս Տաճկաստանի վերհսկողու-  
թեան տակ են գտնւում։ Դաշնակից պետութիւնների լիակատար  
տնօրէնութեան տակ պիտի դրուին դրանք. հաշուի կ'առնուին  
և ազգաբնակութեան կարիքները։ Այս որոշումից հետեւում է,  
որ Դաշնակիցները իրաւունք ունին գրաւելու թաթումը։ Տաճկաս-  
տանը որեւէ առարկութիւն պիտի չանէ թագում Դաշնակիցների  
կողմից գրաւուելուն դէմ։

Յ0Դ. 24. — Եթէ նայկակամ վիլայէթներից մէկում անկարգութիւն-  
ներ ծագեն, Դաշնակիցները վերապահում են իրենց իրաւունք՝ գրաւե-  
լու թրամ մէկ մասը։

**Յ07. 25.**— Թշնամական գործողութիւնները Դաշնակիցների և Տաճկաստանի միջև դադարում են Հինգշաբթի, 1918 թ. Հոկտ. 31-ի կէս օրին, աեղական ժամանակով։

**ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆ ԶԵՂԵԱԼ ԿԸ ՑԱՅՏԱՐԱՐԵ  
ԲՐԵՍՏ-ԼԻՏՈՎՍԿԻ ԴԱՇՆԱԳԻՐԸ**

**Համառուսական կենարոնական Գործադիր կոմիտէի որոշումը՝**  
**չեղեալ յայտարարելու Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը։ Մոսկուս,**  
**13 նոյեմ. 1918 թ.։**

Ռուսաստանի բոլոր ժողովուրդներին, գրաւման ենթակայ բոլոր շրջանների և հողերի բնակչութեան։

Առհուրդների Համառուսական կենար. Գործադիր կոմիտէն սրանով յայտարարում է հանդիսաւորապէս, թէ 1918 թ. Մարտ 3-ին Բրեստում ստորագրուած հաշտութեան պայմանները այլեւս է զօրու չեն ու զուրկ են նշանակութիւնից։ Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը (այդպէս նաեւ՝ 27 Օգոստ. [1918 թ.]) Բերլինում ստորագրուած եւ 1918 թ. Մելք. 6-ին Համառուս. կենար. Գործ. կոմիտէի կողմից վաւերացուած լրացուցիչ համաձայնութիւնը) յայտարարում են ջնջուած, ամբողջութեամբ և բոլոր կէտերով...

**ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԶԵՂԵԱԼ ԿԸ ՑԱՅՏԱՐԱՐԵ  
ՎՐԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆԸ**

Ռուսաստանի Սոց. Դաշն. Խորհ. Հանրապետութեան արագագին գործոց ժող. կոմիսարիատի 1918 թ. Դեկտ. 24-ի որոշումը՝ չճանաչելու Վրաստանը որպէս ինքնուրոյն պետութիւն։

Նկատի ունենալով այն, որ Ռուս. Սոց. Դաշն. Խորհ. Հանրապետութեան կառավարութիւնը Վրաստանը այժմ չի ճանաչում ինքնուրոյն պետութիւն, բոլոր նրանք՝ որ իրենք իրենց համարում են Վրաստանի քաղաքացիներ, ճանաչւում են Ռուսաստանի քաղաքացիներ և, որպէս այդպիսիք, ենթարկում են Ռուսաստանի Սոց. Խորհ. Հանրապետութեան խորհրդային իշխանութեան բոլոր հրամանագիրներին և որոշումներին։



Նոյն թուին և նոյն օրը Խորհ. Ռուս.-ի արտ. գործոց կոմիտարիատը որոշում է կայացնում վերացնելու Ուկրայնական պե-

տութեամ վերաբերեալ բոլոր որոշումները։ Եւ, «նկատի ունենալ լով, «որ Բրիստ-Լիտովսկի դաշնագիրը չեղեալ է յայտարարել Թուս-ս.-ի Հանրապետութեան խորհրդային կառավարութիւնը», վերջինս այլեւս «չի ճանաչում Ռւկրայնան որպէս ինքնուրոյն պետաւթիւն»։

## ԱՆԳԼԻԱ ԵՒ ՊԱՐՄԿԱՍՏԱՆ

Ամգլիապարսկակամ թամածայնութիւն, որ սահմանում է «բրիտանական օգնութիւն՝ օժանդակելու համար Պարսկաստանի յառաջդիմութեան և բարօրութեան»։ Կնքուած 1919 թ. Օգոստ. 9-ին Թեթրամում։

(Լիազօրներ. — Մեծն Բրիտանիայի՝ Քոքս, Պարսկաստանի՝ Վասուգ-Էլ-Դովլէ)։

Յ0Դ. 2. — Բրիտանական կառավարութիւնը ի հաշիւ պարսիկ կառավարութեան կը տրամադրէ պատրաստակամ ծառայութիւնը այնպիսի փորձագէտ-խորհրդականների, որ երկու կառավարութեանց միջեւ կայանալիք խորհրդակցութիւնից յնոոյ հարկաւոր կը համտրուին պարսկական վարչութեան զանազան ճիւղերի համար։

Յ0Դ. 3. — Բրիտանական կառավարութիւնը ի հաշիւ պարսիկ կառավարութեան կը տրամադրէ սպաններ և արդիական տիպի կազմածներ ու հայթայթումներ...

Յ0Դ. 4. — ... Բրիտանական կառավարութիւնը առաջարկում է տրամադրել պարսիկ կառավարութեանը մի կարեւոր փոխառութիւն...

Յ0Դ. 5. — Բրիտանական կառավարութիւնը... պատրաստ է գործակցիլ պարսիկ կառավարութեան... կառուցանելու թէ՛ երկաթուղիներ և թէ փոխադրութեան այլ միջոցներ։

Յ0Դ. 6. — [Համաձայնութիւն՝ վերանայելու պարսկական մաքատին սակագինը]։

ԾԱՆՈԹ. — Միաժամանակ, Քոքսը երկու յայտագիր ուղղեց Վասուգ-Էլ-Դովլէին։ Առաջինում ասուած է՝ եթէ պարսիկ կառավարութեան ծրագրած բարենորոգումների նախագիծը ստորագրուի, այդ դէպքում բրիտանական կառավարութիւնը պատրաստ կը զինի պարսիկ կառավարութեանը օգնելու իր հետեւեալ նպատակների մէջ։

ա) Վերանայումն երկու կողմերի մէջ գոյութիւն ունեցող դաշնագիրների։

բ) Գոհացումն Պարսկաստանի պահանջների՝ ստանալ հասույցում իր նիւթական այն վեասների համար, որ պատճառել են նրան պատերազմող միւս կողմերը:

գ) Պարսկաստանի սահմանների ուղղումն այն կէտերում, ուր արդար կը համարուի այդ:

[Երկրորդ յայտագրով կողմերը փոխադարձաբար ազատ են կացուցւում վերը՝ Բ. կէտի տակ յիշատակուած նիւթական հասույցումներից]:

## ՀԱՅ ՊԱՏՈՒԻՐԱԿՈՒԹԻՒՆԵՐՈՒ ՑԻՇԱՏԱԿԱԳԻՐԸ

### ՀԱՅՏՈՒԹԵԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻՆ

Ազգային Պատուիրակութեան կողմէ մշակուած ծրագրին համաձայն, 1919 Փետր. 12ին Հաշտութեան Վեհաժողովին ներկայացուեցան հետեւեալ պահանջները, Ազգ. Պատուիրակութեան և Հ. Հ. Պատուիրակութեան կողմէ.

1. Ճանաչումը հայկական անկախ պետութեան, որ պիտի բաղկանար 1) Վանի, Բիթլիսի, Դիարբէքիրի, Խարբերդի, Սերաստիայի, Կարսի և Տրապիզոնի 7 վիլայէթներից՝ դուրս ձգելով Տիգրիսի հարաւակողմը և Օրդու-Սերբաստիա գծից դէպի արևմուտք գտնուաղ շրջանները. 2) Կիլիկիայի չորս սանջակները՝ Մարաշ, Սիս, Զերել-Բերեքէթ և Աղանա՝ Ալեքսանդրեալով հանդերձ. 3) Կովկասի Հայկական Հանրապետութիւնը՝ Երևանի ամբողջ նահանգը, Թիֆլիսի նահանգի հարաւային մասը, Ելիզաւեալովի նահանգի հարաւ-արևմտեան մասը, Կարսի նահանգը՝ բացառութեամբ Արդահանից հիւսիս գանուող շրջանի:

2. Հայկական պետութիւնը կը դրուի դաշնակից պետութեանց և Միացեալ նահանգների կամ Աղգերի Լիգայի երաշխաւորութեան տակ:

3. «Հաշտութեան Վեհաժողովի կողմից պէտք է մասնաւոր մանդատ տրուի պետութիւններից մէկին, որն իր օժանդակութիւնը պիտի ընծայի Հայաստանին՝ փոխանցման մի ժամանակաշրջանի համար: Այդ պաշտօնն ստանձնող պետութեան ընտրութիւնը պիտի լինի համախորհուրդ Հայկական Համագումարի հետ, որ այժմ գումարուած է Փարիզում և որը ներկայացնում է ամբողջ հայ ազգը, Մանդատի տեսլութիւնը լինելու է առնուազն՝ 20 տարով»:

4. Հատուցուած ջարդերի, տարագրութեանց, յափշտակուած

թեանց և աւերումների պատճառած վեասների։ Հայոստանը պատշաստ է իր բոժինը սահնձնելու օսմանեան նախապատերազմական պարտքից։

5. Ամանդատ առնող պետութիւնը պէտք է ստիպէ թուրքերին՝ պարզել հայկական հողերը, ձեռնարկէ բնակչութեան ընդհանուր զինաթափութեան, պատժէ ջարդարարներին ու հայերի վերաբերմամբ անիրաւութիւն գործողներին, երկրից հեռացնէ կարգը խանգարող տարրերին, իրենց աեղերն ուղարկէ մուհաջիրներին և այլն։ «Հայկական ծագում ունեցող իւրաքանչիւր անհատ, որ հաստատուել է կամ բնիկ դարձել օտար երկրում, պէտք է լինի ազատ հինգ տարուայ ընթացքում ընտրելու նոր հպատակութիւն թէ՛ իր և թէ իր անչափահաս զաւակների անունով և դառնայ հայ քաղաքացի՝ նախապէս գրաւոր կերպով աեղեկացնելով երկու երկրների ձեռնհաս իշխանութիւններին»։

## ՀՈՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՍՍՀՄԱՆԱՎԵԼԲ ԵՒ ՀՈՄՍՉՈՅՆՈՒԹԻՒՆԵՐ

Թուրք և ղերման զիուորներուն հեռանալու պահուն, սկսու հողային վէճ զրացիներու և հայերու միջեւ։ Խնդրոյ տուարկաց էին Սխալքալաքի և Լոռիի շրջանները, որոնց բնակչութիւնը մեծամասնութեամբ հայեր էին, իսկ զրացիները կը պնդէին թէ ուղմագիտական նկատումներով այդ հողերը իրենց երկրի պաշտպանութեան անբաժանելի մասը կը նկատուին։ Երկու կոռավարութիւններու միջեւ փոխանակուեցան շարք մը յուշագրեր, բայց կարելի չեղաւ խաղաղութեամբ լուծել վիճելի հարցերը, 1918 Դեկտ. 3ին սկսան զինուած ընդհարումները մասնաւորապէս Լոռիի շրջանին մէջ։ Կորիւներու սկզբնական շրջանին հայերը ունեցան կարեւոր յաջողութիւններ ճակատին վրայ։ Իսկ զրացիք հայածանք կաղմակերպեցին իրենց երկրին մէջ գտնուած խաղաղ հայ բնակչութեան դէմ։

Կորիւները շարունակուեցան մինչեւ Դեկտ. 28։ Դաշնակից ներկայացուցիչները միջամտեցին՝ դադրեցնելու համար կորիւը Դեկտ. 25ին անգլիական զօրավար Ռայխաոֆդի, Փրանսական գընդապետ Շարտինի և Ժորդանիայի կողմէն ստորագրուեցաւ համաձայնութիւն մը, որով «պատերազմական գործողութիւնները վրացիներու և հայերու միջեւ պէտք է անմիջապէս դադրեցուին և բրիտանական ու ֆրանսական բանակներու սպաններէն բազկացած յանձնաժողով մը, ուղեկցութեամբ վրացի կառավարութեան ներ-

կայացուցիչներու, կը մեկնի ճակատ՝ բացատրելու համար համաւագնութեան մանրամասնութիւնները և հոկելու անոնց իրականացման վրայ, համաձայն ներքեւ ստորագրողներու կողմէն Երեւան ուղարկուած հեռագրին»:

Այս համաձայնութիւնը կնքելու պահուն ներկայ էր նաև Հայաստանի ներկայացուցիչ Ա. Զամալեանը, որ մերժեց ստորագրել՝ բողոքելով, մասնաւորապէս Ախալքալաքի գաւառին վերաբերող մասին դէմ։ Այդ պատճառով համաձայնագրին տակ, Խայկովին ու Շարդինին աւելցուցին, թէ «Պ. Զամալեանը համաձայն չէ Ախալքալաքի գաւառը Վրաստանի կողմէն գրաւուելու կէտին»։

Նոյն օրը Երեւան ուղարկուեցաւ հետեւեալ հեռագիրը. «Ներկայիս Թիֆլիս գտնուող մեծն բրիտանական զօրավար Խայկովար և ֆրանսական առաքելութեան պետ գնդ. Շարդինին, Վրաստանի Հանրապետութեան նախագահ Փորդանիայի հետ ունեցած խորհրդաժողովին մէջ, ալ. Զամալեանի ներկայացութեամբ, որոշեցին որ պատերազմական գործողութիւնները պէտք է վերջացուին։

Չնայած պ. Զամալեանի բողոքներուն, զօրվ. Խայկովար, գնդ. Շարդինին և Վրաստանի Հանրապետութեան նախագահ Փորդանիան որոշեցին, որ՝

Անդլիական, ֆրանսական, վրաց ու հայկական ներկայացուցիչներէն բազկացած խառն յանձնախումբ մը, ըստ կարելւոյն շուա, պէտք է մեկնի ճակատ, որպէսզի կեանքի մէջ իրականացնէ հետեւեալ պայմանները։

Յանձնախումբը կ'որոշէ քանակը այն զօրքերուն, որ վրացիները պէտք է թողուն Պորչալուի գաւառին հիւսիսային մասին մէջ, իսկ հայերը՝ հարաւային, այլ և վրացիները՝ Ախալքալաքի գաւառին մէջ։ Զօրքերը պէտք է ըլլան սակաւաթիւ։

Վրաց զօրքերը պէտք է մնան իրենց գրաւուծ այժմեան դժի վրայ, հայ զօրքերը պէտք է նահանջեն Դաեղ-Զալալ Օղլի թրքական գիծը։

Վրացական և հայկական զօրքերու գրաւած ապահութեան միջեւ, երկաթուղիին վրայ, կը գտնուին բրիտանական պահական վարչութիւնը այս վիճելի մասին մէջ կ'ըլլայ խառն։

Ախալքալաքի գաւառի վրացական վարչութեան վրայ կը հըսկէ դաշնակիցներու յանձնախումբ մը, որուն մէջ կը մտնեն ներկայացուցիչներ անդական հայ ու մահմէտական բնակիչներէն։

Երկու պետութեանց՝ Վրաստանի ու Հայաստանի ներկայացուցիչները շուտով կը դրկուին Եւրոպա, ուր սահմաններու վերաբերեալ ամբողջ հարցը կը լուծուի մեծ պետութիւններուն կողմէ։

իսկականը ստորագրեցին Ռայկը թղթ, Շարդինի, Փորդանիստ Թիֆլիս, 25 Դեկտ. 1918» :

Կռիւները կարելի եղաւ դադրեցնել միայն Դեկտ. 31ին, և գործադրուեցան զինադադարի պայմանները :

1919 Յունուարի կէսերուն բացուեցաւ Թիֆլիս հայ-վրացական խորհրդաժողովը, որ զբաղեցաւ երկու երկիրներու փոխարարերութիւններուն վերաբերող բոլոր կարեւոր խնդիրներով։ Ամսմաններու վէճի մասին մինչեւ վերջն ալ համաձայնութեան չեկան կողմերը։ Դադարէ մը վերջ, Փետր. 28ին վերակաւ խորհրդաժողովը իր աշխատանքները։ Ընդունուեցաւ փոխարձանիախութիւններու ճանաչման և դիւնագիտական յարաբերութիւններու վերականգման դաշինքը։ Մշակուեցաւ Լոռիի չեղոք գօտիի վարչութեան առանձին կանոնագիր։ Մարտ 1ին ստորագրուեցաւ և ուժի մէջ մտաւ փոստ-հեռագրական համաձայնութիւնը։ Մարտ 4ին վերակաւ երկաթուղարքին հաղորդակցութիւնը։ Վերացուեցան ճամբորդական արտօնագրերը Հայաստանի ու Վրաստանի միջեւ, բացի գաղթականներէն։ Մարտի սկիզբին բացուեցաւ Թիֆլիսի հայկական դիւնագիտական ներկայացուցչութիւնը՝ Մ. Թումանեանի պաշտօնակատարութեամբ։ Քիչ վերջ պաշտօնի կոչուեցաւ Հ. Եւանգուլեանը։ Մարտ 8 թուակիր յայտարարութեամբ Վրաստանի կառավարութիւնը ճանչցաւ Հայաստանի անկախութիւնը, որուն ի պատասխան Հայաստանի կտառվորութիւնը Մարտ 24ին Թիֆլիս վրաց արտաքին գործերու նախարարին զրկեց հետեւեալ յայտագիրը։

«Մեր կառավարութեան դիւնագիտական ներկայացուցիչը վրաստանի կառավարութեան մօտ ուղարկել է ինձ 1664, Մարտ 8 թուակիր յայտագիրը, որի մէջ ՚Իուք, ալ. Նախարար, Զեր կտուրավարութեան յանձնարարութեամբ, յայտնում էք ի գիտութիւն Հայաստանի կառավարութեան, թէ նա ճանաչում է Հայաստանի Հանրապետութիւնը իրք ինքնօրէն անկախ պետութիւն։ Հայաստանի կառավարութիւնը լիովին համակիր է այն նկատումներին, որոնց համաձայն Վրաստանի կառավարութիւնը հորկ է գտել յիշեալ յայտագրի մէջ ծանուցանելու, որ ճանաչում է Հայաստանի Հանրապետութեան պետական ինքնօրէնութիւնն ու անկախութիւնը։

Խորապէս գիտակցելով Անդրկովկասի հողի վրայ կազմուած հանրապետութիւնների շահերի ընդհանրութիւնն ու միութիւնը մի շարք խնդիրներում, որոնք էական նշանակութիւն ունին նըրանց գոյութեան և ապահով բարգաւաճման համար, Հայաստանի կառավարութիւնը ուրախ է վրաց կառավարութեան այդ ակաը

Նկատելու իրրև ապացոյց համերաշխութեան և փոխադարձ գիտակցութեան այդ տեսակէտից :

Իր կողմից Հայաստանի կառավարութիւնը իր պարտքն է համարում հաստատել Զեր կառավարութեան, որ ինք ճանաչել է եւ ճանաչում է վրաց դեմոկրատական հանրապետութիւնը՝ իրբեւ անկախ և ինքնօրէն պետութիւն .

Հայաստանի Հանրապետութեան Արտաքին Գործերի  
Նախարար՝ Ա. ՑԻԳՐԱՆԵԱՆ

---

Հայաստանի Եւ Վեհապետութիւնների ազգանվերի  
ազատ փոխադրութեան մասին կենուած զանազիր

Թիվ 1, 1919 թ. Նոյ. 3

Վրաստանի կառավարութիւնը՝ ներկայացուած ի դէմս ներքին գործերի և զօրական նախարար Նոյ Վիստարիսնովիչ Ռամիշվիլու և Վրաստանի հանրապետութեան հիմնադիր ժողովի փոխնախադան Սիմոն Գուրգէնովիչ Մղիզանու մի կողմից և Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը՝ ի դէմս Ստեփան Գրիգորեան Մամիկոնեանի և Հայաստանի Հանրապետութեան պարլամենտի անդամ Ամբատ Յարութիւնեան Խաչատրեանի միւս կողմից, — ծանօթանալով լիազօրութիւնների հետ և գտնելով դրանք պահանջուած ձեր և պատշաճ կարգի, կնքեցին սոյն դաշնագիրն առ այն, որ

1. Հայաստանի երկաթուղիներով Հայաստանի վրայով Վըրաստան, կամ Վրաստանից Հայաստանի սահմանները փոխադրուող տպրանքների համար սահմանուած է աղատ փոխադրութիւն, այսինքն փոխադրութիւն առանց մաքսի:

2. Սոյն դաշնագիրը կնքեած է երեք տարով, ըստ որում դաշնագրի հաստատման օրից մի տարի անցած՝ դաշնագիրը կընքող կողմերից իւրաքանչիւրը իրաւունք ունի յայտարարել վերաքննել դաշնագիրը և այս դէպքում՝ դաշնագիրն իր ուժի մէջ մնում է այդ յայտարարութեան օրուանից սկսած վեց ամսուայ ընթացքում: Եթէ այդ ժամանակամիջոցում կողմերը դաշնագրի վերաքննութեան մասին համաձայնութեան չդան՝ դաշնագիրը կորցնում է իր ոյժը:

3. Հաստատուած դաշնագրի փոխանակութիւնը կատարուելու է թիֆլիսում երկու շաբթուայ ընթացքում:

4. Ներկայ դաշնագիրը կազմւում է երկու օրինակ։  
Վրաստանի հանրապետութեան ներքին գործերի և զօրական  
նախարար Ն. Ռամիշվիլի

Հիմնադիր ժողովի փոխ նախագահ Ս. Մղիվաճի  
Ստեփան Գրիգորեան Մամիկոնեան, Հայաստանի պարլամենտի  
անդամ Միքայ Յարութիւնեան, Խաչատրեան

Հայաստանի եւ Վրաստանի Հանրապետութիւնների վիճելի խնդիրները  
համաձայնութեամբ կամ պարտադիր իրաւացարի միջոցով  
լուծելու համար զանազիր

ԹԻՖԼԻՍ, 1919 ՆՈՅԵՄԲՐԻ 3

1. Դաշնագիրը կազմող պետութիւնները՝ Հայաստանի և Վրաստանի Հանրապետութիւնները պարտաւորւում են իրենց մէջ գոյութիւն ունեցող, այլև ծագելիք համարաւոր բոլոր վէճերը լուծել համաձայնութեամբ, իսկ եթէ դա չկայանայ՝ պարտադիր իրաւարարի միջոցով։

2. Վաւերացուած սոյն դաշնագրի փոխանակութիւնը կատարուելու է Թիֆլիսում երկու շաբթուայ ընթացքում։

3. Ներկայ դաշնագիրը կազմւում է երկու օրինակ։

## ՄԻԱՅԵԱԼ ԵՒ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ

(1919 Մայիս 28—Երեւան)

Հայաստանի Անկախութեան առանդարձի օրը, 1919 Մայիս 28, կառավարութեան կողմէ կատարուեցաւ Միացեալ Հայաստանի յայտարարութիւնը։ Հանդիսաւորութեան ներկայ էին օտար պետութիւններու ներկայացուցիչները և Կաթողիկոսը։ Վարչապետ Ա. Խատիսեան կարգաց հետեւեալ յայտարարութիւնը.

«Հայաստանի ամբողջութիւնը վերականգնելու և ժողովրդի լիովանութեառ ազատութիւնն ու բարդաւաճումն ապահովելու համար Հայաստանի կառավարութիւնը, համաձայն բովանդակ հայ ժողովրդի միահամուռ կամքին ու ցանկութեան, յայտարարում է, որ այսօրուանից Հայաստանի բաժան բաժան մասերը մշտենչենապէս միացած են իրեն անկախ պետական միութիւն։

Աւղիզ մի տարի առաջ, Առևանայերի Համագումարից ընտարուած Հայոց Ազգային Խորհուրդը յայտարարեց իրեն Անդրկովկասեան հայկական գաւառների բարձրագոյն իշխանութիւն։ Ազգային Խորհուրդի կազմած կառավարութեան այդ քաղաքական ակտի մասին պաշտօնապէս պետութեանց ներկայացուցիչներին յայտնելուց յետոյ, այս մի տարուայ մէջ փաստօրէն հաստատել է իր իշխանութիւնն Անդրկովկասի հայկական գաւառներում։

1919 թ. Փետրվ. ամսին Երեան քաղաքում կայացած Արեմահայ Համագումարը հանդիսաւոր կերպով յայտարարեց, որ նա Հայաստանը միացեալ և անկախ է ճանաչում։

Այժմ Անդրկովկասում և Օսմ. կայսրութեան սահմաններում գտնուած պապենական հայկական երկիրների միացման և անկախութեան այս ակտը կատարելով՝ Հայաստանի կառավարութիւնը յայտարարում է, որ Միացեալ Հայաստանի պետական ձևն է ռամկավար հանրապետութիւն, և որ ինքը հանդիսանում է Միացեալ Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը։

Այսպէսով ներկայումս Հայաստանի ժողովուրդն է իր ամբողջացած հայրենիքի գերազոյն տէրն ու անօրէնը, և Հայաստանի պարլամենտն ու կառավարութիւնը հանդիսանում են Միացեալ Հայաստանի ազատ ժողովուրդը շաղկապող բարձրագոյն օրէնսդիր և գործոդիր իշխանութիւնը։

Հայաստանի կառավարութիւնը սոյն ակտը հրատարակում է 1919 Ապրիլ 27-ի պարլամենտի որոշմամբ կառավարութեանը արուած յատուկ լիազօրութիւնների հիման վրայ։

Մինիստրների խորհրդի նախագահի և արտաքին գործերի մինիստրի պաշտօնակատար Ա. Խատիսեան	
Ներքին գործերի մինիստրի պաշտօնակատար Ս. Մաթիսեան	
Զինուորական մինիստր գեներալ մայոր Ք. Արարատեան	
Արդարադատութեան մինիստրի պաշտօնակատար Յ. Զմշկեան	
Հանրային կրթութեան մինիստր Գ. Մելիք Ղարագէօզեան	
Խնամատարութեան մինիստր	Ս. Թորոսեան
Պարենաւորման մինիստր	Ք. Վերմիշեան
Ֆինանսների մինիստրի պաշտօնակատար	Գ. Զաղէթեան
Գործերի կառավարիչ	Գ. Խատիսեան

Միացեալ Հայաստանի Անկախութեան ակտի առթիւ, Հ. Յ. Դաշնակցութեան Բիւրօն հետեւեալ յայտարարութիւնը հրատարակեց։

«Հ. Յ. Դաշնակցութեան Բիւրօն պատմական վայրկեանի խորդիակցութեամբ ջերմապէս կ'ողջունէ Միացեալ Հայաստանի անկախութեան պաշտօնական յայտարարութիւնը։»

Այն վասմագոյն գաղափարը, որու համար հայ ժողովրդի լաւագոյն, աղնիւ և անձնուէր խաւերը՝ արհամարնելով բոլոր դժուարութիւններն ու հաճոյքները, հերոսաբար ինկան ազատագրականարիւնու պայքարներու ընթացքին, այսօր իրականութիւնն է գրուած մեր առաջ, իր մեծութեամբն ու վեհութեամբը:

Մեր նորագոյն պատմութեան, մանաւանդ վերջին երեսնամեակի ընթացքին, հայ կեանքին մէջ գերմարդկային զոհաբերութիւններով առաջացած ժողովրդական ըմբուտացումներու և գիտակցութեան յաղթանակի տօնն է այսօր մեզ համար, որուն ձըգտած են բազմաթիւ սերունդներ, իրենց կրծքին տակ փայփայելով անկախ ու բոլոր ցեղերու համերաշխ գործակցութեան վրայ հիմնուած Միացեալ և Անկախ Հայաստանի գաղափարը:

Հ. Յ. Դաշնակցութեան թիւրօն այսօր հանդիսաւորապէս կը յայտաբարէ, թէ այսուհետեւ չկան այլևս «բռնակալներու ձեռքով գծուած սահմանները», հայկական տարբեր հատուածներ ու տարբեր հայրենիքներ, այլ կայ և պիտի մնայ առ յաւէտ մէկ Անբաժանուն ու Միացեալ Հայաստան եւ մէկ և ամբողջացած հայ ժողովուրդ:

Հ. Յ. Դաշնակցութիւնը, այսօր պատմական յայտաբարութեամբ իրականացած տեսնելով իր քաղաքական իտէալը՝ ոսմակավար հանրապետութիւնը՝ հաւատարիմ իր հիմնական դաւանանքներուն, պիտի մղէ մեր պետական նաւը հետեւողական և վճռական ընկերային բարենորոգումներու հունով դէպիայն ընկերային արդարութեան նաւահանգիստը, ուր կը դիմէ բոլոր ազգերու աշխատաւորութիւնը, և ուր Հայաստանի աշխատաւորութիւնն ալ, առանց ազգի և կրօնի խարութեան, պիտի գտնէ համամարդկային իր իտէալներու իրականացումը»:

Միացեալ Հայաստանի Մայիս 28ի ակտին գէմ քանի մը օրեր վերջ բողոքեց ժողովրդական կուսակցութիւնը. ըստ իրեն «Միացեալ Հայաստանի պետական իշխանութիւնը պիտի կազմակերպուի Փարիզի գործադիր մարմնի և Հայաստանի հանրապետական կառավարութեան փոխադարձ համաձայնութեամբ»: Թէև Մայիս 28ի ակտը իրենց կամքով ստորագրած էին կառավարութեան ժողովը ըստական անդամները, և հանդէսին նախագահողը նոյնիսկ ժողովը ըստ գործական նախարար էր, բայց արտասահմանէն Պօղոս Նուլպարէն ստացուած հրահանգներուն ընդառաջելով, օրեր վերջ կատարած էին բողոքը: Կառավարութիւնը մերժելով անոնց պահանջը, նախարարական կազմէն քաշուեցան Ս. Յարութիւնեանը, Ս. Էնֆիէնեանցը, Գ. Մելիք-Ղարագէօղեանը և Թ. Վերմիշեանը, որով վերջ դառաւ քօալիսիոնը: Նոր նախարարներ նշանակուեցան, ելեւմա-

կան՝ Հ. Զազէթեան, պարենտուրման՝ Ա. Թորոսեան, հանրային կրթութեան՝ Ա. Տիգրանեան և արդարադատութեան՝ Յ. Չմշլկեան։ Ա. Տիգրանեան հանրային կրթութեան նախարար նշանակուելով՝ արտաքին գործոց նախարարութիւնը ստանձնեց վոխ վարչապետ Ա. Խատիսեան։

Հետագային Երեւանի մէջ տեղի ունեցան բանակցութիւններ Հայաստանի կառավարութեան և Ազգ. Պատուիրակութեան ներկայացուցիչներու միջնեւ (1919 Հոկտ. 29—Նոյեմբ. 7), բայց կարելի չեղաւ համաձայնութիւն գոյացնել։

Պողոս Նուպար փաշան զինադադարէն մօտ երեք շարտթ վերջ, 1918 նոյ. 30ին, հրատորակած էր հետեւեալ յայտարարութիւնը. «Հայկական Ազգային Պատուիրակութիւնը, պատասխանելու Բաժար հայ ազգին միակամ իղծիմ, որում մէկ մասը արդէն իսկ իրեւ անկախ և անապետութիւն կազմուած է, Կը յայտարարէ ամբողջական Հայաստանի անկախութիւնը, Կիլիկիայով միասին, Համաձայնական պետութիւններու և Միացեալ նահանգներու Բովանաւորութեան տակ, կամ Ազգերու Դաշնակցութեամ, Երբ ամ կազմուի» (Times, Դեկտ. 31)։ Ազգային Պատուիրակութիւնը նոյն տանն Փարիզի մէջ գումարեց Ազգային Համագումար մը (1919 Փետր. 24—Ապրիլ 22) որ քննեց և գումարացուց Խաղաղութեան Վեհաժողովին ներկայացուած Բայկաթ պահանջներու Ցիշատակագիրը։

Միւս կողմէն Հայաստանի մէջ տեղի կ'ունենային խորհրդարանական ընտրութիւններ։ Մարտ 12ին կառավարութիւնը որոշած էր Խորհրդարանի ընտրութիւններու համար հիմք ընդունիլ համառուստկան Սահմ. Ժողովի ընտրական օրէնքը Անդրկովկասեան Առանձին կոմիտէի կատարած փոփոխութիւններով, ամբողջ երկիրը դարձնել ընտրական մէկ շրջան, թրքահայերուն տալ ընտրական իրաւունք ևն։

Ապրիլ 27ին Հայաստանի Խորհուրդը որոշեց. 1.— Խորհրդի պարագմունքները դադարեցնել մէկ տժառւայ ժամանակամիջոցով, 2.— Դադարի միջոցին Խորհրդի բոլոր իրաւունքները յանձննել կառավարութեան, 3.— Կառավարութեան յանձնարարել արտակարգ կարեւորութիւն ունեցող դեպքում հրաւիրել Խորհրդի արտակարգ նիստ։ Այս որոշումով փաստօրէն վերջ դտաւ Հայաստանի Խորհուրդը։

Յունիս 21—23 Խորհրդարանական ընտրութիւններ կատարուեցան Հայաստանի բոլոր վայրերուն մէջ։ Ժողովրդական կուսակցութիւնը, որ նախապէս թեկնածուներու ցանկ ներկայացուած էր, վերջին պահուն ձեռնպահ մնաց։

Ծնորութիւններու արդիւնքը եղաւ հետեւեալը։

Հ. Յ. Դաշնակցութիւնը ստացաւ	230.272	քուէ	72	պտտգմ.
Սոց. Յեղափոխականները	»	13.239	»	4
Թուրքերը	»	8.187	»	3
Անկուսկց. Փիւղց. Միութ.	»	4.224	»	1
Քրդական ցուցակը	»	1.305	»	ոչ մէկ
Ժողովրդականները	»	481	»	»
Ասորիները	»	178	»	»

Նորբնտիր խորհրդարանի բացումը աեղի ունեցաւ Օգոստ. 1ին, Աւ. Ահակեանի նախագահութեամբ։ Ան խօսեցաւ բացման հետեւեալ ճառը։

«Քաղաքացիներ, Միացեալ Հայաստանի ներկայացուցիչներ, ուղիղ մի ապրի սրանից առաջ, Օգոստ. 1ին, մեր երկիրը շրջապատուած էր տաճկական զօրքերի երկաթէ օղակով, թշնամու սուրբ կախուած էր մեր գլխին, մեր հայրենիքը դարձել էր բանտ։ Ես, որպէս նախագահ գերազոյն Աղքային Խորհուրդի, առաջին նիստին, անխախտ հաւատքով և խոր համոզմունքով յայտարարեցի, որ մեր Հանրապետութեան նեղ հորիզոնը, որի սահմանները խեղդում էին նրան, պէտք է ընդարձակուի, մեր հերոս ու մարտիրոս ժողովուրդը պէտք է լինի տէրը իր փայփայած ու գուգուրած հայրենիքի (ծափեր)։ Այսօր երջանիկ եմ վկայելու, որ իմ գուշակութիւնը ոչ միայն արդէն կատարուած փաստ և իրականութիւն է դարձել, այլ և մեր ժողովուրդի կամքը ուղղագան, հայութեան երկու կէսերը գրկարաց միացել են և յայտարերել մի պետութիւն, միացեալ, անկախ և աղատ Հայաստան, որի պաշտպանութեան համար մենք երդուել ենք զոհել մեր կեանքը և կռուել մինչեւ վերջին շունչ (ծափեր)։ Մենք հպարտանում ենք մեր նորածին պետութեամբ։ Նա թոյլ է, հեռու է կատարեալ լինելուց, բայց միացնում է իր ամբողջ հողամասը։ Ժողովուրդը սիրում է իր երիտասարդ Հանրապետութիւնը։ Նրա մէջ արմատացել է անկախութեան գաղափարը։ Նա երբեք չի բաժանուի նրանից և երբեք չի զիջի։ Ճիշդ է, մեր առջեւ, Տաճկահայաստանի փակ դռների յետեւ, մեր թշնամին շարունակում է կատարել իր մութ գործերը և ինտրիգներ է սերմանում այս կողմը, մեր Հանրապետութեան սահմաններում։ Բայց ես չեմ կտոկածում, որ մենք կը ճեղքենք այդ դուռը մեր մեծ դաշնակիցների հետ միասին, կը տիրենք մեր երկրին, որ ցողուած է անհամար մարտիրոսների և հերոսների արիւնով։ Հայ ժողովրդի արեան դատը, անկասկած, պէտք է ստանայ իր նպաստաւոր և արդար լուծումը։ այդ դատը մարդկութեան խղճի, պատուի և իրաւունքների դատն

է, մարդկային գոյութեան հարցն է, որ ոչ ոք չի կարող ժխտել... Երջանիկ և ոգեւորուած եմ ողջունելու մեր առաջին բնարուած Խորհրդարանը, այս պատմական վայրկեանին» :

Ապա ողջունեց դաշնակիցները և հարեան պետութիւնները, յանձին անոնց ներկայացուցիչներուն, և «մեր փառագանձ բանակը, որ հայրենասիրական անսահման անձնազոհութեամբ կռւում է» պաշտպանելով մեր հայրենիքը արտաքին և ներքին թշնամիներից»: Խորհրդարանը խանդավառ ծափերով ու յոտնկայս ցոյց ըստ հայ զօրքին:

Խորհրդարանի կողմէ վարչապետ նշանակուեցաւ Ա. Խատիսեանը, որ կազմեց գահինը հետեւեալ կերպով. վարչապետ և արտաքին գործոց նախարար՝ Ա. Խատիսեան, ներքին գործոց և արդարադատութեան՝ Ա. Գիւլիսանդանեան, պարենտուորման և ելեմտական՝ Ա. Արարատեան, խնամատարութեան և աշխատանքի՝ Ա. Սահակեան, հանրային կրթութեան և արուեստի՝ Ն. Աղբալեան, զինուորական՝ զօր. Ք. Արարատեան:

Հայաստանի կառավարութեան առջև դրուած էր ծանր հարց մը, արտաքին գրգռումներու հետեւանքով թաթարներէ բնակուած շրջաններ ըմբոստ վիճակի մէջ էին և մեծ դժուարութիւններով կարելի եղաւ կարգ ու կանոն հաստատել:

Խաղաղութեան վեհաժողովի Հինգերու Խորհուրդին կողմէ Հայաստանի քոմիսէր նշանակուեցաւ Ռւիլիամ Հասկելը, որ խանդավալութեամբ ընդունուեցաւ Հայաստանի մէջ: Օգոստ. 22-ին ներկայ գտնուեցաւ խորհրդարանի նիստին, ուր նախագահող Յ. Արզութեան զինք ողջունեց ջերմ խօսքերով: Հասկելը պատասխանեց հետեւեալ ճառով.

«Ես հասկանում եմ, որ ձեզ բոլորիդ զբաղեցնում է երկրի ապահովութեան և դաշնակիցների օգնութեան հարցը: Գուցէ տարօրինակ թուի, թէ ինչո՞ւ այսքան երկար է ձգձգւում հայկական ինդրի լուծումը: Ամերիկացիները ընդհանրապէս ծանր են շարժում: Ենք դանդաղ սկսեցինք պատերազմը, դանդաղ վարեցինք այն, բայց աւարտեցինք ամենայն թափով: Դանդաղ ենք շարժում նաև հաշտութեան խնդրում: Մինչեւ որ չվաւերացուի հաշտութեան պայմանագիրը, չընդունուի Ազգերի Լիգան, չի կարող լուծուել Հայաստանի մանդատի խնդիրը: Սակայն, այդ չի կարող բաւարարել ո՞չ ձեզ և ոչ ինձ: Հարկաւոր է այժմէն իսկ մտածել՝ ի՞նչպէս օգնել հայ ժողովրդին: Կասկած չկայ, որ մեզ անհրաժեշտ է զինուած ոյժ, ո՞չ թէ նրա համար, որ խլենք Վրաստանից կամ Աղբքէջանից նրանց պատկանող անվիճելի հողերը, այլ ապահովելու համար հայ ժողովրդի գոյութիւնը: Մեզ հարկաւոր է

զօրք՝ պաշտպանելու համար այն ժամանակաւոր սահմանները, ուրոնք ցոյց են տրուած մեզ։ Փարիզում դեռ ես մանրամասնօրէն ծանօթացած չլինելով իրերի դրութեանը՝ ես անհրաժեշտ էի համարում զինուորական ուժի ներկայութիւնը Հայաստանում։ Դրա համար ես իմ Հայաստան գալուն իրեւ պայման դրի առ այժմ անգլիական զօրքերի թողնելը Հայաստանում, մինչև որ մի երկրորդ ոյժ գայ նրանց փոխարինելու։ Երբ ես Պոլսում լսեցի անգլիական զօրքերի Կովկասից հեռանալու մասին՝ հեռազրով բողոքեցի Փարիզ Քլեմանսօին և Վեհաժողովին այդ որոշման դէմ։ Այժմ այդ հարցը քննւում է Փարիզում, և ես յոյս ունեմ, որ անգլիական զօրքերը կը մնան այստեղ։ Իսկ եթէ նոյնիսկ հեռանան էլ, մեր դործը պէտք է լինի գտնել դրանց փոխարինող ուրիշ զօրքեր։

Երկրի պարենաւորման, զինման, ելեմուտքի կարգաւորման և այլ խնդիրների մասին ես արդէն կարգադրութիւններ արել եմ, սակայն, նայում եմ դրանց վրայ, իրեւ երկրորդական խնդիրների։ Անկասկած է, որ Ազրբէջանի կառավարութիւնը խախտել է անգլիական իշխանութիւնից սահցած հրահանդները, և այդ խընդիրն է այս բողէիս ինձ զբաղեցնում։ Ես մեկնում եմ Թիֆլիս և կը պահանջեմ, որ Ազրբէջանը վերջ տայ այդ բանին, հակառակ գէպքում Ազրբէջանի կառավարութեան անդամները կ'ենթարկուն անձնական պատասխանատութեան։

Թիֆլիսում ես կը հանդիպեմ զօրավար Հարբօրտին, որը Ֆըրանսայում գործող ամերիկեան բանակի սպայակոյտի պետն է։ Ես նրա հետ պիտի խորհրդակցեմ այն հարցի մասին, թէ ի՞նչ ձեւ լով պէտք է օգնել Հայաստանին։ Այս վայրկեանիս Փարիզից ճանապարհ են ընկել մի խումբ սպահներ—մասնագէտներ՝ զինուորական և այլ ճիւղերի վերաբերմամբ։ Եթէ տարածութիւնը խանգարի իմ յարաբերութիւններին Փարիզի հետ, ես ինքս անձամբ կը մեկնեմ Աև ծովում գտնուող ամենաարագընթաց ականակիրով Մարսէյլ—Փարիզ՝ զեկուցանելու համար Վեհաժողովին և խնդրելու Վեհաժողովից և ամերիկեան ժողովրդից շուտափոյթ օգնութիւն հացնել հայ ժողովրդին։ Միենայն ժամանակ հայ ժողովրդի և կառավարութեան վերաբերմունքը գէպի իր հարեանները պէտք է լինի բարեացակամ, որպէսզի հարեանները պարենաւորման և այլ խնդիրներում դժուարութիւններ չյարուցանեն։ Ես միանգամայն կախուած եմ ժողովրդի և կառավարութեան աջակցութիւննից։ Այժմ քաղաքական վէճերի ժամանակը չէ։ Պէտք է մտածել ժողովրդի փրկութեան մասին։

Ո՛չ մի նշանակութիւն չպէտք է տալ այն բանին, որ այս կամ այն երկիրը խլում է միւսից մի քանի վերստ հողամաս։ Այդ հան-

գամանքը ոչ մի նշանակութիւն չի կարող ունենալ այս կամ այն երկրի սահմանները վերջնականապէս որոշելու համար Փարփղում. ինչպէս որ եղաւ Բելգիայի և Ռումանիայի վերաբերմամբ:

Այսպիսով, հայ ժողովրդին մնում է սպասել դաշնակիցների օգնութեանը: Ենորհակալ եմ ինձ ցոյց տրուած ջերմ ընդունելութեան համար և ցանկանում եմ ձեզ եռանդ և ողեորութիւն»:

Հասկելը որոշ ձեռնարկներ կատարեց մեղմացնելու համար Հայաստանի և Աղրպէճանի ունեցած տարակարծութիւնները, առանց կարեւոր արդիւնք մը ձեռք բերելու:

Նախագահ Ռւիլսըն, 1919ի ամառը, Մերձաւոր Արեւելք դրկեց զօրվ. Հարպըրտի առաքելութիւնը, որ քննական պտոյտ կատարեց Պոլիս, Կիլիկիա, հիւս. Սիւրիա, Խարբերդ, Սըվաղ, Երզնկա, Կարին, Կարս, Երեւան և Պաքու: Զօրվ. Հարպըրտի վերագարձէն ետք՝ տուած տեղեկագիրը նպաստաւոր չէր Հայաստանին: Ան կը պնդէր որ ծրագրուած Հայաստանի մէջ հայերը երբեք մեծամասնութիւն չէին կազմեր. Մ. Նահանգները պէտք է ընդունին հոգատարութեան, միացնելով Թրքահայաստանը, Անատոլուն, Պուլիսը, Թրքակիան և Անդրկովկասը մէկ մանտաթի տակ: Ի նպաստ հոգատարութեան ընդունելութեան, Հարպըրտ բերած էր 14 հիմք, ընդդէմ՝ 13: Այս եղրակացութիւնը աւելի քաջալերական եղաւ Ռւիլսընի թշնամիներուն, որոնք դէմ էին Ամերիկայի որեւէ յանձնառութեան:

## ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՃԱՆԱՋՈՒՄԸ

1920 Յունուար 27ին, Խաղաղութեան Վեհաժողովի քարտուղարութիւնը հազորդեց Հայաստանի Հանրապետութեան Պատուիրակութեան նախագահին. թէ 1920 Յունուար 19ի նիստին Գերագոյն Խորհուրդը տուած է հետեւեալ երկու որոշումները.

1) «Որ Հայկական Պետութեան կառավարութիւնը ճանչցուած է իրրեւ de fait (իստատական) կառավարութիւն».

2) «Որ այս ճանաչումը չի նախորոշեր այդ պետութեան ապագայ սահմաններու խնդիրը»:

Վեհաժողովի քարտուղարութիւնը նոյնպէս կ'աւելցնէ, թէ Միացեալ Նահանգներու դեսպանը Յունուար 26ին հազորդեր է, «որ ամերիկեան կառավարութիւնը կը միանայ այդ որոշման»:

1920 Յունուար 28ին Վեհաժողովի քարտուղարութիւնը տեղեկագրեց Հ. Հ. Պատուիրակութեան, որ Գերագոյն Խորհուրդի

որոշման նման, որոշում հանած են նաև Ֆրանսայի, Մեծն Բրիտանիոյ ու Իտալիոյ կառավարութեանց պետերը։ Դարձեալ Վեհաժողովի քարտուղարութիւնը 1920 Մարտ 7-ին հազորդագրեց թէ՝ «ճափոնական կառավարութիւնը կը միանայ այն որոշման, որով Մեծն Բրիտանիոյ, Ֆրանսայի և Իտալիոյ կառավարութիւնները ճանչցեր են Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը իբրեւ de fait կառավարութիւն»։

---

## ՀԱՅԱՍՏԱՆ ԵՒ ՏԵՇԻԿԻՆԻ ԿՈՌԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ

Դերագոյն Խորհուրդի կողմէ Հայաստանի փաստական ճանաչումին առթիւ (1920 Յուն. 19), Հարաւային Ռուսաստանի Զինաւած Ռւժերու Գլխաւոր Հրամանատարի զինւ. ներկայացուցիչը Հայաստանի մէջ՝ գնդապետ Զենկեւիչը հետեւեալը տեղեկացուց կառավարութեան։

«Պատիւ ունիմ տեղեկացնելու Հայաստանի կառավարութեան Մեծն Բրիտանիոյ անդրկովկասեան կոմիսարի և Թիֆլիսի մեր ներկայացուցիչի միջոցով Յուն. 21ին (Փետր. 3 ն. տ.) ինձ ուղարկուած մի հեռագրական հազորդագրութիւնը, որով յայտնւում է, թէ Հարաւ. Ռուսաստանի զինուորական ուժերի գլխաւոր հրամանատարը, ճանաչում է փաստօրէն գոյութիւն ունեցող Հայաստանի, Ադրբէջանի և Վրաստանի կառավարութիւնները։ Ուստի եմ առիթից օգտուելով յիշեցնելու, որ Փարիզում դաշնակիցներու կողմից ընդունուած կատարելապէս միեւնոյն ակտը Հայաստանի վերաբերմամբ՝ զօր. Դենիկինի կողմից իրականացուած էր դեռ 1919 Օգոստ. 20ին (հ. տ.), երբ նա Հայաստանի կառավարութեան մօտ նշանակում էր իր զինուորական ներկայացուցիչին»։

---

## ՀԱՅԱՍՏԱՆ ԵՒ ՊՈՆՏՈՍ

Երեւան այցելեց 1920 Յուն. 1ին Պոնտոսի յոյն մետրոպոլիտ Խրիստոնթոսը որ պոնտոսեան պատուիրակութեան նախագահն էր Փարիզ և Վենիզէլոսի մօտիկ գործակիցը։ Խրիստոնթոս եկած էր որոշելու Հայաստանի և Պոնտոսի փոխյարաբերութիւնները և կ'առաջարկէր. կամ 1) Պոնտոսի հանրապետութիւնը կը կազմէ մէկ

դաշնակից մասը Հայաստանի հանրապետութեան, կամ 2) Պոնտու-  
սը կը դառնայ ինքնուրոյն և Հայաստանի հետ կը միանայ համա-  
դաշնակցային հիմունքներով և կոմ 3: անկախ և հաւասարազօր  
Պոնտոսն ու Հայաստանը իրար հետ կը կապուին դաշնակցութեամբ  
կամ զինակցութեամբ: Վերջին պարագային Հայաստանը կ'ունե-  
նայ սեփական ծովային ելք Աթինէի մէջ:

Եարք մը խորհրդակցութիւններէ վերջ, երկուստեք ընդուն-  
ւեցան հետեւեալ պայմանները. 1) Պոնտոսը, վերոյիշեալ սահ-  
մաններով, մտնելու է Հայաստանի մէջ, իրրեւ անոր ֆետերատիւ-  
մէկ մասը. իր ներքին գործերը պիտի կառավարուին սեփական  
սէյմի միջոցով. 2) Հայկական և Պոնտոսեան պատուիրակութիւն-  
ները Փարիզի մէջ գործելու էին համերաշխ. 3) Ի հարկին, եթէ  
Հայաստանի ու Պոնտոսի անկախութիւնը մերժուի, հայերն ու յոյ-  
ները միասին քայլեր պիտի առնեն, մինչեւ ապատամբութիւն՝  
հարկադրելու համար, որ ճանչցուի ընդհանուր անկախութիւնը.  
4) Սոյն պայմանագրութիւնը պէտք է համաձայնուէր յոյն և հայ-  
կական պատուիրակութիւններու գործունէութեան Փարիզի մէջ,  
ինչպէս և Վեհաժողովին որոշելիք սահմաններուն:

## ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵԽ ԱԶՐՊԵՅՃԱՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Պաթումի դաշնագրէն յետոյ, Անդրանիկը՝ իր հետ ունենալով  
մօտ 3000 հետեւակ, 700 ձիաւոր և այլ սյժեր ու քանի մը տաս-  
նեակ հազար դադթականներ, սնցած էր Նոր Պայազիտի, Դարալագ-  
եազի և Ճուլֆայի վրայով Խոյ, անգլիական բանակին միանալու  
յոյսով: Թուրքերու հետ պատահած կռիւ մը, պատճառ եղաւ որ  
Անդրանիկ վերադառնայ Ղափան և Յուլիսի վերջերը Զանգեզուր,  
որու պաշտպանութիւնը վարեց մինչեւ պատերազմի վերջը: Զի-  
նադադարին իր ուժերով օգնութեան դնոց զարապազցիներուն,  
քայց անգլիացի զօր. Թոմարնի կողմէ Բազուէն տրուած հեռագիր  
մը հրահանգեց Անդրանիկին դադրեցնել կոիւները: Անդրանիկ են-  
թարկուեցաւ եղած կարգադրութեան ու վերադարձաւ Զանգեզուր  
և հետագային անցու արտասահման:

1918 Դեկտեմբերի սկիզբը Շուշի հասաւ անգլիական զինուո-  
րական առաքելութիւն մը, որու կարգադրութիւններով Ղարա-  
պազլը փաստօրէն մաս պիտի կազմէր Ազրապէյճանի: Ղարապազի ազ-  
գային կողմակերպութիւնները եւ Հայաստանի կառավարու-

թիւնը այդ կտրգագրութեան դէմ բողոքեցին, ինչ որ մնաց անհետեւանք : Պաքուի անգլիական զօրքերու հրամանատար գնդ . Շատելվորտը 1919 Ապրիլ 3ին հրատարակեց հետեւեալ յայտարարութիւնը .

«Անգլիական հրամանատարութիւնը յայտարարում է ի գործադրութիւն Շուշի, Զանգեզուր, Զիբրայիլ և Զիվանչիր գաւառների բռվանդակ ազգաբնակութեան, որ 1) Ազրբէջանի կառավարութեան 1919 թ. Յունի. 15ի որոշումով դր. Սուլթանովը նշանակուած է Շուշի, Զանգեզուր, Զիբրայիլ և Զիվանչիր գաւառների ընդհանուր-նահանգապալետ և վայելում է անգլիական հըգբամանատարութեան աջակցութիւնը . 2) Գոյութիւն ունեցող օրէնքների համաձայն, ամբողջ ազգաբնակութեան կարիքների գործացման համար, ընդհ.-նահանգապալետին կից կազմակերպում է հայու մահմէտական վեց իրազեկ ներկայացուցիչներից մի խորհուրդ . 3) Անգլիական հրամանատարութեան ներկայացուցչի հանգամանքով կարող է խորհրդի մէջ մանել անգլիական առաքելութեան սպաներից մէկը . 4) Ընդհ.-նահանգապալետութեան սահմաններում ծառայող բոլոր պաշտօնեանների ոռժիկը և միւս ծախսերը հոգացւում են աղբրէջանեան գանձարանից . 5) Բոլոր վիճելի հարցերը իրենց վերջնական լուծումը կը ստանան Հաշտութեան Վեհաժողովում . 6) Ընդհ.-նահանգապալետութեան սահմաններում կատարուող բոլոր զինուարական տեղափոխութիւնների մասին նախորօք տեղեկացւում է անգլիական առաքելութեան . 7) Սոյն հաղորդագրութեամբ, անգլիական հրամանատարութիւնը ուղում է մատնանշել, որ ընդհ.-նահանգապալետի վրայ դրուած պարտականութիւնների գործադրութիւնը՝ ի մասին ընդհ.-նահանգապալետութեան մէջ կարդի և անդորրառութեան պահպանման, ընդհ.-նահանգապալետից և նրա մարմիններից բխող բոլոր հրամաններն ու կարգադրութիւնները պէտք է իրագործուեն առանց առարկութեան, և անգլիական հրամանատարութիւնը աջակցութիւն է ցոյց տալիս ձեռքառնութեան բոլոր օրինական միջոցներին» :

Այս կարգագրութիւններու հիման վրայ, Ղարապաղի հայ ներկայացուցիչները ստիպուեցան ի վերջոյ Օգոստոս 22-ին երթալ Շուշի, նահանգապալետ Սուլթանովին մօտ և ստորագրել 26 յօդուածներէ բաղկացած համաձայնութիւն մը, ըստ որու «նկատելով որ լեռնային Ղարապաղի ճակատադրի հարցը լուծուելու է հաշտութեան վեհաժողովովում, ամէն մի ընդհարում վնասակար է Ղարապաղի աղղաբնակութեան համար» . «Սոյն ժամանակաւոր համաձայնութիւնը կողմերն ընդունում են մինչև որ այդ հարցը վճռուի հաշտութեան վեհաժողովովում, որպիսի լուծումը հաւասար

բապէս պարտադիր է երկու կողմերի համար էլ. 2) Հարապաղի Շուշի, Զիվանշիր և Զիբրայիլ գաւառների հայերով բնակեցուած լեռնային մասը (Դիզակ, Վարանդա, Աշէն, Զրաբերդ) ժամանակաւորապէս իրեն համարում է Աղբքէջանի հանրապետութեան սահմաններում»:

Հարապաղի շրջանէն վերջ, աղրպէջանցիները փորձեցին իրենց ենթարկել Զանգեզուրը, բայց վերջինը զէնքով պատասխանեց ու ետ մղեց դրուած պահանջները: Տեղի ունեցան զինական բախումներ, որոնց միջամտեցին գնդ. Հասկելի փոխանորդ գնդ. Ռէյը և բրիտ. Ներկայացուցիչ Աւորդրոպը: Նոյ. 20-ին տեղի ունեցան Խատիսեանի և Աւսուպբէդովի տեսակցութիւնները գնդ. Ռէյի մօտ, և երկու կողմերու բանտկցութիւնները յանգեցան Նոյ. 23-ի համաձայնութեան, ըստ որու՝

1. Հայաստանի և Աղբքէջանի կառավարութիւնները պարտաւորւում են գաղարեցնել տեղի ունեցող ընդհարումները և նոր ընդհարումների չդիմել:

2. Հայաստանի և Աղբքէջանի կառավարութիւնները համաձայնուում են ձեռք տունել իրական միջոցներ բանտլու և նորոգելու Զանգեզուր տանող ճանապարհները՝ խաղաղ երթեւեկի համար:

3. Հայաստանի և Աղբքէջանի կառավարութիւնները պարտաւորւում են լուծել բոլոր վիճելի հարցերը, մէջը լինելով և ստամանավեճերը, խաղաղ համաձայնութիւնների ճանապարհով, մինչեւ յաջորդ յօդուածում նախատեսուած խորհրդաժողովի վճիռը: Այն զէպքում, երբ կարելի չլինի հասնել խաղաղ համաձայնութեան, երկու կողմերը պարաւորւում են իրաւարար ընտրել մի չեղոքանձնաւորութիւն, որի վճիռը պիտի լինի պարտադիր երկու կողմերի համար էլ: Ներկայումս այդ անձը համարւում է Միացեար Նահանգների բանակի գնդ. Ռէյմս Ա. Ռէյը:

4. Հայաստանի և Աղբքէջանի կառավարութիւնները պարտաւորւում են իսկոյն և եթ հաւասար թւով պատգամաւորներ նշանակել, Զորեքչարթի, Նոյ. 20-ին Բագւում գումարուելիք խորհրդաժողովի համար, որ պէտք է տեղափոխուի Թիֆլիս Դեկտ. 4-ին, ուր կը շարունակուեն խորհրդաժողովի նիստերը, եթէ փոխադարձ համաձայնութեամբ պէտք չնկատուի այլ վայր փոխադրելու: Այդ խորհրդաժողովը պիտի քննէ բոլոր այն հարցերը, որոնք վէճ ու բախում են առաջ բերում երկու կառավարութիւնների միջև, և լիազօրութիւն կ'ունենայ լուծել այդ հարցերը համաձայնութեան կամ իրաւարարութեան միջոցով:

5. Սոյն համաձայնութիւնը համարւում է իրական՝ ստորագը-

քոթեան օրից և մնայուն սյժ կը ստանայ երկու պետութիւնների խորհրդարանների վաւերացումից յետոյ»:

Այս համաձայնութենէն վերջ, զանգեղուրցիները Գ. Նժդեհի գլխաւորութեամբ մաքրեցին 40է աւելի ապօտամբ գիւղական շրջաններ, և անդորրութիւն հաստատուեցաւ Զանգեղուրի մէջ:

Հայաստանի և Ազրակէյճանի միջև պաշտօնապէս պատերազմ չկար, բայց փոստական վիճակը պատերազմէն տարբերութիւն չունէր: Տարակարծութիւններ հարթելու համար հայ-ազրակէյճաննեան խորհրդաժողով մը գումարուեցաւ Բագու, 1919 Դեկտ. 4ին: Հայաստանի կողմէ խորհրդաժողովին պատգամաւորներ էին նշանակուած Մ. Յարութիւննեան, Տ. Բէզզադեան և Վ. Փափաղեան: Վերջինի հիւանդութեան պատճառով, փոխարինեց Յ. Արդութեանը, որ Բագուի վրայով Թեհրոն կ'երթար իրեւ դեսպան: Ազրակէյճաննեան պատգամաւորութեան կազմն էր՝ Ֆաթալի խան Խոյսկի, Մամեդ Հասան Գաջինսկի և Տոքթ. Վէքիլով: Իրրեւ իրազեկանձ, նիստերուն ներկայ կը գտնուէր նոեւ Խալիլ պէյ Խասմամեդովը: Խորհրդաժողովի օրակարգն էր: 1) սահմաններու հարցը, 2) երկաթուղային և տաեւտրական պայմանագրերը, 3) գաղթականներու վիճակի կարդաւորում, 4) երկու հանրապետութիւններու քաղաքացիներու դատաստանական իրաւական յարաքերութիւններու և 5) հիւպատոսական հարցը:

Կողմերը չկարողացան համաձայնութեան դալ, Ազրակէյճանի պատուիրակները կովկասեան կոնֆետերացիս կողմելու առաջարկ բերին: Հայ պատուիրակները դեռ վաղահաս նկատեցին, քանի որ Հայոստանի սահմանները դեռ ճանչուած չէին: Խորհրդաժողովը ընդհատուեցաւ, հայ պատուիրակները մեկնեցան Երեւան՝ նոր հրահանգներ ստանալու և խորհրդաժողովը թիֆլիս շարունակելու որոշումով:

1920 Մարտ և Ապրիլ ամիսներու ընթացքին, ազրակէյճաննեցիները հալածանքներ սկսան Դարապաղի հայութեան դէմ: Շուշին ևնթարկուեցաւ թաթար խուժանի եւ բանակի յարձական, ընակչութեան մեծ մասը փախաւ, 3-էն 4000 հոգի մնացին թշնամիին ձեռքը եւ կոտորուեցան, իսկ քաղաքը աւարի ենթարկուեցաւ ու այրուեցաւ: Աւելի ծանր դէսլքեր պիտի պատահէին, եթէ Ապրիլ 13ին Դարապաղ չհասնէր Դրօն իր զօրամասով:

Վրաստանի վարչապետ Ժորտանիայի եւ դաշնակից ներկայացուցիչներու միջնորդութեամբ, Ապրիլ 9-ին Թիֆլիս բացուեցաւ Անդրկովկասեան երեք հանրապետութիւններու խորհրդաժողովը Հայաստանի ներկայացուցիչներն էին Հ. Օհանջանեանը, Տ. Բէզզադեանը, Ա. Մամիկոննեանը եւ Ս. Խաչատրեանը: Ազրակէյճանինը

Հ. Աղաեւ, Ֆ. Վեքիլով, Ս. Կրիչինսկի, Վրաստանինը՝ Ե. Կեկեչ-  
կորի, Գ. Լորդկիպանիձէ եւ Գ. Մախարաձէ։ Տրուեցան հետեւ  
եալ որոշումները. «Ազրբէջանի, Հայաստանի եւ Վրաստանի հան-  
քութեատութիւնների խորհրդաժողովը իր աշխատանքներին ձեռւ-  
նարկելով՝ որոշում է 1) անժիջապէս գաղարեցնել բոլոր այն ա-  
րիւահեղ ընդհարումները, որոնք այժմ տեղի են ունենում Ղա-  
զափում, Նախիջեւանում, Օրդուբաթում և Ղարապազում։ 2) Միաժամանակ, խորհրդաժողովը պնդում է, որ Հայաստանի և Ա-  
ղրբէջանի կառավարութիւնները ամենակտրուկ՝ միջոցներ ձեռք  
առնեն վերացնելու համար հայեւմահմէտական աղքարնակութիւն-  
ների միջեւ ընդհարման բոլոր հնարաւորութիւնները՝ համապա-  
տասխան հանրապետութիւնների սահմաններում։ 3) Այս որոշման  
մտաին շաապով տեղեկացնել Ազրբէջանի և Հայաստանի կառավա-  
րութիւններին, որպէսզի նրանք ձեռք առնեն համապատասխան  
միջոցներ»։

Երեք յանձնախումբներ զրկուեցան տեղւոյն վրայ գործադրե-  
ցու խորհրդաժողովի որոշումները, բայց հետագայ դէպքերու  
պատճառով շօշափելի գործ չկատարուեցաւ։ Խորհրդաժո-  
ղովը երկարօրէն քննեց Ազրպէյճանի պատուիրակութեան  
ներկայացուցած «Ասդրկովկասեան Հանրապետութիւններու Խոր-  
հուրդի նախագիծը», վրացիները դէմ չէին ծրագրին, պայմա-  
նով, որ Վրաստանի վեհապետական իրաւունքները չտուժէին։ Հա-  
յերու համար, քանի թրքահայկական հարցը կը մնար անորոշ, գո-  
յազվիճակի տմէն փոփոխութիւն կը նկատուէր վաղաժամ։

Ապրիլ 16ին ազրպէյճանցիք քերին նոր առաջարկ՝ զինուորա-  
կան գործակցութիւն Խորհրդ։ Խուսաստանի դէմ։ Վրացիները չտ-  
առարկելով հանդերձ՝ առաջ քշեցին սահմանագծման հարցը։ Հայե-  
րը առարկելով թիւրքեազրպէյճաննեան գաղտնի գործակցութիւնը  
և հարաւի վտանգը, մերժեցին ընդառաջնել բերսւած առաջարկին։  
Իսկ Ազրպէյճան, առօնց փամփուշտ մը արձակելու, Ապրիլ 26ին  
անձնատուր եղաւ պոլշեւիկներուն և երկրին մէջ յայտարարուե-  
ցաւ խորհրդային իշխանութիւն։

Յեղաշրջման յաջորդ օրը Բագուէն երեւանի կառավարութեան  
ուղարկուեցաւ հետեւեալ վերջնագիրը.

«Ազրբէջանի խորհրդային հանրապետութեան բանուորագիւ-  
ղացիական կառավարութիւնը, յանձինս յեղափոխական կոմիտէի,  
պահանջում է՝ նախ մտքրել ձեր զօրքերից Ղարապազի և Զան-  
գեղուրի հողամասերը, երկրորդ՝ քաշուիլ դէպի ձեր սահմաննե-  
րը. երրորդ դադրեցնել աղքամիջեան կոտորածը։ Հակառակ դէպ-  
ում ազրբէջաննեան ընկերվարական խորհրդային հանրապետու-

թեան յեղափոխական կոմիտէն իրեն կը համարի սկսաերազմական դրութեան մէջ Հայաստանի հանրապետութեան հետ։ Վերջնագրի պատասխանի համար տրուում է երեք օր ժամանակամիջոց։ Ազըր-բէջանի Խարհրդային հանրապետութեան արտաքին գործերի դուռ-ձավար Հուսէյնով»։

---

## ՀԱՅԵԼՔԻՒԹՅԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹԻՒՆ

1919 Նոյ. 20ին Հաշտութեան Վեհաժողովին ներկայացուած է Հետեւեալ յիշատակագիրը, ստորագրուած՝ Քիւրտիսատանի կողմէ՝ Շերիֆ վաշա, Ազգ. Պատուիրակութեան նախագահ, Պօղոս Նու-պար, Հայկ. Հանրապետութեան նախագահին փոխանորդաբար՝ Տոքթ. Հ. Օհանջանեան։ (Այս համաձայնութիւնը իր ատենին աե-զի առւաւ դժգոհութիւններու հայկական շրջանակներուն մէջ, դլիսւորութեամբ Գ. Փաստրմաճեանի)։

«Տիար նախագահ,

«Ստորագրեալքո հայեւքիւրտ ազգերու ներկայացուցիչներս, պատիւ ունիք Հաշտութեան Վեհաժողովին յայտնելու թէ մեր երկու ազգերը, երկուքն ալ արխական ցեղէ, նոյն շահերն ունին և նոյն նպատակը կը հետապնդեն, այսինքն իրենց ազատագրումը և անկախութիւնը — մասնաւորապէս հայոց համար, իրենց ձեր-քաղաքումը թուրք կառավարութեան տիրապետութենէն, և ընդ-հանրապէս հայոց ինչպէս քրդաց համար՝ իրենց ճողովրումը Միու-թիւն և Յառաջդիմութիւն Քօմիթէի լուծէն, որուն պաշտօնա-կան և գողտնի կառավարութիւնները իրենց ա'յնքան ազիտարեր եղած են։ Բոլորովին համաձայն ենք ուրիմի Հաշտութեան Վեհա-ժողովէն միասնաբար ինդրելու համար՝ ըստ ազդայնութեանց սկզբունքին՝ կազմութիւնը Միացեալ Անկախ Հայաստանի մը եւ անկախ Քիւրտիսատանի մը, աջակցութեամբ մեծ պետութեան մը, մեր երկու ազգերէն իւրաքանչիւրին բազմանքը լսելէ յետոյ նը-շանակուած, մեր երկիրներուն շնորհելու համար իր թէքնիքական և ընտրական օդնութիւնը վերաշինական շրջանի միջոցին։

«Գալով վէճի սիւթ եղող նողամասերութ, ինչ որ կ'երեւայ յա-ջորդաբար Հաշտութեան Վեհաժողովին մատուցուած հայ և քիւրտ յիշատակագիրներէն, երկու ապագայ տէրութեանց սահմանագը-ցուիներու վերջնական ճշդումին համար որոշապէս կը յայտաբա-

բենք որ այդ կարգադրութիւնը կը թողումք չաջտութեամ զեհաժողովին սրոշմանց, կանխաւ վստահ ըլլուկով, որ անոր վճիռը տրդարութեան և իրաւունքի հիման վրայ պիտի տրուի:

«Եթ հաւասարենք նաև մեր բացարձակ համաձայնութիւնը երւ կու տէրութիւններու իւրաքանչիւրին մէջ փոքրամասնութեանց օրինաւոր իրաւունքները յարգելու մասին»:

## ՊՈԼԵԻԻԿԵԱՆ ԱՊՍԱՄԲՈՒԹԵԱՆ ՃՆՇՈՒՄԸ

Ազրակէյճանի խորհրդայնացումէն անմիջապէս վերջ. Հայաստան տալաստան գտած համայնավարները սկսան խռովութիւններ կազմակերպել: Հայաստան կը գտնուէին Ա. Կառեան, Ա. Մըռաւեան, Ա. Խանոյեան, Դ. Շահվերդեան, Մ. Սահակեան, Ե. Երգընկեան, Աւիս Նուրիջանեան ևն.: Մայիս 1ի աշխատաւորական տօնը վերածեցին հակապետական ցոյցի: Երեւանի մէջ փորձը յոզողութիւն չունեցաւ: Ալեքսանդրապոլը կազմեց ապստամբութեան գլխաւոր կեդրոնը: «Վարդան Զօրավար» զրահապատ գնացքը գլխապետ (քարիթէն) Մուսայէլեանի հրամանատարութեան տակ մեկնած էր Ալեքսանդրապոլ, ուր կազմուած էր Ռազմայեղաւ փոխական կոմիտէ: Խռովութիւններ եղան նաև Կարս, Սարըզամիշ, Կաղզուան, Նոր Պայազիս:

Մայիս 5ին գումարուեցաւ Խորհրդարանի արտակարգ նիստը, որ ընդունեց Ա. Խատիսեանի նախարարութեան հրաժարականը և նշանակեց նոր կառավարութիւն: Հ. Յ. Բիւրոն իր ամքողջ կազմով անցաւ իշխանութեան գլուխը: (Ապրիլ 3ին արդէն կատարուած էր նախարարական մասնակի լրացուժ կառավարութեան մէջ մտած էին Ա. Զամալեանը, Ռ. Տէր Մինասեանը և Ա. Վրացեանը): Վարչապետ և արտ. նախարար՝ Հ. Օհանջանեան, ներքին և զինուորական՝ Ռ. Տէր Մինասեան, ելեւմտական՝ Ա. Գիւլիսինդանեան, հաղորդակցութեան՝ Ա. Զամալեան, գիւղատնտեսուական և աշխատանքի՝ Ա. Վրացեան, խնամատարութեան՝ Ա. Արարատեան, հանրային կրթութեան և արուեստի՝ Գ. Ղազարեան, «Յառաջ»ի խմբագրապետութեան՝ Վ. Ղաւասարդեան: Աւելի վերջ Արդարադատութեան նախարար նշանակուեցաւ Ա. Զիլինդարեան:

Խորհրդարանը ամսով մը արձակուրդ ստացաւ, Նոր կառավարութիւնը անմիջապէս հայրենիքը յայտարարեց վտանգի մէջ և ժողովուրդին ուղղեց հետեւեալ կոչը.

**Քաղաքացինե՛ր,**

Հերոսական պայքարով և անօրինակ զոհողութեամբ հայ աշխատաւոր ժողովուրդը, տիրացել է անկախութեան և ազատութեան և միացնելով բռնաւորների կամքով գարեր չարունակ իրարից բաժանուած հայրենիքի երկու հատուածները՝ հիմք է դրել պետական յառաջադէմ շինարարութեան։ Հայաստանի Պարլամենտի և կառավարութեան ամբողջ մտահոգութիւնն է եղել ապահովել աշխատաւոր ժողովրդի Փիզիքական գոյութիւնը ու սոցիալական տնարդել զարգացումը և անսասան պահել հանրապետական դեմոկրատիկ իրաւակարդը։

Քաղաքացինե՛ր, այսօր, Հայաստանի ժողովրդի այս բախտուրոց վայրկեանին, նորից ամպեր են կուտակւում մեր երկրի գըլխին։ Մահուան ճիրաններում պայքարող տաճիկ փաշանները մի կողմից և բոլշեւիզմի կարմիր պատմուճանը հաղած ազրբէջաննեան խաները միւս կողմից՝ նորից սպառնում են Հայաստանի անկախութեան և աղատութեան։ Գիտակցաբար կամ անդիտակցօրէն նրանց օգտին են գործում և մի շարք տարրեր երկրի ներսում, որոնք աշխատում են օգտագործել պարենաւորման ճգնաժամն ու ժողովրդի յոդնածութիւնը, որպէսզի առաջ բերեն անկարգութիւններ և իրենց նեղ եսական տենչերին յագուրդ տան։

Եւ այն ժամանակ, երբ Ազրբէջանի զօրքներն ու հրոսախմբերը շարունակում են արիւննեղութիւնը Պարաբաղում և Գանձակում, այն ժամանակ, երբ տաճիկ ասկեարները շարժումներ են անում Շարուրի և Նախիջեւանի շրջաններում և հրդեհում հայ գիւղերը, զանազան անպատճախանատու խմբակներ վերջ չեն տալիս իրենց գրգռիչ ընթացքին և կամենում են պառակտում առաջ բերել երկրի մէջ, առանց հաշուի առնելու, որ ամէն մի խլրում առաջ կը բերէ անիշխանութիւն ու պարենաւորման սուր տագնապ եւ կը զրկէ ժողովուրդը ապրուստի միջոցներից։

Քաղաքացինե՛ր, Հայաստանը կարիք ունի հանգստի և համերաշխութեան։ ո՞չ մի յուղում, ո՞չ մի խլրում — ամէն ոք պէտք է գտնուի իր գործի և պաշտօնի գլխին։ Զինուած պարլամէնտից ստացած արտակարդ լիազօրութիւններով՝ կառավարութիւնը դիմում է ձեր քաղաքացիական գիտակցութեան և հրաւիրում ամէնքիդ, հայ ժողովրդի գոյութեան այս ճգնաժամին վայրկեանին, համախմբուել կառավարութեան շուրջը, որի նշանաբանն է՝ Հայաստանի ամկախութեամ և ազատութեամ պաշտպանութիւմն ու Սերքին դեմոկրատիկ կարգերի ամրապնդումը։ Այս նպատակներն իրագործելու համար, կառավարութիւնը չի խնայի և ո՞չ մի ձիգ, և նա կը յաղթէ ձեզ հետ և ձեզ համար։

Նոյն ժամանակ յայտարարուեցաւ բոլոր դաշնակցականներու ընդհանուր զօրաշարժ։ Կազմաւեցան կամաւորական գունդեր և առանձին զօրաբամաս մը Անդուհի հրամանատարութեան տակ, վերադրաւելու համար Ալեքսանդրապոլը։ Կաչեր հրամարակեցին նոեւ հայ սոցիալ-դեմոկրատները. Հայ ժողովրդական կուսակցութիւնը, Անկուսակցականներու Միութիւնը, Բամկավար կուսակցութիւնը իր կոչին մէջ կ'ըսէր Մայիսեան ազստամբութեան մտախն. «Ամէն հայ մարդ, որ իր երակներուն մէջ հայ արիւն կը կրէ և իր գլխուն մէջ փոքր ինչ խելք ունի, կը դատապարտէ այդպիսի խելագար շարժումը, և՛ս առաւել թրքանայերս, որ անոր անմիջական հետեւանքները կը կրենք։ Այդ շարժումը ինչ տեսակ շարժառիթներ ալ ունեցած լինի, չի կրնար արդարանալ, և մենք մահաւորապէս պէտք է ծառանանք անոր դէմ և մեր բոլոր ոյժերը ի սպաս գնենք կառավարութեան՝ իր բնին մէջ խեղդելու զայն և շնդեցնելու իր ոճարապարտ նոյտառակէն»։

Հանրապետութեան բանակը յաջողեցաւ ճզմել ամպստամբութիւնը. Մայիս 13ի գիշերը ազստամբները լքեցին զրահապատ գընացքը և վախան սմանք դէպի Աղքարա՛ թուրքերու մօտ, ոմանք պահուեցան քաղաքին մէջ։ Զերբարկալուեցան և արտակարգ դատարանին յանձնուեցան Մուստյէլեան, Մէլքոնեան և ուրիշներ, որոնք մահուան պատիժ ստացան։ Խոռվութիւններուն, կարելի եւ դու քանի մը օրերու ընթացքին վերջ տալ կարսի, Սարըզամիշի, Նոր Պայտագիտի և Խջեւանի մէջ։ Պոլշեւիկեան ազստամբութեան հաշուելարդարը զուգադիպեցաւ Մայիս 28ի Անկախութեան տարեկարձին. Երեւանի մէջ եւ Հայաստանի ամէն կողմերը բացառիկ հանդիսութիւններ տեղի ունեցան։

Երկրին մէջ զօրաւոր իշխանութիւն մը հաստատուելէ վերջ, հետագայ երեք ամիսներու ընթացքին, կառավարութիւնը յաջողեցաւ զինական ուժով վերջ տալ նոեւ Զանդիրասարի, Պէօյուք Վետիի, Կողըի, Շարուրի և այլ շրջաններու մէջ դանուած թաթարներու ազստամբական վիճակին։ Թաթարներու մեծ բազմութիւններ հեռացուեցան Հայաստանէն, ապաստանելով Պարսկաստան։

1920ի ամառը, Հայաստանի Հանրապետութեան սահմանները կը տարածուէին Դարաբաղէն մինչեւ Օլթիի ածխահանքերը։ Հայրենիքը կ'ամրապնդուէր ներքին և արտաքին ճակատներու վրայ։

## ՀՈԳԱԾԱՐԱԿԻ ՀՈԳԱԾԱՐՈՒԹԻՒՆԸ.

Հաշտութեան Վեհաժողովը 1919 Յունուար 30ին որոշած էր ազատել Հայոստանը և հոգատար մը նշանակել Աղքերու Դաշնակցութեան Ռւխտի 22 րդ կէտի համաձայն որ կը վերաբերի միջազգային հոգատարութիւններու (մանտա) հարցին։ Իսկ Մարտ 20ին Չօրսերու Առհուրդը, նախագահ Աւելացնի նախաձեռնութեամբ, որուեց Մերձաւոր Արեւելք դրկել Միացեալ Նահանգներու, մը բանապահի, Անդլիոյ և Խտալիոյ պատուիրակութիւններէն բազկացած միջազգային յանձնախումբ մը՝ տեղեկութիւններ հաւաքելու համար Օսմ. Կայսրութեան անջատուելիք հողամասին վրայ տպող աղդաբնակութեան կարիքներուն մտաին։

Այդ յանձնախումբը չհաւաքուեցաւ։ Միայն ամերիկեան պատւիրակներ՝ Քինկը և Քրէյնը քննութիւններ կատարեցին 1919 Յունիս 10էն մինչև Յուլիս 21։ Անոնք այն եղրակացութեան եկան, որ նախկին Օսմ. Կայսրութեան պէտք է կազմուին երեք նոր քաղաքական միաւորներ՝ Հայոստան, միջազգային պետութիւն Պոլսոյ մէջ և Թուրքիա։ Այս երկիրներէն իւրաքանչիւրին հոգատարութիւնը պէտք է յանձնուի որեւէ պետութեան։ Թէ այս մտանաւոր հոգատարութիւնները և թէ ընդհանուր հոգատարութիւնը բոլոր երեքին վրայ պէտք է յանձնուի մէկ պետութեան։ Առանձնապէս դժուար է Հայոստանի հոգատարութեան իրականացումը։ Պէտք է նոր պետութիւն մը կազմել շրջապատի ընդհանուր թշնամական վերաբերումին մէջ։ Արդ, անհրաժեշտ է որ Հայոստանի հոգատարութիւնը ստանձնած պետութեան ճիգերը չչէղոքացուին ուրիշներու կողմէ։ Եւրոպական զանազան պետութիւններու նպատակներն ու ձգտումները Փոքր Ասիոյ մէջ այնքան ներհակ են, որ բոլորովին անխոհեմութիւն կ'ըլլայ հոգատարութեանց յանձնումը ատրբեր իտէալներ և կառավարական տարբեր եղանակներ ունեցող պետութիւններու։ Եթէ այս պայմաններուն մէջ Թուրքիան (Հաւշուած Հայոստան) բաժնուի աղդեցութեան գօտիներու, Հայոստանի հոգատարութիւնը կը հանդիպի սնայալթահարելի արգելքներու։

Քննիչ պատուիրակութիւնները այն եղրակացութեան եկան, որ այդ հոգատարութիւնը պէտք է ստանձնէ Ամերիկան, որ բուլոր պետութիւններէն ամենէն յարմարն է ստանձնելու համար Պոլսոյ հոգատարութիւնը, որովհետեւ հողային և ուղմագիտական շահեր չունի այնտեղ և ջերմ համակրանքով կը վերաբերուի նըման պետութեան նպատակներուն։

Հոգատարութիւնը ընդունելու պարագային, Միացեալ Նահանգները նախապէս պէտք է համազութին՝ ա. — որ այդ հոգատարութիւնը ցանկալի է թուրքերուն և որ անոնք ոչ միայն պատրաստ են հայկական պետութեան կազմութեան համար հող տրամադրելու, այլ և խրախուսելու հայերու վերագարձը այնտեղ. բ. — որ Ռուսաստանը հրաժարի իր բոլոր յաւակ ութիւններէն կովկասեան Հայաստանի նկատմամբ և գ. — որ Դաշնակիցները հրաժարին ազգեցութեան շրջաններէն:

Իբրեւ լրացում Քինկի և Քրէյնի կատարած քննութեան, նախագահ Ռեփլիալ Հայաստան զրկեց նոր առաքելութիւն մը զօրավար Ճէյմս Հարապըրտի զեկավարութեամբ: Վերջինին եզրակացութիւնները և միաքերը զուգադիսկեցան Քինկի և Քրէյնի եզրակացութիւններուն: Հարապըրտ կը կարծէր, որ ընդհանուր հոգատարութիւնը իր մէջ պէտք է առնէ նաև Անդրկովկասը և որ Անկախ Հայաստանի ստեղծման համար անհրաժեշտ է զինուորական մեծ ոյմեր մտցնել Հայաստան: Զօր. Հարապըրտ կը գտնէր, որ Հայաստանի հոգատարութեան ստանձնումը Ամերիկայի կողմէն, անհրաժեշտ է՝ վերջ տալու քրիստոնեաներու նկատմամբ գործուող գոզանութիւններուն: Բացի այդ, Մ. Նահանգները, իբրև Ազգերու Դաշնակցութեան հիմնադրութեան նախաձեռնող, պէտք չէ խուսափին իրենց վրայ դրուած պատախանատուութենէն: Միեւնոյն ժամանակ ան ցոյց կուտար, որ հոգատարութեան ստանձնումը կրնայ պատճառ դառնալ, որ Մ. Նահանգները միջը ճուին եւրոպական քաղաքականութեան մէջ և հարկադրութին ուժեղացնել Միացեալ Նահանգներու բանակն ու նաւատորմը, որ պէսդի կարողանան ապահովել անարգել հաղորդակցութիւնը Պոլսոյ հետ:

Պետութիւններէն ոչ մէկը չստանձնեց Հայաստանի հոգատարութիւնը: Մ. Նահանգները, հակառակ կատարուած կրկնակ քըննութիւններուն, լուռ կը մնային, և Գերագոյն Խորհուրդը անհըրաժեշտ համարելով Հայաստանի վերաբերմամբ կիրարիել Ազգ. Դաշնակցութեան Ռւխտի 22-րդ կէտը, Լորտ Քըրզնի 1920 Մարտ 12ի հեռագիրով առաջարկեց Ազգ. Դաշնակցութեան, իր վրայ առնելու Անկախ Հայաստանի պաշտպանութիւնը:

Քննելով այս առաջարկութիւնը, Ազգ. Դաշնակցութեան Խորհուրդը, 1920 Ապրիլ 11ին Գերագոյն Խորհուրդին ուղղեց յուշագիր մը, որով կը հաստատէր, թէ ինքը Անկախ Հայկական պետութեան ստեղծումը կը համարէ մարդկութեան պարտականութիւնը: Բայց և այնպէս, հնարաւոր չի գտներ հոգատարութեան ստանձնումը, որովհետեւ Խորհուրդը պետութիւն չէ. ան իր տրա-

մադրութեան տակ ոչ զօրք ունի և ոչ նիւթական միջոցներ։ Ուխտի 22րդ կէտը չի նախատեսեր որեւէ դէպք, որ Առքնուրդը կարող է իր վրայ առնել երկրի մը հոգատարութիւնը, ընդհակառակն, Ուխտը Առքնուրդին կը հրահանգէ հսկել պետութիւններու վրայ, որ ասո՞նք գործադրեն հոգատարութեան պայմանները Օռմանեան կայսրութեան նախկին մասերուն վրայ։ Այս պատճառով Առքնուրդը անհրաժեշտ կը գտնէ, որ Ազգ։ Դաշնակցութեան անդամ պետութիւններէն մէկը ստանձնէ հոգատարութիւնը՝ Ազգ։ Դաշնակցութեան հակակշռին ներքեւ ու բարոյական աջակցութեամբ։

Հաշտութեան դաշնադրի նախազիծը 1920 Մայիսին յանձնըւած էր Թուրքիային, միւս կողմէն շարունակուեցաւ հոգատար պետութեան որոնումը։

Նախագահ Ռւիլսըն Գերագոյն Առքնուրդի առաջարկը՝ Հայաստանի հոգատարութիւնը Հիւս. Ամեր. Միացեալ Նահանգներուն յանձնելու մասին՝ ստացաւ 1920 Ապրիլ 25ին։ Բայց ան, աւելի առաջ, Ապրիլ ամսին, Ծերակոյտին ներկայացուցած էր զօր։ Հարպերտի տեղեկագիրը։ Ծերակոյտի արտաքին գործոց յանձնաժողովը 1920 Մայիս 12ին ընդունեց բանաձեւ մը, որ, հայ ժողովուրդին իր համակրանքն արտայայտելէ վերջ, կը սահմանափակուէր միայն լիազօրելով նախագահը՝ թրքական ջուրերը ուղարկել ուղմանաւ մը Հիւս. Ամեր. Միացեալ Նահանգներու շահերը պաշտպանելու համար։

## ԶՕՐ. ՀԱՐՊԵՐՏԻ ՏԵՂԵԿԱԳԻՐԸ

Հայաստանի հոգատարութեան մասին, զօր. Հարպերտը իր տեղեկագիրը ներկայացուց նախագահ Ռւիլսընին։ Տեղեկագիրը հետեւեալ եղբակացութիւնը ունէր։

«Մեր առաքելութիւնը միշտ մտադիր էր բարոյական ճնշում բանեցնել հարցաքննութիւններով իր այցելած վայրերուն մէջ։ Մեր Թրանսույէն ուղեւորութեան սկսելէն տմիսներ առաջ, շտապնակալի տեղեկագիրներ կուգային կովկասէն, մանաւանդ թուրք բանակին կտղմակերպեալ մօտալուտ յարձակումներու մասին հին ռուսական սահմանագլխին վրայ։ Այս տեղեկագիրները նկատի ունենալով՝ Թուրքիոյ մէջ մեր այցելութեան վայրերը այնպէս ծրագրեցինք, որ այս տեղեկագիրներու իսկութիւնը ճշշգէինք և, եթէ կարելի ըլլար, զանոնք արդիլելու համար ազդեցութիւն բանեցնէինք։

Թուրք սահմանագլուխը Սեւ ծովէն մինչեւ Պարսկաստան քըն-  
նութեան առարկայ եղաւ, և տեղեկագիրները արդարացնող կա-  
զութիւն չգտանք: Թուրք բանակը սահմանագլխին վրայ կեղրու-  
նացած չէր: Անոր կազմակերպութիւնները շատ նուազեր էին ։  
Երկրի մէջ զինուորական և քաղաքային ժողովուրդին մեծ պա-  
կասը կայ:

Բոլոր թուրք կարեւոր քաղաքներուն մէջէն որ անցանք, մեր  
առաքելութեան պետը թուրք պաշտօնական անձանց հետ տեսնը-  
ւեցաւ: Քրիստոնեայ հասարակութեանց մասին հարցումներ եղան  
և միշտ անոնցմէ ոմանց հետ տեսութիւններ եղան: Միսիոնարնե-  
րու և բնիկ քրիստոնեաններու մասին Ամերիկայի ունեցած հետա-  
քրքրութիւնը անպատճառ չեցուեցաւ: Հայկական տեղահանու-  
թիւններն ու ջարդերը, ինչպէս նաև վերապրոզներուն վերադար-  
ձը ամէն առիթով խօսակցութեան նիւթ եղաւ: Թուրք պաշտօ-  
նէութեան հասկնալ տուինք, թէ իրենց երկիրը աշխարհին առջե-  
դատավարութեան մէջ է:

Մեր առաքելութեան այցելութեան բարոյական ազդեցութիւ-  
նը կարեւոր եղաւ ապահովելու քրիստոնեաններուն կեանքն ու ինչ-  
քը, մինչև որ Խաղաղութեան վեհաժողովը գործնական քայլեր  
առնէ:

Կրկին կը մատնանշենք, որ եթէ Ամերիկա հոգատարութիւնը  
ստանձնէ, ասոր պատճառները պէտք է ըլլան միջազգային պար-  
տականութեան բարձր զգացումը եւ Ազգերու Ժողովին միաձայն  
խնդրանքը: Առանց կոնիսաւ այդ պայմանները ապահովելու այս-  
պիսի դժուարին գործ մը ստանձնել՝ աղէտաւոր պիտի ըլլայ-  
Քաղմաթիւ շահեր ունին ուրիշները, որոնք բախում պիտի ունե-  
նան երկրի ամերիկեան պատշաճ կառավարութեան հետ, և Ամե-  
րիկան անպատճառ իր պայմանները պէտք է ընդունել տայ հոգա-  
տարութիւնը ստանձնելէ առաջ: Բոլոր կարելի նախազգուշու-  
թիւններ պէտք է իրագործուին միջազգային կնճռառութեանց  
դէմ: Ըստ մեր կարծիքին, Ֆրանսա և Անգլիա պաշտօնապէս մաս-  
նաւոր երաշխաւորութիւն պէտք է տան, նուօիտ և Գերմանիա  
մասնաւոր կերպով պէտք է հաւանին Թուրքիոյ և կովկասի են-  
թարկուած կարգադրութեան համար: Այս պետութիւնները պէտք  
է երաշխաւորեն, որ պիտի յարգեն եղած երաշխաւորութիւնները:  
Հետեւեալները մասնաւոր կարեւորութիւն ունին.—

Թուրք կայսրութեան արտաքին յարաբերութիւնները քացար-  
ձակապէս հակակշոփ ենթարկել: Թուրքիա ոչ պիտի զրկէ ուրիշ-  
տէրութիւններ և ոչ ալ ուրիշ տէրութիւններ իրեն պիտի զրկեն-  
որեէ դեսպան, հիւպատոս և կամ դիւտնագիտական ներկայացուցիչ:

Մենաշնորհները, եթէ երկրի շահերուն հակառակ են, պէտք է ենթարկուին քննութեան:

Հոգատառութեան տեսակէտէն անբաղձալի մենաշնորհները, որոնց դործաղրութիւնը սկսած չէ, պէտք է լուծուին: Ի հարկին հատուցում ընկել այսպիսի մենաշնորհ ունեցողներուն:

Զնջել այն սխտեմը, որով կարգ մը եկամուտներ յատկացուած են մասնաւոր նպատակներու: Թոլոր եկամուտները պէտք է հոգատարութեան գանձատան մէջ մտնեն և բոլոր պարտատէրերը պէտք է ստանան իրենց վճարումները միեւնոյն գանձատունէն:

Թուրք ելեւմտական գործերու օտարներուն կողմէ զեկավառուիլը պէտք է դադրի, այսինքն՝ Հանրային Պարտուց Վարչութիւնը պէտք է լուծուի, պէտք է պահուին, եթէ պէտք ըլլայ, անոր անդամներէն ումանք, իրը խորհրդատուներ, թուրք ելեւմուտին տեղեակ ըլլայնուն համար:

Կայսրութեան բոլոր օտար պարտքերը պէտք է միացուին և վճարուին:

Այն երկիրները, որոնք թրքական կայսրութեան հողամասերը ստացեր են, ինչպէս Սիւրիա և Միջադեռք, պէտք է ստանձնեն նաև իրենց բանաւոր բաժինը թուրքիոյ թղթադրամին, օտար պարտքերուն և հաւանական վճարուելիք հատուցումին:

Պէտք եղած յայտարարութիւնը ընելով՝ զնջել թուրքիոյ ունեցած բոլոր առեւտրական դաշնագրութիւնները:

Երբ հոգատար կառավարութիւնը ուղէ, բոլոր օտար կառավարութիւններն ու բանակները պէտք է հեռանան:

Վերոյիշեալ թելադրութիւններէն շատեր դիւրութեամբ պիտի չընդունուին: Ծատ մը ազգեր թուրքիոյ մէջ տնտեսական առանձնաշնորհումներ ունին և առանց բողոքելու պիտի չուզեն զանոնք կօրանցնել:

Պատճառաբանութեան պէտք չկայ ցոյց տալու համար, թէ Ամերիկա չի կրնար հանգուրմել իր ելեւմտական քաղաքականութեան զեկը ձգելու օտար մայրաքաղաքներուն: Պարտքերու վըճարումը, թերեւս մայր գումարէն զեղչելով, բողոքներու փոթորիկը պիտի պայթեցնէ, սակայն պէտք է պնդել այս կէտին վրայ: Հակառակ պարագային ամերիկեան իշխանութիւնը շփոթութեան պիտի մատնուի և իր վարկը վտանգի պիտի ենթարկուի:

Մեր առաքելութիւնը իր պարտականութիւնը չի նկատեր յանձնաբարութիւն ընկել Ամերիկային՝ Մերձաւոր Արեւելքի հոգատարութիւնը ստանձնելու համար: Հետեւեալ թեր ու դէմ պատճառները կ'արձանագրէ անոր դործաղրութեան համար՝ յենուելով իր ստացած տեղեկութեան վրայ վեց շարաթնե-

քու միջոցին, երբ շարունակ յարաբերութեան մէջ էր այդ երկըի ժողովուրդին հետ :

Թէ ինչո՞ւ համար հոգատարութիւնը պէտք է ստանձնէ Ամերիկան .—

1.— Ամերիկան իրը կարեւոր հիմնադիրներէն մին Ազգերու ժողովի կողմակերպութեան, բարոյապէս պարտաւոր է ընդունելու հոգատար պետութեան մը պարտականութիւնները և պատասխանատութիւնները :

2.— Պէտք է աշխարհի խաղաղութիւնը սպահովել մարդկութեան ճամբաններուն խաչածեւուած վայրը, որ պատմութեան ըսկիզրէն ի վեր պատերազմներու պատճառներուն կեղրոնը հազած է :

3.— Ներկայ դարուն մէջ մարդկութեան օդտակար ըլլալու համար ամենամեծ առիթը կը ներկայացնէ Մերձաւոր Արեւելքը, — պարտականութիւն մը, որուն համար Ամերիկան լաւագոյն յարժարութիւն ունի իր անշահախնդիր քաղաքականութեամբ բարգաւաճ վիճակի մէջ դնելու ժողովուրդները, փոխանակ շահաղործելու միայն անոնց նիւթական աղբիւրները : Առոր վկան են Քուպան, Փորթօ Ռիքոն, Փիլիպեան կղզիները, Հավայեան կղզիները և Փանաման :

4.— Մերձաւոր Արեւելքի բոլոր ժողովուրդներուն գրեթէ միաձայն ընարութիւնն ու ջերմ յոյսը Ամերիկան է :

5.— Ամերիկա արդէն միլիոններ կը ծախսէ սովամահութենէ ազատելու համար թուրքիոյ և կովկասի ժողովուրդները և, եթէ հոգատար ըլլայ անոնց, այս դործը աւելի արդիւնաւորութեամբ պիտի կատարէ :

6.— Նայերու միակ յոյսը Ամերիկան է : Անոնք ի նկատի կ'առնեն միայն ուրիշ տէրութիւն մը, որ է Անգլիան, բայց կը վախնան, որ իրենց շահը զոհը պիտի ըլլայ իր հարիւրաւոր միլիոններով մահմետական հպատակներու հասարակաց կարծիքին : Ուրիշները վախ ունին Անգլիոյ կայսերական քաղաքականութենէն և անոր սովորութենէն թէ՝ ուր որ անոր դրօշակը ծածանի, հոն կը մնայ վերջնականապէս :

Ոչ միայն Մերձաւոր Արեւելքի ամբողջ ժողովուրդին առաջին ընարութիւնն է Ամերիկան, այլ և բոլոր մեծ պետութեանց, եթէ իրենք պիտի չընարուին :

Ամերիկեան ոյժը բաւարար է, անոր անցեալը մաքուր և շարժառիթները կասկած չեն վերցներ :

7.— Առաջին հինգ տարիներէ յետոյ հոգատար կառավարութիւնը ինքնապահ կրնայ ըլլալ : Երկաթուղիներու շինութիւննեւ

ըը աւելի առիթներ պիտի ներկայացնեն մեր (ամերիկեան) դրամագլխին համար։ Առեւտրական առաւելութիւններ պիտի ունենայ Ամերիկան ոչ միայն հոգատարական երկիրներու, այլ և մօտակայ երկիրներու մէջ, ինչպէս Ռուսիա, Ռումանիա են։

Ամերիկան պիտի մաքրէ հիւանդութեանց և աղտոտութեանց այս վայրը, ինչպէս որ ըրաւ Քուպայի և Փանտամայի մէջ։

8.— Ամերիկեան ժողովուրդին պիտի տայ լաւ կրթութիւն մը աշխարհի քաղաքականութեան մէջ։ Ասպարէզ պիտի հայթայթէ ոմերիկեան ոգեւորութեան ու կորովին եւ փայլուն օրինակ մը պիտի ստեղծէ։

9.— Հայերու և ուրիշ քրիստոնեաներու ջարդը որոշ կերպով պիտի դադրի, եւ արդարութիւն պիտի ունենան թուրքը, քիւրդը, յոյնը և ուրիշ ազգեր։

10.— Ամերիկեան զօրութիւնն ու պատիւը պիտի շատնան ամէն տեղ, ու Ամերիկայի մէջ Մերձաւոր Արևելքի վերածնունդին համար հետաքրքրութիւն առաջ պիտի գայ։

11.— Իր միսիոնարներուն ու քոլէճներուն պատճառաւ Ամերիկան բարոյապէս հետաքրքրուած է Մերձաւոր Արևելքով։

12.— Եթէ Ամերիկան չընդունի այս պատասխանատութիւնը, հաւանաբար միջազդային նախանձը թոյլ տայ որ թուրքը շարունակէ իր անիշխանութիւնը։

13.— Եւ Ենովան ըստ Կայէնին, ուր է եղբայրդ՝ Աբէլ, Եւ ան ըստ, չեմ գիտեր, եղբօրս պահապահնն եմ։

Աւելի լաւ է միլիոններ ծախսել հոգատարութեան համար, քան թէ պիլիոններ պատերազմներու համար։

14.— Ահաւասիկ հսկայ գործ մը, որ ամբողջ աշխարհը կ'ընդունի թէ Ամերիկան ուրիշ որեւէ տէրութենէ աւելի լաւ կրնայ կատարել։ Ամերիկան նիւթական միջոցներ ունի. ունի նաեւ մարդիկ։ Այս գործով ան իր ժողովուրդին համար ունեցած պարտականութեան մէջ պիտի չթերանայ։ Եւրոպական գործերու չըխառնուելու իր աւանդական քաղաքականութիւնը պատճառ չեղաւ յաջողօրէն մասնակցելու Մեծ Պատերազմին։ Չէ՞նք, որ ըսեն թէ մեր երկիրը (Ամերիկան) համարձակութիւն չունի նոր և դժուար պարտականութիւններ ստանձնելու։

Թէ ինչո՞ւ Ամերիկան պէտք չէ ստանձնէ հոգատարութիւնը։

1.— Ամերիկան ունի աւելի առաջ և աւելի մօտ օտար պարտականութիւններ և պատերազմի պատճառաւ շատ մը ներքին խնդիրներ ու անոնց պատասխանատութիւնները։

2.— Այս երկիրները դարերէ ի վեր զինուորականութեան և կայսերականութեան ռազմակաշտերը եղած են։ Ամէն հաւանակա-

նութիւն կայ, որ փառասէր ազգեր տակաւին պիտի աշխատին աւնոնց իշխելու: Մոնրոյի վարդապետութեան դէմ է և հաւանական է, որ վերջ ի վերջոյ նորահաստատ Առևսիոյ մը հետ գործ ունենանք:

3.— Մարդասիրութեան պէտք է սկսինք մեր մէջը: Բաւականաչափ դժուար կացութիւններ արդէն մեզի կը սպասեն, մեզի պատկանող և կամ մեր ազդեցութեան ստհմանին ներքեւ գտնըւող երկիրներուն մէջ:

4.— Ամերիկա որեւէ կերպով պատճառ եղած չէ և չի կրնար պատասխանատու ըլլալ Մերձաւոր Արհեելքի քաղաքական, ընկերային և կամ տնտեսական կացութեանց: Առանց հակասութեան կրնանք մերժել:

5.— Ամերիկեան մարդասիրութիւնն ու ողորմութիւնը աշխարհի չորս կողմը տարածուած են: Ասանկ քաղաքականութիւն մը մեզ պիտի ստիպէ ուրիշներու գործերուն խառնուելու և մեր մարդասիրական կարողութիւնը պիտի սպառէ:

6.— Ուրիշ աէրութիւններ, մանոււանդ Անգլիա և Ռուսիա, շաբունակ հետաքրքրութիւն ցոյց տուեր են Հայաստանի քարօքութեան համար: Անգլիա յարմար է թէ՛ փորձառութեամբ և թէ կառավարութեամբ. դրամի և վարժ մարդոց մեծ միջոցներ ունի: Թերեւս ան հայ ձգտումներուն այնքան համակիր չըլլայ, սակայն իր իշխանութիւնը պիտի երաշխաւորէ ապահովութիւն և արդարութիւն:

Ամերիկա մեայուն օտար քաղաքականութիւն մը չի կրնար պահել: Մերակոյտի մը որոշումները յաջորդը կրնայ բնկանել: Նոյնիսկ դաշնադրութիւններ կրնան ոչնչացուիլ, ջնջելով անոր համար պէտք եղած յատկացեալ գումարները: Անկողմնակցութիւն գրեթէ անկարելի է ամերիկեան կառավարութեան համար:

7.— Ամերիկային ծախսը պիտի շատնայ, թերեւս բանակին ու ծովային ուժերուն յաւելում պէտք է ըլլայ: Մեծ թուով ամերիկացիք ծառայութիւն պիտի ընեն գարշելի և վտանգաւոր հիւանդութեանց վայր եղող երկրի մը մէջ. Տարակուսելի է որ շատ մը տարիներու միջոցին, երկաթուղինները իրենց դժուարին չինութեանց պատճառաւ կարողանան գործածուած դրամագլխին տոկոսը բերել: Հոն երկաթուղիի ձեռնարկի մը համար, առանց կառավարութեան երաշխաւորութեան, դրամագլուխ գտնել անկարելի է:

Եթէ միեւնոյն ջանքերն ու գումարները վատնենք՝ աւելի շատ առեւտուրի առաւելութիւններ կրնանք ունենալ մեզի մօտիկ տեղեր, քան Ռուսիա և Ռումանիա:

Շատ մը ազգեր, որոնց հետ հիմա բարեկամ ենք, մեզի թշշ-

նամի պիտի ըլլան, իրենց մօտիկ ու մրցակից ըլլալով, իրենց քառագուկանութիւնն ու փառասիրութիւնը խոչածեւած ըլլալնուահամար :

8.—Մեր ոգեւորութեան և կորովին համար պէտք եղած ասպարէզը կայ մեր մօտ և մօտակայ երկիրներուն մէջ։ Մերձաւոք Արեւելքի գործերուն միջամտելով՝ մեր զինուորական դիրքը պիտի տկարացնենք, այսինքն՝ պիտի կորսնցնենք առաւելութիւնը Ատլանտեան ովկիանոսին վրայ, որ մեզ կը բաժնէր հաւանական թշնամիէ մը։ Մեր արդարասէր անունը կրնայ տրտտաւորութիւն։ Այսքան հեռաւոր երկրի մը հոգատարութեան մը տրդիւնաւոր հսկուութիւնը շատ դժուար պիտի ըլլայ և կամ անկարելի։ Մենք աշխարհի քաղաքականութեան մէջ աւելի կրթութեան պէտք չունինք։

9.—Խաղաղութիւնն ու արդարութիւնը կարող են ապահովութիւն միեւնոյն չափով որեւէ ուրիշ մեծ պետութեան մը ներքեւ։

10.—Ամերիկեան կիսագունդին և Հեռաւոր Արեւելքի մէջ մեր ապագայ պատասխանատուութեան հտմար ունենալիք պահեստի ոյժը պիտի տկարանայ և սպառի։ Կ. Պոլսոյ հետ մեր հաղորդակցութիւնը ուրիշ ծովային տէրութեանց շնորհին ենթակայ պիտի ըլլայ, մանաւանդ Անդլիոյ, որուն ճիպրալթարը, Մալթան եւնը ճամբրու վրայ են։

11.—Նոյնիսկ թուրքերը յարգեր են մեր հաստատութիւնները պատերազմի և ջարդերու միջոցին։ Արեւէ ուրիշ հոգատար աղջ մը անոնց հանդէալ համակրութիւն և յարգանք ցոյց պիտի տայ։

12.—Խաղաղութեան վեհաժողովը որոշապէս իմացուց թուրք կառավարութեան, որ հոգատարութեան ենթակայ կրնայ ըլլալ Աներեւակայելիէ, որ Ազգերու ժողովը այսուհետեւ թոյլ տայ տյդ կառավարութեան անսանձ իշխանութիւնը։

13.—Ամերիկայի առաջին պարտականութիւնն է իր ժողովուրդին և իր մերձաւոր գրացիներուն հանդէալ։

Այս յանդգնութիւնը զէթ սերունդ մը պիտի տեւէ, և անոր առաջին հինգ տարիներու ծախսերուն համար ամերիկեան Մերակոյտը պէտք է հայթայթէ 756,014,000 տոլար։ (Տեղեկագիրը կուտայ մանրամասնութիւնները այս գումարին)։

Առանց Մերձաւոր Արեւելք այցելելսւ, ամերիկացի մը անկարող է հասկնալ թէ որքա՞ն յարգանք, հաւատք և սէր կայ Ամերիկայի հանդէալ այդ բոլոր երկիրներուն մէջ։ Դժուար է ըսել, թէ ի՞նչ է ատոր բուն պատճառը։—Մեր աշխարհածանօթ անուշնը է արդեօք որ մենք արդարագործ ժողովուրդ մըն ենք, հիացում մը արդեօք մեր պատերազմին անշահախնդրօքէն մասնակցելուն համար, թէ այն յոյսը թէ միենոյն ոգիով մենք կրնանք

լուծել ներկայ պատերազմէն առաջ եկած մեծ խնդիրները, կամ թէ մէկ գարու միջոցին ամերիկեան անձնութէր ու անաշառ սիստոնարական և կրթական գործերը, — ամէն պարագայի տոկ Ամերիկան միակ յոյսն է ամրող Մերձաւոր Արևելքի ժողովուրդներուն, քրիստոնեայ, մահմէտական, հրէայ, հարուստ և կամ ողբատ: Ասիկա շատ հաճելի է և կը չոյէ այստեղերը եղող ամերիկացիներու հպարտութիւնը: Սակայն, ասիկա ծանր պատասխանատութիւններ կը բերէ որոշելու համար խոշոր խնդիրները այդպիսի հաւատքի մը արժանի լրջութեամբ:

Այսպիսի զգացումներու վրայ ստանձնուած բեռը պէտք է տանիլ առնուազն սերունդ մը այնքան դժուար պարագաներու ներքեւ, որ կրնանք դիւրութեամբ կորսնցնել աշխարհին մեր վրայունեցած հաւատքը: Եթէ մերժենք հոգատարութիւնը ստանձնել, հոգ չէ թէ որքան իրաւացի ըլլան մեր պատճառները մեր տեսա, կէտէն, միլիոններով ժողովուրդ մեզ պիտի նկատեն ազգ մը, որ յուսախաթ ըրաւ զիրենք, ազգ մը, որ իր մեծ պատերազմի մէջ մտնելով ստանձնած պաշտօնը կիսկատար թողուց»:

## ՆԱԽԱԳՈՀ ՌԻԴՅՈՒՆԻ ՊԱՏԳԱՄԱԳԻՐԸ

1920 Ապրիլ 20 ին, նախագահ Ռեփլիսըն զօր. Հարապըրտին տեղեկագիրը զրկեց Միացեալ Նահանգներու Ծերակոյտին: Իսկ 1920 Մայիս 24-ին, նախագահ Ռեփլիսըն Ծերակոյտին ուղղեց հետեւալ պատգամագիրը.—

«Ծերակոյտի պարոններ,

«1920 Մայիս 14-ին, ստացայ ձեր պաշտօնական հաղորդագրութիւնը, որ կը պարունակէր հետեւալ պատճառարանութիւններն ու որոշումները.—

«Քանի որ Ծերակոյտի Արտաքին Յարաբերութեանց կոմիտէին կատարած քննութեանց միջոցին վկայութիւնները որոշ կերպով հաստանցին ճշմարտութիւնը տեղեկագրուած ջարդերուն և ուրիշ վայրագութեանց, որոնց պատճառաւ հայ ժողովուրդը առապեցաւ.

«Քանի որ ամերիկեան ժողովուրդը խորապէս զգածուած է Հայաստանի մէջ եղած այժմեան անապահովութեան, սովամահութեան և թշուառութեան ողբալի պայմաններէն և

«Քանի որ Հայաստանի Հանրապետութեան անկախութիւնը

պատշաճօրէն ճանչցուած է Հաշտութեան բարձր Համաժողովէն և Միացեալ Նահանգներու կառավարութենէն, հետեաբար կ'որոշուի այս առթիւ Ամերիկեան Ծերակոյտին անկեղծ շնորհաւորութիւնները մատուցանել Հայաստանի ժողովուրդին «Հայաստանի Հանրապետութեան» ճանաչումին համար, առանց վեսակլու խնդրոյ առարկայ նզած հողամասերու սահմանագլուխներուն :

«Իմերիկեան Ծերակոյտը կը յուսայ, որ հայ ժողովուրդը շուտով պիտի ունենայ հաստատուն կառավարութիւն մը, անհատական ազատութեան և իրաւունքներու պաշշաճ պաշտպանութիւն և ազգային ձգտումներուն իրագործումը :

«Կաթում և այնտեղէն մինչեւ Բագու երկարող երկաթուղիի գծին վրայ ամերիկեան քաղաքացիներու կետնքն ու ինչքը պաշտպանելու համար նախագահէն կը խնդրուի, եթէ հասարակաց շահումն հոգառակ չէ, որ ամերիկեան մարտանաւ ու նաև ազներ զրկուին Պաթում պէտք եղած հրահանգներով, որպէսզի ի հարիին անոնք դործածուին ամերիկեան կնանքն ու ինչքը պաշտպանելու համար» :

Ստացայ ու կարգացի այս վաւերաթուղթը մեծ հետաքրքրութեամբ ու սրատգին գոհունակութեամբ, քանի որ ոչ միայն ան կը պարունակէր իմ համոզումներս ու զգացումներս Հայաստանի ու իր ժողովուրդին հանդէպ, այլ և մանաւանդ ինձի երեցութէ ան կը պարունակէր ամերիկեան ժողովուրդին ձայնը, որ կ'արատայայէր սրատնց համոզում ու խորին քրիստոնէական համակարութիւն՝ մատնանշելով որոշ կերպով մեր պարտականութեան ուղղութիւնը:

Աչ թէ պարզ դիպուտածի մը արդիւնք, այլ նախախնամական կը նկատեմ, որ գրեթէ միենոյն ժամանակ տեղեկութիւն ստացայ Աստ Թէմոյի Խաղաղութեան ժողովէն, թէ պաշտօնապէս սրոշեր են հաստատ դիմում ընել մեր կառավարութեան Հայաստանի հոգատարութիւնը ընդունելու համար:

Այս դիմումին համար անոնք ցու ի սիրտ աւելցուցեր են.

«Ամենաղոյզն վափաք մը իսկ չկայ խուսափելու որեւէ ակնակալուած պատուիանատուութիւն ստանձնելէ. սակայն, նախկին Օսմանեան կայսրութեան կարգ մը մասերուն պատասխանատուութիւնը արդէն ստանձնած են, ինչ որ կը պահանջէ իրենց գրեթէ ամբողջ կարողութիւնը, և կը հաւատան, որ հին աշխարհի ենթակայութենէն ազատուած խոշոր պետութեան մը երեւումը տեսատրանին մէջ աւելի լայն վատահութիւն պիտի ներշնչէ և աւելի խիստ երաշխաւորութիւն պիտի տայ ապագայ տեսկանութեան, քան թէ որեւէ եւրոպական տէրութեան մը ընտրութիւնը» :

Փարիզի ժողովներուն սկիզբները համաձայնութիւն գոյացած էր, որ պատերազմի պատճառաւ գոյութենէ զազրած հին կտութերութեանց պատկանող գողութներու եւ երկիրներու (որոնք տակաւին անկարող են ինքնակառավարման ներկայ պայմաններու ներքեւ) բարօրութիւնն ու բարգաւաճութիւնը քաղաքութիւնութեան սրբազն պարտականութիւնն են, և որ այս պարտականութիւնը կտարելու համար երաշխաւորութիւն արուելու է:

Դիտէինք, թէ թուրք կտութվարութեան նախապէս պատկանող կտրդ մը ժողովուրդներ բարգաւաճումի այն աստիճանին հասեր են, որ կրնայինք առժամապէս զանոնք ճանչնալ իրը անկախ ազգեր, պայմանաւ որ անոնց տայինք կտութարական խորհուրդ և հոգատարի մը օգնութիւնը, մինչեւ որ անոնք ի վիճակի ըլլան ինքնապահութեան:

Այս սկզբունքին յենլով եւ Հայաստանին այսպիսի խորհուրդ և օգնութիւն առլու փափաքով՝ Սան Ռէմոյի ժողովին քաղաքագէտները պաշտօնապէս կը դիմեն ամերիկեան կտութարութեան Հայաստանի հոգատարութիւնը ընդունելու համար:

Ծերակոյտի տեղեկութեան համար հոս կտրելի է աւելցնել, թէ միեւնոյն ժողովի միջոցին որոշում տրուած է խնդրել Ամերիկայի նախագահէն, որ ստանձնէ իրաւուսութիւնը լուծելու էրզրում, Տրապիզոն, Վան և Պիթլիս նահանգներուն մէջ թուրքիոյ և Հայաստանի սահմանագլխին դժուարին հարցը։ Համաձայնած են ընդունել անոր որոշումները ինչպէս նաև անոր առաջարկները անկախ հայկական պետութեան ծովի ելք մը հայթայթելու համար։ Որոշում տուած են, որ վերոյիշեալ պայմանները պարունակութիւն թուրքիոյ հետ կնքուելիք հաշտութեան դաշնադրութեան մէջ և, մինչեւ որ հայ և թուրք սահմանագլուխները ըստ վերեկին որոշուին, անոնք սիրահ մնան ինչպէս այժմ են։

Այսպիսի դժուարին և վտանգաւոր պաշտօն մը ստանձնել իմ պարտականութիւնս սեպեցի։

Սան Ռէմոյի հրաւերին ի պատասխան ստիլովական կերպով խորհուրդ կուտամ և կը խնդրեմ, որ Ծերակոյտը իրաւունք շընորհէ նախագահին՝ Միացեալ նահանգներու համար ընդունելու Հայաստանի հոգատարութիւնը։ Այս թելագրութիւնը կ'ընեմ ջերմ հուատքով, որ անոր կտարումը ամերիկեան ժողովուրդին փափաքը պիտի ըլլայ։

Հայաստանի համար համակրութիւն յառաջ եկած է ոչ թէ մեր ժողովուրդի պղտիկ մէկ մասին մէջ, այլ ան աեզի ոսնեցած է այս երկրի ամբողջ քրիստոնեայ մարդոց և կանանց տրտաքոյ կտրդի ինքնարերութեամբ և անկեղծութեամբ, եւ անոնց յօժա-

բակամ օգնութեամբն է, որ Հայաստան իր գոյութեան ամենէն վտանգաւոր վայրկեանին մէջ գրեթէ ազատուեցաւ։ Այս մեծ և առատաձեռն ժողովուրդը որտանց ընդուներ է հայկական հարցը իրը իր սեփականը։

Այս ժողովուրդին ու անոր կառավարութեան կ'ուղղուին յոյսերն ու ջերմ ակնկալութիւնները աննկարագրելի տառապանքէն ու վտանգէն դուրս եկող Հայաստանի ժողովուրդին, որ գոյութեան համար անհուն ճիգ կը թափէ։ Եւ ես կը յուսամ, որ Մերակոյտը յարմար պիտի դատէ լաւագոյն առատաձեռնութեամբ գոհացում տալու այս յոյսերուն եւ ակնկալութեանց։ Անկախութեան և նորէն խաղաղ կեանքի մը ճիգ թափող շատ մը ազգերու պատասխանատու ներկայացուցիչներուն տուած անվիճելի փաստերէն գիտեմ, թէ ամերիկեան կառավարութիւնը կը վայելէ արտաքոյ կարգի հաւատք եւ վատահութիւն, եւ ես կը հաւատամ թէ քաղաքակրթութեան յուսալի ընթացքը կանգ առնել պիտի տանք, եթէ մերժենք օդտակար բարեկամ և խորհրդատու ըլլալ այս ժողովուրդներէն անոր, որուն օգնելու եւ առաջնորդ հանդիսանալու համար նեղինակօրէն և պաշտօնապէս մեզի դիմում ըլլայ։

Գիտակից եմ թէ՝ Մերակոյտը կը ստիպեմ ընելու շատ վտանգաւոր ընտրութիւն մը։ Սոկայն, այս թելադրութիւնը կ'ընեմ՝ վստահ ըլլալով որ ան ամենամեծ քրիստոնեայ ժողովուրդին ու գիտի ու անոր փափաքներուն համաձայն է։ Մեր ժողովուրդին Հայաստանի հանդէս ունեցած համակրութիւնը գոյացած է անրիծ խղճմտանքէ, մաքուր քրիստոնեայ հաւատքէ և ջերմ փափաքէ մը՝ տեսնելու ամենուրեք քրիստոնեայ ժողովուրդները խնամեալ իրենց տառապանքի ժամանակ, ազատուած իրենց անարդ հըպատակութենէն և նեղութենէն, եւ կարողացած անկախ դառնուլու եւ գրաւելու իրենց անզերը աշխարհի ազատ ազգերու շարքին։ Մեր ճանաչումը Հայաստանի անկախութեան պիտի նշանակէ իրական ազտառութիւն և ազանովեալ երջանկութիւն իր ժողովուրդին համար, եթէ մենք անվախօրէն ստանձնենք հոգատարի մը առաջնորդութեան և օգնութեան պարտականութիւնները։

Զերմօրէն յուսալով և զդալով թէ առւած խորհուրդս Մերակոյտը յօժարութեամբ պիտի չմերժէ՝ կ'առաջարկէի ընդունել Ասն Ռէմոյի ժողովին պաշտօնապէս և լրջօրէն մեզի ուղղած հրաւերը։ Այս ժողովին արուած է ժամանակին Օսմանեան Կայսրութիւն եղող կառավարութեան շատ մը զժուարութիւններն ու խառնակութիւնները յարդարելու զժուարին պաշտօնը, և պահելու կարգ ու կանոն և կեանքի հանդուրժելի պայմաններ այդ կայսրութեան

այն մասերուն մէջ, ուր քաղաքակրթութեան սիրոյն համար անկարելի է այլեւս թրքական կառավարութիւն ունենալ»:

\* \*

**Մերակոյտի «Արտաքին Յարաբերութեանց Կոմիտէն»** 1920 Մայիս 27ին 4ի դէմ 11 ձայնով քուէարկեց մերժել նախագահին յանձնարարութիւնը հսկատարութեան համար և հետեհալը տեղեկագրեց Մերակոյտին.—

Մերակոյտը որոշած է որ Քրոնկիրէսը այսու յարգանօք մերժե նախագահին իրաւունք տալ ընդունելու Հայաստանի հոգատարութիւնը ըստ իր 1920 Մայիս 24 պատգամագրին:

Մերակուտական Հիշդակ միայն ձայն բարձրացուց այս ընթացքին դէմ, թէև ան խորհուրդ չտուաւ նախագահին գոհացում տալու: Նիշդակ հայ հոգատարութեան հակառակ էր, և իր անհամաձայնութիւնը միայն կը կայանար արուած որոշումի լիզուին դէմ: Բայ անոր՝ արուած վճիռը շատ կործ և անվայիլ էր նախագահին առաջարկին:

Մերակոյտը Մայիս 31-ին քուէարկութիւնը վաւերացուց 23ի դէմ 52 քուէով:

Քուէարկութիւնը բարեփոխելու բոլոր ջանքերը ձայներու մեծամասնութեամբ պարտութեան մատնուեցան:

Շատ մը Դեմոկրատներ, որոնք հսկատարութեան սկզբունքին հակառակ էին և 23 բացասական քուէարկուներու մէջ կը գըտնուէին, որոշումին հակառակ քուէ տուին, տուարկելով անոր ու ճիւն:

Մերակուտական Լաճ որոշումի մասին վիճաբանելու առեն ըստ:

«Զեմ փափաքիր, որ այս երկիրը աշխարհին այն տպաւորութիւնը տայ, թէ հայ ժողովուրդին համակիր չէ: Հայերը ազնիւ ժողովուրդ են: Անոնք օգնութեան արժանի են, սակայն օգնելու շատ մը կերպեր կան՝ առանց Միացեալ Նահանգները մէջը խոսնելու»:

Որոշումը փոխելու համար քուէարկեցին ծերակուտականներ Ashurst, Beckham, King, McKellar, Phelan, Ransdell, Robinson, Sheppard, Simmons, Արիզոնայէն Smith, Հարաւային Թէրթայնայէն Smith, և Williams: Դեմոկրատներու պետ Underwood հակառակ քուէ առւաւ:

Մերակուտական King-ի առաջարկը, որ նոր որոշում մը արուի միջազգային բանակցութեանց մեծ պետութիւններու կողմէ

Հայտատանի պատշաճ պաշտպանութեանը համար, 28-ի դէմ 46  
ձայնով մերժուեցաւ :

Մերակուտական Pittman-ի առաջարկը, որ նախագահը իրա-  
ւունք ունենայ «կառավարական խորհուրդ» տալու Հայտատանին,  
մերժուեցաւ առանց քուէարկութեան :

Երեսփոխանական Ժողովին «Արտաքին Գործերու Կոմիտէն»  
քուէներու մեծամասնութեամբ առաջարկեց ընդունիլ Մերակոյտի  
որոշումը և մերժել նախագահին խնդրանքը :

Երեսփոխաններ Flood Վըրճինիայէն Linthicum Մէրիլնտէն  
և Stedman Հիւսիսային Քէրօլայնայէն փոքրամասնութեան տե-  
ղեկագիր մը տուին՝ առաջարկելով որեւէ որոշում չտալ, մինչեւ որ  
հաշտութիւնը կնքուի :

Տեղեկագիրը պաշտպանեց հոգատարութեան համար եղած խըն-  
դրանքը : Ուշադրութիւն հրաւիրեց այն իրողութեան վրայ, որ հո-  
գատարութիւնը պիտի ունենայ միայն 56.000 քառակուսի մղոն և  
ոչ թէ 343.000 քառակուսի մղոն, ինչոքէս նախագէս հայերու յատ-  
կացեալ հողամասը՝ ըստ դօր. Հարպըրտի տեղեկագրին, որ պատ-  
ճառ եղած հակառակութեան մեծ մասին :

Փոքրամասնական տեղեկագիրը բացատրեց, թէ ստհմանափակ  
նոր առաջարկուած Հայտատան 3.000.000 Ժողովուրդ ունի, թէ  
տրուելիք զինուորական օգնութիւնը ահազին չէ և թէ ամերիկ-  
եան դրօշակը մեծ ազդեցութիւն պիտի ունենայ թշնամի դրացի-  
ներու վրայ.

Տեղեկագիրը ուշադրութիւն հրաւիրեց այն իրողութեան վր-  
այ, թէ արդէն հայկական բանակ մը կայ, որ կարող է երկիրը  
պաշտպանել, թէ զրացի երկիրներ զինաթափ պիտի ըլլան, թէ  
ըստ դաշնագրութեան թուրք բանակը 50.000-ը պիտի չանցնի և  
թէ Միացեալ Նահանգները, զեկավարելով հայկական ելեմուտքը,  
պիտի կարողանան վերստանալ հոգատարութեան համար իրենց ըրած  
ծախսերը :

Երեսփոխանական Ժողովը այլևս չդրագեցաւ այս խնդրով,  
ուկտտելով որ Մերակոյտի քուէն խնդիրը վերջացուցած էր :

## ՍԵՒՐԻ ԴԱՇՆԱԳԻՐԸ

Առն Բէմայի մէջ (1920 Ապրիլ 25) մշտկուեցան թուրքիոյ առաջարկուելիք հաշտութեան պայմանները: 1920 Մայիս 11ին, Վերօնյալի «Ժամացոյց»ի սրահին մէջ թուրք պատուիրակներուն յանձնուած է դաշնագիրը, 161 մեծադիր էջեր և 433 յօդուածներ, անոր կցուած են 3 քարտէսներ Պոլսոյ, Եզմիրի, Կէլիպոլուի եւ արևել, սահմաններու մտոին: Դաշնագիրը մէկ նախարանէ եւ 13 մտուրէ կը բաղկանայ:

Իսկ Դաշնագրի ստորագրութիւնը տեղի ունեցաւ Օգոստոս 10ին Սեւրի մէջ, բացի դաշնակից ներկայացուցիչներէ (\*), թուրքերու կողմէ ստորագրեցին՝ Համտի փաշա, Միզա Թէվֆիք պէյ, Խալիլ պէյ, իսկ Հայաստանի Հանրապետութեան կողմէ՝ Պատուիրակութեան նախագահ Աւետիս Ահարոննեան:

Ա. Ահարոննեան հետեւեալ ձեւով կը նկարագրէ Սեւրի դաշնագրի ստորագրութիւնը, Հայաստանի կառավարութեան իր զըրկած զեկուցման մէջ.

«Ճաշից յետոյ, ժամը 4ին, երկու օթոմորիլներով Փարիզից հասանք Սեւր: Ենձ ուղեկցում էին խորհրդականներ Ա. Ինֆիածիանը, բժ. Յ. Նեվրուզը և 2 քարտուղարներ: Սեւրի յախճապահու յայտնի գեղարուեստական գործարանի գլխաւոր դահլիճը պատրաստուած էր Խաղաղութեան Համաժողովն ընդունելու համար: Այդ դահլիճի ճոկատի պատի տակ տեղ բռնեցին մեծ պետութեանց պատուիրակները. աջ ու ձախ պատերի տակ երկու թեւերով՝ փոքր դաշնակիցների տեղն էր: Հայաստանը իր տեղն ունէր ձախ թեւում, ոռւմէնների և չեխոսլովակների կողքին, ուր և և աեղ բռնեցի, մինչդեռ մեր խորհրդականներն ու քարտուղարները տեղաւորուեցին պատուիրակների թիկնաթոռների յեւեւում, յատուկ պատրաստուած աթոռների վրայ: Իմ առջև, սեղանի վրայ, գրուած էր փոքրիկ քարտ, որի վրայ գրուած էր Plénipotentiaire d'Arménie:

Ժամը 4ից անց էր, երբ նստած էին գրեթէ բոլոր պետութեանների ներկայացուցիչները, ներս մտաւ Համաժողովի նախա-

(\*) Երիտանական կայսրութիւնը, Ֆրանսա, Իտալիա եւ Ճափոն իր դաշնակից զլիաւոր պետութիւններ նեանակուած են ներկայ դաշնագրին մէջ. Հայաստան, Պէլճիս, Յունաստան, Հինագ, Լեհաստան, Փոքրուգալ, Ռումանիա, Եռկանլաւիա եւ Զեխովլովագիա վերոյիշեալ զիստոր պետութեանց նետ կը կազմեն դաշնակից պետութիւններ:

գահ պ. Միլըրան։ Բացակայում էին միայն թուրք պատուիրոկները, որոնք սպասում էին վարի յարկում։ Նախադահի նշանի վրայ նրանց ներս բերին, և առաջնորդող սպասաւորը մուտքի առաջ գոչեց բարձրաձայն «Messieurs les Plénipotentiaires de l'Empire Ottoman»։ Համաժողովը ոտքի կանգնեց ի նշան ողջոյնի կարմիր ֆէսկը գլուխներին, երկար բէտինգոտ հագած՝ ներս մըտան երեք թուրք պատուիրակները, գլխի թեթև շարժումով ողջունեցին Համաժողովը և իրենց տեղերը գրաւեցին, յոյներից վերադարձել անմիջապէս յետոյ ոտքի ելաւ պ. Ա. Միլըրան և ասաց հետեւելը։

Պարոններ, և յայտարարում եմ. այս գաշնագիրը, որ պիտի ստորագրենք, միանգամայն համապատասխան է երկու կողմերի ընդունածին»։

Ապա հրաւիրեց թուրքերին ստորագրել։ Ոտքի ելան Համախփաշա, Ռիզու Թէվֆիք բէյ և Խալիլ բէյ, վճռական քայլերով մատեցան կեղրոնի սեղանին, ուր դրուած էր դաշնագիրը և իրարյետեից ջղուտ շարժումներով ստորագրեցին այն և գրեթէ հապալով գնացին իրենց տեղերը։ Այնուհետեւ ստորագրեցին Անդլիոյի, Ֆրանսայի, Բտալիայի և Ճապոնիայի ներկայացուցիչները և նրանցից անմիջապէս վերջը հրաւիրեցին ինձ։ Այսպիսով, պետութիւնների այրբենական անուանակարգի շնորհիւ Հայաստանը (Արտմենի) կրտսեր դաշնակիցների մէջ ստորագրեց առաջինը. . . Ես ստորագրեցի երեք ակտ. 1) Թրքական դաշնագիրը, 2) Մեր երկրի փոքրամասնութեանց վերաբերեալ դաշնագիրը Հայաստանի և մեծ պետութիւնների միջև և 3) Մի արձնագրութիւն Հիմազի և եռեկուլաւիոյ բացակայութեան մասին։



Դաշնագրի 80դ. 27էթ 35 կը ճշգեն թուրքիոյ սահմանները։

80Դ. 36.— Պայմանագիր բարձր կողմերը համաձայն են որ ներկայ դաշնագրին պայմանները գործադրուելու պայմանով, Պոլսոյ վրայ օսմ. կառավարութեան իրաւունքները և իրաւասութիւնները չխսիստուին, Սուլթանն ու յիշեալ կառավարութիւնը ազատ ըլլան Պոլիս բնակելու և իրենց մայրաքաղաքը հոն պահելու։ Բայց և այնպէս եթէ Թուրքիա թերանայ անկեղծօրէն գործադրելու ներկայ դաշնագրին կամ լրացուցիչ դաշնագրերուն կամ պայմանագրերուն տրամադրութիւնները և մասնաւորապէս անոնց, որ կը վերաբերին ցեղային, կրօնական և լեզուական փոքրամասնութիւններու իրաւունքներու պահպանման, դաշնակից պետութիւնները բացարձակապէս իրենց կը վերապահեն վերոյիշեալ պայ-

ժանները փոխելու իրաւունքը, և Թուրքիա այժմէն յանձն կ'առնէ քնդունիլ այս մտսին տրուելիք բոլոր որոշումները:

Յ. գլուխը նեղոցներու մտսին է (Յօդ. 37—61):

Յ0Դ. 37.— «Եեղուցները՝ մէջն ըլլալով Տարանէլի նեղուցը, Մարմարան, Վոսփորի նեղուցը, այսուհետև թէ՛ խոզողութեան և թէ պատերազմի ժամանակ բաց պիտի ըլլան, առանց դրսի խորութեան տաետրուկան նաւերու և մարտանուերու, դինուորական ու տաետրական սուտանակներու առջեւ:

## Ք Ի Ւ Տ Ի Ս Ա Ն

Յ0Դ. 62.— Պոլիս մնացող և անդլիական, ֆրանսական և իտալիական կառավարութիւններու կողմէն որոշուած երեք անդամներէն բաղկացած յանձնաժողով մը ներկայ դաշնագրին գործադրութեան դրուած թուականէն սկսեալ վեց ամսուան միջոցին տեղական ինքնավարութիւնը պիտի պարտադրէ քիւրտերու տուաւելակչիո թիւ մը ունեցած այն շրջանին, որ կ'իյթայ նվիրատի աշեւելեամ կողմը եւ չայաստամի ետքէթ որոշուելիք սահմանիթ Բարաւակողմը ու 27րդ յօդուածին երկրորդ և երրորդ հատուածներուն համաձայն գծուած Թուրքիա-Սիւրիա և Միջագեաք սահմաններուն հիւսիսակողմը: Երբ խնդրի մը մտսին միաձայն համաձայնութիւն չգոյանայ, այս յանձնաժողովին անդամներուն կողմէ պիտի տեղեկացուի իրենց պատկանած պետութիւններուն, Այժմագիրը պիտի պարունակէ Ասորի Քաղղէացիներուն և նոյն շըրջանակին մէջ զանուող ազգային կամ կրօնական փոքրամանութեանց իրաւունքներուն պաշտպանութեան մասին կատարեալ երաշխաւորութիւններ, և այս նպատակով անդլիական, ֆրանսական, իտալիական, պարսիկ և քիւրտ ներկայացուցիչներէ բաղկացած յանձնաժողով մը՝ ներկայ դաշնագրին արամազը ըստ թիւններուն համաձայն Պարսկաստանի սահմանակից եղաղ թրքակոն սահմանին մէջ, եթէ պէտք ըլլայ, հարկ եղած սրբագրութիւնները քննելու և որոշելու համար նոյն շրջանները պիտի այցելէ:

Յ0Դ. 63.— Օսմաննեան կառավարութիւնը յանձն կ'առնէ հիմակուընէ ընդունիլ և իրեն հազորդուելու թուականէն սկսեալ երեք ամսուան միջոցին գործադրել 62րդ յօդուածին մէջ յիշուած յանձնաժողովներէն երկուքին որոշումները:

Յ0Դ. 64.— Ներկայ դաշնագրի գործադրութեան դրուելու թուականէն սկսեալ մէկ տարուան ժամանակամիջոցի մէջ եթէ

62րդ յօդուածով սրաշուած շրջանին քիւրտ բնակչութիւնը դիմէ Ազգ. Դաշնակցութեան Խորհուրդին և ապացուցանէ որ այդ շըրջանի բնակչութեան մեծամասնութիւնը կը փափաքի անկախ ըլլալ Թուրքիայէն, և եթէ Խորհուրդը գնահատէ, որ քիւրտ տղզը ընդունակ է այդ անկախութեան, և յանձնարարէ որ անորարուի այդ անկախութիւնը, Թուրքիան այժմէն յանձն կ'առնէ հպատակներու նոյն յանձնարարութեան և հրաժարելու նոյն շրջանին վրայ ունեցած իր բոլոր իրաւունքներէն և իրաւասութիւններէն։

Այս հրաժարումին մանրամասնութիւնները առանձին դաշնագրի նիւթ պիտի կազմեն Դաշնակից գլխաւոր պետութիւններու և Թուրքիոյ միջև։ Թուրքիան Քիւրտիստանի վրայ ունեցած իր իրաւունքներէն հրաժարած միջոցին և կամ որեւէ ատեն, եթէ Մուսուլի կուսակալութեան քրդական մասին մէջ բնակող քիւրտերին քնարերաբար Քիւրտիստանի միանալ ուզեն, դաշնակից գլխաւոր պետութիւններու կողմէ որեւէ առարկութիւն պիտի չըլլայ։

80Դ. 65էն 83 հզմիրի, իսկ 84—87 Յունաստանի մասին է։

## Զ. ԳԼՈՒԽ — ՀԱՅԱՍՏԱՆ

80Դ. 88.— Թուրքիա կը յայտաբարէ թէ ինք կը ճանչնայ հայաստանը իրը ազատ և անկախ պետութիւն մը, ինչպէս ըրած էին տոկէ առաջ դաշնակից պետութիւնները։

80Դ. 89.— Թուրքիա և Հայաստան, ինչպէս նաև միւս պայմանագիր բարձր կողմերը կը հաւանին Ամերիկայի Սախազարիս իրաւաբարութեան յանձնել էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Պիթլիսի նահանգներուն մէջ Թուրքիոյ և Հայաստանի սահմանին որոշման խնդիրը և ընդունիլ նախագահին որոշումով Հայաստանի ծով իջնելուն և վերոյիշեալ սահմանին յարակից բոլոր օսմ. հողերուն զինուորապէս չէզոքացման մասին պատրաստուած բոլոր տրամադրութիւնները։

80Դ. 90.— Երբ 89-րդ յօդուածին համաձայն սահմանը որոշուելով, յիշեալ նահանգներու հողերէն ամ բողջը կամ մէկ մասը Հայաստանին փոխանցուի, Թուրքիա այժմէն կը յայտնէ թէ որոշման թուականէն սկսեալ կը հրաժարի իր բոլոր իրաւունքներէն փոխանցուած այդ հողամասին վրայ։

Ներկայ դաշնագրին այն տրամադրութիւնները որ գործադրելի են Թուրքիայէն անջատուելիք հողերուն համար, այժմէն գործադրելի պիտի ըլլան նաև վերոյիշեալ հողամասին համար։ Հայաստանի վեհապետութեան տակ դրուած հողերուն պատ-

Ճառով, Թուրքիոյ պարտքէն իր (Հայաստանի) յանձն առնելիք մասին, ինչպէս նաև օգտագործելիք իրաւունքներուն համեմատութիւնն ու հանգամանքը պիտի ճշդուին ներկայ դաշնագրին Յ-րդ մասին (Ելմտական տրամադրութիւններ) 241 և 244 յօդուածներուն համաձայն :

Ի վերջոյ, ի հարկին կնքուելիք պայմանագիրները պիտի լուծեն այն բոլոր խնդիրները, որ ներկայ դաշնագրով չեն հարթուած և յիշեալ հողերուն թողման հետեւանքով կրնան առաջ գտվ.

Յ07. 91.— 89րդ յօդուածին մէջ յիշուած հողերէն մէկ մասը, երբ Հայաստանի թողուի, տրուած որոշման համաձայն Հայաստանի և Թուրքիոյ միջև սահմանը տեղւոյն վրայ գծելու համար, նոյն 89րդ յօդուածին նախատեսուած որոշումէն սկսեալ Յ ամսուան ընթացքին պիտի կազմուի սահմանագծման յանձնաժողով մը, որուն կազմութեան եղանակը յետոյ պիտի որոշուի:

Յ07. 92.— Հայաստանի սահմանները Ազբքէջանի և Վրաստանի հետ պիտի որոշուին շտհագրգռուող կառավարութեանց կողմէ հուաքական համաձայնութեամբ մը :

Եթէ որևէ կերպով, շահագրգռուող տէրութիւնները, 89րդ յօդուածին յիշուած որոշումը տրուած պահուն, չյաջողին հաւաքական համաձայնութեամբ մը իրենց սահմանները որոշել, այն ատեմ այդ սահմանը դաշնակից գլխաւոր տէրութեամց կողմէ պիտի որոշուի: Այս սահմանը տեղին վրայ գծելու իրաւասութիւնն ալ անոնց կը պատկանի :

Յ07. 93.— Հայաստան կ'ընդունի և կը հաւանի գործադրել գլխաւոր դաշնակից տէրութեանց հետ կնքելիք պայմանագրի մը մէջ տրուելիք այն տրամադրութիւնները, զորս անհրաժեշտ պիտի նկատեն նոյն տէրութիւնները, պաշտպանելու համար Հայաստանի մէջ ցեղային, լեզուական և կրօնական տեսակէտով մեծամասնութենէն տարբեր եղող ժողովուրդին շահերը:

Նոյնպէս Հայաստան կը հաւանի գլխաւոր դաշնակից տէրութեանց հետ կնքելիք պայմանագրի մը մէջ տրուելիք այն տրամադրութեանց, զորս անոնք անհրաժեշտ պիտի նկատեն փոխադրութեանց ազատութեան և ուրիշ ազգերու առետրական հաւասարութեան համար:

\* \*

Սեւրի դաշնագրի ստորագրութենէն անմիջապէս վերջ, պիտութիւնները փութացին ճանչնալ Հայաստանի իրաւուկան դույութիւնը (de jure): Այսպէս Հիմանսը, յանսուն նորին վեհ. Պել-

Ճիգայի թագաւորի կառավարութեան 1920 Օգոստ. 27-ին պաշտօնական նամակով Հայաստանի Հանրապետութեան նախագահին հազորդեց, թէ առքայական կառավարութիւնը որոշել է պաշտօնապէս ճանաչել Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը և բախտաւոր կը լինի զիւանագիտական յարաբերութիւններ պահել նրա հետո : Աւելի առաջ, Օգոստ. 23-ին, Յունաստանի Փարիզի դեսպան Խոմանոսը հազորդած էր Հայաստանի Պատուիր. նախագահին, որ Յունաց թագաւորի կառավարութիւնը համաձայն է, որ Հայաստանը Աթէնքի մէջ նշանակէ լիազօր դեսպան :

### ՍԵՒՐԻ ԴԱՇՆԱԳՐԻ ԳՈՐԾԱԴՐՈՒԹԻՒՆԸ

Հ. Հ. Կան Պատուիրակութեան նախագահ Ա. Ահարոնեան 1920 Մեպտ. 25-ին դիմումներ կատարեց Ազգ. Դաշնակցութեան Խորհուրդին, յայտնելով՝ թէ «Աեւրի դաշնագրի ստորագրութեամբ, նկատելով որ Դաշնակից Պետութիւնները վերջնականապէս կը ճանչնային Հայաստանի Հանրապետութիւնը», կը խնդրէր «Ազգ. Դաշնակցութեան անդամ ընդունիլ Հայկական Պետութիւնը» : Այս խնդրը պիտի քննուեր Ազգ. Դաշնակցութեան առաջին ընդհանուր ժողովին մէջ :

Անպտ. 13-ին քէմալական բանակը յարձակումի սկսած էր Հայաստանի գէմ և նոյեմ. 15-ին Փընեւի մէջ բացուած Ազգ. Դաշնակցութեան համագումարին նոյեմ. 20ի նիստին մէջ ալ. Թիթթօնի հետեւեալ զեկոյցը ըրտա.

«Ազգ. Դաշնակցութեան Խորհուրդը, 1920 Հոկտ.ի վերջին շաբաթուան Պրիւքսելի իր նիստին մէջ, ստացաւ՝ թուրք աղադայնականներու յարձակման քայլերու մասին հայկական կառավարութեան բողոքը: Ազգ. Դաշնակցութեան հայկական կառավարութիւնը կը պահանջէր միջամտել. յարգել տալու համար Սեւրի Դաշնագիրը: Խորհուրդը պատասխանեց իր նամակին մէջ՝ թէ Սեւրի Դաշնագիրը զեռ ի զօրու չէր, բայց ստորագրող պետութիւններուն կը վերաբերէր անոր գործադրութիւնը ապահովել, Հայկական դիմումը փոխանցելով Սեւրի Դաշնագիրը ստորագրող պետութեանց (Ֆրանսա, Մեծն Բրիտանիա, Իտալիա և Զարգոն) 1920 Հոկտ. 22-ին, Խորհուրդը յիշեցուց այս պետութեանց Մարտին և Ազրիլին Հայաստանի մասին փոխանակուած թղթակցութիւնները :

«1920 Նոյեմ. 10-ին ալ. Լոյտ Շուլց Խորհուրդին իմացուց՝ թէ

Դաշնակից Պետութիւնները իրենց բոլոր ջանքերը ի գործ կը դը-  
նեն զինուորականապէս օգնելու Հայաստանի Նախապետութեան,  
անոր հայթայթելով պատերազմական իրեղէններ և վառելանիւթ:  
Դալով Հայաստանի տալագային, Մեծն Բրիտանիոյ վարչապետը դի-  
տել կուտար՝ թէ նախագահ Ռեիլսըն ինչքան ատեն որ իր որո-  
շումը հաղորդած չէ անոր սահմաններու մտախն, անօգուտ կը նը-  
կատուի՝ դաշնագրի գործադրութիւնը ապահովելու շուրջ՝ վե-  
րըսկուի միջոցներու քննութեան:

Նոյեմբեր 15ին բացուեցաւ Ազգ. Դաշնակցութեան առաջին  
նստաշրջանը Այս նստաշրջանը վճիռ պիտի տար քէմալականնեւ-  
րու, պոլչեւիկներու և թաթարներու յարձակման ենթակայ Հա-  
յաստանի սահմաններու և անկախութեան ապահովութեան, այլ  
նաև Հայաստանը Ազգերու Դաշնակցութեան մէջ ընդունելու մա-  
սին:

Այս հորցերէն առաջինին Ազգ. Դաշնակցութիւնը յատկացուց  
իր 17 և 22 Նոյեմ. հրապարակացին նիստերը: Լորտ Ռոպերդ Աէ-  
սիլ յայտնելով, թէ Ա.Ազգ. Դաշնակցութիւնը չի կարող լինել  
հանրային բարոյականութեան պաշտպան, եթէ ան իր ամէն կարե-  
լին ի գործ չդնէ արգիլելու համար, որ այդ հին ժողովուրդը ան-  
գամ մըն ալ ստիպուած ըլլայ ճաշակելու նման տանջանքներ», ա-  
ռաջարկեց ժողովին ընդունիլ հետեւեալ բանաձեւը.

«Սորհուրդը կը հրաւիրէ քննել անյապաղ Հայաստանի վիճա-  
կը և ներկայացնել ժողովի վճռին առաջարկութիւններ՝ ետ մղե-  
լու համար այս վտանգը, որ ներկայիս կը սպառնայ հայ ցեղի մը-  
նացորդներուն, և հաստատելու համար այդ երկրին մէջ ամուր և  
աեւական վիճակ մը»:

Իր կարգին Պելճիգայի ներկայացուցիչ ծերակուտական Լու-  
ֆոնթէնը առաջարկեց ստեղծել վեց հոգիէ բաղկացած յանձնաժո-  
ղով մը և անոր յանձնել հայերու և թուրքերու միջև մղուող  
պայքարին վերջ տալու միջոցներու քննութիւնը:

Նոյեմ. 22ի նիստին մէջ, թէե բոլոր ճառախօսները միաձայն  
կերպով խօսեցան Հայաստանի անմիջապէս օգնութիւն հասցնելու  
անհրաժեշտութեան մասին, բայց երբ կարգը եկաւ գործնական  
միջոցներու առաջարկութեան, ճառերէն կը լսուէր միայն յոռե-  
տեսութիւն: Եռեկոսլաւիոյ ներկայացուցիչ Սպալայկովիչը և Շուէ-  
տի ներկայացուցիչ Պրանտինկը կ'առաջարկէին ագդեցութիւն բա-  
նեցնել մեծ պետութիւններուն վրայ: Նանսէնը (Նորվելիա) ան-  
հրաժեշտ կը նկատէր զինուորական ոյժ զրկել Հայաստանի օգնու-  
թեան և կ'առաջարկէր, որ Հիւս. Ամերիկայի Միացեալ Նահանգ-  
ներն ալ մասնակցին այս ձեռնարկին, եթէ աշխարհին խնդրանք

ուղղուի յանուն Ազգ. Դաշնակցութեան։ Պալֆուրը (Անգլիա) մատնանշեց, որ Ազգ. Դաշնակցութեան կազմակերպութիւնը նաև խոտեսած չէ այնպիսի դրութիւն, որ ստեղծուած է Հայաստանի վերաբերմամբ։ Անհրաժեշտ է գտնել պետութիւն մը, որ համաձայնէր ստանձնել Հայաստանի հոգատարութիւնները, օսյց տալով այդպիսի պետութիւն մը գտնելու դժուարութիւնները, ան ըստւ, թէ Փընեւի մէջ հաւաքուած բոլոր ազգերը պէտք է մասնակցին Հայաստանի փրկութեան ընդհանուր դործին։ Վիլիանին (Ֆրանսա) զարգացնելով այս միտքը, թէ Ազգ. Դաշնակցութիւնը այս հարցին մէջ անզօր է, առաջարկեց հետեւեալ բանաձեռ։

«Համագումարը փափաքելով գործակցիլ Խորհուրդին հետ, հըսնարաւոր կարճ ժամանակի մը ընթացքին վերջ տալու հայկական սարսափելի ողբերդութեան, կը հրաւիրէ Խորհուրդը հասկացողութեան գոլու կառավարութիւններու հետ, որպէսզի պետութիւն մը ստանձնէ միջոցներ ձեռք առնել, վերջ տալու համար Հայաստանի և քէմալականներու միջև թշնամութեանց»։

Ժողովը միաձայնութեամբ ընդունեց այս բանաձեռը, ինչպէս նաեւ ծերակուտական Լագոնթէնի առաջարկը։

Ազգ. Դաշնակցութեան Խորհուրդը 1920 Նոյեմբ. 23ին ստիպողական կոչ ուղղեց Ա. Դ. Կանան անդամ բոլոր կառավարութիւններուն, նաև Ամերիկայի Մ. Նահանգներուն, համաձայն ընդունուած որոշումին։ Բայց երեք պետութիւններ միայն պատրաստակամութիւն յայտնեցին ձեռնարկելու առաջարկուած պարտականութեան։ Մ. Նահանգներու նախադահ Ռեիլսըն պատասխանեց, թէ «պատրաստ է իր անձական միջամտութիւնը ընծայելու իր նըշանակելիք ներկայացուցիչի միջոցով» (1 Դեկտ. 1920)։ Նոյնպէս սպանիական և պրազիլեան կառավարութիւնները պատրաստակամութիւն յայտնեցին մասնակցելու, տուժինը «բարոյական և դիւնագիտական բոլոր քայլերուն» ի նպաստ Հայաստանի։ Կրկրորդը՝ վերջ տալու աՀայաստանի ձգնաժամային կացութեան» (Նոյեմբ. 30)։

Մեծ պետութիւններէն որեւէ մէկը ընդառաջ առաջարկութեան։ Դեկտ. 17ին, Խումանիոյ ներկայացուցիչ պ. Եուանէսքու իր կառավարութեան անունով ըրաւ հետեւեալ առաջարկութիւնը.

«Իրական և արագ օգնութիւն մը բերելու համար հայ Ժողովուրդին, որ կը մեռնի, Խումանիա Փընեւ հաւաքուած Ազգերուն կ'առաջարկէ կազմութիւնը միջազգային արշաւախումբի մը, որ պիտի ստանձնէ կարգ ու կանոն և անդորրութիւն հաստատել Հայաստանի մէջ։

«Միջազգային այս զօրամտուր, դրուած ուղղակի դաշնակից Մեծ Սպայակոյափի հրամանին տակ, կրնայ կտղմել 40 հազար զինուորէ ոյժ մը, բոլոր երկիրներու ջոկատներէն բաղկացած, որ կը կազմէ գեղեցիկ Ազգերու Դաշնակցութիւնը, համեմատաբար իրենց բնակչութիւններուն:

«Շումանիա կը յայտարարէ իր պատրաստակամութիւնը, այս վայրկեանէն սկսեալ միջամտելու իր զինուորներով, իր պիտոյք ներով եւ իր դրամով:

Այս առաջարկութիւնը յանձնուեցաւ վեցի յանձնաժողովին, որուն զեկուցարեր ծերակուտական կոմոնթէնը յայտնեց, թէ թէն ինքը վստահ է, որ առաջարկութիւնը համակրանքով կ'ընդունուի բոլոր պետութիւններու կողմէն, բայց Հայտատան զօրամտա ուղարկելու դժուարութիւնները խիստ մեծ են եւ նախապէս պէտք է ապահովել բոլոր պետութիւններու գործակցութիւնը: Իրբեւ եղբակացութիւն, ան յայտնեց, թէ ինքը Ազգ. Դաշնակցութեան չի յանձնարարեր ընդունիլ այդ առաջարկութիւնը, որովհետեւ Ազգ. Դաշնակցութիւնը խաղաղութեան աղղակ է և անոր համար մեծ յաղթանակ ու պատիւ պիտի ըլլար փրկել Հայտատանը առանց արիւն թափելու: Վիզիանին աւելցուց, որ Ազգ. Դաշնակցութիւնը իրաւունք ու չունի իր վրայ բանակի կազմութեան պարտականութիւն առնելու:

Դեկտ. 18ին Ժողովը, ճիշդ Նոյեմ. 22ի նիստին պէս, ընդունեց հետեւեալ զուտ բարոյական բնոյթ կրող բանաձեւը.

«Համագումարը, յիշեցնելով իր 1920 Նոյեմ. 22ի որոշումը, կը շարունակէ գործակցիլ Խորհուրդին հետ որուն պարտականութիւն տրուած է հակելու, իմացնելու՝ եթէ անհրաժեշտ է՝ Ազգ. Դաշնակցութեան անդամներուն Հայտատանի ճոկատագրի մասին, որուն ի նպաստ, Ազգ. Դաշնակցութեան խնդրանքով, արտայատուած են, բացի համաշխարհային համակրանքէն, բարձր միջամտութիւնը նախագահ Առիլսընի, նոյնպէս Սպանիոյ և Պրաղիլիոյ»:

\* \*

Ազգերու Դաշնակցութեան առջև գրուած էր նաև երկրորդ խնդիր մը՝ Հայտատանի ընդունելութիւնը Ազգ. Դաշնակցութեան մէջ: Առաջին համագումարի Երդ յանձնախումբը, 1920 Նոյեմ. 20ին առաջին անգամ հաւաքուելով, երեք ենթայանձնախումբերու մէջ աշխատանքներու բաժանում կատարեց: Դեկտ. 3ին յայտարարուեցաւ թէ «Հայտատանով զբաղող ենթայանձնախումբը միաձայնութեամբ արտայայտուած էր ի նպաստ այս երկրին ընդունելութեան Ազգ. Դաշնակցութեան մէջ»:

Թրքական ուժերուն Հայաստան մուտքը, միւս կողմէ Հայաստանի խորհրդայնացումը՝ նոր կացութիւն մը ստեղծած է ին։ Լոնտոնի մէջ Թրանսայի, մեծն Բնրիտանիոյ և Խտալիոյ նախարարները Ազգ։ Դաշնակցութեան իրենց ներկայացուցիչներուն հեռագիրները զրկեցին։ Հայաստանի ընդունելութեան անպատճառ։

«Թրանսայի, Խտալիոյ և Անդլիոյ երեք կառավարութիւններուն ներկայացուցիչները, հաւաքուելով Լոնտոն, քննելէ վերջ Հայաստանի ընդունելութեան մասին Ժընեւի մէջ յարուցուած խընդիրը, միաձայնութեամբ եկան այն եղբակացութեան որ անկարեցի է այժմ գոհացում տալ Հայաստանի դիմումին։ Դեռ վաւերացուած չէ Անւրի դաշնագիրը, որ կազմեց Հայաստանը անկախ պետութիւն։ Նոյնպէս Հայաստանի ստհմանները, ինչպէս որ ճշգուեցան նախագահ Աւելիսընի կողմէ ի պատասխան այս մասին պետութիւններու կասարած դիմումին, կը ներկայացնեն այնպիսի տարածութիւն մը, որ Ազգ։ Դաշնակցութեան մասնակցող պետութիւնները, ներկայ պայմաններուն տակ, դժուարութեամբ պիտի կրնային ընդունիլ զայն երաշխաւորելու եւ յարգել տալու պատասխանատուութիւնը»։

Հրատարակութեան տրուած այս հեռագիրը ազդեց Խորհրդաժողովի միւս անգամներուն վրայ։

Դեւկա. 16ին, Խորհրդաժողովի 26րդ նիստին, տեղեկաբեր Տքիթ, Նանսէն յայտարարեց։ «Յանձնախումբը միաձայն էր իր փափաքին մէջ գրական պատասխան մը տալու Հայաստանի դիմումին, բայց մեծ դժուարութիւններ արգելք կ'ըլլան այս ընդունելութեան։ Հայաստանի վիճակը ներկայիս մասնաւորապէս ողբալի է։ Իր հողերէն մեծ մաս մը գրաւուած է թշնամի բանակներէն, կառավարութիւնը բոլորովին հաստատուն չէ, իր սահմանները գեռ ճշգուած չեն։ Կարճ, պայմանները այնպէս են որ՝ հակառակ մեր փափաքին յանձնարարելու Հայաստանի մուտքը Ազգ։ Դաշնակցութեան մէջ՝ չկրցանք այդ ընել»։

Քուէարկութեան մասնակցող 29 պետութիւններէն 21ը Հայաստանի ընդունելութեան դէմ, և միայն 8ը (Գանատա, Բերու, Փօրթուկալ, Խումանիա, Սալվատոր, Զուիցերիա, Ուրուկուայ, Վենեցուելա) ի նպաստ քուէարկեցին, 13ը վերապահ կամ բացակայ էին։ Բայց նոյն ատեն, խորհրդաժողովը, փափաքելով իր համակրանքը յայտնել Հայտաստանին և իր յոյսը զայն կտրենալ իր մէջ ընդունելու կարճ ժամանակի մը ընթացքին, քըւէարկեց հետեւեալ բաղձանքը, ներկայացուած Գանատայի պատրակ ար։ Ռուուէլի կողմէ։

«Խորհրդաժողովը կը յայտնէ իր ջերմագին յոյսը որ Մ. Նա-

հանգներու նախագահին ջանքերը. Ապանիոյ և Պրազիլիոյ կոռուպտարութիւններու զօրաւոր աջակցութեամբ, պիտի յաջողին տղամարդ հայ ժողովուրդը եւ ապահովել Հայաստանին կայուն կոռուպտարութիւն մը, որ իր հեղինակութիւնը տարածէ ամբողջ տէրութեան վրայ և իր սահմաններուն մէջ որոնք կարողանան վերջնականօրէն ճշդուիլ խաղաղութեան դաշինքին համաձայն, որպէս զի Խորհրդաժողովը կարողանայ իր յառաջիկայ նատաշրջանին ընդունիլ Հայաստանը իբրև Ազգ. Դաշնակցութեան անդամ, այս ընդունելութեան ընծայած ամբողջական իրաւունքներով:

---

## ՀՈՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՄՈՍԿՈՒԱՅԻ ՄԻԶԵԻ ԲՈՆԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐ

Հիւսիսային կովկասը խորհրդային իշխանութեան կողմէ գըրաւուելէն վերջ, Հայաստանի կառավարութիւնը ձեռնարկեց բանակցութիւններու մէջ մանել Մոսկուայի կառավարութեան հետ ։ 1920 Ապրիլի վերջը, Երևանի մէջ կազմուեցաւ պատուիրակութիւնը հետեւեալ կերպով. Նախագահ՝ Լ. Շանթ, անդամներ՝ Հ. Տէրտէրեան և Լ. Զարաֆեան։ Յանձնաբարուեցաւ պատուիրակութեան անմիջապէս մեկնիլ Մոսկուա, խորհրդային իշխանութեան հետ յանուն Հայաստանի բանակցութիւններ վարելու և բարեկամական դաշինք կնքելու նպատակով։ Պատուիրակութեան արուեցան հետեւեալ հրահանգները. 1. Խորհրդային իշխանութիւնը պէտք է ճանչնայ Հայաստանի անկախութիւնը՝ ընդունելով Հայաստանի սահմաններուն մէջ Դարապաղն ու Գիւլիստանը. 2. Խորհրդուաստանը, գոնէ սկզբունքով, պէտք է ընդունի թրքահայ հողերու կցումը Հայաստանին. 3. Խորհրդ. Խոււսաստանը պիտի չմիջամտէ Հայաստանի ներքին գործերուն. համայնավարական դործունէութիւն պիտի չունենայ Հայաստանի մէջ. 4. Խորհրդ. Խուսաստանը թոյլ պիտի տայ, որ Հիւս. կովկասի և Խուսաստանի մէջ գտնուող հայ գաղթականները վերադառնան Հայաստան, և շարք մը ուրիշ հարցեր։

Պատուիրակութիւնը մեկնեցաւ Մոսկուա, և այս առթիւ Մայիս ե-ին վարչապետ Հ. Օհանջանեան Զիշերինին դրկեց հետեւեալ հեռագիրը.

«Բանուորական, զինուորական ու գիւղացիական պատգամա-

Հորների համառաւսական երրորդ համագումարի օրոշման համաձայն, որ յայտարարել է Հայաստանի ինքնորոշման ազատութիւնը, և հիմնուելով ժողովրդական կոմիսարների նախադահ Լենինի 1918 Յունի 13ի գեկրեափ վրայ՝ անկախ, միացեալ, դեմոկրատիկ Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնն տռաջարկում է Ռուսաստանի ընկերվարական կառավարութեանը բանակացութիւնների միջև պայմանագրային յարաբերութիւններ հաստատելու համար՝ Հայաստանի Հանրապետութեան անկախութեան ճանաչման և ինքնիշխանութեան հիմունքների վրայ։ Խմ կառավարութեան լիուգօրուած պատուիրակութիւնն արդէն ձեր հանրապետութեան սահմաններում է՝ յիշուած բանակցութիւնները ձեր կառավարութեան հետ վարելու համար։ №. 2740։

Մայիս 17ին Զիշերինը պատասխանեց. «Խորհրդային կառավարութիւնը սրանով յայտնում է իր համաձայնութիւնը կնքելու Հայաստանի կառավարութեան հետ պայմանագիր՝ երկու ժողովաւրդների միջև բարեկամական յարաբերութիւններ հաստատելու նպատակով։ Խորհրդ. կառավարութիւնը սպասում է ձեր պատուիրակներին, որոնք արդէն ճանապարհուել են դէպի Մոսկուա։ Զերպատուիրակութեան Մոսկուայից Երևան հաղորդակցութեան մէջ մտնելու տեխնիկական դժուարութիւնները վերացնելու նպատակով արամագրեցինք մեր ուղիղ հեռագրաթելը՝ Ռուսովի և Թիֆլիսի վրայով։ Խոդրում ենք այդ մասին նախօրօք համաձայնութեան դաւ Վրաստանի կառավարութեան հետ։ №. 150։»

Մոսկուա հասնելէ յետոյ, Հայաստանի պատուիրակութիւնը անմիջապէս տեսակցութիւն ունեցաւ Զիշերինի հետ, և սկսեցան բանակցութիւնները։ Մայիս 31-ին Շանթը ուղիղ հեռագրաթելով հաղորդեց Երևան, թէ բանակցութիւնները կ'ընթանան յաջող։ Խորհրդային Ռուսաստանի կողմէ կը բանակցէր Գարախանը, Խորհրդային կառավարութիւնը շարունակ կը կրկնէ, թէ ինքը բնաւ ցանկութիւն չունի Հայաստանի մէջ խորհրդային կարգեր մացնելու։

Բանակցութիւնները նպաստաւոր փուլի մէջ էին։ Խորհրդային պատուիրակութիւնը ընդունեց Հայաստանի բոլոր պայմանները, և Յունիս 10-ին արդէն Շանթը կը տեղեկացնէր Երևան, թէ ռուս-հայկական դաշնագիրը կազմուած է և մէկ երկու օրէն կը սառարագրուի։ Խորհրդային Ռուսաստանը անվերապահ պատրաստակաւ մութիւն յայտնեց ճանչնալու Հայաստանի անկախութիւնը և չմիջամտելու անոր ներքին գործերուն։

Բայց հետզհետէ արամագրութիւնները փոխուեցան։ Բագուա-

պատահած հայ պոլշեիկները՝ Միկոյեան, Նուրիջանեան, Կառեան, Մռաւեան և ուրիշներ աշխատանք կը տանէին խորհրդայնացնելու Հայտատանը. միւս կողմէն Մոսկուայի մէջ կ'ամրապընդուէր ոռւսեթուրք բարեկամութիւնը:

Յուլիս 1-ին Շանթը կը հեռագրէր Երևան. Աչնց առաջին տեսակցութիւնից պարզուեց, որ միակ դժուարութիւնը Ազրբէջանի սահմանն է, որովհետեւ Բաղուից ամէն կերպ աշխատում են Խոնդարել գտշնագրի կնքումը: Խորհրդային կառավարութիւնը ընդունում է մեր պահանջների արդար լինելը և չի փափաքում գոհացում տալ խորհրդային Ազրբէջանի և հայ բոլշեիկների բռնը բաղձանքներին: Այնուամենայնիւ վերջինների յամառ պընդումի և սուս տեղեկութեանց ազդեցութեան հետեւնքով գաշնագրի կնքումը գանգազում է, Խորհրդային Ազրբէջանի կառավարիչները ցանկանում են օդառուիլ ոռւսական հեղինակութիւնից և ոռւս զօրքերի ներկայութիւնից՝ իրադործելու համար մուսաւաթական ծրադիրը՝ գրաւել Դարապազն ու Զանգեզուրը և անվիճելի հայկակոն հողերը, այդպէսով ամրապնդելու համար իրենց գիրքը թուրք ազգաբնակութեան մէջ: Խուսաստանը ցանկանում է ստանձնել իրաւարարի գեր հայ-թաթարական վէճը լուծելու համար: Մոսկուայի կառավարութիւնը պատրաստակամութիւն է յայնում Թիւրքահայտատանի խնդրում հանդէս դալ միջնորդի գերում Հայտատանի և Մուսթաֆա Քէմալի միջեւ:

Բագուի հայ և ազրպէյճանցի պոլշեիկները նոյն տանն ազդեցութիւն գործ դրին՝ 11-րդ կարմիր բանակը շարժման մէջ գնելու և գրաւելու դորիսը: Այդ պահուն սպաննուեցան վ. Առքէնին, Ա. Շիրինեանը, Ատքոն և բազմաթիւ ուրիշ տեղական գործիչներ: Կարմիր բանակը յառաջացաւ սիւչեւ Դափան և Նախիջեւան: Լեռնային մասին մէջ մնաց Նժդեհ իր մարտիկներով:

Յուլիս մէկին Զիշերինը հեռագրեց Հայտատանի կառավարութեան, որ կ'առաջարկէ բանակցութիւնները տեղափոխել Երևան, և այդ նպատակով Մոսկուայէն կը մեկնի ընկ. Լըկրանը: Վարչապետ Հ. Օհանջանեան պատասխանեց, որ ինքը դէմ չէ այդ ոռուշարկին, բայց բանակցութիւնները կրնան սկսիլ Շանթի պատուիրակութեան վերադարձն վերջ:

Լըկրան Թիֆլիս ժամանելով, բանակցութիւններ սկսան Հայտատանի ներկայացուցիչներուն հետ եւ Օղոստ. 10-ին հաշտութեան համաձայնագիր ստորագրուեցաւ Ա. Զամալիանի, Ա. Բարախեանի եւ Լըկրանի միջեւ, որով վերջ կը գտնէին պատերազմական գործողութիւնները Խորհրդային Խուսաստանի և Հայտատանի միջեւ: Հայտատանի զօրքերը դրաւելու էին Շահթափ-

Ասկ-Ազնարերդ-Սուլիթանքէդ եւ տպա Քինկիէն հիւսիս եւ Բառ զարչացէն արեւելք անցնող գիծը, իսկ Պազոխի շրջանին մէջ այն գիծը, որ կը բանէին Յուլիս 30-ին։ Խորհրդացին Թուստատնի զօրքերը պիտի գրաւէին Հարապազ. Զանդեղուր, Նախիջեւան շրջանները և Այս գրաւումով չէր նախորոշուեր այդ գաւառների վերջնական պատկանելիութիւնը. այդ հարցը պիտի որոշուեր Խորհրդացին Թուստատնի եւ Հայաստանի միջեւ կնքուելիք գոշ-նադրով։ Մինչեւ այդ գաշնագրի կնքումը Շահթախիթ-Զուլֆա երկաթուղին պիտի բանեցուէր Հայտառանի երկաթուղացին վարչութեան կողմէ։

**Սեպտ.** 14-ին վերապարձու Շանթի պատուիրակութիւնը, եւ միսյն Հոկտ. 11-ին Երեւան եկաւ Լըկրանը՝ պատուիրակութեան բոլոր անդամներու հետ։ Անոր պատուիրակութիւնը բաղկացած էր 47 հոգիէ, որոնց մէջ էին Սահակ Տէր Գաբրիէլեանը, Աշոտ Յավ-հանէսեանը։ Պատուիրակութիւնը ընդունուեցաւ մեծ պատիւով։ Յաջորդ օր սկսան բանակցութիւնները Լըկրանի և Շանթի միջեւ։

**Հոկտ.** 13-ին Լըկրանը ներկայացուց շարք մը պահանջներ, որոնցից զլխուորներն էին. 1) Հրաժարիլ Ահերի դաշնագրէն, 2) թոյլ տալ խորհրդացին զօրքերուն՝ իրենց ուղմամթերքով անց-նիլ Հայաստանի երկաթուղիններով եւ խճուղիններով, միանալու համար Առութափա Քէմալի՝ զօրքերուն՝ գաշնակիցներուն գէմ կռուելու նպատակով, 3) ստհմանավէճը Հայաստանի եւ հարեւան-ներու միջեւ լուծել Խորհրդ. Թուստատնի միջնորդութեամբ։

Հայաստանի պատուիրակութիւնը վճռականապէս մերժեց ըն-գոււնիլ առաջին կէտը, իսկ միւս բոլոր կէտերու վերաբերմամբ կոյացաւ համաձայնութիւն եւ կազմուեցաւ գաշնագրի նախագի-ծը, որով 1) Խորհրդ. Թուստատնը կը ճանչնար Հայաստանի ան-կախութիւնը եւ ներքին անձեռնմխելիութիւնը. Հայաստանի մէջ պիտի մտնէր եւ Զանդեղուրը, իսկ Պարապազի եւ Նախիջեւանի վիճակը պիտի որոշուեր իրաւարարութեամբ. 2) Խորհ. Թուստա-տանը իսկոյն պէտք է միջամտէր կասեցնելու համար պատերազմը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ. 1914 թ. ստհմանի վրայ պէտք է ստեղծուէր չէզոք գօափի եւ հայ-թրքական ստհմանավէճը լուծ-ուէր Խորհ. Թուստատնի բարեկամուկան միջամտութեամբ 3) Հայաստանը կը համաձայնէր թոյլ տալ անցընելու իր ճանապարհ-ներով ոռւսական զօրքերը. Հայաստանի վրայով դէպի Թուրքիա փոխադրուելիք զէնքի 30օօը պէտք է մնար Հայաստանի մէջ իրա-րեւ ինքնապաշտպանութեան միջոց. 4) Հայաստանը կ'ընդունէր Խորհ. Թուստատնի միջնորդութիւնը իր եւ հարեւաններու հողա-ցին վէճերը լուծելու համար. 5) Խորհրդ. Թուստատնը պէտք է

վճարէր Հայաստանին երկու եւ կէս միլիոն բռւպլի, պէտք է բանար նաւթային ճանապարհը, առար երկրագործական գործիքներ յանձնէր Մոսկուայի մէջ գանցուղ էջմիածնական գոյքնը, դիւրիւթիւններ տար նուևստանի քանի մը կեդրոննելուն մէջ հաւաքուած հայ գրենական եւ գեղարուեստական երկերը Հայաստան փոխադրելու, արտօնէր եւ աջակցէր հայ գաղթականներու վերագարձին եւ լին:

Համաձայնութիւնը երկուստեղ կայացաւ, և Լըկրանը մեկնեցաւ Պաքու՝ ստանալու համար Ամսկուայի վերջնական հաւանութիւնը, որմէ վերջ պիտի վերագառնար Երեւան, ուր եւ պիտի ստորագրուէր «բարեկամութեան և խաղաղութեան գաշնազիրը Խորհրդ, Օուևստանի եւ Հայաստանի միջեւ»: Լըկրանի մեկնումէն յետոյ, Մոսկուտ այլեւս չխօսեցաւ գաշնազրի մասին, մինչեւ Հայաստանի խորհրդայացումը:

## ԼԵՌՆԱՅԻՆ ԴԱՐՍԲԱՂԲ ԵՒ Խ. ՀՈՅԱՍՏԱՆ

Առաջին անգամ, Ազրակէյջանի անդրանիկ Յեղիսմը, ստորագրութեամբ իր նախագահ Նարիմանովի, 1920-ին հանդիսաւորապէս կը խոստանայ հայ ժողովուրդին՝ լեռնային Դարապաղը կցել Հայաստանի:

Երկրորդ անգամ, Զանգեղուրի Դալաջուղ դիւղը, 1921 Մայիս 12-ին, Խ. Հայաստանի պաշտօնական բանագնացները՝ Արաւշէակարինեան և ոռւսական կարմիր բանակի ներկայացուցիչ Վ. Մելնիկով գրաւորապէս հետեւեալը յայտնեցին Լեռնահայաստանի կառավարութեան ներկայացուցիչներուն (Գ. Տէր Մինասեան, բժ. Մինաս Մինասեան և Լ. Միքայէլեան):

«Զանգեղուրը և լեռնային Դարապաղը, որպէս Հայաստանի աթքակտելի մասեր, պիտի մտնեն Արա մէջ»\*):

Իսկ աւելի ուշ, Խ. Հայաստանի պաշտօնական կառավարութիւնը հետեւեալ երկու ակտերով վերջնապէս կը նուիրագործէր՝ անշուշտ գիտութեամբը Մոսկուայի— Զանգեղուրի և լեռնային Դարապաղի կցումը Հայաստանի:

Առաջին ակտին մէջ, հրատարակուած 1921 օունիս 12-ին Երեւան, ըսուած է.

\*) Ա. Աշակերտի—«Հայաստանի Խ. Խելանութեան բնոյը» (Ա. Կ. Փաստաբանը): 1926, Գանինէ, էջ 25:

«Ազգբէջաթի և Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Համբաւպետութեամց կառավարութիւնների մէջ եղած Բամածայնութեամ Բիման վրայ, յայտարարում է, որ լեռնային Ղարաբաղն այժմ էանից կտղմում է Հայտատանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութեան անբաժան մասը»:

**Հ. Ա. Ի. Հ. Ժողկոմների Խորհրդի  
նախագահ՝ Ա. Մհամբիկեամ (Ալ. Մարտումի)  
Քարտուղար՝ Մ. Ղարաբէկեամ**

Իսկ երկրորդ ակտի մէջ, հրատարակուած դարձեալ Երեւան, 1921 Յունիս 13-ին, և յանուն Հ. Ա. Ի. Հ. Ժողովրդական կոմիսարների խորհուրդնի ուղղուած «Զանգեղուրի իշխանութեան» (այդ թուականին տակաւին աննուած), ի միջի այլոց առուած է։

«Լեռնային Ղարաբաղը վերջին Բամածայնութեամք Հայաստանի Խորհրդային կառավարութեամ կողմից յայտարարուած է Հայաստանի անբաժան մասը»։

Հ. Ա. Ի. Հ. Ժողկոմխորհի նախագահ՝ Մեասթիկեամ (Ալ. Մարտումի), Ժողովրդ. կոմիս. խորհրդի անդամներ՝ Պ. Մակինցեամ, Ա. Բեգզադեամ, Ա. Մրապիոնեան (Լուկաչին), Ա. Կարինեան։ Քարտուղար՝ Մ. Ղարաբէկեան։

## ԴԵՍՊԱՆ ՃԵՐԱՐՏԻ ՅԵՇԱՍԱԿԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

(Մատուցուած Ամերիկ. Շերակոյտի Արտ. Գործ.  
Եթայամամախումբիմ) (\*)

Պատուարժան Ռւբէն Ճ. Հարաբինկ, նախագահ՝ Մերակոյափ Արտաքին Յարարերութիւններու Ենթայանձնախումբին։

Նախ հինգ գլխաւոր պատճառներ պիտի ներկայացնեմ, որոնք, իմ դասողութիւնով, հանդիսաւոր պարագանութիւն կը դնեն Ամերիկայի վրայ՝ այս միջոցին Հայտատանին օգնելու համար։

Ա. — Պերլինի մէջ դեսպանութեանս առեն ևս գիտէի, որ Կայսերական Պերմանիան այնչափ գէշ զգացում ունի հայերու հանդէպ, որչափ թուրքերը, որովհետեւ Թուրքիոյ և Ռուսիոյ հա-

(\*) Այս լիւատակագիրը 1919ին մատուցուած է Ամերիկ. Մերակոյսին, նախանձ անոր կողմէ մերժումը Հայաստանի նոգաւարութեան։

շերը ետ մղեցին թուրքեկերման տռաջարկը, որով ինքնավարութիւն կը խոստանային հայերուն, պայմանուու որ զերջինները միացեալ օժանդութիւն ցոյց տուցին Գերմանիայ և Թուրքիոյ ընդդէմ ՚հաշնակիցներուն. նուեւ անոր համար, որ տունց հայերու կողմէ Խուսիոյ ցոյց տրուած օժանդակութեան. թուրքերը պիտի նուանէին սուսական կովկասը և միանային կովկասի և Անդըրկասպեան 24 միլիոն կամ տւելի թուրանացիներուն։ Թուրքերու այս յաջողութիւնը պիտի պարտաւորեցնէր Խուսիան որ տւատրեագերման ճակատէն զօրաբաժիններ փոխագրէր կովկաս, այսպէսով պատեհութիւն պիտի տրուէր գերմանացիներուն որ իրենց ոյժերը Թրանսացի գէմ կեզրոնացնէին։

Հայերու հաւատարմութիւնը ՚հաշնակիցներու դատին՝ մէկ միլիոն կեանք արժեց իրենց։

Բ. — Ֆոն Լուտէնտորֆ իր գրքին մէջ կ'ըսէ թէ գլխաւոր ազգակը որ պատճառեց զերմանական արեւմուտքի բանուկի խորտակումը, վասելանիւթի պակասն էր, որովհետեւ թուրքերը չըկրցան ատենին զրաւել Պաքուն։ Աէտք է յիշել որ Խուսիոյ կովկասեան բանակը 1917 ՚Իեկտ. լքեց ճակատը և հեռացաւ, որ թուրքերն ու թաթարները կը կոռւէին հայերուն դէմ, որոնք միայն մնացին հաւատարիմ դաշնակից և ընկերակից պետութիւններուն, և որ թուրքերը չկրցան Պաքու հասնիլ մինչեւ 1918 Սեպտեմբեր, այսինքն Խուսիոյ կազմակուծումէն ութ տմիս յետոյ։ Ամերիկացիները պէտք է կանգ տռնեն վայրիեան մը և խորհին թէ ինչ կ'ըլլար պատեազմին ելքը կամ տեւողութիւնը աւրեւմուտքի մէջ, եթէ թուրքերը ութ տմիս տւելի տռաջ հասնէին Պաքու, և անոնք տւելի կանուխ պիտի հասնէին, եթէ հայերը չդիմադրէին անոնց։

Գ. — Զօրովար Ալէնալին ըստ է, որ 1918 Սեպտեմբերին, Պաղեստինի ճակատին վրայ, թուրքերուն վրայ իր տարած յաղթանակին մէջ, հայ կոմաւոր զունդերն էին որ տռաջնորդող դեր կատարեցին։ Զօր. Ֆոն Սանտէրս Սիւրիոյ իժրաքական ճակատի խորտակումը կը վերագրէ այն իրողութեան, որ թուրքերը՝ հակառակ իր հրամանին և խրատին, երկու զօրաբաժին զրկած էին կովկաս, ուր անոնք կոռւեցան հայերուն դէմ։

Դ. — Ամերիկայի, ինչպէս նաև Մեծն Բրիտանիոյ և Ֆրանսացի ակներեւ պարտականութիւնն է օգնել ուժասպառ հայ ժողովուրդին, որ ինքզինքը պաշտպանէ, որովհետեւ հայերը օղնեցին մնցի, որ պատերազմը շահինք։

Ե. — Ամերիկան իրեւ մասնաւոր մէկ անդամը ընկերակցութեան մը, կողմուած դաշնակից և ոչակից պետութիւններէ,

անխռուստիելի պարագանութիւնը ունի իր բաժինը քերելու՝ լը-  
րացնելու համար այն նպատակը, որուն համար վերեւ յիշուած  
ընկերակցութիւնը կազմուեցաւ։ Հայաստանի ազատագրութիւնը  
դլխուոր նպատակներէն մէկն է այդ ընկերակցութեան։

Մեծն Բրիտանիոյ և Ֆրանսայի բարեկամներուն համար դառն  
յուստիստրութեան աղբիւր մըն է այն իրողութիւնը, թէ անոնք  
որ գերման միլիթարիսթներէն յարձակում կրեցին, թերացան  
գործադրելու իրենց բացորոշ և կրկնակի յայտարութիւններն ու  
խոստումները, թէ Հայաստանի ազատագրութիւնը իրենց առաջին  
գործերէն մէկը պիտի ըլլայ. մինչդեռ այժմ ջանքեր կ'ըլլան Հա-  
յաստանը բաժնելու իբրեւ պատերազմական աւար. Մենք չմտանք  
այս պատերազմին մէջ հնարաւորութիւն տալու մեր դաշնակից  
կոմ աջակից պետութիւններէն որեւէ մէկուն որ ինքինքը շա-  
հախնդրօրէն մեծցնէ ի գին հպատակ ազգի մը որ մեր դատին ճշշ-  
մարիտ և հաւատարիմ մնաց մինչեւ վերջը։ Ամերիկայի բացորոշ  
պարտականութիւնն է ըսել Մեծն Բրիտանիոյ և Ֆրանսայի, մեր  
ապադայ բարեկամական յարաբերութիւններու սիրոյն, թէ Ամե-  
րիկա երբեք մասնակից պիտի չըլլայ անոնց կողմէ Հայաստանի-  
հողամասներուն յափշտակման որեւէ ակտի։ Ես կը խորհիմ թէ Ա-  
մերիկայի պարտականութիւնը Հայաստանի հանդէպ ոչ թէ անոր  
հանդէպ ունեցած իր պատասխանատուութեան բաժինէն խուսա-  
փիլ. կամ ուրիշ ուսերու վրայ նետել է, այլ հսկել որ Հայաստա-  
նին արուին և ապահովուին անոր արդար իրաւունքները։ Մենք  
չենք կրնար նկատի ունենալ Համաձայնական պետութիւններու կոր-  
ծեցեալ իրաւունքները Հայաստանի մէջ, իրաւունքներ՝ որ ձեռք  
ձգուած են հին սիստեմի համաձայն, որովհեաւեւ մեր պատերազմին  
մէջ մանելովը միջազգային նոր յարաբերութիւն մը ստեղծուած  
է, և եթէ մենք որեւէ չափով կամ որեւէ ձեւի տակ պիտի երաշ-  
խաւորենք աշխարհի խաղաղութիւնը, այն ատեն պէտք է պըն-  
դենք թէ Հայաստանի իրաւունքներուն նախապատուութիւն  
պէտք է տալ, քան գաղանի դաշնգրութիւններու պայմաններուն,  
որոնցմով մեծ պետութիւններէն ոմանք կ'ուղեն Հայաստանը կո-  
ղոպատել։ Հետեւողականութիւնը պիտի չըլլայ յաղթական պետու-  
թիւններուն համար ընել այն ինչ, որ Գերմանիա փորձեց ընել և  
այդ պատճառով դասապարտուեցաւ։

Յարգօնք կը խնդրեմ ձեր Ենթայանձնախումբէն, որ Միացեալ  
Նահանգներուն յանձնարարէ առնելու հետեւեալ քայլերը.

Ա. — Որ Միացեալ Նահանգներու Ծերակոյացը որոշում մը անցը-  
նէ, հրահանգելով նախագահը որ ճանչնայ Հայկակոն նանը բազետու-  
թիւնը իբրեւ իրաւուկան կառավարութիւնը Հայաստանի։

**Բ.** — Որ Ամերիկան անմիջապէս ուժեատ դրէէ Հայաստանի քաղաքացի բնակչութեան համար. ինչպէս նաև ուժեատ, ուղամանիւթ և այլ պիտոյքներ Հայաստանի մէջ հայերէ բաղկացած 30 հազարնոց բանակի մը համար:

**Գ.** — Որ Միացեալ Նահանգներու կառավարութիւնը արտօնութիւն տայ այս երկրին մէջ բնակող հայերուն, որ կամաւորներ հաւաքնն (որոնց թիւը կրնայ 10 հազար ըլլալ), նաև հարաւորութիւն տայ Հայաստանի կառավարութեան՝ Պոլսոյ և Պուլկարիոյ շրջաններէն կամաւոր ստանուլու (ուր կ'ըսուի թէ 10 հազարի չափ պատրաստ մարդ կայ) և որ Ամերիկան օգնէ, որպէսզի այս կամաւորական ոյժերը կազմակերպուին և փոխադրուին Հայաստան:

**Դ.** — Որ Միացեալ Նահանգներու Շերակոյնը որոշում մը անցընէ ի նպաստ Հայաստանի անկախութեան, բաղկացած Ռուսահայաստանի և Թրքահայաստանի եօթը նահանգներէն և Կիլիկիայէն, և ի նպաստ հայերուն՝ թուրքներէն համապատասխան տուղանքառնելու:

**ՃԵՅՄՍ ՈՒ. ՃԵՐԱԲՏ**  
(Պերլինի նախկին ամերիկ. դեսպան)

## ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԱՌԹԻՒ ԱՆԳԼԻԱՅ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒՆ ՃԱՌԸ ԵՐԵՒԱՆԻ ՄԵՋ

Հայաստանի անկախութեան ճանաչման առթիւ կառավարութիւնը 1920 Յունուար 26ին երեկոյեան ճաշկերոյթ մը տուաւ Երեւանի քաղաքային ինքնավարութեան դահլիճին մէջ, Ներկայէին պարլամենտի նախագահութիւնն ու անդամները, բոլոր նախարարները, Անգլիոյ, Ամերիկայի, կամաւորական թանակի, Պարսկաստանի, Վրաստանի և Ազրբէճանի ներկայացուցիչները, քաղաքագլուխն ու վարչութեան անդամները և բազմաթիւ հիւրեր:

Առաջին անգամ խօսեցաւ պարլամենտի փոխնախադահ Ա. Անհակեան, ապա խօսեցան նախարարապետ Ա. Խատիսեան, պարլամենտի փոխնախադահ Լ. Շանթ և մեծ պետութիւններու ներկայացուցիչները:

Անգլիոյ ներկայացուցիչ Պ. Կրէյսի, ողջունելով Հայաստանի անկախութիւնը, ըստ:

«Հարիւր տարիներ ձեր ազգը պայքարած է, և այսօր ձեր պայքարը յաղթանակով է պատկռւեր։ Այժմ դուք մեծ ազգերու ընտանիքին մէջ կը ստնէք։ Պէտք կա՞յ արդեօք ըսելու, որ ձեր պատմութիւնը աւելի հին է, քան եւրոպական ժողովուրդներէն շատերունը, և որ ձեր նախնեաց պատմութիւնով դուք կարող էք հպարտ լինել։ Այս քաղաքի մէջ, ուր մենք կը տօնենք, ապրեր է նոյը։ Զեր քաղաքը աշխարհիս ամենագեղեցիկ սարերէն մէկին՝ Արարատի ստուերին մէջ է։ Երկար տարիներ մենք նայեր ենք Մայր Հայաստանի պատկերին, որ կ'ողբար իր աւերակ ու քանդուած քաղաքներուն վրայ։ Թոյլ տուէք որ այսօր այդ պատկերի տեղ դրուի նոր պատկեր մը, նորաշէն Հայաստանի, որ կառաւցուած կը լինի եղբայրութեան, խաղաղութեան և աղատութեան վրայ։ Ազատութիւն Հայաստանի զաւակներուն, որոնք կ'ապրին Հայաստանի մէջ, առանց ցեղի և գաւանանքի խարութեան։ Այո՛, թոյլ տուէք մեղ շինել նոր իսկական տուն մը։ Իմ վերջին խօսքովս ես կը ցանկանայի չնորհաւորել Ամենայն Հայոց Գէորգ Կայխողիկոսի Վեհափառութիւնը, որ գլուխն է ամենաին և ամենասուրբ քրիստոնէական եկեղեցուն։

«Եատերը Անգլիոյ, Սկովտիոյ, Իրլանդայի և մեր մեծ գաղութներու մէջ այսօր կ'ուրախանան ձեզ հետ, և այնպիսի անձնաւորութիւններ, որպիսիք են Լորա Պրայս, Կլատըսթոն, Անիւրին Վիլեամս և վերապատուելի Հարոլդ Բիկըսդըն, որոնք աշխատեր են ձեզ համար եւ գրեր են ձեր պատմութիւնը ոսկի գրերով, կ'ուրախանան ձեզ հետ միասին։

«Եյս վայրկեանին ցոյց տուէք ձեր անվհատ ճիգերով՝ ձեր ժողովուրդի շահերու համար և ձեր եղբայրական գործակցութեամբ Վրաստանի և Ատրբէճանի հետ, որոնք արդէն 14 օրէ ճանաչուեր են, որ ցանկութիւն ունիք արդարութեամբ և անաշառութեամբ կառավարելու և սրտանց գործակցելու Վրաստանի և Ատրբէջանի հետ։ Զեր նշանաբանը թող ըլլայ՝ միացած ապրիլ։ Կեցցէ՛ Հայաստանը, կեցցէ իր ժողովուրդը, կեցցե՛ն բանակը և կառավարութիւնը»։

## ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՒԱՆԱԳԻՏՈՒԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ԱՐՏՈՒՐԱՀՄԱՆԻ ՄԷՋ

**Փարիզ.** — Հ. Հ. Պատուիրակութիւն, նախագահ՝ Ա. Ահարոնեան, փոխ-նախագահ՝ Ա. Խատիսեան, ընդէ. քարտուղար՝ Ա. Հանըմեան, քարտ. Յ. Քոչարեան։ Փարիզի հիւպատոս՝ Մ. Ղազարեան, Մարտէյլի հիւպատոս՝ Թիւրապեան։

**Վաշինգտոն.** — Դ. Փաստրմանեան, խորհրդական՝ Վ. Գարտաշեան։

**Լոմտոթ.** — Զօրագար Բագրատունի, խորհրդ.՝ Բագրի, Ժ. Ախովեան։

**Հռովմ.** — Մ. Վարանդեան, քարտուղար՝ Ա. Մարես։

**Թոքիօ.** — Տիկ. Տիանա Արգարտ։

**Գերլիթ.** — Ճ. Գրինֆիլդ, խորհրդ.՝ Լ. Նազարեանց (Գերլինի դեսպանութեան մաս կը կազմէին Աւստրիա, Լիհաստան, Հունգարիա և Զեխոուլովաքիա)։

**Հարաւ Ռուսաստան.** — Յ. Սոգաթէլեան։

**Սիպերիա.** — Գուչակի կառավարութեան մօտ՝ Գրիգոր Զոմոյշեան։

**Թեհրան.** — Իշխան Յ. Արզութեան։

**Թիֆլիս.** — Ա. Զամալեան, Լ. Եւանդուլեան, Տ. Բէզզաղեան։

**Պաքու.** — Տ. Բէդզադեան, Մ. Յարութիւնեան։

**Կ. Պոլիս.** — Յ. Թահնթուճեան, հիւպատոս՝ Մ. Էպլիդաթեան։

**Աթէօք.** — Տ. Զայեան, հիւպատոս՝ Յ. Գլըճեան։

**Պուքրէջ.** — Հիւպատոս Խնդիրեան։

**Գանիբէ.** — Խ. Զօհրապ։

### ԹՈՒՐՔԻՈՅ ԱԶԳԱՅԻՆ ՈՒԽՏԸ

1919ի սկիզբները Տամատ Ֆերիս փաշայի դահլիճին կողմէ Անասոլու ղրկուած էր Մուսթաֆա Քէմալ փաշան, իրեւ ընդէ. քննիչ Գ. րդ զօրաբանակի։ Քանի մը ամիսներ վերջ, թուրք ազգայնական չարժման պետի հանգամանքով, ան հրապարակ Ակաւու նախադանց 1919 Յուլիս 23ին էրզրումի քոնկրէին։ Օդոստ. 7ին, քոնկրէն հետեւեալ յայտարարութիւնը հրատարակեց։

**ՅՕԴ. 1.** — Տրապիզոնի վիլայէթը, Ճանիկի սանճաքը, նոյնապէս էրզրումի, Սվազի, Տիարպէքիրի, Մամուրէթ իւլ-Ազիզի, Վաւ-

նի, Պիթլիսի վիւայէթները և այս տարածութեան վրայ գտնուած բոլոր գաւառները, իրենց ամբողջութեան մէջ, կը կաղմեն պլոք մը, զոր ոչ մէկ համոզիչ կամ երեւակայական պատրուակ չի կը բնար անջտել օսմ. կայսրութենէն կամ անդամահատել զայն:

Յ07. 3.— Հողային ամէն գրաւում, նոյնպէս ամէն միջամըտութիւն, պիտի նկատուին փորձեր, որոնք նպատակ ունին հաստատելու յունական կամ հայկական կազմակերպութիւն մը, որով ընդունուած է պաշտպանութեան և դիմուկրութեան սկզբունքը: Պիտի չթոյլատրուի որ քրիստոնեայ տարրերը ձեռք բերեն առանձնաշնորհումներ, որոնք բնոյթն ունենան հարուածելու քաղաքական վեհապետութիւնը և ընկերային հաւասարակշռութիւնը:

Յ07. 5.— Ամբողջովին կը յարդենք օսմ. կայսրութեան օքէնքներով տրուած իրաւունքները ոչ մահմէտականներուն, որոնց հետ երկար տարիներ ապրած ենք նոյն հայրենիքին մէջ:

Յ07. 6.— Քոնկրէն միաձայնութեամբ կուգայ հաստատելու հիմնական սկզբունքը մեր կրօնքին, մեր ազգային աւանդութիւններուն և մեր օրէնքներուն ոգիին վերաբերմամբ ոչ մահմէտական անձերու պատկանող գոյքին, պատուին ու գոյութեան պահպանումին:

Յ07. 7.— Կը պահանջենք որ որոշում մը տրուի մեզի հանգէպ որ պաշաճ ըլլայ իրաւունքին և արդարութեան, որ յարդէ մեր պատմական, ցեղային և կրօնական իրաւունքները և տրդիլէ իրականացումը ամէն փորձի որ հակառակ նպատակ ունի. թողիքուի մտածումը՝ անդամահատելու մեր այն շրջանները, որոնք մեր սահմաններուն մէջ կը գտնուէին զինադադարի կնքումի թըլականին, այսինքն՝ 1918 Հոկտ. 30ին, և որոնք բնակուած են մահմէտական մեծամասնութեամբ մը և որոնց մէջ անտեսական և ճարտարուեստական գերակշռութիւնը կը պատկանի մահմէտականներուն:

\* \* \* Երկրորդ քոնկրէ մը գումարուեցաւ Արգուգ, Մուսթաֆա Քէմալի կողմէ, 1918 Օգոստոսի վերջը Սեպտ. 1ին հետեւելա հեռագիրը գրկուեցաւ Առւլթանին:

Հեռագրի 3րդ յօդը.— «Անկարելի է որ մեր վիւայէթներէ բըթամատ մը հող յատկացուի Հայտատանի և կամ ուրիշ պետութեան մը: Երդումով յանձն առած ենք և խստօրէն վճռած ենք երբեք զէնքերը վար չդնել, որքան ատեն որ պիտի շարունակուի տար գրաւումը կամ վարչութիւնը շրջանի մը— ըլլայ ամենէն յիշտամնաց հողամասը մեր նախնիքներուն— որ կը գտնուի Մուսուլի հիւս. մասէն մինեւ Ալեքսանտրէթի ծոցը երկարող գիծին հարաւը:

Հեռագրի 4րդ յօդը.— Եթէ եւրոպական պետութիւնները իս-

կագէս ունին իրենց քարոզած մարդասիրական զգացումները և եթէ կը մերժեն թոյլատրել անարդար ու անօգուտ արիւնահեղութիւն մը, պարտաւոր են ապահովութիւն տալ՝ թէ սկզբունքով կ'ընդունին վերեւ մեր պարզած պահանջները, և իրականապէս հաստատելու համար այս ապահովութիւնը՝ պէտք է անմիջապէս հեռացնեն իրենց զօրամասերը մեզի պատկանող հողերէն, ինչպէս Առանայէն, իզմիրէն և լն.:

\* \* \* Ի վերջոյ, 1920 Յունւ. 28ին, քուէարկուեցաւ «Ազգային Ռւխտը» Կ. Պոլսոյ խորհրդարանին կողմէ, որ նոյն տաեն վերջ տուաւ իր նիստերուն:

Ազգային Ռւխտի բովանդակութիւնը հետեւեալն է (1).

«Օսմանեան Խորհրդարանի անդամները կը հաստատեն թէ կայսրութեան անկախութիւնը և ազգին ապագան կրնան ապահովուիլ, նկատի առնելով հետագայ սկզբունքները, որոնք կը պարունակեն ընդունելի զոհողութիւններու առաւելագոյնը, որպէսզի ձեռք բերուի արդար և տեւական խաղաղութիւն, և թէ այս սկզբունքներէն դուրս անկարելի է պահպանել օսմանեան համայնքին վեհապետութիւնը և գոյութիւնը.

1.— Տեղական բնակչութեանց ազատ քուէարկութիւնով պիտի որոշուի ճակատագիրը Օսմանեան կայսրութեան այն հողամասերուն, որոնք միայն արար մեծամասնութեամբ բնակուած են և որոնք 1918 Հոկտ. 30ին զինադադարի կնքումին թշնամի բանակներու գրաւման տակ կը գտնուէին: Այն հողամասերը որոնք զինադադարով որոշուած սահմանագծէն ներս կամ դուրս կը գրանուին, որոնք բնակուած են մեծամասնութեամբ օսմանցի մահմէտականներով, միացած կրօնքով, ցեղով և աղղային ձգտումներով, տոգորուած փոխողարձ վերաբերումով և զոհաբերութեան զգացումներով, յարգալից դէպի իրենց ազգային ու ընկերային նպատակները և տեղական պայմանները՝ կը կտղմնն ամբողջութիւն մը, որ չի կրնար ենթարկուիլ որեւէ անդամահատութեան, ոչ չ փաստական և ոչ իրաւական:

2.— Ինչ կը վերաբերի երեք սանջաքներուն (Կորո, Արտական և Պաթում) որոնց բնակչութիւնը իր աղատագրման պահուն

(1) Թուրքիոյ «Ազգ. Ռւխտը քարզմանած է Ա. Աքեղեան Wirtschaftspolitische Rundschau der Preussischen Jahrbücher, 1922 Դեկտ. ի թիւն, եւ լոյս ընծայած է «Հայրենիք» Ամսագրի 1923 թիւ 11ի մէջ: Մենք նկատի ունեցանք Ա. Մանելլը բարեկարգ «La Société des Nations et les Puissances devant le problème Arménien» (էջ 126), որ ամբողջական է, մինչդեռ առաջինին մէջ որու պարբերութիւններ կը պակսին. անուշտ բերութիւնը առընդունած յառաջ կուզայ եւ ոչ թէ քարզմանիչն:

հանրաքուէով արտայայտուած է ի նպաստ մայր հայրենիքին հետ միութեան, համաձայն ենք որ ի հարկին կատարուի նոր ազատ հանրաքուէ մը:

3.— Արեւմտեան Թրակիոյ իրաւական վիճակին որոշումը ևս, որ թուրք հաշտութեան հետ կապուած խնդիր մըն է դարձած, նմանապէս բնակչութեան ազատ ձայնատուութեան համաձայն պէտք է կարգադրուի:

4.— Մահմէտականներու խալիֆայութեան աթոռանիստ, սուլթանի և օսմաննեան կառավարութեան մայրաքաղաք Կ. Պոլսոյ ապահովութիւնը, ինչպէս նաև ապահովութիւնը Մարմարա ծովին պէտք է պաշտպանուին ամէն վատնդի դէմ: Այն պարագային միայն, երբ այս հիմնական սկզբունքը պահպանուի, կարելի պիտի ըլլայ մեր և միւս շահագրգոռուող պետութիւններու հետ համաձայնաբար որոշում մը տալ, Սեւ ծովի և Սիջերկրականի Նեղուցներուն բացումին համաշխարհային առեւտուրին և հաղորդակցութեանց առջեւ:

5.— Մեր կողմէ պիտի ճանչցուին և ապահովուին փոքրամասնութեանց իրաւունքները այնպէս, ինչպէս որ յիշատակուած են Դաշնակից պետութեանց՝ իրենց թշնամիններուն և կարգ մը գործակիցներուն հետ կնքած դաշնագիրներուն մէջ, պայմանով որ մահմէտական փոքրամասնութիւնները միենոյն իրաւունքները վայելեն հարեւան պետութեանց մէջ:

6.— Մեր կեանքին և գոյութեան հիմնական պայմանն են՝ անկախութիւնը և կատարեալ ազատութիւնը, որպէսզի հնարաւոր դառնայ մեր ազգային և անտեսական բարգաւաճումը, նոյնպէս գործերու զեկավարութիւնը կանոնաւոր և արդիական վարչութեամբ մը և ապահովելու մեր յառաջդիմութիւնը ուրիշ երկիրներու օրինակով: Այս հիման վրայ մենք դէմ ենք որեւէ սահմանափակումի որ խոչընդուռ կը հանդիսանայ մեր քաղաքական, դատական ու ելեւմտական զարգացման:

Մեր պարտքերու կանոնաւորման պայմանները, որոնք պիտի հաստատուին, ներհակ պէտք չեն ըլլալ այս սկզբունքներուն:

## ՀԱՅ-ԹՐՔԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

### ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՈՅԺԸ

Հայաստանի կառավարութեան կողմէ, 1920 նոյեմբեր 18-ին,  
Ա. Խատիսեանը զրկուեցաւ դաշնակից ներկայացուցիչներուն  
մօտ օգնութիւն խնդրելու և իր հետ տարաւ զինուորական նախա-  
քարի կազմած հետեւեալ տեղեկագիրը.

«Հայաստանը ունի չորս ճակատ, բոլորն էլ պատերազմական  
վիճակում՝ Կարս-Ալեքսանդրապոլի, Սուրմալուի, Նախիջեանի  
և Դիլիջան-Ղազախի:

Ի՞նչպէս են բաժանուած դրանց մէջ Հայաստանի զինուորա-  
կան ուժերը: Կարս-Ալեքսանդրապոլի ճակատում կանգնած են հե-  
տեւեալ զօրամասերը. խօսքը վերաբերում է կանոնաւոր զօրքե-  
րին և, յատկապէս, հետիւոն զօրքերին: Այդտեղ են՝ առաջին  
գունդը (Մազմանեան)՝ 1500 սուին, 4րդ գունդը (Միրիմանեան)՝  
— 2000 սուին, 5-րդ գունդը (Շաղուբաղեան)՝ 700 սուին, 6-րդ  
գնդի մի բատալիոն՝ 700 սուին, 7-րդ գնդի մի բատալիոն (հշ-  
խանեան-Գնդունի)՝ 800 սուին և 8-րդ գունդը (Տիգր. Բաղդա-  
սարեան)՝ 1500 սուին, ընդամէնը՝ 7,200 սուին: Բացի դրանից  
կան նաև Ամբատի խմբերը:

Սուրմալուի ճակատում (Դրօի մօտ)՝ կան 9րդ գունդը՝ 2000  
սուին, 8րդ գունդը (1 բատալիոն) 1000 սուին և 7-րդ գունդը  
(1 բատալիոն) 700 սուին, Ղարաբաղի առանձին զօրամասը (Կու-  
ռո) 800 սուին, ընդամէնը՝ 4500 սուին և փոքրիկ եղիդական զօ-  
րամաս:

Նախիջեանի ուղղութեամբ կանգնած են՝ 3-րդ գունդը՝ 2000  
սուին, 2-րդ գունդը (երկու բատալիոն)՝ 1000 սուին, ըն-  
դամէնը՝ 3000 սուին:

Դիլիջան-Ղազախի ճակատում գտնւում է 6-րդ գունդը (Մո-  
նիկի)՝ 2000 սուին:

Այս թւերի մէջ չեն մտնում հեծելազօրքը, հրետանին և յա-  
տուկ նպատակ ունեցող մասերը, ինչպէս ստպեորները և հեռազ-  
քական ջոկատները:

Այսպիսով, բոլոր չորս ուղղութիւնների վրայ մենք ունենք  
ընդամէնը 16,700 սուին, բացի դրանից, Զանգեզուրում գտնւում  
է 800 սուին, ուրեմն, վերոյիշեալի հետ՝ 17,500 սուին:

Երեւանում պահեստում մնում է 10րդ գունդը (Հալապեանի)  
— 1500 սուին, ընդամէնը, ուրեմն, 19,000 սուին:

Ընդունելով և միւս տեսակի զէնքերը՝ 6000 հոգի, ուրեմն

գործող բանակում կանոնաւոր մարտական ուժեր կան 25,000 հոգի:

Աւելացնելով դրանց վրայ նաև թիկունքում ծառայողներին, քեռնակիրներին, կոռապաններին, սպայտկոյտը, առողջապահական սպասաւորներին—ընդհանուր թուի 30 տոկոսը, կը սահնանք բանակի ամբողջ կազմը 34,000 հոգի, խմբերի հետ միասին—մոտ 40,000 հոգի:

Կանոնաւոր թիւրքական ուժեր կարս-Ալեքսանդրապոլ ուղղութեան վրայ պէտք է ընդունիլ 4 դիվիզիա, իւրաքանչիւրի մէջ 3000 հոգի, ընդամէնը 12000: Սուրմալուի ուղղութեան վրայ՝ 1 թիւրքական դիվիզիա—3000 հոգի, որը սպասաւում է Երեւանին: Նախիջևանի ուղղութեամբ՝ բոլշևիկեան ուժեր մօտ 2000 հոգի: Եւ Ղազախ-Դիլիջանի ուղղութեամբ՝ ազգբէջանցիք և բոլշևիկները: Այդ կանոնաւոր զօրքերի թիւը պէտք է, ընդհանուր տամամբ, հաշուել 20,000 սուին:

Եթէ դրանց աւելացնենք ոչ-կանոնաւոր ժողովրդական ուժերը, քրդերին և թշնամի դինուած ազգաբնակութիւնը, այդ դէպուտմ թշնամու ուժերի թիւը պէտք է որոշել բոլոր չորս ուղղութիւնների վրայ ոչ պակաս 30,000 հոգուց: Ահա մրցակից կողմերի անկողմնակալ թուահամարը:

Սրա հետ միաժամանակ պէտք է ի նկատի ունենալ Հայաստանի մեկուսացած գրութիւնը, նաւթից, նաւահանգստից զուրկ լինելը, արտաքին աշխարհից կարուած լինելը (որովհետեւ ամբողջ հաղորդակցութիւնը Վրաստանի և Եւրոպայի հետ կախուած է մազից—երկաթուղային գծից, որը շուտով կարւեց): Թնդանօսի ոռւմբերի պաշարը վերջանում է: Յրաերը աւելի ստուկանում են: Հայաստանը շղթայւում է երկաթէ օղակով: Գրաւուած և վտանգի ենթարկուած շրջաններից ազգաբնակութիւնը հաւաքւում է Հայաստանի սրտի մէջ:

## ԹՐԲԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՈՅԺԸ (\*)

Իսկ ի՞նչ ոյժ ունէին թիւրքերը, Հայաստանի դէմ պատերազմը սկսելիս: Համաձայն Հայաստանի սպարապետի սպայտկոյտի հետախուզական բաժնի Յուլիս 6 տեղեկութեան՝ թիւրքական բանակը Հայաստանի սահմանի վրայ հետեւեալ կերպով էր դաստորուած. 15-րդ կորպուս՝ հրամանատար Քեազիմ կարաքեքիր միաշա: Երգրումում գանւում էր 17-րդ գունդը և 9-րդ դիւի-

(\*) Ա. Վացեան, «Հ. Հանրապետութիւն», էջ 427:

զիսյի սպայակոյաց—հրամանատար՝ Ռուշդի քէյ. Հասան Գալա-  
յում գտնւում էր 28-րդ գնդի կենտրոնը և չորս լեռնային թրն-  
դանօթ. Թորթումում 28րդ գնդի երկու գումարտակ. Բարդու-  
սում՝ 28րդ գնդի մէկ գումարտակ և 20րդ գնդի մասեր. Խորո-  
ւանում՝ 12րդ դիւխզիայի սպայակոյաց—հրամանատար Աալիք  
քէյ. Զիւինում՝ 34րդ գունդը. Քեռփրիքէոյում՝ 35 րդ գունդը.  
Ալաշկերտում՝ 36րդ գունդը: Օլթիի ուղղութեամբ շարժւում էր  
Խալիդ քէյի երրորդ դիւխզիան—7, 8 և 11րդ գնդերը: Տրապի-  
զոնի և Երզրումի միջեւ նկատուած էին 31րդ դիւխզիայի մասե-  
րը: 11րդ դիւխզիայի կենտրոնը, ինչպէս և 18րդ գունդը՝ Բայու-  
զէտում. 32րդ գունդը՝ Վանում. 30րդ գունդը՝ Բայազէտ-Արչա-  
յում: Բացի այդ Մերդենեկի շրջանում կային 1200 հոգի անկա-  
նոն կոռոզոզներ. Օլթիում՝ 350 ժանդարմներ. Օլթիից դէպի հիւ-  
սիս՝ 1500 հոգինոց չէթո. Հասան-Ղալայում՝ 1600 կոմաւորներ.  
Տրապիզոնում՝ 300 ժանդարմներ. Լազիստանում՝ լազ կոմաւորներ:  
«Թան»ի զինուորական թղթակցի ասելով, 1920 թ. ամառ-  
ուայ վերջը, արեւելեան նահանգներում թիւրքերն ունեին 3րդ,  
13րդ և 15րդ կորպուսները ընդամէնը՝ 50,000 հետեակ, 2,600-  
այրուձի և 306 հին ձեւի թնդանօթ: Ուրիշ զինուորական հեղի-  
նակութիւններ Հայաստանի գէմ գործող թուրք բանակը ցոյց է-  
ին տալիս՝ 3րդ, 9րդ, 11րդ, 12րդ և խոռն դիւխզիաները, երկու-  
աշիրէթական գնդեր, մի բրիդադի, այսպէս կոչուած ա-  
զրէջանեան ձիաւոր հարիւրեակը, թրքական և քրտական հրոսո-  
խմբեր ևայլն: Կանոնաւոր զօրքերի թիւը հասնում էր 28,000ի,  
որից 3,000-ը ձիաւոր: Զօրքը պարենաւորուած էր շատ լաւ, ու-  
նէր առատ ռազմամթերք, տաք հազուստ, որ ստանում էր խոռ-  
լացիներից, Փրանսացիներից և Խորհ. Թուսաստանից:

## ՓՈԽԱՆԱԿՈՒԱԾ ՅՈՒՇԱԳՐԵՐ

(ԵՐԵՒԱՆԻ ԵԼ ԷՆԿԻՒՐԻԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՆ ՄԻՋԵՒ)

Քէմալական շարժումը հետզհետէ զօրացաւ, շնորհիւ օտար պե-  
տութիւններու աջակցութեան: Յունաստանի ներքին քաղաքա-  
կան կեանքին մէջ եղած պառակտումները, ընտրութիւններու մէջ՝  
Վենիզէլոսի պարտութիւնը առիթ հանդիսացան որպէսզի քէմա-  
լական բանակը աւելի ազատօրէն շարժի արեւելեան սահմաննե-  
ներուն վրայ: Մանաւանդ այդ օրերուն էնկիւրիի կառավարու-

թիւնը ջերմ պաշտպանութիւնը կը վայելէր և. Միութեան. հառ  
մածայնութիւն մը գոյացած էր ի վնաս հովկասեան Հանրապե-  
տութիւններուն, հարթուած էին վիճելի խնդիրները էնկիւրիի և  
Մոսկուայի սիջե:

Հայաստանի կառավարութեան կողմէ Մայիսեան շարժումը  
Ճնշուելէ վերջ, հաշուեյարդարի ենթարկուեցան նոյնպէս ներքին  
թաթարական ապստամբութիւնները: Էնկիւրիի կառավարութեան  
հետ այս առիթով փոխանակուեցան հետեւալ յուշագրերը.

### Երեւան. Հ. Համբավետութեան արտաքին գործոց մախարարութեան

Հայաստանի կառավարութեան հիմնումից ի վեր մեր կառա-  
վարութիւնը նրա հետ պահպանել է բարեկամական յարաքերու-  
թիւններ և այդ շարունակել է իրեն համար վարքագիծ ընտրել Նա-  
պակ գործով էլ ցոյց է տուել հակառակ ձեր շարունակական յար-  
ձակումներին: Ձեր գրաւման տակ եղող հողամասերում գտնուալ,  
բայց իր ինքնուրոյնութիւնը որոշող և Միլլի Շուրա կազմող իս-  
լամ ազգաբնակութեան դէմ միջտ կրկնուող յարձակումների և  
ջարդերի ձեր քաղաքականութեան հանդէպ մեր կառավարութիւ-  
նը բաւականացել է միայն բարեկամական ծանուցագրերով:

Մի քանի օրից ի վեր Օլթիի իսլամ ժողովրդի հանդէպ ձեր  
կոնսուալոր զօրամասերի կողմից շարունակուող պատերազմական  
գործողութիւնների մասին մեր արեւելեան ճակատի Ն. Գ. հրա-  
մանատար փաշայի կողմից երեք օր առաջ ձեր զինուորական ու-  
ժերի հրամանատարութեան տրուած բարեկամական ծանուցագիրը  
պատերազմական գործողութիւնները անմիջապէս դադարեցնելու  
մասին մինչեւ այժմ առանց պատասխանի է մնացել և, ընդհակա-  
ռակն, երէկուանից ի վեր Օլթիի վրայ յարձակումը աւելի շա-  
տացած ու ստուկացած է: Մեր ազգը իր ամբողջ ուժով փափա-  
քում է բարեկամական յարաքերութիւններ պահել հոյ ցեղի հետ,  
հայկական շահերը թիւրքականի հետ անհամապատասխան չեն,  
ընդհակառակը, կարելի է համաձայնեցնել և աւելի սերտ դարձ-  
նել: Եթէ դուք անկողմնակալօրէն դատէք, կը յուսամ թէ դուք  
եւս կը հաստատէք, որ ձեր բռնած ընթացքը չի համապատասխա-  
նում ձեր ազդային իսկական շահերին:

Համազուած ենք, որ անգլիացիները մշտապէս իրար հետ ապ-  
րելու ստիպուած երկու հարեւան ցեղերը արիւնհեղութեան մղե-  
լով են զրադուած: Մենք ձեր կառավարութեան և ազգի համար  
բոլորօվին վնասակար կը գտնենք, որ ձեր ազգը անգլիացիների  
ձեռքը խաղալիկ դառնալով՝ մեր կառավարութեան դէմ թշնա-  
մութեան ձեռնարկէ:

Զեր պատգամաւորութիւնը Մոսկուայում ոռւս սովէտական կառավարութեան հետ բանակցութիւններ է վարում. մնաք էլ ոռւս սովէտական իշխանութեան հետ քաղաքական յարաբերութիւնների ձեռնարկած լինելով՝ խաղաղօրէն պատերազմին զերջ տալու կ'աշխատենք միամնաբար, ուստի ձեր յարձակումը բացարձակագէս զարմանալի և ցաւալի մի երեւոյթ է:

Յարձակումների շարունակութեան ամբողջ պատուխանաւութիւնը թողնելով հայկական կառավարութեան վրայ՝ ոյս անգամ էլ թիւրք ազգային կառավարութեան արտաքին գործերի կոմիսարի հանգամանքով ևս խնդրում եմ Զեր գերազանցութիւնից տուլ հարկ եղած անմիջական հրամանները ձեր զօրամասներին՝ վերջ դնելու համար թշնամական գործողութիւններին:

Սպասելով ձեր պատասխանին՝ խնդրում եմ ընդունել խորին յարգանացս հաւաստիքը:

24 Յունիսի 338

Թիւրք Մեծ Ազգային Ժողովի

1920

Արտաքին գործերի կոմիսար Բէքիր Սամի

Ամգորա. Թիւրք Ազգային Մեծ Ժողովի արտաքին գործերի վէքիլ մեծ Բէքիր Սամիին:

Հայաստանի հանրապետութիւնը իր հիմնուելու օրից իսկ ձգտել է և այժմ էլ ձգտում է ստեղծել բարի գրացիական փոխարարերութիւններ իր հարեւանների հետ և խաղաղ համակեցութիւն տեղական բոլոր ժողովուրդների միջև։ Հայաստանում լոյնալ մահմէտական բնակչութիւնը միշտ օգտուել է և օգտում է ներկայիս եւս պետութեան միւս քաղաքացիների համահաւատար իրաւունքներից։ Սոյն հաւատարիմ քաղաքացիների կեանքն ու գոյքը միշտ պաշտպանում են Հայաստանի կառավարութեան կողմից ամէն տեսակ չարամիտ փորձերի, ինչպէս նաև աւազակային յարձակումների դէմ, որոնք մեծ մասամբ կատարում էին դրսից եկած աւազակային և խռովարար մուսուլման խմբերի կողմից։ Սրանք առաջ էին բերում խռովութիւն և անիշխանութիւն տեղական մօւսուլման ազգաբնակութեան խաղաղ կեանքի մէջ։

Հայ զօրքերի վերջին ռազմական գործողութիւնները Օլթիի շրջանում նպատակ ունէին ազատելու հայկական հողամասը անիշխանական տարրերից են երբեք ուղղուած չէին մահմէտական խաղաղ ազգաբնակչութեան դէմ։ Օլթիի շրջանի վարչութիւնը ոյժմ նշանակուած է նոյն շրջանի մուսուլմաններից։

Հայ ազգը ի վազուց անտի ճիգ է թափում անկեղծօրէն մէկադի թողնել այս մռայլ անցեալը և ստեղծել բարի գրացիական յարաբերութիւններ Թիւրքիայի հետ։ Հայաստանի և Թիւրքիայի միջև բարի գրացիական փոխարաբերութիւնների վերահաստա-

առւմը ամբողջովին կախուած է թիւրք զեկավարների ընթացքից, սրոնք պէտք է մի անդամ ընդ միշտ ճանաչեն հայ ազգի իրաւունքները ամբողջական Հայաստանի սահմանների վերաբերմամբ եւ վերջ գնեն Հայաստանի Հանրապետութեան սահմաններում իրենց ագէնտների գործունէութիւններին:

Զեր Մեծ Ազգային համաժողովը Անգորայում հաստատեց Տաճկաստանի հայկական վիլոյէթներում Հայաստանի անկախութեան իրաւունքը, և եթէ գրանով թիւրք ազգը ճանաչում է լիովին Հայաստանի օրինաւոր իրաւունքները յիշեալ սահմաններում, ապա ուրիմն հայ ազգը կ'ունենայ հիմք Թիւրքիոյ և Հայաստանի միջեւ կանոնաւոր փոխարարերութիւններ հաստատելու: Քարտուղար Տէր-Յակոբեան. 30 Յուն. 1920 թ.»:

Եմկիւրի.

36—8—7.

Երեւան, Հայաստանի Հանրապետութեան  
Արտաքիմ Գործերի նախարարութեան:

Պատիւ ունիմ պատասխաննել ձեր 30 Յունիս գրութեան, որով պատասխանւում էր իմ 24—6—36 գրութեան:

Հակառակ Արեւելեան բանակի հրամանատար Քետզիմ Կարաբէքիր փաշայի և մեր կողմից արուած ազգարարութեան՝ կասեցընել Օլթիի շրջանում ո՛չ մի օրինաւոր հիմունքով արուած յարձակումները եւ յետ կտնչել իրենց տեղերը ձեր զօրամասերը, յիշեալ մասերը դեռ չեն պարագուած և նոյնիսկ 2 Յուլիսի 36 թ. նորից մի յարձակում է տեղի ունեցել:

Թէ Զեր և թէ Զեր զօրքերի համանատարի պատասխանների մէջ՝ տեղի ունեցած յարձակումները չերքելով հանդերձ՝ առւում է, որ շարժումները տեղի են ունեցել մուսուլման ազգաբնակութեան խնդրանոք, և որ այդ ազգաբնակութեան դէմ ո՛չ մի բըռնութիւն ու հալածանք դործ չի դրուել, որ օսմաննեան սահմանի դէմ ո՛չ մի յարձակում չի եղել, որով դոյսութիւն ունեցող յարաբերութիւնները չեն խանդարուել: Ինչպէս Զեղ էլ անծանօթ չէ, երկու կառավարութեանց միջեւ գոյութիւն ունեցող յարաբերութիւնների հիմք են ծառայում Հայկական Հանրապետութեան պաշտօնապէս ճանաչած Բրեստ-Լիտովսկի գաշնագիրը և նրա լրացուցիչ՝ Բաթումի գաշնագիրը, որը լիազօրութիւն ունեցող պատուիրակների կողմից ստորագրուած, երկու կառավարութեանց կողմից ընդունուած և հաստատուած է:

Օլթիի շրջանն եւս յիշեալ դաշնագիրի արամաղրութիւններով

հաստատուած երեք նահանդների մէջ լինելով՝ համաձայն ժողովրդի պատ կերպով կատարուած հանրաքուէին՝ օսմանեան պետութեան բացարձակ ստացուած քն է կազմում:

Յիշեալ շրջաններում որեւէ պատճառով օսմանեան պաշտօնեաների կամ զինուորական ուժերի ժոմանակաւորապէս չգտնուելը օսմանեան իշխանութեան այն տեղերից ո՛չ փաստորէն եւ ո՛չ էլ իրաւականօրէն վերացնելու պատճառ չի կարող լինել:

Այն ժոմանակ, երբ սպասում էր իրաւունքի և արդարութեան սկզբունքների համաձայն և խաղաղ կերպով լուծել Բաթումի դաշնագրի ամբողջական տրամադրութիւններից ծաղող վէճերը, եթէ այդպիսիներ կան — հայկական զօրամասերի կողմից Օլթիի շրջանի վրայ կատարուած յարձակումներվ՝ մեր կողմից շարունակութիւնը ցանկալի եղող բարեկամական և հարեւանական յարաբերութիւնների՝ բացէ ի բաց խանգարում են և միաժամանակ մեր բացարձակ իրաւունքի դէմ ոտնձգութիւն են արւում:

Ինչ վերաբերում է Օլթիի մուսուլման ազգաբնակութեան հրաւէրին և պահանջին, այդ էլ կատարուած յարձակումն օրինականացնելու համար արդարացի մի փաստ չէ. եթէ նոյնիսկ ընդունուի, որ յիշեալ ազգաբնակութիւնը այդպիսի մի դիմում կատարուծ է, այն ժոմանակ այդ դիմումը նրա վրայ յանցանքի մշտական պատասխանատուութիւնը կը հրաւիրէ:

Ինչպէս որ առաջին գրութեամբ էլ յայտնել եմ. մեր կտուավարութիւնը և թիւրք ազգը հայ կառավարութեան և հայ ժողովրդին թշնամի չեն եւ ցանկանում են գանել մի կտակ փոխազարձշաները ապահովելու համար: Եթէ իմ տնսակէտները Հայտատանի կառավարութեան կողմից անկողմնակալ և շրջանայեաց կերպով քննուեն, կը յուսամ, որ իմ յայտնած դիտողութիւնների անկեղծութեան եւ իմ ազգի ձեր ազգի հանդէպ ունեցած բարեկամական զդացմաւնքներին հաւատ պիտի ընծայուի:

Վերջապէս, կրկին խնդրում եմ ժամ առաջ ձեր զօրամասերը յետ քաշել, և հիմնուելով մեր երկուսի միջեւ գոյութիւն ունեցող փաստական և իրաւական անսակէտով գործադրութեան մէջ եղող Բաթումի դաշնագրին՝ բողոքում եմ կատարուած շարժումների դէմ եւ պատասխանատու եմ զտնում մուսուլման ազգաբնակութեան կրած վնասներին պատճառ եղողներին:

Սպասելով մեր փոխադարձ շաներին համապատասխանող մի պատասխանի՝ խնդրում եմ ընդունէք իմ յարգանացս հաւաստիքը, էֆէնդիմ:

Թիւրք Մեծ Ազգային ժողովի Արտաքին-  
Գործերի կոմիսար՝ Բէքիր Սամի.

«Աթգորա. Թուրք Ազգային Մեծ ժողովի Արտաքին Գործերի վէքիւ  
մեծ. Բէքիր Սամիին».

Առանց շօշափիելու հարցի բնականոն կողմը այն տեսակէտից, որ Բրեստ-Լիտովսկի և Բաթումի դաշնագրերը կնքուած են սուլթանի կառավարութեան կողմից, որը ձեր կառավարութիւնը չի ճանաչում, պատիւ ունի՞ պատասխանելու ձեր 8 Յուլիս 36 թ. գրութեան:

Ինչպէս Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը, որի մէջ Հայաստանը ոչ մի մտանակցութիւն չէ ունեցած և ոչ էլ ստորագրած է, նման հապէս Բաթումի դաշնագիրը, որ երկու կողմերի պարլամենտաներից չէ հաստատուած, ո՛չ մի իրաւական ոյժ չեն կորող ունենալ Հայաստանի համար:

Այն հանդամանքը, որ դուք իբր հիմք էք ընդունում Բրեստ-Լիտովսկի և Բաթումի դաշնագրերը, որոնք հիմնովին չեն ճանաչում կենսունակ Հայաստանի գոյութիւնը, ի մեծ ցաւ զրկում է մեզ ձեր հետ համաձայնութեան գալու ամէն յոյսից, քանի դուք շարունակէք գեկավարուել գերման կայսերական և սուլթանական իմպէրիալիստական, հոկայեղափոխական կառավարութեան ձըդտումների վրայ հիմնուած այդ դաշնագրերի տրամադրութիւններով, որոնք ժխտում են կառավարութեան և միջազգային յարաբերութիւնների մէջ ազգերի ինքնորոշման, իրաւունքի և արդարութեան սկզբունքները:

Անկեղծաբար ձգտելով ստեղծել բարի հարեւանական յարաբերութիւններ թուրք և միւս ազգերի հետ, հայ ազգը այդ յարաբերութիւնների իրական հիմք և անհրաժեշտ նախապայման է համարում, որ երկու կողմերն էլ ճանաչեն շահագրգռուած ազգերի պատմական, ազգագրական ու անտեսական իրաւունքները:

Յենուած իւրաքանչիւր ազգի այս օրինաւոր իրաւունքների վրայ՝ հայ ազգը, բնականաբար, չի կարող հրաժարուել Տաճկաստանի հայկական նահանգների վրայ ունեցած իր անվիճելի իրաւունքներից, որոնց ստհմանները, համաձայն դաշնակից պետութեանց կողմից այժմ Տաճկաստանին յանձնուած հաշտութեան դաշնագրին, պիտի որոշուեն գերագոյն իրաւախոհի՝ Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահի կողմից:

Յիշեալ դաշնագիրը ստորագրող Հայաստանը մտադիր է ճըշդորէն հաւատարիմ մնալ գերագոյն հաշտարարի որոշման, սպասելով դրան՝ նա մտադիր չէ քայլեր անել նախկին սուլտանական ստհմանները անցնելու համար։ Նամանաւանդ, նա իրաւունք ունի յուսուլ, որ Տաճկաստանը պիտի չմիջամտի այն հարցերին, ու-

ըսնք վերաբերում են Հայտատանի ներքին դործերին և այս տեսակէտից ձեր պահանջը 0 լթիի շրջանը, որ կտպմում է Հայտատանի Հանրապետութեան անվիճելի մասը, հայկակոն զօրամասերից մտքրելու մտախն և յիշեալ շրջանում ձեր ասկեարների յարձակուղական շարժումները բոլորովին անըմբունելի և անթոյլատելի են:

Հաւատարիմ իր խաղաղամափրութեան՝ հայ ազգը պատրաստ է երկարացնել բարեկամութեան ձեռք տմէն այն ազգին, որը՝ իր կողմից՝ ճանաչում է լիովին նրա պատմական, ազգագրական, պետական օրինական իրաւունքները, և ուրիշ ազգերի նրա հանդէպ ունեցած վերաբերումից կտխուած է հայ ազգի վերաբերումը դէպի այդ վերջինները:

Ընդունեցէ՛ք յարգանացս հաւատարիքը:

Արտաքին Գործերի Քարտուղար՝ Տէր Յակոբեան.

28 Յուլիս 1919 թ. No. 4615:

\* \*

Հայտատանի և Թուրքիոյ միջեւ զինական բախումները շարունակուեցան, միւս կողմէն կարմիր բանակը Հայտատանի արեւելեան սահմաններուն վրայ յարձակումներ կտտարեց: Թրքական բանակը Սեպտ. 10ին սկսաւ գործողութիւններու, իսկ Սեպտ. 23-ին, առանց պատերազմի յայտարարութեան, անցաւ ընդհանուր յարձակման Հայտատանի դէմ:

Մեպտ. 30ին Հայտատանի կառավարութիւնը զինուորական վիճակ յայտարարեց: Մինչեւ 35 ամրեկանները զէնքի տակ առաւ: Խիստ օրէնքներ սահմանուեցան զասալիքներուն դէմ: Հայկական բանակը փաստօրէն կոռւի մէջ էր բոլոր սահմաններուն վրայ, իսկ պոլշեւիկները աշխատանք տարին նաեւ ներքնալէարույտքելու բանակը և ժողովուրդը:

Բուռն կոխւներ տեղի ունեցան Սուրբզամիշի և Սուրբմալուի ճակատներուն վրայ: Վերջինը կրցաւ միշտ դիմողրել, բայց թուրքերը յաջողութիւններ ունեցան կարսի ճակատին վրայ և քաղաքը զրաւեցին Հոկտ. 30ին: Հայտատանի Խորհրդարանին նոյնիմ. 11ի արտակարգ նիստին մէջ վարչապետ Հ. Օհանջանեան, դէպքերու պատմականը ընելէ վերջ, յայտնեց թէ նոյնմ 13-ին զինագալարի համար դիմում կատարուած է էնկիւրի և զուգաւդիպութեամբ էնկիւրիի կառավարութիւնը եւս մէկ օր առաջ բանակցութիւններու համար դիմում կատարած է, բայց ան ուշ ստացուած է: Վարչապետ Հ. Օհանջանեան Խորհրդարանին հաղորդեց փոխանակուած յուշագրերը:

2 Նոյեմ. 1920 թ., Ամսարա №. 263

Հայկական ՀաՅրապետութեան Արտաքիմ Գործերի ալ. Ասիսարաբին

## Եպեւամ

Այժմ, երբ լիակատար յաղթութիւնը գալիս է պատկելու մեր արեւելեան բանակի ջանքերը, Տաճկառառնի Ազգային Մեծ Ժողովը ուղարկել է կրկնել հայ ժողովրդին արդէն առաջները իր արած խաղաղութեան առաջարկը և նորից հաւաստիացնել, որ նա չի ձգտել անցեալում ոչնչացնել Հայոստանը, խլել նրանից իր առակախութիւնը կամ վատնգել որեւէ կերպով նրա իրաւունքները, սակայն, մենք կարծում ենք, որ պարտաւոր ենք պահանջնել Հայոստանի կառավարութիւնից, որ նա նոյնպէս վարուի մեզ հետ և դադարի Արեւելքում բրիտանական իմպերիալիզմի խոնարհ գործիքը լինելուց: Մենք համոզուած ենք, որ թուրք և հայ ժողովուրդների իրարու դէմ վարած երկարատե արիւնահեղ կոփաները՝ մինչև 1918 թուականը՝ դլիսւոր պատճառ են ունեցել յաւակնութիւնները ցարիզմի, որը ձգտում էր տարածել իր իշխանութիւնը Արեւելեան Անառողիայի վրայ: Ցարական թէժիմի տապալումը առաջ բերեց հանգստութեան շրջան, չնորհիւ այն սառնարիւնութեան, որ ոռւստեան զօրքերի հեռանալուց յետոյ, Տաճկառառը կարողացաւ պահել հայկական հրոսախմբերի կատարած սոսկալի ջարդերի հանդէս:

Խաղաղութիւնը, որ մենք այնքան ջանքերով վերականգնեցինք, նորից խախտուեց, երբ իմպերիալիստ Անդրիան յաղթանակելով՝ կամեցաւ պահել Միջագետքը և ձեռք դնել Պարսկաստանի ու Բագուի նաւթաշատ շրջանի վրայ:

Ցարիզմին ծառայելուց յետոյ, Հայոստանն այս անգամ Անդրիայի նպատակներին ծառայեց և մեր դէմ բաց արեց նոր դարաշրջան թշնամութեան, որ շարունակւում է դեռ եւս ի մեծ շահ լոնդոնի ֆինանսիստների: Թիւրք ժողովուրդը, որ զրեթէ միոյնակ պաշտպանում է արեւելքը արեւմուտքի կապիտալիստների ընչափաղցութեան դէմ, չէր կարող թոյլ տալ հայերին անընդհատ դաւագրել նրա կեանքի դէմ և նրա արեւելեան գաւառների վրայ յարձակումով փորձել ձեռք երկարացնելու Միջագետքի և Պարսկաստանի բրիտանական բանակներին՝ փնտցնելու համար ընդմիշտ դժբախտ Ասիայում դեռ եւս մնացած մի քիչ ազատութիւնը եւ անկախութիւնը:

Այս նկատումները և հայ զինուորների անընդհատ յարձակումներն էին, որ մնդ պարտաւորեցրին եռանդուն կերպով շարժուել

ձեր երկրի դէմ, բայց ցանկանալով արիւնահեղութեան վերջ տառզու համար որեւիցէ առիթը ձեռքից չփախցնել՝ խնդրում ենք Երեւանի կառավարութիւնից այս յայտոգիրը նկատել որպէս խաղաղութեան վերջնական առաջարկ Թիւրքիոյ Մեծ Ազգային Ժողովի կառավարութեան կողմից։ Որպէսզի հաշտութիւնը կայանայ, բաւական է, որ Հայաստանը մեզ իրական երաշխիք տայ, թէ այսուհետեւ նա մեր դէմ որեւիցէ յարձակողական գաղափար չի սընուցանելու և գաղարում է Արեւելքում Անգլիայի կապիտալիստների առաջապահը լինելուց։ Մենք պարտաւոր ենք հայ ժողովը դին միեւնոյն տեսակ ապահովութիւններ տալ և խնդրում ենք այս մասին անմիջապէս սկսել խաղաղութեան բանակցութիւններ։ Յուսալով, որ մեր չափաւորութիւնը և մեր խաղաղասիրական զգացումները կատարելապէս պիտի զնահատուեն, խնդրում եմ, պ. նախարար, ընդունել ամենաբարձր յարգանքներիս հաւասարիքը։

**Արտաքին գործերի ժողովրդակակ կոմիսար՝ Անդրեյ Մուխտար**

Այս գրութիւնը գրուելուց մէկ օր յետոյ, այսինքն՝ Նոյեմբ.  
3ին Հայաստանի կառավարութիւնը Անգորա է ուղղել հետեւեալ դիմումը։

**Տաճկաստամի Ազգային Մեծ Ժողովի կառավարութեանը Ազգայինը**

3 Նոյեմբ. 1920 թ.

Տաճիկ և հայ ժողովուրդների բազմադարեան հարեւան լինելը, Տաճկաստանի և Հայաստանի հանրապետութեանց սահմանների ընդհանրութիւնը անպայման պահանջում են այդ պետութիւնների մէջ խաղաղ յարաբերութիւններ, որոնց համար հիմք պիտի ծառայեն փոխադարձ յարգանքը և իւրաքանչիւր երկրի կենսական շահերը։ Իր բոլոր հարեւանների հետ Հայաստանը ձգտում է այդպիսի յարաբերութիւնների և բոլորի հետ էլ գտնւում է խաղաղ յարաբերութիւնների մէջ։

Հայաստանի կառավարութեան և ժողովրդին յայտնի է Ազգային Մեծ Ժողովի յայտարարութիւններից, որ և տաճիկ ժողովուրդը, և Ազգային Մեծ Ժողովը ընդունելով ժողովուրդների ինքնորոշման սկզբունքները՝ միւս քաղաքակիրթ ժողովուրդների հետ ճանաչել են Հայաստանի Հանրապետութեան խաղաղ և անկախ դոյութեան իրաւունքը։ Այդ բոլորն աչքի առաջ ռւնենաւով։ Հայաստանի ժողովրդի և կառավարութեան համար միանգամայն անհամականալի և անսպասելի է ձեր զօրքերի առաջխաղա-

ցումը դէսի Հայտառանի սահմանները, առանց բացատրելու պատճառները և նպատակները, նամանաւանդ, ձեր կատեգորիկ յայտարարութիւնից յետոյ— չանցնել օսմաննեան պետութեան սահմանները: Իրեւ առաջխաղացման արդիւնք կատարւում է անօդուտ արիւնհեղութիւն:

Ստեղծուած բախումը խաղաղ ճանապարհով լուծելու ցանկութեամբ, Հայտառանի կառավարութիւնը դեռ Հոկտ. 8ին իր լիւազօրի միջոցով Պոլսում աշխատել է ձեզ մօտիկ տաճկական շըրջաններում իմանալ սկսած արշաւանքի պատճառները և դանել փոխադարձ համաձայնութեան ուղի: Այժմ նոյն զդացումներից դրդուած՝ Հայտառանի կառավարութիւնն անմիջապէս դիմում է Ազգային Մեծ Փողովին՝ դալ փոխադարձ համաձայնութեան և հասկացողութեան ուղիի վրայ:

Համոզուած լինելով, որ այդպիսի ճանապարհը կարող է եպիտի գտնուի, Հայտառանի կառավարութիւնը խնդրում է ձեր կառավարութեանը, նշանակել մեր և ձեր ներկայացուցիչների տեսակցութեան տեղն ու ժամանակը, որոնք կարող պիտի լինեն պարզել ընդհարումների պատճառները և դանել խաղաղ համաձայնութեան ուղիները:

**Արտաքին դործերի նախարար՝ Հ. Օհանջանեան**

Առաջնորդուելով միեւնոյն ոգով ու տեսակէտներով՝ հայկական բանակի հրամանատարութիւնը նոյեմբ. 5-ին զինադադարի առաջարկ է արել: Այդ առթիւ տաճկական բանակի հրամանատար Կարաբեքիր փաշան գրում է մեզ հետեւեալը.

6 Նոյեմբ. 1920 թ.

**Ալեքսանդրապոլի Բայ բանակի հրամանատարին**

Հայտառանի Հանրապետութեան կառավարութեան Անդորայի Մեծ Փողովի կառավարութեան ուղղած հեռագիրը և արիւնհեղութիւնից խուսափելու համար գործողութիւնների դադարեցնելու մասին ձեր գրութիւնը այսօր 6 Նոյեմբ. 1920 թ. ժամը 9-ին սուսցայ: Կառավարութեանս ուղղուած հեռագիրը Անդորա հաղորդեցի. ի հարկէ, սահնակիք պատասխանը ձեզ կը հաղորդեմ:

Ինչպէս որ մինչեւ այժմ հայ բանակին դրած հեռագիրներիցո հասկացւում է, փափաքելով արիւնհեղութիւնից խուսափել՝ մինչեւ այդ պատասխանի սահացումը, գործողութիւնները դադարեցնելու ձեր առաջարկը ընդունում եմ: Որպէսզի զօրամասերս տ-

պահով լինեն, որ առաջարկը իրական է և անկեղծ, և որպէսզի հաշտութեան պայմանների բանակցութեան ժամանակ մեր գօրքի հետքը ապահովուի, փոխադարձաբար հետեւեալ պայմանների ձեր կողմից ընդունելը և գործադրելը կ'առաջարկեմ.

1. Այս Արփաչայի արեւմուտքը գտնուող հայ զօրամասերը Ալեքսանդրապոլը մաքրելով՝ Արփաչայից առնուազն 15 քիլոմետր գէպի արեւելք պէտք է քաշուեն:

2. Ալեքսանդրապոլ քաղաքը պիտի չգրաւուի, միայն թէ քերդը և կայարանը մեր կողմից զինուորական գրաւման տակ պէտք է առնուեն. Ալեքսանդրապոլում հանրային ապահովութիւնը, կարգի պահպանութեան տակ գտնուելը Ալեքսանդրապոլի բընակչութեան պէտք է յանձնուի:

3. Նկատի ունենալով. որ Ալեքսանդրապոլը մեծ նշանակութիւն ունի որպէս Թիֆլիս-Երեւան երկաթուղիի միացման կէտ, Ալեքսանդրապոլի շուրջը տաս քիլոմետր տարածութեամբ շրջանը թիւրք բանակի վատահութեան համար՝ զօրամասերի կողմից գրաւելուն արգելք չլինել:

4. Զինադադարի տեւողութեան միջոցին, թիւրքական բանակի զօրքերի վրայ ոչ մի կողմից և ոչ մի պատրուակի տակ յարձակում չանել և կրակ չբանալ:

5. Վերեւի յօդուածները վաղը (7 Նոյեմբ. 1920 թ.) կէսօրից յետոյ մինչեւ ժամը 5-ը ամբողջապէս գործադրել և Արփաչայի արեւմուտքը գտնուած հողամասերը և Ալեքսանդրապոլը յիշուած օրը կէսօրից առաջ մինչեւ ժամը 10-ը ամբողջապէս պարպել:

Եթէ այս պայմանները չընդունուեն, և 7 Նոյեմբ. 1920 թ. կէսօրից առաջ մինչեւ ժամը 8 ը համաձայնութեան պատասխան չարուի, պատրաստ պիտի լինեմ զինուորական գործողութիւնները շարունակելու, և սրանից առաջ եկած նիւթական և բարոյական պատասխանատուութիւնը, իբրեւ հայոց բանակի հրամանատարի, ձեզ պիտի պատկանի: Յայտնելով այս՝ կը մատուցանեմ յարգանքներս:

Արեւելեան բանակի ընդհանուր հրամանատար

Ֆէրիդ Քեազիմ Կարաբեքիր

Սոյն գրութեան մէջ առաջարկուած պայմանները կառավարութեան կողմից ընդունուեցին և նշանակուած ժամին գործադրուեցին, որից յետոյ հարկ համարեցինք Անգորայի կառավարութեան ուղարկելու հետեւեալ գրութիւնը.

Արտաքիմ գործերի ժողովրդական կոմիսար Աթմէտ Մուխտարին

8 Նոյ., 1920 թ.

Հայտատանի Հանրապետութեան կառավարութիւնը հաճոյքով  
ստացաւ սոյն նոյեմբեր ամսի 2ի յայտագիրը, որով առաջարկ-  
ում է պաշտօնապէս սկսել խաղաղութեան բանակցութիւնները։  
Այս առաջարկն եկաւ հաստատելու իմ կառավարութեան կարծի-  
քը, որ ինքն իսկ, ձեր առաջարկը ստանալուց առաջ, սոյն ամսի  
3ի իր յայտագրում յայտարարել է, թէ անհրաժեշտ է կնքել տե-  
սական համաձայնութիւն, որ հիմնուած լինի երկու պետութիւնների փոխադարձ յարգանքի վրայ։

Այժմ տեղեկացած լինելով, որ ձեր կառավարութիւնը լիովին  
բաժանում է նրա կարծիքը՝ հանրապետութեան կառավարութիւնը  
պատրաստ է փութացնել իր պատուիրակութիւնը, որի անդամ-  
ներն արդէն նշանակուել են, սկսելու համար խաղաղութեան բա-  
նակցութիւնները։ Նկատի առնելով, որ իմ կառավարութիւնը  
տալիս է մասնաւոր կարևորութիւն թուրք և հայկական առաջի-  
կայ կոնֆերանսին, նա փափաքում է, որ բանակցութիւնները տե-  
ղի ունենան Ալեքսանդրապոլում, որպէս մի այնպիսի տեղ, որի  
հետ որքան ձեզ, նոյնքան և մեզ համար դիւրին է կանոնաւորա-  
պէս հեռագրական հաղորդակցութիւն ունենալ։ Առիթից օգտուե-  
լով՝ իմ կառավարութիւնը վստահացնում է ձեզ, որ կասարելա-  
պէս համաձայն է կնքելու թիւրքից Ազգային Մհեմ Ժողովի կա-  
ռավարութեան հետ մի այնպիսի տեղան խաղաղութիւն, որ հա-  
մապատասխանէ երկու երկիրների կենսական կարիքներին, ապա-  
հովեցնէ Հայտատանի Հանրապետութեան կուլտուրական և ար-  
դիւնաբերական զարգացումը և կարողանայ առեղծել փոխադարձ  
և սերտ բարեկամութեան մի հոգ՝ ծառայելու համար խաղաղու-  
թեան գործին Արևելքում յօդուտ մեր երկու ժողովուրդների։ Իմ  
կառավարութիւնը իր պարագանութիւնն է համարում ընդունել  
այստեղ այն իրողութիւնը, որ նա միտ գերադասել է և զերու-  
գասում է իր ժողովրդի բարեկեցութիւնը և իր պետութեան շա-  
հերը, ինչպէս նաև իր դարաւոր գրացիների, որոնց մէջ և թիւր-  
քիայի հետ հաստատուն և տեսական բարեկամութեանց յարաբե-  
րութիւն հաստատելը, որ նա բնոււ չէ ծառայել ցարիզմի շահերին  
և ոչ էլ որեիցէ իմպերիալիզմի։ Այժմ թիւրքիայից է կախուած  
նոյն տեսակէտն իրապէս և գործնականապէս ընդունել՝ մշտելու  
համար մեզ հետ դրուած հարցերի համապատասխան մի համա-  
ձայնութիւն։

Հայաստանի կառավարութիւնը չի զեկավարւում անցողական պայմաններով և ոչ օրուայ փոփոխական մթնոլորտով, այլ միայն բուռն ցանկութեամբ՝ ստեղծելու Տաճկաստանի հետ կայուն յարաբերութիւններ հաստատելու մի հոդ՝ մնալով հանդերձ կենսունակ մի պետութիւն։

Սպասելով ձեր անմիջական պատասխանին և ոգեսորուած բուռն ցանկութեամբ լուծելու հնարաւոր չափով շուտ և կատարելապէս վազուց հասունացած հայ-թիւրքական յարաբերութիւնների հարցը, խնդրում եմ, պ. կոմիսար, ընդունել ամենաբարձր յարգանքներիս հաւասարիքը։

Արտաքին գործերի նախարար՝ Հ. Օհանջանեան

Այսպիսով, կարծես, բանակցութիւնները յաջող ընթացք էին ստանում և հաշտութեան հնարաւորութիւնը կարելի դառնում։ Սակայն, նոյեմբեր 9ին ստացանք մի նոր դիմում, որի բովանդակութիւնը հետեւելն է։

8 Նոյ., 1920 թ.

Հայկական բանակի նրամանաշարութեան, հայկական

կառավարութեան

Հաշտութիւն խնդրելու առթիւ ուղարկած նոտան և ռազմուկան գործողութիւնները կանգնեցնելու մասին արած դիմումը Անռարայի իմ կառավարութեան յայտնելով, մինչև պատտախան ստացուելը աւելորդ արիւն չթափելու համար, փոխադարձորար առաջարկուած պայմանները (7 Նոյեմբեր 1920 թ.) ձեր բանակի կողմից գործադրուելուց անմիջապէս յետոյ, ռազմական դործութեամբ արտագրում եմ։ Այս անգամ իմ կտուավարութեան կողմից առաջարկուած զինադադարի պայմանները ստորև նոյնութեամբ արտագրում եմ։ Այն պայմանը ամբողջապէս գործադրելով՝ իսկոյն հաշտութեան պատուիրակներին Ալեքսանդրապոլ ուղարկուելը գործադրելով՝ յայտնում եմ յարդանքներս։ Ֆէրիդ Քեազիս Կարաբերիր։

Զինադադարի պայմանները։ Առաջմմ 2/4 ժամուայ ընթացքում Ալեքսանդրապոլում բոլորովին գործածելի վիճակում 2000 արտգանարուած հրացան, սարքավ և կենդանիներով միտսին 20 հատ ծանր և 40 հատ թեթև գնդացիր, երեք մարտկոց թնդանօթ, 4000 ջորի, 1000 սնդուկ հրացանային ռազմամթերք, 6000 թրնդանօթի ռումբ, երկու շոգեմեքենայ և 50 վագոն պիտի յանձ-

նուի մեզ։ Կանոնաւոր և անկանոն հայկական զինուորական ուստիրը Արփաչայի ընթացք— Ալագեազ կայարան, Կիրմիզլի-Կոլիզան, Նալբանդ կայարան—Վարանցովկա գծից արեելք պիտի ետքաշուեն, այս գծից արեմուտք դանուող երկաթուղագիծը չքանդուած և անվիաս պիտի թողնուի։

Երկրորդ՝ առ առաւելն Յօրուայ ընթացքում դարձեալ կանոնաւոր և անկանոն հայկական զինուած ուժերը Սուրմալու-Ասրաքս կայարան—Կիզիլչի, Արէթ-Ալագեազ լերան լանջը—Տանագերմազ—Նովո-Միխայլովկա—Լոռիքենդ-Շերմուտ Եալւանդաղ գծից արեելք պիտի քաշւեն։

Երբորդ՝ զինադադարի կնքումից անմիջապէս յետոյ Սանահին կայարանի և Ալեքսանդրապոլի միջև գծի վրայ ամէն տեսակ ուազմական պիտոյքների փոխադրութիւնը պիտի կանգ առնի։ Այս փոխադրութիւնները ստուգելու համար Սանահին կայարանը և Ղարաքիլիսէ մէկ-մէկ յանձնախմբեր պիտի ուղարկւեն և հայկական կառավարութիւնը վերոյիշեալ յանձնախմբերի անձեռնմխելիութիւնը և Ալեքսանդրապոլի շրջանում նրանց արեւելեան ճակատի հրամանատարութեան հետ կանոնաւորապէս և ապահովապէս կապ ունենալը պիտի ապահովի։

Չորրորդ՝ մինչեւ զինադադարի Յրդ օրը, Երեկոյեան երկու կողմի սկսածուիրակները հաշտութեան բանակցութիւնները սկսելու համար Ալեքսանդրապոլ պիտի դանուեն և այս ժամանակի ընթացքում, եթէ առաջին և երկրորդ պայմանների բովանդակութիւնը իրագործուած է, իսկոյն հաշտութեան բանակցութիւնները պիտի սկսւեն։

Հինգերորդ՝ զինադադարի ժամանակի ընթացքում մեր զօրամասերը Ալեքսանդրապոլի շրջանում, առաջին պայմանում յիշուած Արփաչայի ընթացք-Նալբանդ-կայարան Վարանցովկա գծից արեւելեան կողմը և միւս շրջաններում իրենց դանուած գծից առաջ չպիտի անցնեն։

Վեցերորդ՝ զինադադարի կնքումից անմիջապէս յետոյ երկու կողմից թշնամական գործողութիւններին վերջ պիտի դրուի։

Այս զինադադարի պայմանները Ալեքսանդրապոլի շրջանում գտնուող հայկական առաջաւոր մասերին յանձնւելու ժամից գործադրութեան մէջ են մտնում և պայմանաժամը, ի վերջոյ, եթէ կարիք զգացուի, երկարաձգելու պայմանով՝ եօթը օր է։ №. 2378. Իսկականի հետ ճիշդ է։

Ուրեմն, զինադադարի առաջին պայմանները մեր կողմից ընդունուելուց և իրագործուելուց յետոյ հակառակորդն առաջարկում է բոլորովին նոր պայմաններ, այս անգամ աւելի խիստ ընդունել դրանց՝ նշանակում է Հայոստանի հողի կէսից տւելին զիջել թշնամուն, բանակը զինաթափ անել, ի հարկէ, առանց եւրաշխիք ունենալու, որ մի քանի ժամ յետոյ նոր առաջարկներ չեն տրուի:

Կառավարութիւնը որոշեց մերժել նոր առաջարկները՝ պնդելով զինադադարի նախկին պայմանների վրայ: Նոյ. 10ին հետեւ գրութիւնն ուղարկեց Անդորրա:

10 Նոյեմբեր 1920 թ.

Նկատի ունենալով ձեր 2 Նոյ. գրութեան խաղաղասէր ոգին՝ մեր հրամանատարութիւնն ընդունել է և ի կատար ածել ամսոյս 6ի առաջարկած ձեր զինադադարի պայմանները: Համաձայն ձեր այդ նամակի և 8 Դոյեմ. ձեր նօտայի բովանդակութեան, որով դուք առաջարկում էք խաղաղութեան պայմաններ և որոնց մենք սկզբունքով համաձայն ենք, ինչպէս նույն ըստ ձեր կառավարութեան արած առաջարկի, մենք արդէն նշանակել ենք մեր պատուիրակութիւնը: Նա պատրաստ է Ալեքսանդրապոլ մեկնելու՝ մշակելու ձեր ներկայացուցիչների հետ պայմաններ և կնքելու խաղաղութիւն:

Նկատի ունենալով այդ սկզբունքային համաձայնութիւնը և այն, որ մենք պատրաստ ենք անցնել խաղաղութեան բանակցութիւններին, որ զինադադարի պայմանները առաջարկել էք դուք ամսիս 6ին ձեր 554 գրութեամբ, ինչպէս այնպիսի պայմաններ, որոնք տալիս են ձեզ բոլոր անհրաժեշտ երաշխիքներն ազատօրէն առաջ տանելու բանակցութիւնները կոնֆերանսի ընթացքում, իմ կառավարութիւնը դանում է, որ իր անկեղծօրէն հետապնդած նըսպատակը, որի համար մեր պատուիրակութիւնները հաւաքուելու են Ալեքսանդրապոլում, զինադադարի նոր պայմաններ չի պահանջում: Մենք սպասում ենք կոնֆերանսի բացման թուականի մասին ձեր պատասխանին:

Արտաքին գործոց նախարարու՝ Հ. Օթաջամեամ

Նոյն օրը Քեազիմ Կարաքեքիր փաշայից ստացանք հետեւել գրութիւնը.

10 Նոյեմբեր, 1920 թ.

Հաշտութեան բանակցութիւնները սկսելու համար իմ կառավարութեան առաջարկած զինադադարի պայմանները և Ալեքսանդրապոլում գտնուող հայկական զօրքերի հրամանատարի արիւն թափերու մասին արտծ դիմումին ի փոխարէն առաջարկած պայմանները Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութիւնը միմեանց հետ չպիտի շփոթէ։ Իմ բանակը Ալեքսանդրապոլի վրայ յարձակելու պատրաստ մի վիճակի մէջ էր, երբ ձեր կառավարութեան հաշտութիւն խնդրելու և զօրավար Սիլիկեանի գործողութիւնները դադարեցնելու համար արած առաջարկը ստացայ և այն իմ կառավարութեան յայտնելով՝ միասիամանակ իմ ռազմական դրութիւնը ապահովելու համար Ալեքսանդրապոլը դատարկելով հայկական ուժերի մինչեւ որոշ գիծ յիշ քաշուելը զօրավար Սիլիկեանի առաջարկած էի։

Ընդունուած այս առաջարկը զինադադարի պայման կարծել և իմ կառավարութեան 8 նոյ. 1920 թ. իմ միջոցով պաշտօնապէս հաղորդած բուն զինադադարի պայմանները որպէս մի նոր զինադար ընդունել և նկատել, երեանի կառավարութեան իրական հաշտութեան ցանկութեան մասին մեզ կասկածեցնում է։

Իմ կառավարութեան մէջ եղած անկեղծութիւնը դեռ հայկական կառավարութեան կողմից հաշտութիւն խնդրելու դիմումից առաջ հաշտութիւն առաջարկելու փաստով ապացուցւում է։ Իմ կառավարութիւնը երկու կողմի շահերը ապահովող իրական մի հաշտութիւն կնքելու վերջնական կերպով որոշում տուած լինելով՝ 8 նոյ. 1920 թ. զինադադարի պայմանները առաջարկած է։ Որովհետեւ ոյդ պայմանները տրուած պայմանաժամկետ ընթացքում ձեր կառավարութեան կողմից չեն ընդունուել և գործադրուել և այդպիսով հնարաւորութիւն չի եղել երկու կողմից պատուիրակներին Ալեքսանդրապոլում հաշտութեան բանակցութիւնները ըստ կուելու, ցաւ ի սրտի ռազմական գործողութիւնների վերականց ցայտանելով, հազորդում եմ յարզանքներու։

Քեազիմ Կարարեքիք

Ի պատասխան այս գրութեան Հայաստանի կառավարութիւնը միապիմ կարաբեքիր փաշային ուղարկեց մէկ թուղթ, հետեւեալ քովանդակութեամբ։

11 Նոյ. 1920 թ.

Խորին ցաւով իմ կառավարութիւնը տեղեկացաւ, որ իր ոնչ-կեղծ ձուտումը—երկու հարևան ժողովուրդների՝ Հաճկաստանի, Հայաստանի միջև հետազայ արիւնհեղութեան վերջ դնել, որի համար նա ընդունեց և կատարեց սոյն նոյ. Եին առաջադրած զինադադարի ձեր պայմանները—ըստ երեսյթին կարելոյն չափ չէ գնահատուած ձերդ գերազանցութեան կողմից։ Իմ կառավարութիւնը չի կարող չցաւել նաև այն բանի համար, որ ձեր կողմից վերսկսուած են ուազմական գործողութիւնները նախ քան ձեր կառավարութիւնից մեր վերջին առաջարկի պատասխանի ստացումը։

Եր կողմից ստիպուած լինելով ձեռք առնել համապատասխան միջոցներ՝ իմ կառավարութիւնը չի կորցնում իր յոյսը, որ ձեր կառավարութիւնը ընդառաջ գնալով Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան խաղաղասիրական ձգտումներին՝ նրա հետ բանակցելու ժամանակ կը գտնէ այնպիսի հիմունքներ, որոնք ընդունելի կը լինեն միաժամանակ երկու կողմերի շահերի և պատեսյ համար։

Ապասելով ձեր կառավարութեան պատասխանին՝ մնամ յարգանքներով արաւաքին գործոց նախարար՝ Հ. Օթանջանեամ

Այսպիսով, ուրեմն, զինադադարի բանակցութիւններն անյան շող ելք ունեցան, որի հետեւանքով և վերսկսուեցին ուազմական գործողութիւնները։ Երեկ, Նոյ. 10ին, մենք ստացանք Անդորրայի կառավարութիւնից մէկ նոր հեռագիր՝ գրուած Նոյ. 7ին։ Շատ հետաքրքրական է այդ հեռագիրը, որովհետեւ նա դնում է մեր առջև Անդորրայի կառավարութեան առաջարկած այն պայմանները, որոնք պիտի հաշտութեան հիմք ծառացեն։ Ահա նրա բովանդակութիւնը։

8 Նոյ. 1920 թ. Անդորրա

Հայկական Համբարձութեամ արտաքիթ գործերի մախարարութեամ

Երեւան։

Թիւրքիայ Ազգային Մեծ ժողովը, նոյն օրուայ մէջ, ստացաւ ամսիս Յին ձեր հաշտութեան առաջարկը (որը՝ իթչպէս երևում է, համապարփիմ խաչածեւած է Նոյեմբեր 1-ին մեր արած Բաշտութեամ առաջարկիմ), և մեր արևելեան ճակատի հրամանատարի թշնամութեանց ժամանակաւոր դադարի պայմանները ձեր զօրամասերից

կողմից ընդունուելու լուրը։ Այս առթիւ պատիւ ունեմ հազորդեալու ձեզ հաշտութեան համար մեր հետեւեալ պայմանները։

1. Հայ-թիւրքական սահմանների հարցը վիճակագրական և հանրաքուէի պարզ հարց է լինելու. համաձայն նախագահ Վիլհելմի և բոլշևիկների հռչակած ինքնորոշման սկզբունքների, բոլոր վիճելի շրջանների ազգաբնակութիւնները պիտի հրաւիրուեն որոշելու իրենց քաղաքական ապագան։ Նրանք կարող են առանց որեւէ մէկից կախում ունենալու, վճռել իրենց անկախ պետութեան կազմը և կամ յայտնել, թէ երկու երկիրներից ո՞րին են կցւում։ Զեր ժողովուրդի կատարեալ ազատութիւնը ապահովելու համար մենք ընդունում ենք, որ վիճելի շրջանների պահպանութիւնը լինի, մինչ այդ, մեր երկրների ժանդարմական մասերով։ Այդ հանրաքուէն լինելու է, ի հարկէ, որքան կարելի է շուտ։ Անգորայի կառավարութիւնը անկեղծ և խոր համոզմունք ունի, որ այս ձեփի լուծումը բուն արդարութիւնն է և համապատասխան բոլոր մարդկութեան շահերին, որով նաև հայ և թիւրք ժողովուրդների, որոնք ապրում են վիճելի հողամտերում։ Աակայն դժբախտաբար, մենք կարծում ենք, որ արևմուտքի իմակերիալիսաներին, մանաւանդ Անդլիային հաճելի լինելու համար Երեւնի կառավարութիւնը տրամադիր է այլ ձեփի լուծման, որը մեծ վիրաւորոնք է հասցնում Ափրիկէի և Ասիայի ժողովուրդների հանդէս Արեւմուտքի պաշտպանների կողմից քարոզուած և ի գործդրուած քաղաքական վարդապետութիւններին։

2. Թիւրքիան յանձն է առնում իր տրամադրութեան տակ և զած բոլոր միջոցները տալ իր հարեւաններին, որպէսզի նրանք կարողանան կատարեալ տնկախութեան և ապահովութեան մէջ զարգանալ։

3. Մենք մեր միջոցներով կ'օգնենք Հայաստանի պարենաւորման և երկրի մէջ տնտեսական բնականոն դրութեան վերահստատման։

4. Երկու կողմերը յանձն կ'առնեն ազատ անցք տալ իրենց երկաթուղիներով և հազորդակցութեան բոլոր ճանապարհներով միւս կողմին պատկանող անձերին և ապրանքներին և արդելք չեն յարուցանելու միւս կողմի և ծովի, ինչպէս նաև այլ ուրիշ երկրների միջեւ եղած թրանզիտի դէմ։

5. Թիւրքիան յանձն է առնում վերաբնակեցնել իրենց օջախներում համաշխարհային պատերազմի պատճառով իրենց հողամտերից գաղթած հայերին և տալ նրանց ամենաքաղաքակըրթուած երկրներում ազգային փոքրամասնութեանց տրուած ամենաալայն իրաւունքները։

6. Թիւրքիան պահանջում է, որ Հայտատանը տոյ իր տպահովութեան համար պէտք եղած երաշխիքները։ Մեր պատուիրակները սպասում են ձեր բանակցողներին Ալեքսանդրապոլում։ Վերջիններս պէտք է ունենան իրենց հետ բանակցելու և հաշտութիւն ստորագրելու պէտք Եղած լիազօրագրերը։

7. Հաշտութեան բանակցութեանց ընթացքում թշնամութիւնները գաղտարեցնելու զինադադարի պայմանները ձեզ կը հազորդուեն մեր արեւելեան ճակատի հրամանատարի կողմից։

Արտաքին գործոց ժողովրդակ. կոմիսար՝ Աթմէդ Մուխտար



Խորհրդարանի նիստին մէջ, կացութեան մասին պատղոմաւորներու արտայտյառութենէն վերջ, ընդունուեցու հետեւեալ բանձեւը, երեք ձայնի վերապահութեամբ։

Ասելով կառավարութեան հաղորդագրութիւնը և հաւանութիւն տալով նրա վարած քաղաքականութեանը՝ խորհրդարանը հրահանգում է լարել բոլոր ոյժերը՝ ապահովելու համար երկրի պաշտպանութեան գործը։ Միաժամանակ յանձնաբարում է խորհրդարանի նախագահութեանը՝ կոչ անել ժողովուրդին։

Ճակատի վրայ կարելի չեղաւ կանգնեցնել թշնամիյուածխաղացումը։ Հայտատանի կառավարութեան դիմումին վրայ կնքուեցաւ նոր զինադադար և Նոյեմ. 22ին թուրքերուն յանձնուեցու անոնց պահանջածը։ Հայտատանի կառավարութիւնը նոյն տաեն գիմեց Մոսկուայի միջնորդութեան։ Զիշերինը դրական պատասխան տուաւ և իր կողմէն նշանակեց Բեւզու Մդիվանին մասնակցելու համար հայթրքական բանակցութիւններուն, Իսկ Թիֆլիս զրկուեցաւ Ա. Խատիսեանը՝ դիմելու համար զաշնակից ներկայացուցիչներուն։ Վերջիններէն միայն Անգլիոյ ներկայացուցիչ Ստոքսը որոշ պատասխան տուաւ Ֆորէյն Օֆիսին կողմէ. Անգլիան ոչինչով չի կրնար օգնել, հայերուն կը մնայ երկու չորեաց փոքրագոյնը՝ հաշտութիւ Խորհրդ. Խուսատանի հետ։

Նոյեմ. 23ին խորհրդարանին մէջ վարչապետ Հ. Օհանջաննեան դանիճի հրաժարականը ներկայացուց, ընելով հետեւեալ յոյտարութիւնը։

«Հայտատանի խորհրդարանի յարգելի պատգամաւորներ, խորհրդարանի վերջին նիստից յետոյ անցել է 10—12 օր։ Այդ ժամանակամիջոցում մեր կեանքում այնպիսի մեծ փոփոխութիւններ են առաջ եկել, որ կառավարութիւնը նորից դիմում է խորհրդա-

բանին։ Յաղթող թշնամին մեզ առաջարկել էր զինագագարի այնպիսի պայմաններ, որոնք անհնար էր ընդունել, և կոիւը շարունակուեց։ Հետագայ դրութիւնը, որ ստեղծուեց ռազմաճակատում, ցոյց տուեց, որ տրիւննեղութիւնն տնիմաստ է։ Եւ մենք ստիպուած եղանք ընդունել զինագագարի պայմանները և անցնել հաշտութեան բանակցութիւններին։ Ամսիս 18ին իրազործուեցին զինագագարի պայմանները։ Վաղն երեկոյեան Ալեքսանդրոսովում հաշտութեան բանակցութիւնները սկսուելու են պաշտօնապես։

Կառավարութիւնն առանց սպասելու խորհրդարանի նիստին, ընտրել և ուղարկել է հաշտութեան պատուիրակութիւնն հետեւեալ կազմով։ Նախագահ՝ Ալ. Խատիսեան, տնդամներ՝ Արք. Գիւլիանիաննեան և Ստ. Ղորդաննեան, որպէս խորհրդականներ մեկնել են խորհրդարանի անդամներ՝ Լ. Զարաֆեան և Վ. Մինախորեան և մի շարք մասնագէտներ։ Պատուիրակութիւնն Ալեքսանդրոսով մեկնեց երեկ գիշեր, ուր թշնամու պատուիրակները սպասում են նրանց։ Թէ ի՞նչ վախճան կ'ունենայ, դժուար է տսել։

Անցեալ անգամ ես այստեղ կարդացի մեր և հակառակորդի միջև փոխանակուած դրութիւնները, որոնց մէջ հոգատարութեան պայմանները կային ընդհանուր գծերով։ Այժմ բացւում է նոր շրջան, քաղաքական ուժերի նոր սիստեացիա, և որպէսզի Հայուստանի խորհրդարանը ազատ լինի ինքն իր վերաբերմունքը ցոյց տալու, իմ կառավարութիւնը ներկայացրեց իր հրաժարականը՝ ի նկատի ունենալով հանրապետութեան շահերը։

Դոհլիձի հրաժարականը ընդունուելէ վերջ, նոր վարչապետ ընարուեցաւ Սիմոն Վրացեանը, որը իր գահին կազմեց հետեւեալներէն։ Վարչապետ և արտ. Նախարար՝ Ս. Վրացեան, զինուորական նախարար՝ Դրատումատ Կանտյեան, Ֆինանսների՝ Համբարձում Տէրտէրեան, արդարադատութեան՝ Արշամ Խոնդկարեան, գիւղատնտեսութեան, պետական գոյքերի և աշխատանքի՝ Արշակ Յովհաննիսեան, հանրային կրթութեան և արուեստի՝ Վահան Մինախորեան, ներքին, խնամատարութեան և հաղորդակցութեան նախարարութիւնները ազատ էին և պիտի կառավարուէին փոխանորդարար։

Նոյեմ. 23ին Ալեքսանդրոսով մեկնած էր Հայաստանի հաշտարար պատուիրակութիւնը։ Օր մը վերջ հոն զնաց նաև Բ. Մղիւանին, որ Լըկրտնի հետ եկած էր Երեւան խորհրդակցելու համար կառավարութեան հետ իր ընելիքներու մասին։ Թուրքերը մերժեցին ընդունիլ Մդիվանիի միջնորդութիւնը։

Հաշտութեան բանակցութիւնները սկսան Նոյեմ. 25ին։ Իրքե-

նախապայման, հայերը յայտարարեցին որ իրենք կը հրաժարուեն Սեւրի դաշնագրէն։ Քանի մը օրուան բանակցութիւններէն զերջ, Դեկտ. 2ի առաւօտեան, Քեազիմ Գարապէքիրը վերջնագրի ձեւով ներկայացուց դաշնագրի պայմանները։

Նոյեմ. 29ին, Հաղախի ճակատը, հայ պոլշեւիկները Ազգակէյ-ճանի օգնութեամբ մտած էին Խճեւան։ Իսկ նոյեմ. 30ին Լըկրանը հայ կառավարութեան ներկայացուց վերջնագրիր, որով կը պահան-ջէր խորհրդայնացնել Հայտատանը։ Կառավարութիւնը ստիպուած տեղի տուու։ Խորհրդարանի ֆրակցիայի որոշման վրայ, կառավա-րութիւնը բանակցութեան մտաւ Լըկրանի հետ, և Դեկտ. 2ին ստո-րագրուեցաւ Դրօ-Լըկրան համաձայնութիւնը։

## ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼԻ ԴԱՇՆԱԳԻՐ

1920 Դեկտ. 2ի գիշերը Ալեքսանդրապոլի մէջ դաշնագրիրը ստո-րագրուած, է Հայտատանի կողմէ՝ Ա. Խատիսեան, Ա. Գիւլխանդան-եան, Վ. Մինախորեան, Թուրքիոյ կողմէ՝ Քեազիմ Դարաբեքիր փաշա, Հիւսէյին պէյ (Էրզրումի երեսփոխան) և Տրապիզոնի ե-րեսփոխանը։ Նոյն օրը Հայտատանի մէջ խորհրդային իշխանու-թիւն յայտարարուած ըլլուզիվ (Դրօ-Լըկրան համաձայնութիւնը) երկու պետութիւններն ալ հրատարակութեան տուած չեն Ալեք-սանդրապոլի դաշնագիրը։ Դաշնագրի բնուգիրը կը մնայ Երևանի կառավարութեան մատ։

Պերլինի Արևել, Լեզուներու Անմինարի թրքորանութեան ու-սուցագետ Տոքթ. Գ. Եշկէ (G. Yaschke) յիշեալ հաստատու-թեան 1932ի տեղեկագիրներուն մէջ հրատարակուծ է Ալեքսանդ-րապոլի դաշնագիրը, հիմք ունենալով ֆրանսերէն, թուրքերէն և ռուսերէն թերթերու մէջ լոյս տեսած կարգ մը գրութիւններ եւ պատառիրակութեան նախագահ Ա. Խատիսեանի մէկ գրուածքը՝ լոյս տեսած Revue des Etudes Arm. IV հատորի մէջ (1924) էջ 43։ Իսկ Ա. Վրացեանի «Հայտատանի Հանրապետութիւն» (էջ 437) գրքին մէջ, տրուած են Ա. Խատիսեանի կողմէ հետազային զրի առնուած այդ պայմանները։

1. Թիւրքիայի Ազգային Մեծ Ժողովը պարտաւորւում է ճա-նաչել Հայտատանի անկախութիւնը հետեւեալ սահմաններում։

Ախալքալաքի դաւառի հարաւային մասից Ռւչ-Թափալար սարը գէպի հարաւ մինչեւ Բաշ-Շորագեալ, մինչեւ Արփաչայ—Արփա-

չայի հոստնքը մինչև նրա խաճուիլը Արտքսի հետ, Արտքս գետի հոսանքը մինչև Արտքս կայարանը, այստեղից դէպի Մարտիքոս մինչև Զայքէնդ դիւղը:

2. Կարսի նահանգը և Առւրմալուն համարւում են վիճելի մինչև երեք տարի, որի ընթացքում Հայոց կառավարութիւնը կարող է յայտարարել հանրաքուէ, որոշելու համար վերջնական բախտը այդ նահանգների: Հանրաքուէի ժամանակ պէտք է մտնէ այստեղ խոռն հայթիւրքուկան ժանդարմէրիա:

3. Հայերը հրաժարւում են նեվրի դաշնագրից, յետ են կանչում բոլոր այն կոմիտէները և ներկայացուցիչները, որոնք գոյութիւն ունին Եւրոպայում, չեն պահում Հայաստանի դաշնակիցների ո'չ մի ներկայացուցիչ, մինչև որ Թիւրքիան հաշտութեան դաշն չկնքէ նրանց հետ:

4. Հայաստանը իրաւունք ունի պահելու զօրաբանակ ոչ աւելի, քան 1,500 սուխն և դրան համապատասխան քանակով ըստ պահներ, նաև անհրաժեշտ քանակութեամբ ժանդարմէրիա: Երկիրը պաշտպանելու համար կարող են լինել ամրոցներ, որոնք կարող են զինուել միայն պաշտպանողական ծանր թնդանօթներով: Վերացւում է պարտադիր զօրահաւաքը:

5. Հայաստանի վրայ յարձակման դէպքում Թիւրքիան պաշտպանում է հայոց կառավարութեան պահանջմամբ և աջակցում է Հայաստանին գործով:

6. Թիւրքիան և Հայաստանը փոխադարձաբար օդնում են ազատ թրանզիտից, ինչպէս երկաթուղիներով, այնպէս և բոլոր ճանապարհներով:

7. Երկու կողմերն ել չեն վճարում պատերազմական ծախսեր:

8. Պայմանները կնքուելուց յետոյ սկսում են աշխատել երկաթուղիները, վերադասնում են քաղաքացիական մտուի գերիները, իսկ երբ սկսում են աշխատանքները Հայաստանի և Թիւրքիայի միջև սահմանները որոշելու, վերադասնում են բոլոր ռազմագերիները:

9. Հայաստանի կտպած բոլոր պայմանները Թիւրքիայի դէմ համարւում են անվաւեր:

10. Բոլոր գողթականները կարող են վերադասնուլ իրենց տեղները մի տարուայ ընթացքում՝ օգտուելով բոլոր քաղաքացիական իրաւունքներից՝ բացի այն գողթականներից, որոնք զինուած դիմադրութիւն են ցոյց տռել իրենց կտուվարութեան դէմ:

11. Հայերը Թիւրքիայում և Թիւրքերը Հայաստանում վայելում են հաւասար քաղաքացիական իրաւունքներ:

12.— Դիւմնագիտական, ինչպէս և հիւպատոսական յարտքեւրութիւնները, նոյնպէս և քաղաքացիական աղատ երթեւեկութիւնը երկու երկիրների միջև սկսւում են դաշնագիրը ստորագրելուց յետոյ որից յետոյ վերակառում են փոստային և հեռագրական հազարդականութիւնները թիւրքիայի և Հայաստանի միջև։

13. Շարուրը և Նախիջևանը ժամանակաւորագիս օժտւուժ են ինքնավարութեամբ՝ գտնուելով թիւրքիայի հովանաւորութեան տակ, մինչեւ որոշուի նրանց բախար։

14.— Այս դաշնագիրը պէտք է ենթարկուի վաւերացման Հայաստանի խորհրդարանի և Անդորայի Ազգային Մեծ ժողովի կողմից մի ամսուում ընթացքում։

15.— Թիւրքիան պարտաւորւում է Հայաստանի գրաւուած հողամասերը դասարկել, երբ Հայաստանը կը սկսի զօրացրում, և վերջնականապէս կը դատարկէ, երբ հայկական դօրքի թիւր կը հասնի պայմաններում որոշուած չափին։

---

## ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՑՆԱՅՈՒՄԸ

Համաձայնութիւթ Ռուսաստանի ընկերվարական ֆետերատիվ խորհրդային ընկերվարական հանրապետութեան միջև՝ Հայաստանի անկախութեան ճանաչման մասին, 2 նեկտ. 1920։

Այս բացատրութեամբ հրատարակուած է Բամաձայնութիւթը Մոսկուայի արտաքին գործոց ժողովրդական կոմիտերիատի կողմէ, լոյս տեսած դաշնագրերու ժողովածուին մէջ, III պլան, Մոսկու 1922, №. 79, էջ 14—15)։

1920 թ., Դեկտեմբեր 2ին մէկ կողմից ընկեր Լ. Վ. Կամանը՝ Թ. Ա. Ֆ. Ա. Հ. լիազօր ներկայացուցիչը, Ռուսաստանի խորհրդային կառավարութեան անունով, իսկ միւս կողմից ընկ. Դրօ և Հ. Տէրտէրեան Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան անունով համաձայնութիւն կայացրին հետեւելի մասին։

1. Հայաստանը յայտարարւում է անկախ ընկերվարական հանրապետութիւթ։

2. Մինչեւ Հայաստանի խորհուրդների Համագումարի գումառումը կողմւում է ժամանակաւոր Ռազմա-Յեղափոխական Կոմիտէ, որին փոխանցւում է ամրող իշխանութիւնը Հայաստանում։

3. Ռուսաստանի խորհրդային կառավարութիւնը ճանաչում է իրեւ Հայաստանի Ծնկերվարական Խորհրդային Հանրապետու-

թեան տերիտորիայի անվիճելի մասեր—Երևանի նոհանգը, նրա կազմի մէջ մտնող բոլոր դաւառներով միասին, կարսի նահանգի մէկ մասը, որ պիտի ապահովէ զայն զինուորական տեսակէտից, աէր լինելով երկաթուղագծին, Զաջուր կայարանից—Արաքս կայորանը, Դանձական նահանգի Զանգեղուրի գաւառը, նոյն նահանգի Հաղախի գաւառոի մէկ մասը—Օգոստոս 10ի համաձայնութեան սահմաններում<sup>(\*)</sup> և Թիֆլիսի նահանգի այն մասերը, որոնք գտնվում էին Հայաստանի տիրապետութեան տակ մինչև 8 Սեպտ. 1920 թ.

4. Հայաստանի բանակի հրամանատարութեան կազմը չէ հնաթարկում որևէ պատասխանատուութեան՝ բանակի շարքերում կատարուած գործողութեանց համար, մինչև խորհրդային իշխանութեան հռչակումը Հայաստանում:

5. Դաշնակցութեան կուսակցութեան և Հայաստանի միւս ընկերութարական կուսակցութեանց անդամները չեն ենթարկուի որևէ հալածանքի՝ այդ կուսակցութեանց պատկանելու պատճառով։

6. Խաղմա-Յեղափոխական կոմիտէի մէջ մտնում են՝ հինգ անդամ կոմունիստական կուսակցութեան կողմից նշանակովի և երկու անդամ ձախակողմեան դաշնակցականների խմբակից, կոմմունիստաների կուսակցութեան հետ համաձայնութեան գալով։

7. Խուսաստանի խորհրդային կառավարութիւնը միջոցներ է ձեռք առնում անմիջապէս կեդրոնացնելու զինուորական ոյժերուորոնք անհրաժեշտ են Հայաստանի Ընկերվարական Խորհրդային Հանրապետութեան անկախութիւնը պաշտպանելու համար։

8.—Այս համաձայնութիւնը ստորագրուելուց յետոյ, Հայաստանի Հանրապետութեան կառավարութիւնը քաշւում է իշխանութիւնից։ Իշխանութիւնը ժամանակաւորական հրամանատարութեան, որի գլուխն է անցնում ընկ. Դրօն։ Խ. Ա. Ֆ. Ս. Հ. Հ. կողմից Հայաստանի զինուորական հրամանատարութեան կից կոմիտար է նշանակուում ընկ. Սիլինը։

Պատրաստուած է երկու օրինակներով։

Լիազօր Մերկայացուցիչ Խ. Ա. Ֆ. Ս. Հ. Հ.  
(ստորագրեց) Լըկրոն

Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան լիազօրութեամբ (ստորագրեցին) Դրօն, Տէրտէրիան

(\*) 1920, Օգոստոս 10ին Խ. Խուսաստանի ներկայացուցիչ Լքերանի և Հ. Հանրապետութեան ներկայացուցիչներ Զամալեանի և Բաբալեանի միջև կնքուած նամակայնութիւնը։

**ԴԱՇՆԱԳԻՐ**  
**ԽՈԽԱՍՏԱՆԻ ԵԽ ԹՈՒՐԲԻՈՅ ՄԻԶԵԻ**  
**(Պարուագրուած Մոսկով 1921 Մարտ 16ին)**

Ռ. Ա. Ֆ. Ահ. և Թուրքիոյ Ազգ. Մեծ ժողովի կառավարութիւնները, մեկնելով ժողովուրդներու եղբայրութեան և ազգերու ինքնորոշման իրաւունքի սկզբունքներէն, ընդգծելով երկու ժողովուրդներու կողմէ խմիերիալիզմի դէմ մզուող պայքարի մէջ իրենց համերաշխութիւնը, ինչպէս նաև այն փաստը, որ ստեղծուած իւրաքանչիւր գժուարութիւն երկու ժողովուրդներէն որևէ մէկուն համար կը վատթարացնէ միւսին վիճակը, և միանգամայն ոգևորուած երկու կողմերու փոխադարձ շահերուն վրայ հիմնուած մշտառե սրտագին փոխարարերութեան և անքակտելի բարեկամութիւն հաստատելու ցանկութեամբ, վճռեցին կնքել բարեկամութեան և եղբայրութեան պայմանագիր և նշանակեցին այդ բանին համար իրրե լիազօր իրենց կողմէ... կէորդից Զիշերին և Զէլալէտախն Կորխմազով (կեդր. գործդ. կօմիտէի). Եռւսուֆ Քէմալ պէյ նախար. հանր. տնտեսթ., Ռիզա Նուր պէյ՝ լուսաւոր. նախարար., Ալի Ֆոււատ փաշա:

ՅՈՒ. Ա.

Պայմանագիր կողմերէն իւրաքանչիւրը համաձայն է չճանչնալ հաշտութեան պայմանագրեր կամ միջազդ. այլ ակտեր, որոնք բռնի ոյժով կը պարագրուին պայմանագիր կողմերէն որևէ մէկուն: Ռ. Ա. Ֆ. Հ. կառվ. ը համաձայն է չճանչնալ Թիւրքիոյ վերաբերեալ ոչ մէկ միջզդ. աքթ որ ընդունուած չէ Թուրքիոյ կառվ. եան կողմէ, յոնձին անոր այժմեան աղդ. մեծ ժողովի:

Թուրքիոյ ըսելով՝ ներկայ պայմանագրի մէջ պէտք է հասկնալ այն հողերը, որոնք յիշատակուած են 1330 (1920) Յունվ. 28ի թրքական Ազդ. Ռւխտի մէջ մշտեռուած և յայտարարուած Պոլսոյ մէջ, Օսմ. Երեսփ. ժողովին կողմէ և հաղորդուած մամուլին և մեծ պետութիւններուն:

Թուրքիոյ հիւսաւարենելեան սահմանը կ'որոշուի այն դժով, որ սկսելով Սև ծովի եղերքը գտնուած Ատրի գիւղէն՝ կ'անցնի հէզիա-Աթա լերան վրայէն և Շավշէթ սարի ու Ղաննըտաղի ջըրաբաժանի գծով, այսուհետե կը հետեւի Արտահանի և Սանճաքներու վարչական սահմանով և ապա՝ Արփաչայի և Արտաք դետե-

բու հոսանքով մինչև ներքին Գորասու գետի բերանը (սահմանի մանրամասն նկարագրութիւնը և ասոր վերտերեալ հարցերը ձըշդուած են տռաջին յաւելուածի (Ա. և Բ.) և անոր կցուած ու երկու պայմանագիր կողմերէն սոորագրուած քարտէսի վրա):

## ՅՈՒ. Բ.

Թուրքիա կը համաճայնի դիջիւ վրաստանի՝ գերիշխանութիւնը Պաթում նաւահանգիստի, քաղաքի և առյն պայմանագրի մէջ յիշատակուած սահմանէն դէպի հիւսիս տարածուող և Պաթումի շրջանին մէկ մոսը կողմող հողամասին վրայ, պայմանով սակայն, որ

Ա) Այս յօդուածին մէջ ցոյց տրուած շրջաններու ազդաբնակութիւնը օդառուի լայն տեղական վարչական ինքնավարութենէ, որ պիտի առանովէ ամէն մէկ համայնքի մշակութային և կրօնական իրաւունքները, և ազգաբնակութեանը տրուի իրաւունք հաստատելու հողային այնպիսի օրէնք, որպիսին կը համապատասխանէ անոր ցանկութիւններուն:

Բ) Թուրքիոյ տրուած ըլլոյ Պաթումի նաւահանգիստի միջացով դէպի Թուրքիա կամ Թուրքիայէն գուրս ուղարկուելիք ապրանքներու ազատ թրանզիտ՝ առանց մաքսի, առանց որևէ տրդելքի և առանց որևէ տուրքի, տալով Թուրքիոյ իրաւունք օդառուելու Պաթումի նաւահանգիստին տանց որևէ յատուել վճարումի:

## ՅՈՒ. Դ.

Երկու պայմանագիր կողմերը համաձայն են որ Նախիջեանի շրջանը ներկոյ պայմանագրի Ա. յօդ.ի (Բ.) մէջ ցոյց տրուած սահմաններուն մէջ կազմէ ինքնավար հողամաս Ատրպէճանի հովանուասրութեան տակ, պայմանով որ Ատրպէճանը չգիջի իր թեարկութիւնը որևէ երրորդ պետութեան: (Կը ճշգէ սահմանները):

## ՅՈՒ. Դ.

Երկու պայմանագիր կողմերը, մտանանշելով Արևելքի ժողովուրդներու ազգային ազատագրական շարժման և Թուսաստանի աշխատաւորութեան նոր ընկերային կարգերու անունով մզած պայքարի շփումը, հանդիսաւոր կերպով կ'ընդունին այդ ժողովուրդներու իրաւունքը՝ ըլլալու ազատ ու անկտիս, ինչպէս նաև ընդունելու վարչածե մը համաձայն իրենց ցանկութեան:

## ՅՈՒ. Ե.

Ապահովելու համար նեղուցներու բացումը և բոլոր ժողովուրդներու առետրական ազատ հաղորդակցութիւնը նեղուցներէն, երկու պայմանադիր կողմերը կը համաձայնին յանձնել ԱԵ ծովի և նեղուցներու միջազգ։ Կանոնագրութեան մշտկումը յուսուկ խորհրդաժողովի, կազմուած ծովեղերեայ երկիրներու ներկայացուցիչներէն, պայմանաւոր որ խորհրդաժողովի առւած որոշագումները չվտանգեն Թուրքիոյ ամբողջական գերիշխանութիւնը՝ ինչպէս նաև չվտանգեն Թուրքիոյ եւ անոր մայրաքաղաքի՝ Պոլտայ ապահովութիւնը։

## ՅՈՒ. Զ.

Երկու պայմանադիր կողմերը կ'ընդունին, որ մինչև այժմ երկ կու երկիրներու միջեւ կնքուած բոլոր պայմանադրերը չեն համապատասխաներ երկու կողմի շահերուն։ Աւստի անոնք համաձայն են համարել այդ պայմանագրերը չեղեալ և ուժէ զուրկ։

Խուսաստանի Սօցիալիստական Ֆետերաթիւ Խորհրդ։ Հանրապետութեան կառավարութիւնը կը յայտարարէ ի մասնաւորի, որ ինքը կը համարէ Թուրքիան ազատ դէպի ինքը (Թուսաստանը) նախորդ ցարական կառավարութեան և Թուրքիոյ միջեւ կնքուած միջազգային դաշնագիրներէն բխող դրամական եւ այլ պարտաւորութիւններէն։

## ՅՈՒ. Է.

Խուսաստանի Սօցիալիստական Ֆետերաթիւ Խորհրդ։ Հանրապետութեան կառվ.ը, ընդունելով որ քափիթիւլասիօններու բեժիմը անհամապատասխան է որեւէ երկրի ազատ զարգացման, ինչպէս նաև այդ երկրի ամբողջ գերիշխանութեան իրականացման, կը համարէ չեղեալ և ուժէ զուրկ բոլոր այն դործողութիւններն ու իրաւունքները, որոնք որեւէ առմջութիւն ումիմ քափիթիւլասիօններու բէժիմին հետ։

## ՅՈՒ. Ը

Երկու պայմանադիր կողմերը համաձայն են Թոյլ չտալու կազմութիւնը կամ գոյութիւնը իրենց հողամասի վրայ ոյնպիսի կազմակերպութիւններու և խմբակցութիւններու, որոնք հակառակ կողմին ամբողջ երկրին կամ անոր մէկ մասին կառավարութեան

գերը խաղալու հաւակնութիւնը ունին, ինչպէս նաև գոյսւթիւնը այնպիսի խմբակցութիւններու, ուստի նպաստակ ունին պայքարի միւս պետութիւններու դէմ։ Խուսաստանն ու Թուրքիան երկուստեք յանձնառու կ'ըլլոն նաև Կովկասի Ասրհրդ։ Հանրապետութիւններուն համար։

Ընդունուած կը համարուի այն դրութիւնը, որ այս յօդուածի մէջ յիշատակուած թրքական հողամաս ըսելով՝ պէտք է հասկնալ այն հողերը, որոնք կը գտնուին Թուրքիոյ Ազգ։ Մեծ ժողովի կառավարութեան զինուորական և քաղաքացիական վարչութեան տակ։

Խուսաստանի կողմէ ստորագրած են արտ. գործ. կոմիտար Զիշերին և Կենտ. Գործադիր Կ.ի անդամ Զէլարէդդին կորխմազով, իսկ Թուրքիոյ կողմէ՝ ժողով. անտեսական գործավար իւսուֆ Քէմալ պէյ, Տօքթ. Ռիզա Նուր պէյ, Ալի Ֆուսա փաշ։

## ԱՌԵՒՏՐԱԿԱՆ ԴԱՇՆԱԳԻԲ ԽՈՐՃԻ. ՀԱՅԱՍՏԱՆԻ. ՎՐԱՍՏԱՆԻ ԵԽ ԱԶՐԵՒՋԱՆԻ Մ Ի Զ Ե Ւ

1. Արակէոզի բոլոր արտաքին շուկաներում նպատակայարմար կերպով կազմակերպուի ապրանքների փոխանակումը և ռէալիզացիայի ենթարկուեն հանրութեան բոլոր աղբիւրները, Վրաստանի Հայաստանի և Ազրբէջանի ոօցիալիստական հանրապետութիւնները հաստատում են արտաքին առևտորի համար միաւորուած միմարմին, որը կոչւում է «Վրաստանի, Հայաստանի և Ազրբէջանի Միութեան արտաքին առևտորի համար»։ Միութեան կեդրոնն է Թիֆլիսը։

2. Միութեան բոլոր գործերը զեկավարելու և կառավարելու համար պայմանաւորուող Հանրապետութիւնների յատուկ ու բոշումով ընտրուում է միասնական վարչութիւն։

3. Պայմանաւորուող հանրապետութիւնների միջեւ բոլոր փոխարարերութիւնները արտաքին առևտորի հարցերի վերաբերեալ, որոնք են՝ արտահանութիւն, ներմուծում, վալիւտացին ֆօնդեւլ, որոշուում են յատուկ պայմանագրավ։

Քաղու, Յունիս 2ին 1921 թ. ստորագրեցին՝

Վրաստանի յեղկոմի նախագահ՝ Ֆ. Մախարաձէ

Ազրբէջանի ժողվրդի կոմիսարների նախագահ՝ Նարիմանով  
Հայաստանի յեղկոմի նախագահ՝ Ա. Մետանիկեան

«Կարմիր Առաջ» (7 Յունիս)

**ԿՈՎԿԱՍԵԱՆ ԶՈՐՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ  
ՀԱՄԱՉԱՂՆՈՒԹԻՒՆԸ (1921 Յունիս 10, Փարիզ)**

Հայտատանի Հանր. Պատուիրակութեան կողմէ Ա. Ահարոնան, Ատրաքճանի՝ Ա. Մ. Թօփիչիպաշէֆ, հիւսիս. Կովկասի՝ Ա. Մ. Զէրմօէֆ, Վրաստանի՝ Ա. Զիսնկելի Փարիզի մէջ, 1921 Յունիս 10ին կնքած են համաձայնութիւն մը, ինը յօդուածներէ բաղկացած, ուրեկէ կ'առնենք կարեւոր մասերը.

Դ.— Պարտադիր իրաւարարութիւն. — «Կովկասեան հանրապետութիւնները կը վճռեն յետ այսու պարտագիր իրաւարարութեամբ լուծենի իրենց միջև ծագած և ծագելիք բոլոր անհամաձայնութիւններն ու վէճերը, և առաջին պատեհութեամբ սահմանային վէճերը»:

Դ.— Արտաքիմ քաղաքականութիւն. «Կովկասեան հանրապետութիւնները պիտի հրաժարին միջազգային ընոյթ կրող որևէ յանձնառութենէ, գործողութենէ, կամ համաձայնութենէ, որ կրնայ վնասել ընդհանրապէս զինակցութեան և կամ թէ անոր անդամներէն մէկուն, և արտաքին քաղաքականութեան մէջ անոնք պիտի օժանդակեն զինակցութեան դաշնագրով միացած կովկասեան պետութեանց զանազան գործողութեանց միութեան և համակարգութեան։

Ե.— Պաշտպանողական զիմակցութիւն. «Կովկասի ժողովուրդներու իւրաքանչիւրին անկախութիւնը սերտօրէն կապուած նկատելով կովկասեան միւս ժողովուրդներու անկախութեան, յիշեալ հանրապետութիւնները, իրենցմէ իւրաքանչիւրը և ամէնքը միասին, արտաքին նախայարձակումներու դէմ պաշտպանելու նպատակով զինուորական պաշտպանողական զինակցութիւն մը կը կնքեն։

Զ.— Մաքսայիմ Միութիւն.

Է.— Վերոյիշեալ սկզբունքներու համաձայն, զինակցային յարաբերութիւններ հաստատելով, Կովկասեան Հանրապետութիւնները իրենց կատարեալ անկախութեան և իրենց հողերու անբռնաւարելիութեան հիման վրայ, տողորուած են բարեկամական և բարի դրացնութեան յարաբերութիւններ հաստատելու անկեղծ փափաքով՝ գրացի պետութեանց, այսինքն Ռուսիոյ, Թուրքիոյ և Պարսկաստանի հետ։ Միևնոյն առեն Հայտատանի, Ատրաքճանի, Հիւսիս.-կովկասի և Վրաստանի Հանրապետութեանց ներկայացուցիչները կը յայտարարեն թէ այս Հանրապետութիւնները պատրաստ են, Ռուսիոյ հետ իրենց յարաբերութեանց կարգադրութեան

միջոցին, արդար գոհացում տոլու այն անտեսական շահերուն, զորա ան պիտի կրնար ունենալ կովկասի մէջ։ Պարսկաստանի շահերն ալ, թրանզիթով եւրոպայի առևտուրին հետ աղերս ունենալով, պիտի պաշպանուին։ Միւս կողմէն, ոչնուազ կարեւորութիւն ընծայելով բարեկամական և բարի գրացնութեան յարաքերութեանց հաստատման Թուրքիոյ հետ, Կովկասեան Հանրապետութիւնները պիտի ջանան դիւանագիտական ընդհանուր գործողութիւն մը կատարել հողացին եւ բարեկամական ու արագ սահմանագծում մը ընելու նպատակով Թուրքիոյ և Հայաստանի միջև։

---

## ԿԱՐՍԻ ԴԱՇՆԱԳԻՐԸ

Բարեկամութեան դաշնագիր մէկ կողմից՝ Հ. Է. Խ. Հ., Ա. Է. Խ. Հ., Հ. Վ. Է. և Վ. Է. Խ. և միւս կողմից Թուրքիոյ միջև, կընքուած Ռ. Է. Դ. Խ. Հ. Ճանակցութեամբ, 1921 թ. Հոկտեմբեր 13ին կարուեմ։

Հայաստանի, Ասրբէջանի և Վրաստանի ընկերվարական խորհրդացին Հանրապետութեանց կառավարութիւնները մէկ կողմից և Թուրքիոյ Ազգային Մեծ Փողովի կառավարութիւնը միւս կողմից, ազգութիւնների եղբայրութեան և ժաղավորութների ինքնարշման իրաւունքը յարգելով, իրենց միջև մշտական սրտագին փոխարարութիւններ և անընդհատուող անկեղծ բարեկամութիւն հաստատելու ցանկութեամբ ոգեւորուած, որ հիմնուած է երկու կողմերի փոխադարձ շահերի վրայ։— որոշեցին, Թուսաստանի ընկերվարական դաշնակցութիւն խորհրդային հանրապետութեան մասնակցութեամբ, կնքել բարեկամութեան դաշն և այս նպատակով իրենց լիազօրներ նշանակեցին։—

Հայաստանի ընկ. խորհ. հանրապետութեան կառավարութիւնը՝ որոտ. գործ. ժող. կոմիսար Ասքանազ Մաւեանի և Ներքին զործոց կոմիսար Գօղոս Մակիմցեանին։

Ասրբէջանի խորհ. հանր. կառավարութիւնը՝ պետկ. վերահսկ. ժող. կոմիսար Շախտախտիմսկին։

Վրաստանի ընկ. խորհ. հանրապետութեան կառավարութիւնը՝ ուղամածով. ժող. կոմիսար Եալվա Ելիավային և արտ. գործ. ժող. կոմիսար Ալեքսանդր Սվամիձեին։

Թուրքիոյ Ազդ. Մեծ Փողովի կառավարութիւնը՝ Ազդ. Մեծ Փողովի անդամ և որեւել, ճակատի հրամանատար Քեազիս Կարա-

բէքիթիթ, Ազգ . Մեծ ժողովի անդամ Վելի բէյիթ, հանրային աշխատանքների պետական քարտուղարի նախկին օգնական Մուլթար բէյիթ, Թուրքիոյ լիազօր ներկայացուցիչին Ազրբէջանում՝ Մէժտու Շէվրէթ բէյիթ:

Խուսաստանի ընկ . Խորհ . դաշն . հանրապետութեան կառավարութիւնները՝ իր լիազօր ներկայացուցիչին Լատվիայում նակով Դամէցկիիթ:

Որո՞նք փոխանակելուց յետոյ օրինակոն ճանաչուած լիազօրութիւնները, համաձայնութեան ևկան հետեւեալի մտաին .

**ՅՕԴ. 1.** — Թուրքիոյ Ազգ . Մեծ ժողովի կառավարութիւնը և Հայաստանի, Ազրբէջանի ու Վրաստանի ընկ . Խորհ . հանրապետութեանց կառավարութիւնները համարում են վերացուած և ոյժ չներկայացնող այլեւս այն դաշնագրերը, որո՞նք կնքուել են իրենց վեհապետական իրաւունքները կիրառող պետութիւնների միջև այն տերրիտորիայի վրայ, որ ներկայիս մանում է պայմանագիր կողմերի տերիտորիաների մէջ և այն դաշնագրերը, որո՞նք կնքուել են երրորդ պետութեանց միջև՝ Անդրկովկաստան Հանրապետութիւններին վերաբերեալ :

Հաստատուած է համարւում, որ ներկայ յօդուածը կիրառելի չէ 1921 Մարտ 16ին Մոսկովյում կնքուած ոռւստանկական դաշնագրի վերաբերմամբ :

**ՅՕԴ. 2.** — Պայմանագիր կողմերը համաձայնում են՝ չճանաչել որևէ է հաշտութեան դաշնագրիր կամ այլ կարգի միջազգային ակտ, որը ընդունուելու համար նրանցից մէկն ու մէկը ուժով հարկագրուած պէտք է լինէր: Բայ այսմ Հայաստանի, Ազրբէջանի և Վրաստանի ընկերվ . Խորհ . Հանրապետութեանց կառավարութիւնները համաձայնութիւն են տալիս չճանաչել որեւէ միջազգային ակտ, որ վերաբերում է Թուրքիոյ, բայց որ չէ ճանաչուած Տաճկաստանի ազգային կառավարութեան կողմից, որ այժմ ներկայացւում է Ազգային Մեծ ժողովով:

(Թուրքիա գաղափարի տակ, ներկայ դաշնագրի մէջ, հասկացւում են այն տերիտորիաները, որո՞նք մտած են Թուրքիոյ Ազգային Ուխտի մէջ 1920 Յունուար 8ին (1336) և որ մշտկուել ու հռչակուել են օսմանեան պատգամաւորական խորհրդարանի կողմից կ. Պոլսում եւ տեղեկացուել մամուլին և բոլոր պետութիւններին):

Իր կողմից Տաճկաստանի Ազգ . Մեծ ժողովի կառավարութիւնը համաձայնում է չճանաչել որեւէ միջազգային ակտ, որ չէ ճանաչուած Հայաստանի, Ազրբէջանի, Վրաստանի Խորհուրդների կողմից ներկայացուող համապատասխան կառավարութիւնների կողմից:

ՅօՒ. 4.— Թուրքիոյ հիւսիս-արեւելեան սահմանը (համաձայն սուս ընդհ. սպայակոյտի քարտէսի՝ չափանիշ 1/21,000—5 վերատ 1 մատնաչափի մէջ) որոշում է այն գծով, որ սկսում է Սև ծովի եղերքը գտնուող Աարնի գիւղի մօտ, անցնում է Խետիս Մթովերան վրայով. Եավշէթ լեռան ջրաժամ գիծը, Քանին-դաղ լեռը, այդ սահմանը յետոյ հետեւում է Արտահանի եւ Կարսի սահմակների նախկին վարչական սահմաններին, Զայ (Արփաչայ) եւ Արտքս գետերի հովառվ, Ներքին Կարսայ գետի ղետաբերանը (սահմանների մանրամասն նկարագրութիւնը, ինչպէս եւ նրանց վերաբերեալ հարցերը որոշուած են 1րդ եւ 2րդ յաւելուտծներով եւ գաշնագրին կցուած քարտէսի վրայ, ստորագրուած պայմանագիր երկու կողմերից):

Դաշնագրի եւ քարտէսի միջեւ տարածայնութիւն լինելու պորագային վճռական նշանակութիւն տրւում է բնագրին:

Մանրամասն որոշումը և պետական սահմանը անցկացնելը իրականութեան մէջ, ինչպէս նաև սահմանային նշաններ դնելը, կատարելում է խոռն յանձնաժողովի ձեռքով, անդամների հաւասար թուով, պայմանագիր կողմերի և Թուսիոյ ներկայացուցչեմանակցութեամբ:

ՅօՒ. 5.— Թուրքիոյ կառավարութիւնը և խորհրդային Հայաստանի ու Ադրբէջանի կառավարութիւնները համաձայնում են որ Նախիջեւանի շրջանը այն սահմաններում, որ որոշուած են այս դաշնագրի 3րդ յաւելուտծի մէջ, կազմում է ինքնավար տերիտորիա՝ Ադրբէջանի հովանաւորութեան տակ(1):

• •

Միւս յօդուածները կը վերաբերին Վրաստանին և կոմ կը շահագիւն ընդհանուր խնդիրները կուտանք անոնց համառօտ բովանդակութիւնը.

Յօդ. 6րդով «Տաճկաստանը համաձայնում է Վրաստանին զիւֆել Բաթումի և շրջակայքի վեհապետութիւնը», ապահովելով իւրեն համար և ազատ թրանզիտ ամէն տեսակ ապրանքների համար և առանց որեւէ վճարի Բաթումի նաւահանգիստից օդտուելու իրաւունք:

Յօդ. 7 և 8 կը վերաբերին Տաճկաստանի և Վրաստանի սահ-

(1) Այս յօդուածէն հանուած է Մոսկուայի դաշինին մէջ եղող սա պարբերութիւնը. «Այս պարևանով որ Ազրբէջանը այդ նովանաւորութիւնը չգիշի ուեւէ եւրոպ պետութեան»:

մանակից բնակիչներուն տեղափոխութեան, ինչպէս զան քոչինոմար դիւրութիւններ տարու խնդրին:

Յօդ. 9ը կը վերաբերի նեղուցներու խնդրին:

Յօդ. 10ով պայմանագիր կողմերը կը պարագաւորուին իրենց հողածառերուն վրայ թոյլ չառ այսպիսի կազմակերպութիւններ, որովք կը ձգտին ամիւռ երկրի կառավարութիւնը ձեռք բերելուն:

Յօդ. 11ով կը ճանչցուի երկու կողմերու հպատակներու քաղաքայիական իրաւունքը:

Յօդ. 12ով կողմերը կը համաձայնին կիրառել իրարու վերաբերմաք առմենից աւելի նպաստաւորուածի սկզբունքը:

Յօդ. 13ով կցուած հողամասերու բնակիչները կը սուանան հեռանալու իրաւունք, տանելով իրենց հետ սեփական գոյքերը:

Յօդ. 14—19 կը վերաբերին դողմականական, ընդհանուր ներման, պատերազմական գերիներու, հաղորդակցութեանց միջոցներու, տաեւտրական, հիւպատոսարաններու խնդիրներուն:

Յօդ. 20ի արամագրութեամբ դաշնագրի վուերացումը նշանակուած է Երեւանի մէջ, հնարաւորութեան չափ կարճ ժամանակով:



Յաւելուած 1ի մէջ նշանակուած են սահմաններու մոնրամասնութիւնները: Կուտանք Հայուստանի վերաբերեալը (սկիզբը դըրուած է Թուրքիոյ և Վրաստանի սահմաններու նկարուազրութիւնը)... Աւչ-Թափուլար (9.783), 9065 գաղաթը, ուր թողնուած է Սրահանի շրջոնի նախկին սահմանը և անցնուած է Բոլ-աղ-Բաբա (9.73 կամ 9.963) լերան գրայով, — 8.828 կամ 8.827—7.602. այդ տեղից ուղիղ գծով գեպի 7.518 գաղաթը — անցնելով իրից դիւզից գեպի արեւելք, այսուհետեւ կիզիլտաշ (7.43) կամ 7.440 և կամ 7.490) լերան մօտ նոր կիզիլտաշ գիւղը. այդ տեղից այս գետի ուղղութեամբ, որ հոսում է նոր կիզիլտաշի միջով մինչև նրա թեքումը, որ գտնուում է Կարսմէմէտից գեպի հիւսիս-արեւմուաք, հետեւում է ջրբաժան գծի ուղղութեամբ և դուրս է դալիս Զամուշլու-չայ գետի մօտ, որ գտնուում է Դելտագէր, Մեծ Ղմլիկ Թիքնիս գիւղերից արեւելքը Վարդանլու և Բաշ-Շորաղեալ գիւղերի միջով, հետեւելով յիշեալ գետի ընթացքին, դուրս է գալիս Արիդ-չայ գետի մօտ, կիսլայազի կալալիից հիւսիս, այնտեղից շարունակ անցնելով Արփաչայ գետի մօտ, անցնուած է Երասխ գետնահովտով մինչև Ուրմիա գետը, ուր վերջանուած է սահմանը Հայուստանի և սկսուած է սահմանը Ազրբէջանի հետ և անցնուած է

Երասխ գետահովիտով մինչև ներքին կուրտ-Սու գետի նրա մէջ թափուիլը, ուր վերջանում է սահմանը Ազրբէջանի հետ:

Ըստ ինքնեան հասկնալի է, որ սահմանն անցնում է վերոյիշեալ բարձունքների ջրաբաժան գծերով:

Յաւելուած 2. «Նկատի ունենալով որ սահմանագիծը անցնում է Արփաչայ և Երասխ գետերի հոգիտներով, ինչպէս որ այդ ցոյց է տրուած յաւել. 1ի մէջ, Տաճկաստանի Ազգային Մեծ Փողովի կառավարութիւնը պարտաւորում է յետ առնել միտյն պահակների գիծը 8 վերստ տարածութեան վրայ Ալիքսանդրապոլ-Երևան երկաթուղագծից Արփաչայի շրջանում, և 4 վերստ էլ վերոյիշեալ գծից՝ Երևանի շրջանում:

Այն գծերը, որոնք սահմանաւորում են վերոյիշեալ շրջանները, ցոյց են արուած ստորեւ («Արփաչայի գօտի» և «Երասխի գօտի» վերնագրերի տակ տռաջ են բերուած դրանք):

Յաւելուած 3ը կը կը և նախիջեւանի անդիմորիան» վերնագիրը, ուր եւ տռաջ են բերուած սահմաններու մանրամասնութիւնները:

\* \* \*

Հ. Հ. Պատուիրակութիւնը 1921 Նոյեմ. 3 թուակիր յիշատակութիր մը ուղղում է Սեւրի դաշնագիրը ստորագրող բոլոր պետութեանց արտաքին գործերու նոխարարներուն՝ անոնց ուշադրութեան յոննակուլ կարգի մէջ Հոկտ. 13ին ստորագրուած դաշնագիրը և ընելով իր բոլոր վերապահումները այն զիջումներուն մտասին, զորս այդ դաշնագիրը կարող է առաջ բերել Սեւրի դաշնագրով և միջազդային յոննառութեանց ուժով Հայաստանի ճանչցուած իրաւունքներուն մէջ:

## ՖՐԱՆԲԵՒԹՈՒԹՅԱ ՀԱՄԱՁԱԽԱԻԹԻՒՆ (1921 ՀՈԿՏ. 20ԻՆ ԷՆԿՐԻՄԻ ՄԵՋ, ՖՐԱՆՍՍՅԻ ԿՈՂՄԵ ԱՑՈՐԱԴՐԱԾ Է Պ. ՖՐԱՆԲԼԻՆ ՊՈՒՅԵԱՆ)

ՅՈՒ. Ա. — Անմիջական դադարում թշնամութիւններու, անսմիջական և փոխադարձ արձակում բանտարկուած բոլոր անձերու, ֆրանսացի կոմ թուրք, որոնք ալ ըլլան անոնց բանտարկութեան կամ ձերբակալութեան տեղն ու թուականը:

ՅՈՒ. Պ. Աւթերորդ յօդուածով որոշուած դիծին հիւսիսէն և

Հարաւէն փոխագարձաբար քաշուիլ առ տռաւելին երկու ամսուան ժամանակամիջոցի մը մէջ, սկսելով Նոյ. 4էն:

**Յ07. Զ.** — Ազգ. Աւիտով Ճանչցուած փոքրամասնութեանց իրաւունքները պիտի հաստատուին էնկիւրիի կառագարութեան կօղմէ, հակառակորդներու և իրենց կարգ մը դաշնակիցներու միջեւ այս մոսին կնքուած պայմանագրութեան միենոյն հիմոն վրայ:

**Յ07. Է.** — Ալեքսանտրէթի մասին՝ ըստ Լոնտոնի համուձայնութեան Փ.րդ հաստածին որ հետեւեալն է. «Թրանսական կոռագուրութիւնը մասնաւոր վարչածեւ մը պիտի հաստատէ Ալէքսանտրէթի շրջանին համար, ուր բնակչութիւնները խան հանդամանք ունին: Ան յանձնառու կ'ըլլայ թուրք ցեղի բնակիչներուն տու ամէն դիւրութիւն, իրենց մշակոյթի զարգացումին և թուրք լեզուի գործածութեան, որ հոն պաշտօնական հանդամանք պիտի ունենայ համահաւասար արարերէնին և ֆրանսերէնին:

**Յ07. Ը.** — Պազատի գիծը մինչեւ Նիսիպին, Զօպոն պէյէն ոկուտով, կայանները կը մնան թուրք հողամաս, ինչպէս նաև Նիսիպինէն մինչեւ Տիգրիս երկարող երկաթուղիի յորդարուած ճամբան, ճէղիրէ իալն Օմարի հին ճամբան, կը մնայ թրքական, բայց օգտագործելի երկու կողմին աւ հուասարապէս: Նիսիպին և Ճէղիրէ պիտի ըլլան թրքական:

## ԱԶԳԱՅԻՆ ՕՃԱԽԻ ՆՐԱԳԻՐԸ

Ազգերու Դաշնակցութեան երկրորդ ընդհանուր ժողովը հայ կական հարցի շուրջ երեք սրոշումներ տուաւ (1921 Մեպտ 21/ն). 1.— Ընկառելով, որ առաջին ընդհանուր ժողովը, 1920 Նոյեմբեր 18ին, Խորհուրդին վատահեցաւ Հայաստանի արագան պաշտպանելու հոգը.

Ար՝ Խորհուրդը 1921 Փետր. 25ին, գնահատելով հանդերձ թէ առ այժմ կացութիւնը Փոքր Ասիոյ մէջ անկարելի կը դարձնէր որեւէ գործողութիւն, Քարտուղարութեան պարտականութիւն տուաւ հետեւելու Հայաստանի գէպքերուն, նպատակ ունենալով հետագային նոր սրոշումներ տանելու Խորհուրդին կողմէ.

Ար՝ այս ժամանակամիջոցին Խորհուրդը առաջարկեց՝ Նկատի առնել Սեւրի դաշնագրի վերաքննութեան պահուն, հայերու համար Ազգային Օճախի մը ստեղծումը.

Նմանապէս, նկատի առնելով վերահաս հուանականութիւնը՝

խաղաղութեան դաշնագրի մը թուրքիոյ և դաշնուկից պետութիւններու միջև, մօտաւոր թուականի մը,—

Ընդհանուր ժողովը թոխանձունոք կը հրաւիրէ Խորհուրդը՝ պնդելու Գերագոյն Խորհուրդին մօտ դաշնագրին մէջ միջոցներ ձեռք տանելու անհրաժեշտութեան մտախն, պահպանելու համար Հայտատանի ապագան և, մասնաւորապէս, հոյերուն տալու Ազգային Օճախ մը, բոլորովին տնկախ օսմանեան տիրապետութենէն:

Հորու Ռոպերա Սեսիլի կողմէ տռաջարկուոծ այս բանաձիւը միաձայնութեամբ ընդունուեցաւ, բացի Թրանսայի պատուիրակ ալ. Աչոն Պուրժուայի վերապահութենէն, որով իրաւասութեան խնդիր մը կը յարուցանէր:

Քուէտրկուեցաւ Կոյնալէս

2) «Պոլոոյ մէջ սահլծելու Ազգ. Դաշնակցութեան յանձնախումբ մը, որ պարտականութիւն պիտի ունենայ, Թրանսայի, Յեծըն Բրիտանիոյ և Իտալիոյ բարձր. քոմիսէրներու տջակցութեամբ, հաստատելու խառն կոմիտէ մը, կիսերու և մանուկներու վերտղարձի առաքելութեամբ զբաղելու».

3) Սովի հետեւանքով Ռուսաստանի եղած օգնութիւնը տուրածելու «Սովիէթական Ռուսաստանի Կախկին բոլոր գույներուն մէջ, առանց մոռնալու Հայտատանի, Վրաստանի և Ազրպէյանի հանրապետութիւնները»:

Ազգերու Դաշնակցութեան Է.րդ ընդհանուր ժողովը որ գումարուեցաւ 1922 Սեպտ. ամիսին, Լոզանի Խորհրդաժողովէն քանի մը ամիս տառջ, զբաղեցաւ, ինչպէս իր Կախորդական հարցով: 10րդ նիստին, 18 Սեպտ.ին, Լորու Ռոպերա Սեսիլ Ներկայացուց հետեւեալ բանաձիւը.

«Ընդհանուր ժողովը կ'արձանագրէ երախտագիտութեամբ, Խորհրդի որոշումները Հայտատանի մտախն և կը յայտարարէ՝ թէ իր կործիքով, Թուրքիոյ հետ որեւէ հաշտութեան համար, էական պայմաններէն է՝ հայերուն տալ Ազգային Օճախ մը: Ընդհանուր ժողովը կը հրաւիրէ Խորհրդը՝ ոյս մտախն անհրաժեշտ նկատած իր բոլոր միջոցները ձեռք տռնելու»:

Ընդհանուր ժողովի նրդ Յանձնաժողովը, որուն յղուեցաւ Լորու Ռոպերա Սեսիլի ծրագիր որոշումը, համամիտ գտնուեցաւ տառ խորքին, բայց ձեւին մէջ մեղմութիւն մը մացուց, առաջարկելով հետեւեալ խմբագրութեամբ:

«Խորհրդաժողովը կ'արձանագրէ երախտագիտութեամբ Խորհրդի որոշումները Հայտատանի մտախն և բաղձանք կը յայտնէ որ Թուրքիոյ հետ, խաղաղութեան բանակցութիւններու ընթացքին,

անտես չառնին անհրաժեշտութիւնը կազմելու հայերուն համար Ազգային Օճախ մը: Ըսդհանուր ժողովը կը հրաւիրէ Խորհուրդը ձեռք տանել բոլոր միջոցները, որնք օդտակար կը նկատէ այս մասին»:

Աղջ. Դաշնությունթեան Գրդ Խորհրդաժողովը միաձայնութեամբ քուեարկեց Յրդ յանձնաժողովի այս ծրագիրը:

## ԼՈԶԱՆԻ ԴԱՇՆԱԳԻԲԸ

18 Հոկտ. 1922ին, Հ. Հ. Պատուիրակութեան նախագահ Ա. Ահարոնեան յուշագրով մը գիմնց Թրանսայի, Մեծն Յրիանիայ և Բատիոյ կառավարութիւններուն, յայտնելով՝ «Հայաստանի Հանրապետութեան պահանջը մասնակցելու՝ արեւելեան դործերու համար դումարուելիք յառաջիկայ Ընդհանուր ժողովին, ինչ ձեւով որ պետութիւնները զայն աւելի յարմար նկատեն»: «Ոյ առթիւ թոյլ առեւք իւձ յիշեցնելու՝ — կ'ըսէ Ա. Ահարոնեան — թէ Սկւրի գաշնակի 88րդ յօդուածով՝ Դաշնակից Պետութիւնները յայտարած էին որ կը ճանչնան Հայաստանը իրեւ ազատ և անկախ պետութիւն մը և վերջապէս Հայաստան իր անկախ պետութեան մը հանդամանքով ասորագրած էր Սեւրի գաշնակիրը ու նաև ուսումնակի մը գլխաւոր գաշնակից պետութիւններուն հետ փոքրամանութիւններու պաշտամութեան մասին»: Քաղաքական դէպքերը որոնց այդ շրջանէն ի վեր թատր դարձու Հայաստան, անշուշտ որեւէ փոփախութիւն չմտցուցին իր անկախ պետութեան մը միջազգային Սթաթիւին»:

Պետութիւնները իրենց տուած պատասխանին մէջ, անգոմ մը եւս ճանչցան Հայաստանի Հանրապետութիւնը «Պետութիւն մը որուն անկախութիւնը իրաւապէս ճանչցուած էր»: Առկայն կարելի չնկատեցին ոյժ տու Հայաստանի տառջարկութեան մասնակցելու խորհրդաժողովին և իրենց մերժումը հիմնեցին «Հայաստանի հանրապետութեան ընդունած խորհրդային վարչաձեւին»: Միւս կողմէ կը յայտնէին թէ Խորհրդաժողովը պիտի դիմէր Փարիզի Ազգային Պատուիրակութեան, երբ անհրաժեշտ նկատուէր լոել հայկական կարծիքը:

Հայկական երկու Պատուիրակութիւնները լողան կացին եւ 1922 նոյեմբեր 15ին Խորհրդաժողովին յուշագրով մը ներկայացուցին ազգային պահանջները: Յուշագիրը երեք լուծումներ կ'առաջարկէր հայկական հարցին:

Ա.) Հայկական Ազգային Օճախ մը սահղել, ծովային ելք մը անոր տպահովելով.

Բ.) Եթէ այդ լուծումը ընդունելի չըլլաբ, վերադառնալ 1920ի լուծումին, Երեւանի Հանրապետութեան կցելով Թրքահայաստանէն մտս մը.

Գ.) Իբրև երրորդ լուծում մը, նկատի տանել Կիլիկիոյ մէկ շրջանին մէջ սահղելու Ազգային Օճախ մը:

Ազգերու Դաշնակցութեան ենթայանձնախումբին կողմէ հայ պատուիրակները պ. պ. Ա. Անարոնեան եւ Գ. Նորատունկեան լսուեցան անպաշտօն կերպով։ Ենթայտնձնախումբի թուրք պատուիրակ Ռիզա Նուր պէյ կարուկ կերպով մերժեց պաշտօնական ունկնդրութիւնը ո'չ իբրև թրքական հպատակ եւ ոչ ալ իբրև պատուիրակ Երեւանի, որու հետ—կը յայտաբարէր—Թուրքիա դաշնագրով կարգադրած էր երկու երկիրներու առկախ խնդիրները։

Իսկ խորհրդաժողովի նիստին մէջ Քամէթ փաշա եւ Ռիզա Նուր, չուզեցին լսել ոչ հայկական հարցի եւ ոչ ալ փոքրամասնութիւններու պաշտամութեան մտսին որեւէ տռաջարկութիւն։ Քամէթ փաշա յայտաբարեց. «Ստիպուած է նկատելու թէ Հայկական Օճախի մը կազմութիւնը պիտի ըլլայ նոր փորձ մը Թուրքիոյ անդամանատութեան։ Արդ, ապօրինութիւնը եւ անկարելիս ութիւնը նման փորձերու աւելին ըլլալով ցոյց տրուած է։ Թուրքիա, ոչ իր արեւելեան նոհաննդներուն եւ ոչ ալ Կիլիկիոյ մէջ չունի մատնաչափ մը հող որ չպարունակէ թրքական մեծամասնութիւն մը եւ որ կարելի ըլլայ ոեւէ կերպով անջատել մայր հայրենիքն»։

Լողանի դաշնագիրը կնքուեցաւ 1923 Յուլիս 24ին, գոհացում արուելով Թուրքիոյ Ազգային Աւխտի բոլոր պահանջներուն Հայկական հարցը ոեւէ յիշատակութիւն չունեցաւ հոն։ Իսկ փոքրամասնութիւններու վերաբերմամբ, դաշնագրին մէջ ընդունաւեցաւ հետեւալ յօդուածը։

ՅՕԴ. 42.— Թուրք կոռավարութիւնը կ'ընդունի միջոցներ ձեռք առնել, ինչ կը վերաբերի ոչ մահմէտական փոքրամասնութիւններուն ընտանելիան կամ անձնական սթաթիւին, թոյլ տուլու այս հարցերուն կարգադրութիւնը, համաձայն այս փոքրամասնութիւններու սովորութիւններուն։

Այս տրամադրութիւնները պիտի մշտկուին մտանաւորապէս կազմուած յանձնախումբերու կողմէ, ուր հաւասար թիւով ներկայացուցիչներ պիտի ունենան թրքական կառավարութիւնը և ամէն մէկ փոքրամասնութիւն։ Տարակարծութեան պարագային,

Թբքական կառավարութիւնը և Ազգերու Դաշնակցութեան Առաջնարդը համաձայնարար պիտի նշանակեն գերիրաւարուր մը, լիւարուած եւրոպացի իրաւագէանիրէն :

Թուրք կառավարութիւնը յանձն է՝ ամէն պաշտպանութիւն առաջ եկեղեցիներու, սինտկոկներու, գերեզմանատուներու և վերոյիշեալ փոքրամասնութիւններուն ուրիշ կրօնական հասաւառութիւններուն : Ամէն տեսակ դիւրութիւններ և թոյլատութիւններ պիտի տրուին բարեպաշտական հիմնարկութիւններուն և կրօնական ու բարեսիրական հասաւառութիւններուն, որոնք կը մերտքերին Թուրքիոյ մէջ այժմ գոյութիւն ունեցող նոյն փոքրամասնութիւններուն, ու թուրք կառավարութիւնը պիտի չմնաժէ, կրօնական և բարեսիրական նոր հասաւառութիւններու համար, անհրաժեշտ որեւէ դիւրութիւն որ երաշխաւորուած է այս ձեւի ուրիշ անհասաւական հասաւառութիւններուն» :

1923 Օգոստ. 13ի Հ. Հ. Պատուիրակութիւնը բողոքագիր մը ուղղեց Լոգանի Դաշնագրին դէմ, որ «կնքուած է այնպէս, որ կարծես հայերը բնաւ գոյութիւն ունեցած չըլլային» :

## ԳԱՂԹԱԿԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐ

Ազգերու Դաշնակցութեան հինգերորդ ժողովը 1923 Սեպտ. 25-ին գրադեցաւ հայ փախստականներու խնդրով, որ Ներկայացոււած էր Յունաստանի ներկայացուցիչին կողմէ ու նախսապէս քննուած էր հինգերորդ յանձնաժողովին մէջ : Զեկուցարերն էր Պրուֆէրը (Պելճիքա) Փողովը քուէարկեց հետեւեալ բանաձեւը.

«Փողովը նկատի ունենալով առաջին, երկրորդ և երրորդ ժողովներու, ինչպէս նաեւ Առհուրդի ընդունած բանաձեւերը ի նպաստ հայերու, կամենալով ցոյց տալ իր համակրոնքը այդ դըժքուիտ ժողովուրդին, ուսումնասիրելով բանաձեւուած առաջարկութիւնները՝ հայ փախստականները կովկասի մէջ և ուրիշ չըրշաններու մէջ աեղաւորելու մասին, գտնելով, ամէն պարագայի, վաղահաս այդ առաջարկութեան առթիւ որեւէ կարծիք յայտնելը, միեւնու որ անոնք խորունկ և անկողմնակալ քննութեան առարկայ չըլլան, կը հրաւիրէ Միջազգային Աշխատանքի Պիւրոն, համագործակցարար Տոքթ . Նախակնի հետ, քննութիւն կատարել, որ նպաստակ պիտի ունենայ պարզելու թէ արդեօք հնարաւո՞ր է մեծ քանակութեամբ հայեր աեղաւորել կովկասի և ուրիշ վայրե-

րու մէջ : Այս նպատակով փախուականներու 1925ի պիւաճէն առ և ելցնել 50,000 ֆրանքով : Ի նկատի ունենալով , որ այս որոշումով եղած Դաշնակցութեան տնդամները որոշ պարաւորութիւն չեն ստանձներ այս խնդրի մասին որեւէ ծրագիր դործադրելու համար , Փողովը բացի այդ կը յայտարարէ , սպասելով մինչեւ որ հնարաւոր դառնոց Հայկական Ազգ . Օճախի ոտեղծումը , անհրաժեշտ է , որ փախուականներուն տրամադրուի ամէն միջոց ստանուած աշխատանք , պաշտօններ ելն . , որպէսզի անօնց հնարաւորութիւն տրուի պահպանելու իրենց ազգային գոյութիւնը :

## ՆՈՒՐԱՏՈՒՈՒԹԵԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹԻՒՆ ՄԸ՝ ՊԱՏԵՐԱԶՄԵՆ ՑԱՌԱՋ ԵԿԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՒՆ ՎԵՐՉՆԱԿԱՆ ՀԱՇՈՒԵՑԱՐԴԱՐԻՆ ՀԱՄԱՐ

1924 Սեպտեմբեր .

Պարոն Վարչապետին ,

Բրիտանական կառավարութիւնը հրուիրուեցաւ Ազգերու Դաշնակցութեան Ընդհ . Քարտուղարութեան կողմէ , 1924 Մարտ 24 թօւականով , իր օգնութիւնը բերելու հայ ժողովուրդին :

Կ'ուզէինք հիմնաւորել այն պատճառները , որոնց հետեւանքով , ըստ մեր կարծիքին , պէտք է նիւթական կարեւոր օգնութիւն մը յատկացնել Ազգ . Դաշնակցութեան կողմէ ընդունուած ծրագրի (1923 Սեպտ .)՝ կովկասի մէջ զետեղելու Յունաստանի և Պալքաններու մէջ մնացող օսմանցի հայերը :

1. Հայերը ազատագրուելու խոստումներով քաջալերուեցած , աշխակցելու պատերազմի ըմթացքին Դաշնակցներուն դատի՞ն և այսպատճառով տառապեցած ողբերգութեամբ ,

Հետեւեալը մէջ թերում մըն է՝ Արտաքին Գործերու Նախարարութեան օգնական քարտուղարին կողմէ , 1918 Հոկտ . 3ին , Վիքոնթ Պրայսին դրուած նամակէ մը .

«1914ի աշնան , թուրքերը պատուիրակներ դրկեցին օսմանցի հայերու ազգային Քոնկրէին որ էրզրումի մէջ տեղի կ'ունենար , ու ինքնավարութիւն առաջարկեցին , եթէ ուզէին թուրքիոյ կողքին գործօն մասնակցութիւն մը բերել պատերազմին : Հայերը պատասխանեցին՝ թէ իբրեւ օսմանեան քաղաքացիներ պիտի կոտարէին իրենց պարտականութիւնը , բայց իբրեւ աղջութիւն պիտ

արի չկրնային աշխատիլ թուրքիոյ և իր դաշնակիցներուն պատին համար :

«Մաստմբ այս քաջարի մերժումին հետեւոնքով, օսմանցի հայերը սիսթեմաթիկ կերպով ջարդուեցան թուրք կառավարութեան կողմէ : Բնակչութեան երկու-երրորդը, 700 հազարէ աւելի, այրեր, կիներ ու մանուկներ, բնաջնջուեցան պաղարիւնութեամբ, ամենէն բարբարոսական մեթուաներով :

«Պատերազմի սկիզբէն ի վեր, հայ ժողովուրդին էէօր որ կը պահուէր Ռուսաստանի վեհապետութեան ներքեւ, կազմակերպեց կամաւորական ոյժեր, որոնք իրենց հերոս պետին՝ Անդրանիկի հրամանատարութեան ներքեւ, Անթարկուեցոն կովկասեան արշաւանքին ամենէն մեծ կոխւներու բախումին :

«Ռուսական բանակի քայլայումէն վերջ, 1917ի առարուան վերջը, հայկական այս ոյժերը մինակնին պահեցին կովկասեան ճակատը և հինգ ամիսներ ձախողեցուցին թրքական յառաջիւազումը, այլէսով մեծ ծառայութիւն մը մատուցին Միջազնակետքի անդիական բանակին» :

Էռրոտ Պրայսի Կապոյտ Գիրքը որ կը նկարուածը օսմանցի հայերու տառապանքը և կորուստը, լոյս տեսած 1916ին «Հայերու հանդէպ վերաբերմունք Օսմանեան Կայսրութեան մէջ» տնունով, մեծապէս ծառայեց 1916—17 Դաշնակիցներու քարոզչութեան և մեծ աղղեցութիւն ունեցաւ ամերիկեան հանրույին կարծիքին և նախադահ Ռւիլսընի վերջին որոշման վրայ՝ մասնակցելու պատերազմին :

2. Պատերազմի ընթացքիմ և զիթաղաղարէթ ի վեր, դաշնակից և գործակից պետութիւններու պատկանող պետական մարդիկ, բազմաթիւ առիթներով յանձն առած են ապաթովելու թայ ազգի ազատութիւնը և անկախութիւնը :

Արդարեւ, հայերուն խոստացուեցաւ.

ա) Հայկական Պետութիւն մը 1920ին.

1920 Օգոստ. 10ին, ընդունուեցաւ իր ստորագրութիւնը դքնելու Սեւրի դաշնագրին : Հայաստանի սահմաններու մասին նախադահ Ռւիլսընի որոշումը (դաշնագրով յանձնաւած էր անոր իւրաւարարութեան) յոյտարարուեցաւ 1920 Նոյեմ. 22ին : Այս որոշումով որ նրանք գործադրութեան չգրուեցաւ, Հայաստան կը ստանար էրզրումի, Տրապիզոնի, Վանի, Պիֆլիսի թրքական վիշտայիթներէն կէսէն քիչ մը աւելին : Սեւրի դաշնագրիրը չդորժադրուեցաւ :

բ) Ազգային Օձուխ մը 1921ին.

Ազգերու Դաշնակիցութեան երկրորդ համագումարը, 1921

միեպահն, զբազեցաւ հայկական հորդով և ընդունեց հետեւեալ ու բռչաւմը.

“Նկատի ունենալով... որ Գերագոյն Խորհուրդը առաջարկեց Աւրի դաշնագրի վերաքննութեան ատեն ի նկատի առնել հայերու համար ազգային օճախի մը ստեղծումը. առկէ զատ նկատելով անսամբլական հաւանականութիւնը Թուրքիոյ և Դաշնակից պետութիւններու միջև խաղաղութեան դաշնագրի մը, Համագումարը առիպողաբար կը հրաւիրէ Խորհուրդը պնդելու Գերագոյն Խորհուրդին մօտ՝ դաշնագրին մէջ մէջոցներ ձեռք առնել ապահովելու համար Հայաստանի տպագան և մտանաւորապէս հայերուն տալու ազգային օճախ մը, բոլորովին անկախ օսմաննեան տիրապետութենէն» :

Բայց այս երկու ծրագիրները լքուեցան Լոգանի մէջ 1922—23ին։ 1922 նոյեմբերին, Դաշնակից Պետութիւններու, Յունաստանի և Թուրքիոյ միջև խորհրդաժողով մը գումարուեցաւ Լոգան, վիճաբանելու համար խաղաղութեան պայմանները։ Դաշնակիցներու կողմէ Լորտ Քըրզըն, հոն առաջարկութիւն մը ըրտւ՝ ի նպաստ հայերուն Ազգային Օճախի մը ստեղծումին և, խօսելով հայկական հարցի մասին, յայտարարեց թէ «ան աշխարհի մեծագոյն դայթակղութիւններէն էր»։ Թուրքերը մերժեցին քննելու այս առաջարկութիւնը, ու լքուեցաւ Օճախի հարցը.

4.— Թրքական կառավարութեամ կողմէ 1916ին Պերլին պար դըրսւած 5 միլիոն ոսկի սթերլիթը (թրքական ոսկեղբարձ), զինադադարէն վերջ գտնակիցներու կողմէ գրաւուած, սեծ մասսվ (Եւ նաւամարար ամբողջավիմ) հայկական դրամ էր։

1915ին հայերու բռնադատեալ տեղահանութենէն վերջ, շրամաառներու մէջ անոնց հաշիւնները, ընթացիկ հաշիւնները և պահանակները կառավարական հրամանով փոխադրուեցան Կ. Պոլսոյ Պետական Գանձարկղը։ Շնորհիւ առոր, թուրքերը կարողացան 5 միլիոն ոսկի դրամներ Պերլին Բայխսաղանքին, ի փոխարէն նոր դրամներու շրջաբերութեան։

5.— Գաղթականներու արդի պայմանները ամկայում և ամօթալի ենուու կը կազմեն մախատիմք մը արեւմտեամ պետութիւններում համար։

Օսմանցի հայերու մնացորդը այժմ ցրուած է Մերձաւոր եւ Միջին Արևելքի մէջ, առանց երդիքի, առանց կենսամիջոցներու, առանց զետեղումի հեռանկարին։ 115 հազարէն աւելի գաղթականներ առժամկեաց ապաստան մը գտած են Յունաստան, մօտ 25 հազար Պուլկարիա են։ Մեծ թիւ մը կը գտնուի Սիւրիա, Պաղեստին, Եգիպտոս են։

Ամէն կողմ ցրուած, անոնք կը խնդրեն զետեղուիլ առաջին առիթով հողամասի մը վրայ, ուր կարողանային աշխատիլ և շունիլ իրենց կեանքը, առանց հանրային գութին քեռ դառնալու: Կը խնդրեն չնկատուիլ իրեն քարիտաներ եւ կը յուսան ստանալ քաղաքացիական հանգամտնք մը որ իրենց թոյլ առը զբաղելու իրենց գործերով:

Ազգ. Դաշնակցութեան Խորհուրդին հելլէն պատուիրակը (1924 Յունիս 12ին) յայտարարեց թէ հելլէն կառավարութիւնը կը բաղձայ Յունաստանէն անմիջական պարպումը հայ գաղթականներուն, անոնց աջակցելու համար տեղի և դրամի չգոյութեան հետեւանքով: Անոնց փոխադրութեան համար կը տրամադրուէր 60 հազար սթերլինի օգնութիւն մը:

Կէտի մը վրայ յամառեցան թուրքերը, որոշած ըլլալով վատրել բոլոր քրիստոնեանները: Հետեւաբար, այս բնակչութիւնը քանի որ չի կրնար վերադառնալ Թուրքիա, անհրաժեշտ է զայն զետեղել ուրիշ հողերու վրայ ու կանոնաւորել անոր քաղաքացիական գրութիւնը: Ո՞ր ապաստանը տալ անոր:

Ի՞նչ կարելի է ըստել:

Ենահման ցաւով կ'ընդունինք թէ ներկայիս մեզի համար անկարելի է Հայաստանի հանգէպ մեր ունեցած յանձնառութիւնները կատարել. որովհետեւ այդ յանձնառութիւնները մեզ կը հարկադարձ քաղաքական և հողային նոր կարգադրութիւններու, որոնք այժմ երբեք ի վիճակի չենք գործադրելու: Բայց մեզի կը մնայ նոր կերպ մը մեր պատասխանառութիւնը ծածկելու եւ բարեգելու համար Թուրքիոյ ցրուած հայերէն մնացեալներուն յուսահատ ճակատագիրը: Անկասկած անոնց զետեղումին համար յարմարագոյն հողամասը պիտի ըլլայ ոռւսական Հայաստանը, ուր անդամուն կառավարութիւնը իրենց կ'տպահովէ դիւրութիւնները 1923 Մեպտ. ին Ազգ. Դաշնակցութեան Խորհուրդը ընդունեց կովականի հոյկական խորհրդային փոքր հանրապետութեան մէջ 50 հազար հայ գաղթականներու զետեղման ծրագիրը: Եւրոպայի հայ զեկուարները կ'ընդունին այդ ծրագիրը:

Խորհուրդը որոշեց իր անգամներուն կոչ մը ուղղել, յանձնառունելու այս ծրագրին նիւթականը հոգալու և Խորհուրդը պիտի օգնէ անոր գործադրութեան իր տեքնիկ կազմակերպութիւններուն միջոցով: Այս որոշումը յանձնուեցաւ Ազգ. Դաշնակցութեան 54 անգամներուն, իրենցմէ խնդրելով վերև յիշուած օգնութիւնը:

Ռուսական Հայաստանի մէջ զետեղման ծրագիրը:

Նման ձեռնարկի մը ծրագիրները կը գնահատումները արդէն:

պատրաստ են և կը պահանջեն մօտաւորապէս մէկ միլիոն սթերլինի ծախք մը:

Աղջ. Դաշնակցութեան անդամները հրաւիրուած են իրենք իսկ արձանագրելու և դիւրացնելու Ազգային կոմիտէի մը սահղծումը, նպատակ ունենալով կազմակերպել հանրային արձանագրութիւններ, իրենց պատկան երկիրներու մամուլին աջակցութեամբ և մարդասիրական կազմակերպութիւններու եւ ելեւմտական, ճարատրարուեստական մեծ հաստատութիւններու միջոցով:

Այսպէս, Ֆրանսացի մէջ, կառավարութիւնը մեծ նուերով մը արձանագրութիւնը բանալէն վերջ, ազգային կոմիտէի մը կազմութեան մասնակցեցաւ, ծերակոյտի արտաքին գործերու յանձնախումբին նախագահ պ. Անդիի նախագահութեան ներքե, նման յանձնախումբ մը կազմուած է պ. Մուսոլինիի համամտութեամբ, նախկին վարչապետ ծերակուասկան պ. Լուծաթթիի նախագահ հութեան տակ: Նոյնպէս Պելմիքայի մէջ ազգային կոմիտէ մը կազմուած է կառավարութեան արտօնութեամբ: Սկզն Բրիտանիոյ մէջ կառավարութիւնը նշանակեց հայկական կոմիտէն (Լորա Մէյրա Ֆլուտը), բայց ան ոչինչ չարձանագրեց: Անգլիոյ բախտաւոր հայերը արդէն առևած կամ խօստացած են մօտաւորապէս 14 հազար սթերլին:

Մեր կարծիքով, Մեծօ Թրիտանիոյ պարտականութիւնն է այս ծրագրին տալ էական օգնութիւն մը:

Քանի որ հայերը բարոյապէս իրաւունք ունին փոխարինութեան մը՝ իրենց նկատմամբ չգործադրուած յանձնառութիւններուն համար, կը բաղձանք մեր կարծիքն յայտնել՝ թէ բրիտանական կառավարութիւնը պէտք է անմիջապէս կարեւոր նուիրատուութիւն մը ընէ:

Մանուանգ պէտք է նկատի առնել որ այս ծրագիրը

1.— Զունի քաղաքական որեւէ նշանակութիւն.

2.— Եւ նպատակ ունի հայերու հանդէպ ՚Դաշնակիցներուն ունեցած պատուխանատուութեան վերջնական հաշուեյարգարը կատարել:

(Յտորագրուած)

Հ. Է. Ասքուիթ

Սթամլէյ Պոլտուիթ



Որեւէ արդիւնք չառւաւ վերեւի կոչը: Նոյնպէս Աղջ. Դաշնակցութեան կողմէ Տոքթ. Նահուէնի պատրաստած ծրագրին, որպէսզի Հայաստանի ձահիճներու չորացմոն և հայ գաղթականներու փոխագրութեան համար միջազգային փոխառութիւն մը կընգուի, պետութիւններու կողմէ հեահեանք չարուեցաւ:

## ԱՆԴՐԿՈՎԿԱՍԵԱՆ ՖԵԴԵՐԱՑԻԱ

Անդրկովկասի երեք հանրապետութիւններու իրաւական գույութիւնը, խորհրդային վարչաձեւին ներքեւ, ենթարկուեցաւ զանազան փոփոխութիւններու։

1922 Մարտ 11—12ին կազմակերպուեցաւ ՖԱՍՍՐՁ (Ֆեդերատիւ Սոխուղ Սոցիալիստական Սովետական Բնապուրլիկանների Զակաւկազիայի — Անդրկովկասի Ընկերվար Խորհրդային Հանրապետութեանց Դաշնակցային Միութիւն)։

— • —

1922 Դեկտ. 13ին վերածուեցաւ ԶՍՖՄՌի (Զակավկազսկիա Սոցիալիստիչների Ֆեդերատիւնիա Սովետակիա Բնապուրլիկի — Անդրկովկասեան Ընկերվար Դաշնակցային Խորհրդային Հանրապետութիւններ\*)։

## ԿՈՎԿԱՍԵԱՆ ՀԱՄԱԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ ՈՒԽՏԸ (1934 ՅՈՒՆԻՍ 14)

«Ազրբէջանի, Հիւսիսային Կովկասի և Վրաստանի Ազգային կենտրոնները,

— Նկատելով, որ ազգերի լիակատար զարգացումը հնարաւոր է միայն կառարեալ անկախութեան պայմաններում,

— Հաւատացած, որ այս նպատակին հասնել կարելի է միայն Կովկասի բոլոր ուժերի միացումով մէկ ընդհանուր սահմանի մէջ,

— Համազուած, որ կովկասեան ազգերի կենսական շահերի առանովութիւնը պահանջում է հաստատել նրանց արտաքին քաղաքականութեան և ազգային պաշտպանութեան ընդհանուր զեկավարութիւն,

— Վստահ, որ նման միութեան միջոցով Կովկասի իւրաքանչիւր ազգ կը գտնէ իրական երաշխիք իր վեհապետութեան, որ հարկաւոր է մտաւոր և նիւթական ուժերի լիակատար զարգացման համար,

— Հաստատ համոզուած, որ կովկասեան Հանրապետութիւն-

\*) Բուեան — «Արմենիա», հ. թ., էջ 334:

Ների Միութեան հիմքերն ընդունելով՝ իրենք վայելում են իրենց բոլոր հայրենակիցների հաւանութիւնը,

— Միաձայնութեամբ հաստատելով, որ Համադաշնակցութիւնը, իրեւ կովկասեան պետութիւնների քաղաքական մի ձեւ, նաև խորոշուած է երկրի աշխարհագրական և տնտեսական միութեամբ,

Յայտարարում են կովկասեան Համադաշնակցութեան հետեւեալ հիմքերը.

1.— Կովկասեան Համադաշնակցութիւնը, ամբողջապէս երաշխաւորելով Հանրապետութիւններից ամէն մէկի ազգային բնոյթն ու վեհապետութիւնը, արտաքին աշխարհում գործելու է յանուն բոլոր Հանրապետութիւնների, իրեւ բարձրագոյն կարգի միջազգային մի միութիւն։ Համադաշնակցութիւնը կ'ունենայ քաղաքական և մաքսային մէկ ընդհանուր սահման։

2. Համադաշնակից Հանրապետութիւնների արտաքին քաղաքականութիւնը զեկավարուելու է Համադաշնակցութեան ձեռնահարմինների կողմից։

3.— Համադաշնակցութեան սահմանների պաշտպանութիւնը պիտի վստահուի Համադաշնակցութեան բանակին, որ բովանդակելու է Համադաշնակից Հանրապետութիւնների բանակները՝ մէկ հրամանատարութեան ներքոյ, ենթակայ Համադաշնակցութեան զեկավար մարմիններին։

4.— Համադաշնակից Հանրապետութիւնների միջև ծագելիք ամէն տարակարծութիւն, եթէ ուղղակի միջոցներով չկարդադրուի, պէտք է ենթարկուի պարտադիր իրաւարարութեան և կամ Համադաշնակցութեան Բարձրագոյն Դատարանին։ Համադաշնակից Հանրապետութիւնները պարտաւորւում են սուսնց առարկութեան ընդունել և գործադրել նրանց բոլոր սրոշումները։

5. Մասնագետների մի յանձնախումբ ամենակարճ ժամանակում պիտի ձեռնարկէ կովկասի Համադաշնակցութեան Ասհմանադրութեան նախագծի մշակման՝ հաշուի առնելով վերեւ ձեւակերպուած սկզբունքները. այս նախագիծը հիմք պիտի ծառայէ իւրաքանչիւր Հանրապետութեան առաջին սահմանադիր ժողովի աշխատանքների։

6. Այս ուխափի մէջ մի տեղ վերապահուած է Հայտաստանի Հանրապետութեան։

**Ի ՊԻՄԱԳ Ազրբէջանի**

<b>Մ. Է. Ռասուլ-Ջաղէ</b>	<b>Ալի Մարդար Բ. Թովիչիքաշի</b>
<b>Ազրբէջանի Ազգային Խորհրդի</b>	<b>Ազրբէջանի Հանրապետութեան</b>
<b>Նախկին նախագահ</b>	<b>Պատուիրակութեան նախագահ</b>
<b>և Ազրբէջանի Ազգային Կենտրոնի</b>	<b>և Խորհրդարանի</b>
<b>նախագահ</b>	<b>նախկին նախագահ</b>

**Ի ՊԻՄԱԳ ՀԻՒՍԻՍԱՅԻՆ ԿԱՎԿԱՍԻ  
ԳԻՐՔԵՐ ՍՈՒԹ, ԻՐՐԱԲԻՄ ԶՈՒԼԻՔ, ԹԱՌԱՍՈՒԹԱՅ ՇԱՔՄԱՅ**

**Ի ՊԻՄԱԳ ՎՐԱՍՏԱՅԻ**

<b>Նոյ ԺՈՐԴԱՅԻՑ</b>	<b>Ա. ԶԻՆՅՈՒԵԼԻ</b>
<b>Վրաց Հանրապետութեան</b>	<b>Վրաստանի նախկին դեսպան</b>
<b>նախկին նախագահ</b>	<b>Թրանսայում</b>
<b>և Վրաստանի Ազգային</b>	
<b>Կենտրոնի նախագահ</b>	

---

**ԽՈՐՀՐԴԱՑԻՆ ՄԻՈՒԹԵԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԻՒՆԸ**

(1936 ՆՈՅԵՄԲԵՐ 25)

**ՅՈՒ. 13.— Խորհրդային Ընկերվարակոն Հանրապետութիւններու Միութիւնը կը ներկայացնէ կամաւոր համաձայնութեան և իրաւունքներու հուասարութեան վրայ հաստատուած միութիւնը հետեւեալ ընկերվարակոն խորհրդային հանրապետութիւններու.**

| Ռուսաստանի Ընկերվարական Դաշնակցային Խորհրդային հանրապետութիւն, Ռւկրայնա, Պելոսուսիա, Ազրբէջան, Վրաստան, Հայաստած, Թուրքմէնիա, Աւգրէկիա, Տաճիկիատան, Քազաքստան և Կիրկիզիա:

**ՅՈՒ. 17.— Միութեան իւրաքանչիւր հանրապետութեան իրաւունք կը տրուի ազատօրէն դուրս գալու Խ. Միութեանէն:**

**ՅՈՒ. 24.— Ազրբէջանի խորհրդային հանրապետութեան մէջ կը մանեն Նախիջեւաննեան խորհրդային ընկերվարական հանրապետութիւնը և լեռնային Դարարազի ինքնավար շրջունը:**

## ԽՈՐՀՄԱՅԻՆԵՒԹՈՒՐՔ ԴԱՇՆԱԳԻԵՐ

Խորհրդային հայաստանի հետ կնքուած :

1) Հոկտ. 13, 1921թ., Կարսի դաշնագիր.

2) Օուլիս 9, 1922թ. Թիֆլիսում ստորագրուած հիւպատուական դաշնագիր և երկութուղային համաձայնութիւն Դրանք ստորագրուած են նուե Խ. Աղբեկչանի կողմից:

Խորհ. Վրաստան ստորագրել է Թիւրքիոյ հետ.

1) 1921թ. Հոկտ. 13ի Կարսի դաշնագիրը.

2) 1922թ. Մարտ 20ի Թիֆլիսի «Սահմանային համաձայնագիր»:

3) 1922թ. Մարտ 23ի «Քոչի համաձայնագիրը» (Թիֆլիս):

4) 1922թ. Օուլ. 9ի հիւպատուական դաշնագիրը և երկանուգոյին համաձայնագիրը (Թիֆլիս):

Խորհրդային Ռուսաստանի հետ Թիւրքիան ստորագրել է.

1) 1921թ. Մարտ 21ի Մոսկովայի Արարեկամութեան և եղբայրութեան դաշնագիրը» (մանրամատն ազբիւրներ):

2) 1921թ. Մարտ 28ի Մոսկովայի համաձայնագիրը՝ պատերազմական գերիների փոխանակման մասին:

3) 1921թ. Հոկտ. 13ի Կարսի դաշնագիրը:

4) 1922թ. Օուլ. 9ի հիւպատուական դաշնագիրը և երկանուգոյին համաձայնագիրը (Թիֆլիս):

Խորհրդային Միութեան հետ Թիւրքիան ստորագրել է ամենից շատ դաշնագիրներ և համաձայնաթուղթեր, թուով 23:

1) 1923թ. Օգոստ. 14, Հոռոմ, «Նեղուցների համաձայնագիր»:

2) 1924թ. Փետր. 7, Անգորա, «Հիւպատուական ժամանակաւոր համաձայնագիր»:

3) 1925թ. Դեկտ. 17, Փարիզ, «Զէզոքութեան դաշնագիր»:

4) 1926թ. Փետր. 25, Անգորա, «Առեւտրական ժամանակաւոր համաձայնագիր»:

5) 1926թ. Մայիս 31, Մոսկովա, «Յաւելուած արձանագրութիւն», 1ին կէտի մասին:

6) 1926թ. Օունիս 29, Ստամբուլ, «Յաւելուած արձանագրութիւն», 3րդ կէտի մասին:

7) 1926թ. Սեպտ. 9, Թիֆլիս, «Արձանագրութեան վերջո, առհմանորոշման մասին»:

8) 1927թ. Օունուար 8, Կարս, «Համաձայնագիր սահմանագին ջրերի մասին»:

- 9) 1927 թ. Մարտ 11, Անգորա, «Առեւտրական և նաւարկութեան դաշնագիր»:
- 10) 1928 թ. Մայիս 17, Անգորա, «Երկարաձգման արձանագրութիւն» Խորհրդային Վրաստանի (կէտ 3.) մասին:
- 11) 1928 թ. Օգոստ. 6, Անգորա, «Քոչի իրաւունքի մասին համաձայնագիր»:
- 12) 1928 թ. Օգոստ. 6, Անգորա, «Համաձայնագիր սահմանային երթեւեկութեան մասին»:
- 13) 1928 թ. Օգոստ. 6, Անգորա, «Համաձայնագիր սահմանային փոքրիկ դիպուտածների մասին»:
- 14) 1928 թ. Օգոստ. 6, Անգորա, «Համաձայնագիր անասունների ժանտախտի մասին», Խորհ. Վրաստանի և Թուրքիոյ պաշտպանութեան համար (նախապէս ստորագրուած՝ 28 Յունիուս 1927, Բաթում):
- 15) 1928 թ. Դեկտ. 23, Անգորա, «Յաւելուած արձանագրութիւն» 1928 թ. Յուլ. 9ին Թիֆլիսում կնքուած դաշնագրի շուրջը (Խորհրդ. Խուս.ի, Խորհրդ. Հայաստանի, Խ. Վրաստանի և Խ. Աղբքէջանի հետ):
- 16) 1929 թ. Դեկտ. 17, Անգորա, «Երկարաձգման արձանագրութիւն» (Կարախան) Յրդ կէտի մասին:
- 17) 1930 թ. Հոկտ. 19 Անգորա, «Առեւտրական ժամանակաւոր համաձայնագիր»:
- 18) 1930 թ. Նոյ. 25—Դեկտ. 25, Անգորա, «Համաձայնագիր պատերազմական նաւերի այցելութեան մասին»:
- 19) 1931 թ. Մարտ 7, Անգորա, «Արձանագրութիւն ծովային սպառազինման մասին»:
- 20) 1931 թ. Մարտ 16, Մոսկուա, «Առեւտրական և նաւարկութեան դաշնագիր»:
- 21) 1931 թ. Հոկտ. 30, Անգորա, «Երկարաձգման արձանագրութիւն» (Լիտվինով), Յրդ, 16րդ և 19րդ կէտերի մասին:
- 22) 1933 թ. Մեպտ. 30, Անգորա, «Ապրանքների փոխանակութեան և հաշուակցութեան համաձայնագիր»:
- 23) 1934 թ. Յունիուս 21, Անգորա, «Վարկային համաձայնագիր»:
- Կցենք նաև երկու ուրիշ վաւերաթղթեր, որ ստորագրուած են Թիւրքիայ և Խորհ. Ռւկայի միջև.
- 1) 1921 թ. Մեպտ. 17, Մոսկուա, «Համաձայնութիւն՝ պատերազմական և քաղաքացիական գերիների հայրենիք վերադարձնելու մասին»:
  - 2) 1922 թ. Յունիուս 2, Անգորա, «Բարեկամական դաշնագիր»:

Աւելորդ չէ թերեւս այսակը թուել և այն դաշնագիրները, որ Նոր Թիւրքիան կնքել է իր և մեր մի ուրիշ հարեւանի՝ Պարեկառապեմի հետ։ Հետազօտութեանց համար այդ դաշնագիրների ծանօթութեան կարեւորութիւնը ևս ակներեւ է։

1) 1926 թ. Ապրիլ 22, Թէհրան, «Բարեկամութեան և ապահովութեան դաշնագիր»։

2) 1926 թ. Մայիս (°), Անգորա, «Առևտրական ժամ. համաձայնագիր»։

3) 1928 թ. Յունիս 15, Թէհրան, «Հրացուցիչ արձանագրութիւն» 1ին կէտի շուրջը։

4) 1929 թ. Ապրիլ 9, Անգորա, «Համաձայնութիւն սահմանականութեան ապահովութեան մասին»։

5) 1932 թ. Յունուար 23, Թէհրան, «Համաձայնագիր սահմանների ճշդման մասին»։

6) 1932 թ. Յունուար 23, Թէհրան, «Իրաւաբարութեան և իրաւախոհութեան դաշնագիր»։

7) 1932 թ. Նոյեմբ. 5, Անգորա, «Բարեկամութեան դաշնագիր»։

8) 1932 թ. Նոյեմբ. 5, Անգորա, «Դաշնագիր ապահովութեան և տնտեսական գործակցութեան մասին»։

Թուենք նաև Աֆղանիստանի հետ Թիւրքիոյ ստորագրած դաշնագիրները։

1) 1921 թ. Մարտ 1, Մոսկու, «Եղբայրութեան դաշնագիր»։

2) 1922 թ. Հոկտ. 4, Քարուլ, «Լուսաբանման համաձայնագիր» 1ին կէտի մասին։

3) 1928 թ. Մայիս 25, Անգորա, «Դաշնագիր՝ եղբայրութեան և գործակցութեան շուրջը»։

4) 1931 թ. Սեպտ. (°), Անգորա, «Համաձայնութիւն առաջնագոյն նպաստաւորման մասին՝ բնակութիւն հաստատելու համար»։

## ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՀԱՅ ԳԱՂՈՒԹՆԵՐՈՒ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԸ

Թուրքիոյ մէջ առաջին անգամ, 1845ին, Սուլթան Մէծիափ օրով, մարդահամարի փորձ մը կատարուած է: Հայերու թիւը հռն ցոյց տրուած է 2,5000,000, որուն 400 հազարը կ. Պոլսոյ ու Եւրոպական Թուրքիոյ, իսկ մնացեալը Հայաստանի և Փոքր Ասիոյ մէջ:

Երկրորդ մարդահամարը կատարուած է 1872ին, թէեւ քառորդ դար վերջը, բայց հայոց թիւը աւելի պակաս ցոյց կը տըրտի. 2,300,000, որուն 400 հազարը Եւրոպական և մնացեալը Ասիական Թուրքիոյ մէջ: Երկու մարդահամարներն ալ թերի կը նկատուին:

1878ին, Պերլինի դաշնագրին նախօրէին, Ներսէս Պատրիարքի նախաձեռնութեամբ, վիճակաղրութիւն մը պատրաստուեցաւ որ զուտ ազգային ձեռնարկ մըն էր, և վեց պետութիւններուն արրած յիշատակագրին կցուեցաւ: Երզրումի, Վանի, Մուշի, Տիարպեքիրի և Խարբերդի նահանգներուն մէջ բնակչութեան թիւը հետեւեալ կերպով ցոյց կը տրուէր.

Հայեր	1.330.000
Թուրքեր	530.000
Քիւրդեր	120.000
Զանաղաններ	<u>82.000 = 2.062.000</u>

Ամբողջ Թուրքիոյ մէջ հայերու թիւը ո. Ռւպիչինի, հիմ ընդունելով 1845ին կատարուած մարդահամարը 2.000.000 կը հանէ, որուն 400 հազարը Պոլսոյ և Պալքանեան թերակղղին, իսկ մնացեալը Ասիոյ մէջ: Ընդհանուր մարդահամարը նկատուած է թերի և Հայկ: Պատուիքակութիւնը Յ միլիոն ցոյց կուտայ հայերու թիւը ամբողջ Երկրին մէջ:

\* \*

1880ին, Երզրումի անգլիական հիւպատոս մէյձը Տրոտոերը առաջին լուրջ փորձը ըրած է: Այդ թուականին թուրք կառավարութիւնը հրատարակեց պաշտօնական տեղեկութիւններ, ուրոնցմէ կ'երեւի որ Փոքր Ասիոյ Յ վիլայէթներուն մէջ (Երզրում, Տիարպէքիր, Պիթլիս, Վան, Մամուրէթ-իւլ-Ազէղ, Սըլալ, Տրապիզոն, Հալէպ և Ատանա) ազգաբնակչութեան քանակը հետեւեալ պատկերը կը ներկայացնէ.

<b>Մահմէտականներ</b>	<b>3.619.625</b>	<b>օ/օխն</b>	<b>78ը</b>
<b>Քրիստոնեաններ</b>	<b>726.750</b>	<b>օ/օխն</b>	<b>16ը</b>
<b>Ռւբիչ քրիստոնեաններ</b>	<b>283.000</b>	<b>օ/օխն</b>	<b>6ը</b>
	<hr/>		<hr/>
	<b>4.629.375</b>		<b>100</b>

Տրօտտեր կը քննէ այդ թիւերը, նոր աեղեկութիւններ կը հաւաքէ և կուգայ այն եզրակացութեան, որ ճիշդ չեն անոնք, քոլորին վրայ ալ պէտք է աւելցնել օ/օ ին 25, որով կ'ըւլայ.

<b>Մահմէտականներ</b>	<b>4.453.250</b>
<b>Հայեր</b>	<b>838.125</b>
<b>Ռւբիչ քրիստոնեաններ</b>	<b>632.750</b>
	<hr/>
	<b>5.924.125</b>

\* \*

1881ին Համբարի կառավարութեան կողմէ վեց նահանգներուն համար վիճակագրութիւն մը պատրաստուեցաւ, հայերը փոքրումանութիւն ցոյց արուելով բոլոր նահանգներուն մէջ, Պերլինի Դաշնագրին 61րդ յօդուածին գործադրութիւնը խնդրական դարձնելու համար։

Ասոր իրրեւ պատասխան՝ 1882ին Ներսէս Պատրիարք Հայաստան ուղարկելով Գարեգին Վրդ. Սրուանձանեանցը, (յետոյ Եպիսկոպոս), Արիստոկէս Վրդ. Տեւկանցը և Վահան Վրդ. Տէր Մինասեանցը, որոնք պատրաստեցին հայերու մարդահամարը վեց նահանգներուն մէջ, հետեւեալ կերպով։

<b>Վանի նահանգ</b>	<b>400.000</b>	<b>Կարին</b>	<b>280.000</b>
<b>Բաղէչ</b>	<b>250.000</b>	<b>Խարքերդ</b>	<b>270.000</b>
<b>Տիարապէքիր</b>	<b>150.000</b>	<b>Սերաստիա</b>	<b>280.000</b>
			<hr/>
<b>Ընդհ. գումար</b>			<b>1.630.000</b>

\* \*

1891—94 Վիտոլ Քինէ հրատարակեց «La Turquie d'Asie» չորս մեծադիր հատորներէ բաղկացած աշխատասիրութիւն մը, ուր ներկայացուած մարդահամարը հիմնուած է կառավարական կամ պաշտօնական մարմիններու տուած աեղեկութիւններուն վրայ և վեց նահանգներու հայերուն թիւը այսպէս կը սահմանէ։

	<b>Մահմէտական</b>	<b>Հայ</b>
Կարինի նահանգ	500.782	134.949
Բաղէշ	254.000	131.390
Վան	995.782	346.339
Սեբաստիա	452.214	63.827
Խարբերդ	404.946	69.718
Տիարակքիր	337.644	79.129
	<hr/> 2.945.368	<hr/> 825.352

Իսկ հայերու ընդհանուր թիւը (3.093.779) հետեւեալ կերպով ցոյց կռւածայ.

Ասիական Թուրքիա	1.113.779
Եւրոպակն . . .	250.000
Կովկաս և Ռուսիա	1.500.000
Պարսկաստան	150.000
Ուրիշ երկիրներ	60.000
	<hr/> 3.093.779

\* \*

Հայասէր գիտնական Շանդրի հայերու ընդհանուր թիւը կը ներկայացնէ 4.5—5 միլիոն, հիմ ունենալով Մակար Զազկետնի 1895ի Ժողովրդական Տարեցոյցի հետեւեալ բաժանումը.

Թրքահայաստան	1.765.000	Անդրկովկաս	1.380.000
Եւրոպկ. Թուրքիա	297.000	Պարսկաստան	174.000
Միջագետք	12.000	Հնդկաստան	48.000
Կիլիկիա	244.000	Հունգ. և Պուլկ.	14.500
Եգիպտաս	9.200	Ամերիկա	12.750
Փոքր Ասիա	689.000	Զանազան երկներ	9.200
Եւրոպկ. Ռուսիա և Միակերիա	185.000	Ընդհ. գումար	<hr/> 4.845.550

\* \*

H. F. B. Linch, անգլիացի հմուտ երկրախոյզ-երկրաբան, 1893—1894 և երկրորդ անգամ 1898ին կատարած ճամբորդութեան վերջ, 1901ին իր հրատարակած աԱրմենիաց երկնատոր գիրքին մէջ հինգ նահանգներու բնակչութեան թիւը ցոյց կռւածայ.

	<i>Մահմէտական</i>	<i>Հայ</i>
Վանի նահանգ (առանց Հէքքեարի)	52.229	75.644
Քաղէշի » (առանց Սղերդի)	145.454	97.184
Կարինի »	428.495	106.768
Խորբերդի » (առանց Մալաթիոյ)	182.000	93.000
Տիարապէքիրի » (միասին Բալու գաւառ)	45.580	15.150
	<hr/> 853.758	<hr/> 387.746

Սոյն 853.758 մահմէտական ընակչութիւնը կը բաղկանայ 442.

946 թուրքերէ և 410. 812 քիւրտնրէ :

Լինչ բոլոր հայերուն թիւը կը ներկայացնէ հետեւեալ կերպով .

Թրքական և Ռուսական Հայաստան	906.984
Կովկաս և Անդրկովկաս	450.000
Աստրախան և Պեսարապիտ	75.000
Ասխական Թուրքիտ	751.500
Եւրոպական Թուրքիտ	186.000
Աստրապատական	28.900
Նոր-Զուղա և շրջակայք	14.110
Պուլկարիտ	5.010
Ռումանիա	8.070
Աւստրիա	1.230
	<hr/> 2.427.394

\* \*

Ե . Թոփչեան 1909ին թիֆլիս հրատարակուած «Երիտասարդ Թուրքիան և Հայերը» գրքին մէջ (էջ 222) կը ներկայացնէ եւրոպացի զանազան անձնաւորութիւններու տուած թիւերը 9 զիլայէթներու մէջ (էրզրում, Տիարապէքիր, Պիթլիս, Վան, Խարքերդ, Սըվազ, Տրապիզոն, Հալէպ և Ատանա) ապրող հայերու .

Հստ Տրօտտի (անգլիացի)	780.650
» Բոլէն Ժեկմենի	1.330.000
» Քինէի (Փրանսացի)	838.000
» Զելենովի (ռուս)	913.375
» Զուպանի (զերմանացի)	921.000
» Վամբերիի	1.131.125
» Լինչի (անգլիացի)	1.058.484

1909ին, ոռւսահայ հեղինակ Ա. Դօ Շվանի, Պիթլիսի և էր-  
պրումի վիլայէթները» հեղինակութեան մէջ, երեք նահանգներու-  
թեակիցները կը ներկայացնէ . Մահմէտական Հայ.

Վանի նահանգ	241.000	103.000
Բաղէշի »	254.000	154.000
Կարինի »	500.000	160.000
	<hr/> 995.000	<hr/> 417.000

\* \*

1912ին Մաղաքիս Արք. Օրմանեան իր «Հայ Եկեղեցի» քըն-  
նական ուսումնասիրութեան մէջ, հայերուն ընդհանուր մարդա-  
համարը կը բաժնէ հետեւեալ կերպով.

Հայագաւանք	3.469.000
Կաթոլիկք	136.400
Բողոքականք	<hr/> 49.050 = 3.654.450

\* \*

1913ին, Պոլսոյ Պատրիարքարանին կողմէ պատրաստուած-  
մտրդահամարը հայութնակ վեց նահանգներուն մասին.

#### Մահմէտականներ

Թուրքեր	666.000
Ֆիւրդեր	424.000
Աւրիչ մահմէտական ցեղեր	<hr/> 88.000 = 1.178.000

#### Քրիստոնեաններ

Հայեր	1.018.000
Նեստորականներ	123.000
Յոյներ	<hr/> 42.000 = 1.183.000

#### Այլ կրօնքի բնակիչներ.

Գըղըւպաշ	140.000
Զազա	77.000
Գումար այլ կրօնքի	<hr/> 37.000 = 254.000
Համագումար բնակիչ	2.615.000

Վեց նահանգներուն ընդհանուր բնակչութեան մէջ հայերը  
ո/օ ին 39ը կը կազմեն :

Ծանօթ.— Վերեւի գլուխներէն մէկ մասը քաղուած է Ա. Պի-  
պեռնեասի կողմէ 1913ին կ. Պոլիս հրատարակուած գրքոյկէն :

**ԲԱՂԴԱՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹԻՒՆ  
ՀԱՅ ԲՆԱԿՉՈՒԹԵԱՆ ՕՍՄ ԿԱՅՍՏՐՈՒԹԵԱՆ ՄԵԶ**

ՏԵՂԱՀԱՆՈՒԹԵՆՔ ԱՌԱՋ ԵՒ ՎԵՐՋ

(Պատրիարքութեած 1 Ապրիլ 1921ին . Թէոդիկի Տարեցոյց 1922)՝

**Պատերզմ. առաջ**

<b>ԱՐԳԱԶ</b>	55.000	
<b>Թոքաթ</b>	30.000	
<b>Ամասիա</b>	30.000	
<b>Ե. Գարանիստր</b>	40.000	
<b>Կիւրին</b>	28.000	
<b>Տիվրիկ</b>	24.000	
<b>Տարէնտէ</b>	<u>18.000</u>	= 225.000
<b>ԷՐԶՐՈՒՄ</b>	78.000	
<b>Երզինձեան</b>	25.000	
<b>Պայպուրտ</b>	1 . 000	
<b>Բասեն</b>	10 . 000	
<b>Դերջան</b>	12 . 000	
<b>Քէմախ</b>	7 . 000	
<b>Բղի</b>	20 . 000	
<b>Խնուռ</b>	21 . 000	
<b>Ազիր</b>	3 . 000	
<b>Պայտիս</b>	<u>20 . 000</u>	= 215.000
<b>Մ. ԱԶԻԶ</b>		
<b>Խարբերդ</b>	65 . 000	
<b>Ակն</b>	34 . 000	
<b>Արարկիր</b>	29.000	
<b>Զմշկածագ</b>	17.000	
<b>Զարսանճագ</b>	23.000	
<b>Մալաթիա</b>	<u>36.000</u>	= 204.000
<b>ՏիվրՊէթիր</b>	60.0000	
<b>Բալու</b>	20.000	
<b>Արդընի</b>	12.000	
<b>Զնքուշ</b>	13.000	
<b>Մարտին</b>	<u>19.000</u>	= 124.000
<b>Պիթէլիս</b>	<u>40.000</u>	
<b>Խիզան</b>	<u>28.500</u>	
	<u>68.500</u>	= 768.000

<b>Փախադրեալ</b>	<b>68.500</b>	<b>= 768.000</b>
<b>ՄԱԻՆ</b>	<b>80.000</b>	
<b>Պուլանըգ</b>	<b>19.000</b>	
<b>Սպերգ</b>	<b>18.000</b>	
<b>Մանազկերտ</b>	<b>10.000</b>	
<b>Կիւնճ</b>	<b>2.500</b>	<b>= 198.000</b>
<b>ՎԱՆ</b>	<b>90.000</b>	
<b>Լիմ-Կառուց</b>	<b>13.000</b>	
<b>Արճէշ</b>	<b>10.000</b>	
<b>Արճաւազ</b>	<b>10.090</b>	
<b>Ազբակ</b>		
<b>Հէքիարի</b>	<b>12.000</b>	
<b>Ազթամար</b>	<b>62.000</b>	<b>= 197.000</b>
<b>Կիլիկիա</b>		
<b>Ասն., Մերսին,</b>		
<b>Թարս., Տէօրթ-</b>		
<b>Եօլ և Օսմանիէ</b>	<b>79.000</b>	
<b>Սիս</b>	<b>18.000</b>	
<b>Հաճըն</b>	<b>21.000</b>	
<b>Իսկնա. Պէյլան</b>	<b>18.000</b>	
<b>Մարաշ</b>	<b>28.000</b>	
<b>Զէյթուն</b>	<b>28.000</b>	
<b>Ֆրնուղ</b>	<b>13.000</b>	<b>= 205.000</b>
<b>ՏԲԱ.ՊԻ.ԶՈՒ</b>		
<b>Տրապիզոն</b>	<b>35.000</b>	
<b>Սամա. (Ճանիկ)</b>	<b>30.000</b>	<b>= 65.000</b>
<b>ԿՈՍՏԱ. ՊՈՂԻՄ</b>		
<b>Կ. Պոլիս</b>	<b>150.000</b>	<b>150.000</b>
<b>Նիկոմիդիա</b>	<b>72.400</b>	<b>72.500</b>
<b>Էտիրնէ</b>	<b>7.500</b>	
<b>Բոստ., Տարտան.</b>	<b>20.000</b>	<b>27.500</b>
<b>ՊՐՈՒՍԻԱ.</b>	<b>35.000</b>	
<b>Գիլէճիք</b>	<b>18.000</b>	
<b>Պանտրմա</b>	<b>9.000</b>	
<b>Պալըքէսիր</b>	<b>6.000</b>	

## Քէօթահիա և

Ա. Գ.	<u>10.000</u>	=	78.000
Իշխան	10.000	=	11.000
Գասթէմունի	10.000	=	10.000
Էնկիհրի	22.500		
Կեսարիա	47.500		
Եօղկատ	45.000	=	<u>115.000</u>
			<u>189.700</u>
Գոնիա	25.000	=	25.000
Երուսաղէմ	2.000		
Ետքա	<u>500</u>	=	2.500
Պէյլութ	600		600
Պազտատ	1.000		—
Պաքուպա	—		1.000
Պասրա	400		400
Մուսուլ	800		800
Դամասկոս	400		400
ՀԱԼԵՊ	12.000		
Քիլիա	12.000		
Խ. Քառական	33.000		
Այնթագ	30.000		
Անտիոք	<u>12.000</u>	=	<u>99.000</u>
			<u>2.026.700</u>

## Պատերզմէթ զերծ

ԱՐՎԱՋ	12.000	Առանա, Մերսին,
Թոքաթ	1.800	Թարսուս, Տէօրթ-
Աճասիա	2.000	Եօլ և Օսմանիէ 150.000
Շ. Գալահիսար	<u>1.000</u>	Սիս 15.000
	<u>16.800</u>	Հաճըն 500
ԷՐԶՐՈՒՄ	1.500	Իսկնա. Պէյլան 2.000
Մ.Ա.ԶԻՋ	35.000	Մարաշ 10.000
ՏԻԱՐՊԵՐԻՐ	3.000	Զէյթուն 5.000
ՎԱՆ	<u>500</u>	<u>182.000</u>
	<u>40.000</u>	Տրապիզոն 10.000

Ասմո. (Ճանիկ)	<u>5.000</u>	Գոնիա	10.000
	<u>15.000</u>	Երաւաղէմ	2.000
Կ. Պոլիս	150.000	Ետքա	500
Նիկոմիդիա	20.000	Պէյրութ	1.000
Շոտու., Տարտար.	<u>7.000</u>		<u>13.500</u>
	<u>177.000</u>		
Պրուեն	11.000	Պաղտատ	1.000
Պիլէճիք	4.500	Պաքուալա	15.000
Պալըքէսիր	5.800		<u>16.000</u>
Քէօթահիա, Աֆ. գ. 7.000	<u>28.300</u>	Պասրա	400
		Մուսուլ	800
Իջևիր	11.000	Դամասկոս	400
Գասթէմունի	<u>8.000</u>	ՀԱԼԵՊ, Քիլիս	7.000
	<u>19.000</u>	Ուրֆա	9.000
Էնկիիրի	2.500	Այնթապ	52.000
Կեսարիա	4.000	Անտիոք	5.000
Եօղկատ	<u>3.000</u>		<u>74.600</u>
	<u>9.500</u>		<u>592.002</u>

**Թուրքիոյ Բայ բակչութեաթէ վերապրողներու թիւը**

Վերապրողներ	592.200
Միջազնաք որբեր գերութեան մէջ	5.800
Անառու մնացած	58.000
Հայկ. նահանգներէն Կովկաս ապաստանած	400.000
Հնդկ. գումար	<u>1.056.000</u>

ՎԵՅ ՎԻԼԱՅԵՒԹՆԵՐՈՒ ԲՆԱԿՉՈՒԹԻՒՆԸ 1912-ԻՆ

(ՀՀ Քիւրիկ նահանգու սկզբանից առևտում չէ)

Մահմանականականեր	Վաճառք	Պայմանագրեր	Կառուցածք	Վաճառք	Վաճառք
Թուրքեր	240.000	47.200	40.000	102.000	45.000 192.000
Զերքեղներ	7.000	10.000	—	—	45.000 62.000
Պարսիկներ	13.000	—	—	—	— 13.000
Լազեր	10.000	—	—	—	— 10.000
Գնչչուներ	—	3.000	—	—	— 3.000
Քիւրդեր, նատակեաց	35.000	32.000	35.000	75.000	30.000 35.000 242.000
Քիւրդեր, թափառապաշտի	40.000	42.000	20.000	25.000	15.000 182.000 1.178.000
Քիւրդեր	215.000	185.000	180.000	168.000	105.000 165.000 1.018.000
Նեսուրականներ	—	—	—	—	— —
Օակուրեաններ	—	18.000	15.000	5.000	60.000 25.000 123.000
Քաղղչացիներ	—	—	—	—	— —
Օոյներ	12.000	—	—	—	30.000 42.000 1.183.000
Զամազառ կրօնքեր	—	—	—	—	— 140.000
Գըպաշներ	25.000	—	8.000	80.000	27.000 —
Հազաներ	30.000	—	47.000	—	— 77.000
Եղիշիներ, Զարիկցիներ	3.000	25.000	5.000	—	4.000 — 37.000 254.000
	630.000	350.000	382.000	450.000	296.000 507.000 254.000 2.615.000

(\*) Այս զուգակերպություն տեսանկանը կողմէ 1922-ին Փարիզ ֆրանսական և Հայոց կամաց պատմական ականական առաջնորդության մէջ:

**Եօթը ՎԻԼԱՑԵԹՆԵՐՈՒ ԵՒ ԿԻԼԻԿԻՈՅ  
ԲՆԱԿՉՈՒԹԻՒՆԸ 1914 ԻՆ**

Խօթը վիլայէթներ Կիլիկիա Գումար Հատ կրօնքի  
(Միասին չեն Տիգրիսի (Ասանայի, Մարասի,  
հարավը և Եփի Ռմազի Գողանի և ձեպէլ-  
արեւմուսքը) Պլ. թ. Ա. ի նահանգներ)

**Քըիստոթեամեր**

Հայեր	1.198.000	205.000	1.403.000
Յոյներ	242.000	40.000	282.000
Նեստորականներ,			
Յակոբեաններ,			
Քաղդէացիներ և			
Եւրոպացիներ	124.000	41.000	165.000
			= 1.850.000

**Մահմէտակամեր**

Թուրքեր	865.000	78.000	943.000
Քիւրդեր	424.000	58.000	482.000
Լազեր, Զերքեզներ,			
Օբապներ, Պարսիկը	190.000	20.000	210.000
			= 1.635.000

**Զամազամ կրօնքեր**

Դղըլպաշ., Եղիայիներ,			
Ֆէլլաններ և լն.	255.000	48.000	303.000
	<hr/>	<hr/>	<hr/>
	3.298.000	490.000	3.788.000

**ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՅ ԲՆԱԿՉՈՒԹԻՒՆԸ**

**ԹՈՒՐՔԻՈՅ ՄԵջ 1914-ԻՆ.**

Թրքահայաստանի մէջ	1.403.000
Ասիսկան Թուրքիոյ միւս մասերուն մէջ	440.000
Կ. Պոլսոյ և Եւրոպ. Թուրքիոյ մէջ	183.000
	<hr/>
	2.026.000

ԱՆԴՐԿՈՎԿԱՍԸ ԱՌԱՆՑ ՏԱՐԻՄԱՆԻ ԵՒ ՄԵԽ ՖՈՎԻ ՆԱՀԱՆԳԻՆ (1)

Նահանգներ, գավառներ,	Տարածութիւն	Քառկարգութիւն	Համարակալիք	Մահմանականութիւն	Վաղարշական	Զամազան
Թիֆլիսի նահանգ	38.289	411.747	116.562	642.636	302.363	
Քութայիսի »	19.776	4.605	281	993.412	36.113	
Գանձակի »	41.529	418.859	797.593	1.030	57.649	
Պաքուի »	36.572	120.087	934.616	9.004	217.798	
Երևանի »	24.748	669.871	410.149	374	34.104	
Կարսի »	17.569	123.170	158.804	4.231	118.100	
Պաթումի »	6.540	15.182	16.079	78.839	12.721	
Սուբուժի Հանանակ	6.179	20.743	2.799	50.383	135.746	
Զաքարթալայի »	3.737	2.530	85.336	4.664	368	
	<hr/> 194.939	<hr/> 1.785.794	<hr/> 2.522.219 (2)	<hr/> 1.784.573 (3)	<hr/> 914.962 (4)	
						= 7.005.348.

(1) Համաձայն 1915-ի և 1917-ի պատօնի աժամանակներ.

(2) 2.303.000 Ազրդյանի բարաքներ, բլրմէններ, պարփակներ, պարփակներ, 117.000 հիւս. Կովկասի լեռնական-

ներ, 102.000 միլիոն.

(3) Օրոն 139.000-ը վրացի մանդականներ.

(4) Օրոն 452.000-ը ուստի, 50.000-ը արևմտավիճեր, 57.000-ը եղիսիներ, 40.000-ը գիշուններ, 66.000-ը իրեաններ:

## ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԲՆԱԿՉՈՒԹԻՒՆԻ

Տրանսպուլին	Տարածութիւնը	Հայել Թաթարու, Թուրք., Թիւրք.,	Քաղաքինը Թաթարու, Առև., Զամազան
բառի բիւմ		Թիւրքիւ, զարփիւ,	Ցանկածիւ, Առև., Զամազան
Կարսի նահանգը, առանց			
Արտահանի հիւմ. շրջա. շրջանին 15,000	122,056	73,321	44,867
Ալիւլքալուկ	2,550	82,775	8,308
Պոլչալու-	(մաս մը)	5,200	64,000
Դաղախիս	(»)	3,400	61,000
Գանձակ	(»)	4,000	52,000
Ճիւլանչիւր	(»)	3,700	22,000
Շուշի	(»)	2,300	98,000
Գարենկին	(»)	450	22,000
Զանդեղուր	(»)	6,000	100,000
Երեւանի նահանգ	24,750	669,871	373,841
	<hr/>	<hr/>	<hr/>
	67,350	1,293,702	587,570
		<hr/>	82,279
			36,518
			<hr/>
			12,673
			<hr/>
			119,534
			<hr/>
			21,854
			<hr/>
			12,624
			<hr/>
			72,593
			<hr/>
			լուսա
			օ/օ լին 5
			օ/օ լին 3.4

## ԱՄԲՈՂՋ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹԻՒՆԸ 1914-ԻՆ

	Թուրքիոյ	Կովկասի	ՀԱԴԲ.	ՀԱՄ
Քրիստոնեաններ	Բայեր	Բայեր	գումար	կրօնքի
Հայեր	1,403,000	1,296,000	2,699,000	3,211,000
Յոյներ, ռուսեր,				
Նեստորականներ	447,000	65,000	512,000	
<b>Մահմէտականներ</b>				
Թուրքեր	943,000	61,000	1,005,000	
Թաթարներ	—	537,000	537,000	
Քիւրդեր, թիւրքմէն.	482,000	75,000	556,000	
Լազեր, չերքեղներ, արաբներ և լն.	210,000	—	210,000	2,308,000
<b>Զամանակ կրօնքներ</b>				
Դղըլպաշներ, զազաններ				
Կղիտիներ և լն.	303,000	38,000	341,000	341,000
	<hr/> <u>3,788,000</u>	<hr/> <u>2,072,000</u>	<hr/>	<hr/> <u>5,760,000</u>

## ԱՄԲՈՂՋ ՀԱՅ ԲՆԱԿՉՈՒԹԻՒՆԸ 1914 ԻՆ

### Հայաստանի մէջ

Թրքահայաստան	1,403,000	=
Կովկասիան Հայաստան	1,296,000	= 2,699,000

### Հայաստանի սամանակից շրջան. մէջ

Ասիական Թուրքիոյ միւս շրջանները	440,000
Կովկասի	> >
Պարսկաստան	140,000 = 1,088,000

### Հեռաւոր շրջաններու մէջ

Կ. Պոլիս և Եւրոպկ. Թուրքիա	183,000
Ռուսիա և ճիւս. Կովկաս	250,000
Ֆւրոպա, Եգիպտոս և Հնդկաստան	120,000
Ամերիկա	130,000 = 683,000
	<hr/> <u>4,470,000</u>

**ԹՐԿԱՀԱՅԵՐՈՒ ԹԻՒԾ 1922 ՆՈՅԵՄԲԵՐԻՆ**

(Թուրքիոյ մէջ գտնուած հայերու վերաբերեալ թիւերը կազմուած են 1921-ին կ. Պոլսոյ բժիշտանական դեսպանատան և Ամերիկ. Նպաստամատոյցի գործակալներուն հաւաքած տեղեկութեանց հիման վրայ):

<b>1.</b>	<b>կ.</b>	<b>Պոլիս</b>	<b>148,998</b>
<b>2.</b>	<b>Վիլայէթներու մէջ</b>		
	<b>Էնկիւրի</b>	<b>13,254</b>	
	<b>Գոնիա</b>	<b>9,994</b>	
	<b>Գասթեմունի</b>	<b>5,542</b>	
	<b>Սըվազ</b>	<b>14,458</b>	
	<b>Տրալիզոն</b>	<b>19,927</b>	
	<b>Տիգրանակերտ</b>	<b>3,000</b>	
	<b>Խարբերդ</b>	<b>35,000</b>	
	<b>Վան</b>	<b>500</b>	
	<b>Պիթլիզ</b>	<b>13,000</b>	
	<b>Էրզրում</b>	<b>1,500</b>	
	<b>Կիլիկիա (Մարաշ,</b>		
	<b>Այնթազ, Քիլիս և լն.</b>	<b>15,000</b>	<b>131,175</b>
<b>3.</b>	<b>Քէմալական բանակի թիկունքի սպասարկութեան և կեղրոնական բանակատեղիներու մէջ գտնուող 18-էն մինչեւ 45 տարեկան հայերու թիւը անկարելի է ստուգել:</b>		
<b>4.</b>	<b>1914-էն մինչեւ 1921 տրաստահման ապատած թրքահայերը.</b>		
	<b>1.</b>	<b>Սիւրիա (Կիլիկիայէն գաղթած)</b>	<b>75,000</b>
	<b>2.</b>	<b>Պաղեստին</b>	<b>3,000</b>
	<b>3.</b>	<b>Միջագետք</b>	<b>6,000</b>
	<b>4.</b>	<b>Շուշանատան</b>	
		<b>Երեւանի Հանրապ.</b>	<b>200,000</b>
		<b>Վրաստան</b>	<b>40,000</b>
		<b>Հիւս. Կովկաս</b>	<b>60,000</b>
			<b>360,000</b>
<b>5.</b>	<b>Գարսկաստան, Ամերիկա և այլուր ապատանածներ</b>		
			<b>20,000</b>
			<b>= 464.000</b>

6. 1922 Մեզու. և Հոկտ. ամիսներու դէպքեցուն հետեւանքով, արտասահման ապաստանութերուն մօտաւոր թիւը.

Արևմտ. Թրակիա, Մակեդ.	30,000
Սելանիկ	5,000
Քիոս և Միտիլի	7,000
Կրետէ	2,000
Սամոս	1,000
Աթենք և Բիբրէտ	15,000
Պուլկարիա	10,000
Ալճեր, Թունիուզ, Եգիպտ.	1,500
Ֆրանսա	1,350
Իտալիա	<u>850</u> = 73,700 = 817,873

## ՀԱՅԵՐՈՒ ԹԻՒԸ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՎՐԱՅ

### 1922 ՆՈՅԵՄԲԵՐԻՆ

#### 1. Թուրքիա

Պոլիս	150,000
Փոքր Ասիա	<u>131,000</u> = 281,000

#### 2. Մուսխիա

Երևանի հանրապետ.	1,200,000
Վրաստան	400,000
Ազրակեցան	340,000
Անդրկասպեան երկիրներ	30,000
Մուսխիոյ այլ շրջանները	225,000 = 2,195,000

#### 3. Աիւրիա, Պաղեստ., Միջագ.

Եգիպտոս, Սուտան, Հապել.	28,000
Հնդկա., Ճավա և Աւատր.	12,000
Պարսկաստան	<u>50,000</u> = 194,000

#### 4. Յունաստան, Կիպրոս

Պուլկարիա	46,000
-----------	--------

#### Մումանիա, Թրանսիլվանիա

և Պեստրապիա	43,000
-------------	--------

#### Եւրոպ. երկներ (Ֆրնս., Անգլ.,

Իտալ., Գերմ., Պելճիզա և լն.)	38,000 = 206,000
------------------------------	------------------

#### 5. Հիւս. Ամեր. (Մ. Ն. և Գան.)

Հարաւ. Ամերիկա	<u>3,000</u> = 128,000 = 3,004,000
----------------	------------------------------------

## ԱՐԴԻ ՀԱՅԱՍՏԱՆ

Արդի հայաստանի հողամասը, անցած մէկ դարու ընթացքին՝ հետեւեալ բնակչութիւնը ունեցած է (Խորհրդային Հայաստանի բնակչութիւնը. Զ. Կորկոտեան, Երեւան, 1932).

Թուական	Բնակչութիւն	Աճման տարեկան տոկոսը
1831	161.747	—
1873	496.140	2.6
1886	635.833	1.9
1897	797.853	2.1
1914	1.014.255	1.4
1919	961.677	1.1
1922	782.052	6.5
1926	881.290	3.0
1931	1.050.633	3.8

Գալով առանձին ազգութիւններու, Զ. Կորկոտեան կուտայ հետեւեալ թիւերը.

Թուական	Հայ	Թրքական խումբ	Այլք	Գումար
1831	110.671	50.274	802	161.747
1873	329.166	132.125	34.749	496.140
1886	430.865	160.963	44.005	635.833
1897	510.855	240.323	46.675	797.853

## ՀԱՅԱՍՏԱՆ ՎՐԱՍՏԱՆ ԵՒ ԱԶՐՊԵՑԺՈՆ

(Ըստ 1926 և 1939 Վրաստանի գիծակադրութեան)

Համաձայն համամիութենական վերջին երկու վիճակագրութեանց տուեալներու — 17 Դեկտ. 1926 և 17 Յունվ. 1939 — Անդ բկովկասեան երեք երկիրներու՝ Հայաստանի, Վրաստանի և Ազրպէցժոնի քաղաքաբնակ և գիւղաբնակ ազգաբնակչութիւնը հետեւեալ պատկերը կը ներկայացնէ.

1926 Դեկտ. 17ին	Քաղաքաբնակ	Գիւղաբնակ	Գումար
ՀԱՅԱՍՏԱՆ	167.098	714.192	881.290
Վրաստան	594.221	2.083.012	2.677.233
Ազգայիցան	649.557	1.664.187	2.313.744
1939 Օունվ. 17ին	Քաղաքաբնակ	Գիւղաբնակ	Գումար
ՀԱՅԱՍՏԱՆ	366.416	915.183	1.281.591
Վրաստան	1.066.560	2.475.729	3.542.289
Ազգայիցան	1.160.723	2.049.004	3.209.727

Հայաստանի աճի տոկոսը ամենէն բարձրն է թէ Անդրկովկասի և թէ ամբողջ Խ. Միութեան մէջ։ Վերջին 12 տարուան ընթացքին պատկերը հետեւեալն է։

Եւրոպա	1000ին	8.7
Խ. Միութիւն	»	15.9
Վրաստան	»	32.3
Ազգայիցան	»	38.7
ՀԱՅԱՍՏԱՆ	»	45.4 աճում ունեցեր է։

Իսկ տարեկան միջին աճը, բազդատաբար քանի մը գլխաւոր երկիրներու։

Ֆրանսա	օ/օին	0.8	Հիւս. Ամերիկա օ/օին	0.67
Մեծն Բրիտանիա	»	0.36	Խ. Միութիւն	1.23
Գերմանիա	»	0.62	ՀԱՅԱՍՏԱՆ	3.8

## ԱՆԴՐԿՈՎԿԱՍԻ ԳԼԽԱՒՈՐ ՔԱՂԱՔՆԵՐՈՒ ԲՆԱԿՉՈՒԹԵԱՆ ԱՃԸ

	1926ին	1939ին	Ցաւելում
Բազու	453.333	809.347	187 օ/օ
Թիֆլիս	294.044	519.175	176.6 »
Երեխան	64.613	200.031	309.6 »
Գանձակ	57.393	98.743	172.1 »
Բաթում	48.474	70.807	146.1 »
Լենինական	42.313	67.707	160. »

Անդրկովկասեան քաղաքներէն ամենաբարձր աճեցումը ունեցած է Երեւանը։

Հայաստան ունի, ըստ 1939ի վիճակագրութեան, 1.281.591 բնակիչ, իսկ ամբողջ Խ. Միութեան մէջ, վիճակագրութեան ընթացքին, իրենց մայրենի լեզուն հայերէնը, արձանագրած էն 2.154.889 բնակիչ, ինչ որ պէտք է նկատել նուազագոյն թիւը։

**ԱՆԴՐԿՈՎԿԱՍԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԸ ՀԱՏ  
ԻՐԵՆՑ ԶԲԱԼՈՒՄՆԵՐՈՒՆ**

Անդրկովկասի ժողովուրդները, համաձայն իրենց զբաղումին, կը ներկայացնեն հետեւեալ պատկերը, ըստ 1941ի մարդահամարին (Քաղուած Պուքրէշի «Արագ»էն. Գէորգ. Ղազարեանի դասախոսութիւնը 14 Անպտ. 1941).

Առ հարիւր =	Հայեր	Վրացիներ	Թաթարներ
Գիւղատնահութիւն	71.27	82.47	81.66
Արդիւնաբերութիւն	10.58	4.36	4.70
Առեւտուր	8.48	3.77	5.60
Վարձու աշխատանք	4.12	3.30	4.00
Ազատ առպարէզ	2.42	2.41	2.04
Պետական պաշտօններ	2.24	2.94	1.18
Զանագան	1.00	0.75	0.84

Գալով Անդրկովկասի քաղաքային բնակչութեան պատկերին, ան կը ներկայացնէ հետեւեալը.

Հայ	21.4	առ հարիւր
Թաթար	10.6	»
Վրացի	9.3	»

**ՀՈՅԵՐՈՒ ԹԻՒՐ ԱՇԽԱՐՀԻ ՎՐԱՅ**

Խ. Միութիւն	2.154.889
Սիւրիա, Լիբանան	175.000
Հիւս. Ամերիկա	150.000
Թուրքիա (Պոլիս 65.000, գաւառներ 35.000)	100.000
Պարսկաստան	80.000
Ֆրանսա	70.000
Ռումանիա	30.000
Յունաստան	33.000
Պուլկարիա	25.000
Եգիպտոս և Սուսան	30.000
Հարաւային Ամերիկա	30.000
Իրաք	10.000
Անգլիա, Պելծիքա, Գերմանիա, Հունգարիա Իտալիա, Լեհաստան	5000
Պաղեստին և Անդրյուրդանան	6000

<b>Կիպրոս</b>	<b>4000</b>
<b>Հնդկաստան (անգլ. և հոլանդական)</b>	<b>2000</b>
<b>Մանչուրիա</b>	<b>1000</b>
<b>Եթովպիա</b>	<b>1000</b>
	<hr/>
<b>Ընդհանուր</b>	<b>2.906.889</b>

## ՆԱՅ ԴԱՏԸ (ԱՂԲԻԻՐՆԵՐ\*)

### ԲԱՐԵՆՈՐՈԳՈՒՄՆԵՐՈՒ ՇՐՋԱՆԸ.

Միք. Վարածղեամ՝ Հայկական Շարժման Նախագահութիւնը,  
2 հատոր, Ժընեվ, 1913, էջ 320+288.

Միք. Վարածղեամ՝ Հ. Յ. Դ. Պատմութիւնը, Փարիզ, 1932,  
էջ 510.

Լէօ՝ Հայոց Հարցի Վաւերագրերը, Թիֆլիզ, 1915, էջ 404.

Սարուխամ՝ Հայկական Խնդիրն և Ազգ. Ասհմանադրութիւնը  
Թիւրքիայում, 1912 Թիֆլիզ, էջ 480+105.

Քը. Միքայէլեամ՝ Յեղափոխականի մտքեր, Մատեն. Դրոշակ.

Միթաս Զերազ՝ Հայկական խնդիրը, Վենետիկ, 1917, էջ 30.

Փրոֆ. Կ. Թումայեամ՝ Պատմութիւն Արեւել. Խնդրոյ, 2 հա-  
տոր, Լոնտոն.

Ատոմ (Յ. Շահրիկեան)՝ Բարենորոգումներու հարցը, Ե. Պո-  
լիս, 1914.

Բ. Իշխանեամ՝ Տաճկահայ խնդիրը և Միջազգ. Դիպլոմատիան,  
Թիֆլիս, 1907.

— Գերմանիայի և Թիւրքիայի տնտեսական յարաբերութիւնները, Թիֆլիս, 1915.

— Հայ վրացական յարաբերութիւնների պրոբլեմը, Թիֆլիս,  
1914.

Մաղաքիա արք. Օրմանեամ՝ Ազգապատճեմ, 3 հատոր, Կ. Պո-  
լիս, Երուսաղէմ.

Թ. Ե. Գուշակեամ՝ Արխմեան Հայրիկ, Փարիզ, 1925, էջ 227.

Հայկ Անէմեամ՝ Արխմեան Հայրիկ, Փարիզ, 1927.

\*) Հայ Դատի ծանօթացման էւ ուսումնասիրութեան համար, կուտանք աղբիւթե-  
ռու այս ցանկը, քանին լով զայն զլիսաւոր շրջ երջաններու:

Մ. Փորթուգալիամ՝ (Քառասուն տարուան աշխատաւորը), կ.  
Պոլիս, 1914.

Բաֆֆի՝ Տաճկահայք, (Հայոց Հարցը), Վիեննա, Մխիթարեան  
տպագր., 1913, էջ 183.

Ս. Վրացեամ՝ Դիւան Հ. Յ. Դեսն տպագր. «Հայրենիք», 1934,  
էջ 396.

Եղիշէ Թոփչեամ՝ Երիտասարդ Թուրքիան և հայերը, Թիֆլիզ,  
1909.

Յակոբ Շահպազ՝ Քուրդօնտյ պատմութիւն, կ. Պոլիս, 1911,  
էջ 1913

Գ. Գիւղալիամ՝ Հայ քողաքական մտքի զորդացումը, Փարիզ,  
1927.

— Պատմուկան խնդիրներ, Պէյրութ, 1937, էջ 158.

Ատեմագրութիւնը կ. Պոլսոյ Ազգ. Երեսի. Ժողովին, տպագր.  
կ. Պոլիս.

Վ. Զարդարեամ՝ Ծիչտակարան, 5 մեծադիր հատոքներ, կ.  
Պոլիս, Կահիրէ.

Ա. Գիւլիանդամեամ՝ Ազգային շարժումների գրդապատճենները  
ԺԹ. դարում, Փարիզ, էջ 32.

Ա. Թերզիպաշեամ՝ Նուպար, Փարիզ, 1940.

Մ. Սերոբեամ՝ Հայկական հարցը և անոր վուլերը, տպագր.  
«Ազգակ», Պէյրութ, 1937, էջ 209.

Հ. Ա. Ղազիկեամ՝ Հայկական մատենադիտութիւն և հանրագի-  
տարան հայ կեանքի, Ա. հատոր (Ա.—Մ.) 1909—1912, էջ 2078, Վե-  
նետիկ.

Ցուցակ Հայոցիտուկան հրատարակութեանց յեւրոպա (1896—  
1910), հաւաքեց՝ հ. Պետրոս Ֆէրհատեան, Վիեննա, 1919, էջ 273.

Եւրոպակամ հայկական հրատարակութիւնք՝ հ. Գ. Գալէմքէր-  
եան, «Հանդէս Ամսօրեայ»ի 1888էն մինչև 1897 տարիներուն մէջ.

Սմբատ Բիւրատ՝ Արեւելիան խնդիր.

Ա. Ալպօյանեամ՝ Մինոս Զերազ, իր կետնքը և գործը, Գտ-  
հիրէ, 1927.

— Գրիգոր Զօհրապ՝ իր կեանքը և գործը, կ. Պոլիս, 1919.

— Պատմութիւն Հայ կեսարիոյ, Գտհիրէ, 1937.

Մատենց. «Դրօշակ»՝ Եւրոպացիների կարծիքը հայկական դասի  
մտսին, Ժընեւ, 1907.

Հայ Ռւս. Միութիւմ՝ Հայկ. Հարցը Խաղաղութեան Ժողովին  
առջեւ.

Էդ. Ցոխ՝ Արեւել. խնդիրը և հայկ. հարցը, Թարգմ. Ե. Սըր-  
մաքէշխաննեան, 1913, կ. Պոլիս.

Թերթշտայմ՝ Հայկ. ասնջանքները և Եւրոպան, Ժընեւ.

Գ. Բըսամսէ՝ Հայաստանը և Եւրոպան, Ժընեւ, 1907, էջ 16.

Դեսպան ճերաբտի պատմածները, կ. Պոլիս, 1919.

Դեսպան Մորկը թառուի յիշատակները, կ. Պոլիս, 1919.

Ա. Մամտէլշտամ Օսմ. կայսրութեան ճակատագիրը, կ. Պոլիս.

Տոքթ. Լեփսիուս՝ Գաղտնի տեղեկագիր, կ. Պոլիս, 1919 էջ, 315.

Լ. տը Քոմթամսոն՝ Հայկական հարցին վերջին փուլերը.

«ԴՐՈՇԱԿ» ամսաթերթի մէջ, Ժընեւ.

Հորտ Սալորիւրիի ճառը, 1896 թիւ 5.

Եւրոպկ. համաձայնութիւն (բարենորոգմ. ծրագիր) 1897 թիւ 3.

Կապոյտ գիրք, 1898, թիւ 4.

Յայտագիր՝ Բերլինի դաշնագիրը սառագրող պետութիւններին՝ Հ. Յ. Կ. կողմէ, 1899 թիւ 2.

Հանէի ինալաղութեան վեհաժողովին առթիւ, 1899 թիւ 4, 1906 թիւ 39.

Հայկ. հարցը Ֆրանսայի մէջ, 1900 թիւ 8—10, 1901 թիւ 8, 1904 թիւ 7—9, 1912 թիւ 1—2.

Հայկ հարցը Անգլիայի մէջ, 1898 թիւ 5, 1899 թիւ 4, 1901 թիւ 7, 1905 թիւ 4.

Հայկ. հարցը Գերմանիոյ մէջ, 1898 թիւ 7, 1902 թիւ 3—6, 1903 թիւ 3.

Հայկ. հարցը Իտալիոյ մէջ, 1903 թիւ 4, 1906 թիւ 4.

Հայկ. հարցը (Արիմեանի տեղեկագիրը), 1906 թիւ 6—10.

Հայկ. հարցը միջպարլամենտական ժողովին առջե, 1906 թ. 8.

Հայկ. հարցը Խաղաղութեան կոնգրէի առջեւ 1906 թիւ 10.

Հայկ. հարցը և Հատկայի խաղաղութեան կոնգրէսը, 1907 թ. 5.

Բարենորոգումներու ծրագիր յանուն Հ. Յ. Կ. Կ. ներկայացուած 1901 Սեպտ. 13ին Դէլկասէին, 1912 թիւ 7—8.

Թուրք կառավարութեան դիմումները Դաշնակցութեան հետ բանակցելու, 1899 թիւ 4, 5.

Յայտագիր Օսմանեան կայսրութեան ընդդիմագիր տարրերի, 1908 թիւ 1.

Ռուսաստանի յեղափոխութիւնը և Հայկ. խնդիրը, 1907 թիւ 4.

Դաշնակցութեան դատը, 1912 թիւ 3, 1913 թիւ 2—3.

Քրտական հարցը, 1898 թիւ 6, 1901 թ. 4, 5, 1916 թ. 6.

ԱՀԱՏԱՄԱՐՏ օրաթերթի մէջ (կ. Պոլիս (1909—1914)).

Իթթիհատ և Հ. Յ. Կ. համաձայնագիրը, 1909 Օգոստ. 24.

Իթթիհատ և Հ. Յ. Կ. համաձայնութեան շուրջ՝ Ռ. Դարրին-եան 1910 Սեպտ. 23—29.

Արեւելեան Անատոլուի երկաթուղային գծերը՝ Գ. Փառարմանեան, 1910 Սեպտ. 10.

Պատրիարքարաններու առանձնաշնորհումները և ներքին նախարար թալէտթ պէտի յայտարարութիւնները, 1909 Հոկտ. 12.

Անգլիոյ և Ռուսիոյ մքյակցութիւնը՝ Ս. Մինասեան, 1912:  
Ապրիլ 25.

Հ. Յ. Պողոքը իթթիհատին, 1912 Մայիս 3.

Օսմ. քաղաքացիներին՝ Հ. Յ. Վ. Արեւածա. Բիւրօ, 1912 Յունիս 31.

Հ. Յ. Վ. Վ. և իր քաղաքականութիւնը Թուրքիոյ մէջ՝ Ա. Դարբինեան, 1911 Յունիս. 9, 13, 15, 20, 25.

Օսմ. Երեսփ. Ժողովին մէջ (Սիոնիզմը և Վարդպէսը) 1911 Մայիս 4.

Հայ երեսփոխաններու յիշատակագիրը Արեւել. Նահանգներու անդորրութեան մասին, 1911 Դեկտ. 19.

Հայ Պատուիրակութեան ընտրութիւնը կաթողիկոսի կողմէ, 1913 Փետր. 1.

Աղջապատկան կալուածներու գրաւման գէմ հայեցայն պատրիարքարաններու համերաշխութիւնը, 1912 Ապրիլ 10.

Մայիսեան յիշատակագիրը (1880) Հայաստանի բարենորոշմանց համար, 1912 Դեկտ. 27-ն 1913 Յունիս. 2.

Հայկ. Հարցը և Ռուսաստան, 1913 Յունուար 3, 5, 10, 17, Մարտ 12, Ապրիլ 27, Մայիս 25, 29, Յունիս 10, 17, 21, 22, 27, Յուլիս 8, Օգոստ. 9, 10, 13, 22, Սեպտ. 26, Նոյեմբեր 7, Դեկտ. 2, 3, 23, 27, 28, 1914 Մարտ 13, Ապրիլ 28, Մայիս 13, Յուլիս 8, 12.

Հայկ. Հարցը եւ Աթգլիա, 1913 Յունիս. 14, Մարտ 20, Մայիս 16, 17, 23, 30, Յունիս 2, 6, 10, 14, Յուլիս 4, Օգոստ. 7, 19, Սեպտ. 4, Դեկտ. 25, Հոկտ. 29, 1914 Յունիս. 25, Ապրիլ 22, Մայիս 14, Յունիս 21.

Հայկ. Բարցը և Ֆրանսա, 1912 Դեկտ. 28, 31, 1913 Յունուար 10, 17, Մարտ 12, Ապրիլ 18, Մայիս 25, Յունիս 13, Յուլիս 19, Օգոստ. 12, 22, Սեպտ. 7, 12, 23—24, 28, 30, Նոյեմ. 8, 11, Դեկտ. 5, 6, 26—26, 1914 Յունուար 20, Մայիս 16, Ապրիլ 28, 30.

Հայկ. Բարցը և Գերմանիա, 1912 Մարտ 20, Ապրիլ 17—18, Մայիս 1, 20, Դեկտ. 10, Յունիս 15, 18, 22, 28, 1913 Հոկտ. 24, Նոյեմ. 7, 8, Դեկտ. 2, 16, 1914 Մարտ 11, Ապրիլ 23, Յունիս 24, 25.

Հայկ. Բարենորոգումները եւ Թուրքերը, 1912 Դեկտ. 24, 1913 Մայիս 13, 21, 28, Յունիս 6, 22, Յուլիս 4, 8, 13, 15, Օգոստ. 15, 26, Սեպտ. 10, Հոկտ. 1, 8, 17, Նոյեմ. 5, 7, 15, 28, 29, 30, Դեկտ. 6, 16, 17, 27, 1914 Յունուար 13, Փետր. 1, 11, Ապրիլ 11, Մայիս 6, 26, Յունիս 3, 27.

**ՀԱՅՈՒՅԻՔ ամսագիրի մէջ** (Պոսթըն).

Խրազեկ՝ Հայաստանի անկախութեան լուսադովը Յ. Շահամամբեան, 1927 թիւ 7—10, 1928 թիւ 3—4.

Ս. Թորգոմեամ՝ Խորայէլ Օրին ըստ Կրուինսկիի և Հասպէյի, 1936 թիւ 11.

Ո. Թերքերեամ՝ Երկու դարերի շէմքին, 1939—1940.

Յարագիր՝ Անկախութեան գաղափարը Հ. Յ. Դիմեադիրների մատյառութեան մէջ, 1939 թիւ 11.

Մ. Տիրպետերեամ՝ Իուլամը և հայերը, 1932 թիւ 11, 12, 1, 2, 1933 թիւ 6, 12.

Մ. Վարածոնեամ՝ Մարդ մը (Պրեսոնսէ), 1923 թիւ 6—11.

» » Լեպսիուս, 1926, թիւ 12.

» » Լուցցատի և պատմական գուղակչիո մը, 1927 թիւ 9—10.

— Ֆրանսայի վագրը, 1930, թիւ 3.

— Վիքտոր Պերով 1932 թիւ 5.

— այսաստան յիսուն տարի առաջ, 1927 թիւ 11, 1928 թիւ 9—10.

Գ. Դսզարեամ՝ Հայկ, հարցի պատմական փուլերը, 1928, թիւ 8—10 և 1.

Ե. Տէր Աթդրէասեամ՝ Հայերու պատասխանատուութեան խնդիրը և Ներսէս Վարժապետեան, 1938, թիւ 9.

Մ. Վրացեամ՝ Պատմական հարիւրամեակը, 1928, թիւ 1, 2.

Ա. Գրւխամդամեամ՝ Պերլինի վեհաժողովէն յետոյ, 1938, թիւ 2.

Սագոմովի յուշերէն՝ Հայկ, բարենորոգումները, 1928, թիւ 5.

Ա. Խոմդկարեամ՝ Յարտկան Ծուսաստանը և Կովկասահայութիւնը, 1928, թիւ 5, 6.

Վարածով-Դաշկովի նամակները Զարին, 1929 թ. 7.

Ա. Խատիսեամ՝ Քաղաքապետի մը յուշերը, 1932—33.

Ո. Լեռնեամ՝ Մեծ աղէտի նախօրէին, 1927, թիւ 4, 5, 7, 2, 1928, թիւ 1, 8.

Արմէմ Գորօ՝ Վերջին տեսակցութիւնը Թալէաթ վաշտի հետ, 1922, թիւ 2

ՎէՄ, հանդէս, Փարիզ

Ա. Մաթէլէշտամ՝ Ռուսաստանի քաղաքականութիւնը Թիւրքիայում, հատոր Թ—ՓԱ.

Ա. Կեսար՝ Հայկական հարցը 19րդ դարուն, հատոր Ի.Դ.

ԲԺ. Մ. Զոլեամ՝ 80-ական և 90-ական թուականները, հատոր Ա.

Վահան Փափազեամ՝ Հայկ, բարենորոգումները, հատոր Ա—Դ.

Ա. Արեղեամ՝ Միջազգային դաշնագրեր Հայաստանի մասին, հատոր Ժ.Լ—Ի.Դ. Ժ.Դ.

Աշեամ՝ Խնչո՞ւ միացանք իթթիհատի հետ, հատոր Գ.

## ԵՒՐՈՊԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՇՐՋԱՆԸ

Կ. Մասումի՝ *Տաճկա-Հայաստանը ռուսական աիրապետութեան տակ (1914—1918)*, Պոսթըն, 1927.

և «Ապրիլեան եղեռնը քննական ակնօցով», Փարիզ, 1931.

Ռուբէթ՝ *Թրքական կնճիռը*, Գահիրէ, 1924 տպդր. «Յուսաբեր».  
Զարեւաթղ՝ Կրնա՞նք հաշտուիլ թուրքին հետ», Պոսթըն.

« Միացեալ Անկախ Թուրքանիա, 1926 էջ 228.

Թալէաթ փաշտյի դատավարութիւնը (Հայ դատի մասին վկայութիւններ), տպդր. Վիէննա.

Վ. Միրաքենց՝ *Հայկական ջարդերու փաստաթղթերը*, Կ. Պուլիս, 19 9.

Թէոդիկ՝ *Յուշարձան*, Կ. Պուլիս.

Աշոտ Յսկամմէսեաթ՝ *Հայաստանի աւտոնոմիան և Անտանտան*, Երեւան, 1926.

Լոյտ Ճորնի հոչակաւոր ճառը և հայկ. լնդիրը, Կ. Պուլիս 1919.  
Հայկ. Հարցը Խաղաղութեան ժողովին առջեւ, Պոսթըն

*ՀԱՅԻԵՆԻՔ ամսագիրի մէջ*, Պոսթըն.

Զօր. Ղօրդամեամ՝ *Հայերու մասնակցութիւնը կովկասեան ռազմաճակատին վրայ*, 1927, թիւ 10—12, 1, 2, 1928, թիւ 3—6.

Վ. Միթախորեամ Բաթումի խորհրդաժողովը 1936—թ. 5—7.

Մ. Մասուրեամ՝ Բրեստ Լիտովսկ, 1927, թիւ 11.

Վ. Միթախորեամ՝ Պատերազմը և մանր ազգերը, 1937, թիւ 4—6.

Վիլմ, հանդէս Փարիզ.

Տոքթ. Վաթրամ Թորգոմեամ՝ Յուշատերէս, թիւ ԺԴ—ԻԴ.

Զ. Աւալով՝ Բաթումի խորհրդաժողովը, թիւ ՚Ի—Զ.

## ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՇՐՋԱՆԸ

Ս. Վրացեամ՝ *Հայտատանի Հանրապետութիւն*, Փարիզ, 1928.

Ա. Խատիսեամ՝ *Հայաստանի Հանրապետութեան ծագումն ու զարգացումը*, Աթէնք. 1930, տպդր. «Ռ Օր».  
Լեռն Շաթթ. Մեր Անկախութիւնը, Պոսթըն, 1925 տպդր.  
«Հայրենիք», էջ 306.

Վ. Նաւասարդեամ՝ *Հայաստանի Անկախութիւնը*, Գահիրէ,  
տպդր. «Յուսաբեր».

» Դաշնակցութեան քաղաքական ուղին « «

ՕՀ. Պոլտուկիմ՝ Վեց բանտ և երկու յեղափոխութիւն, թրդմ.

Ե. Սանֆանեան, Աղեքսանդրիա.

Ա. Ալպօյանեամ՝ Անկախ Հայաստան (Ամեն. Տարեցոյց 1921).

ՀՕՅԻԵՆԻՔ ամսագիրի մէջ, Պոսթըն.

Մ. Վարամղեամ՝ Ռ. Մաքտոնալա և Կովկասեան խնդիրներ,  
1927, թիւ 10. 12 1929, թիւ 11

Ա. Զամալեամ՝ Հայ-Վրացական կոնժիուը, 1928, թիւ 6—12.  
1929, թիւ 1—6.

« « Արիւնոտ տասնումեակը, 1928, թիւ 4.

Ցըթ. Յ. Խաչատուրեամ՝ Ամերիկ. Զինւ. Առաքելութիւնը Հայութան, 1941, թիւ 4—9.

Ա. Ամատութի՝ Հայերու իրաւական գրութիւնը զինադադարէն յնտոյ, 1941, թիւ 10.

« Մեր յարաբերութիւնները դաշնակիցներու հետ, 1941, թիւ 7.  
Վ. կ. մէջ.

Զօր. Դորդամղեամ՝ Հայաստանի Հանրապետութիւնը և պետութիւնները, հատոր Դ—Զ.

Հայաստանի խորհրդարանի արձանագրութիւնները, հատոր Զ-Ժ  
Հայ-Հայկական բանակցութիւնները, հատոր ԺԵ—ԷԱ.

## ՀԱՅԱՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՅՆԱՑՈՒՄԷՆ ՎԵՐՋ

Ռուբէմ՝ Աթալինեան սահմանադրութիւնը և Հ. Յ. Դ. Պահիք, 1936, էջ 88.

Դ. Անանութ՝ Ծուլսահայերի հասարակական զարգացումը, 3 հատոր, Երեւան-Վենետիկ.

Քր. Պոթազ՝ Հայ խնդիրը, 1927.

Զաւէմ Կորկուտեամ՝ Խորհրդային Հայաստանի աղդաբնակութիւնը (1831—1931), հրտկ. Մելքոնեան ֆոնտի, Երեւան.

Ա. Արշարութի՝ Հայաստանի խորհրդ. իշխանութեան ընոյթը (մէկ փաստաթուղթ), Գահիք, 1926.

Յ. Քաջազնութի՝ Դաշնակցութիւնը անելիք չունի, 1923 Վ. իննա.

« « Ծուլսիտ՝ թէ Թուրքիա, Պութքէ, 1924, էջ 60.

Ս. Վրացեամ՝ Խորիսավումներ, Պոսթըն, 1924.

Ռ. Դարբիմղեամ՝ Մեր պատասխանը Յ. Քաջազնունիի, տպդր. «Հայրենիք», 1923.

« « Բոլշեւիզմը և Հայաստան, 1920, Երեւան, Բ. տպդր. իզմիք 1922.

Վ. Նաւասարդեամ՝ Հ. Յ. անելիքը, մատեն. «Յուս.», 1924.

« « Դաշնակցութեան «Լիկվիտացիան», 1924.

« « Ի՞նչ չէր և ի՞նչ չպիտի լինի մեր ուղին.

« « Խորհրդ. քաղաքականութիւնը հայկական հարցում, Փարփղ, 1938.

Քրագոյի Ռւս. Միութիւն՝ Փետր. 18, Քրաղա.

Ա. Պարտիզեամ՝ Հայ և կեղեցւոյ տաղնապը և անոր պատառ  
խանտուները, Պոսթըն, 1936.

Ա. Ալպօյանեամ՝ Անկախ Հայաստան (Ամեն. Տարեցոյց 1922).  
Դարեգիս Լեռնեամ՝ Հայ պարբերական մամուլը, սկիզբէն մինչ  
շեւ մեր օրերը, 1934, Երեւան.

ԴՐՈՇԱԿ, ամսաթերթի մէջ, Փարիզ.

Պայքար Լոգանի դաշնագրութեան դէմ՝ Ա. Օզանեան, 1926,  
թիւ 258—259.

Էօզանի դաշնագիրը և Զեստըր-Ստանտորա՝ Շահան, 1927.  
թիւ 261—262.

Հ. Յ. Դ. Տ. Խան և Ա. Իշխանակթեան միջև համաձայնութեան  
փորձեր, 1928, թիւ 279—280.

Ռուբէջի ուսումնաբութիւնները Հայաստանի վիճելի հողամա-  
սերու մասին, 1925, թիւ 245—247, 1926, թիւ 249—259, 1927 թիւ  
269.

Մուսանդլիական հակամարտութիւնը Արեւելքում՝ Ա. Աբեղ-  
ևան, 1926, թիւ 258—260, 1927, թիւ 270—273.

Հ. Հանրապետութեան դիմումը Սզգ. Դաշնակցութեան (Ա.  
Ահարոնեան), 1932, թիւ 322.

Քրդական հարցը, 1925, թիւ 243—249, 1926, թիւ 250—252,  
1928, թիւ 273—291, 1930, թիւ 299—308, 1931, թիւ 306.

ՀԱՅՐԵՒԻՐ ամսագիրի մէջ, Պոսթըն.

Ա. Աբեղեամ՝ Դաշնագրեր, 1923, թիւ 7, 11.

Ա. Անարութեամ՝ Մեր օրերը, 1927, թիւ 12.

— Զեկոյց Միջազգ. կանոնին, 1933, թիւ 2.

Ռուբէջ կովկասեան Միութիւնը, 1937, թիւ 5.

Ա. Աբեղեամ Մենք և մեր հարեւանները, 1924, թիւ 6—12, 1926,  
թիւ 10—12, 1927, թիւ 2, 1928, թիւ 4—12, 1929, թիւ 2—10.

Կ. Սասումի՝ Խուսական օրինատասիոն, 1928 թիւ 4.

Վ. Միմախորեամ՝ Միջազգ. յեղափոխութիւնը և հայերը, 1933,  
թիւ 9—11.

Ա. Ճամալեամ՝ Յ. Քաջազնունի և Հ. Յ. Դ. Տ. Պ., 1924, թիւ 9—3.

Վ. Նաւասարդեամ՝ Առք է գաղտնիքը (Խ. Միութեան նոր  
սահմանադրութիւնը), 1937, թիւ 4.

— Հայ անկախութեան գաղափարը, 1924, թիւ 4.

— Հայ Դատը, 1936, թիւ 3.

Ռ. Դարբիթեամ՝ Հայ քաղաք. մտքի դեգերումներ, 1922, թիւ  
1, 2, 1923, թիւ 3—12.

ՎԵՐ

Մեր հարեւանների մօտ, հատոր Դ.

Կովկասեան համագալնակցութեան ուխտը, հատոր Ժ—ԺԱ.

## ՅԱՆԿԱՆԻ ԹԵՐԵՇՈՒ

Էջ

1.	Ներածութիւն	3
2.	Ֆրանս-Պարսկական դաշինք (1807 Մայիս 4)	7
3.	Կիւլիստանի դաշնագիր (1813 Հոկտ. 12)	7
4.	Թիւրքմենչայի դաշնագիր (1828 Փետր. 10/12)	8
5.	Աղրիսնուպոլիսի դաշնագիր (1829 Սեպտ. 2/14)	8
6.	Սան-Աթեֆանոյի դաշնագիր (1878 Փետր. 19)	9
7.	Անգլելոռուս համաձայնութիւն (1878 Մայիս 18/30)	9
8.	Պաշտպ. դաշնակցութիւն Անգլիոյ և Թուրքիոյ միջև	10
9.	Բաղուածներ Պերլինի Վեհաժողովի ուժանագրութիւններէն	11
10.	Պերլինի դաշնագիր (1878 Յուլիս 1/13)	14
11.	Ասենախօսութիւն Ներսէս Արք. Պատրիարքի կ. Պոլսոյ	15
12.	Փարիզի դաշնագիրը և Բարենորոգումները (1856 Մարտ 30)	27
13.	Ծանուցագիր Պերլինի դաշնագրութեան գործադրութեան և Աղիտին փաշայի պատասխանը	29
14.	Եւրոպական վեց մեծ տէրութեանց դեսպանաց Բ. Դրան մա- տուցած հաւաքական ծանուցագիրը (1880 Սեպտ. 7)	33
15.	Բ. Դրան 1880 Հոկտ. 3 թուականաւ ծանուցագիրը	41
16.	Յիշտատկագիր Ֆրանսայի, Ռուսաստանի և Անգլիայի դես- պանների կ. Պոլսում Հայաստանի բեֆորմների մասին	43
17.	Բ. Դրան պատասխանը Ֆրանսայի, Ռուսիայի, Անգլիայի դեսպաններուն կողմէ մատուցուած Հայկական Բարենո- րոգումների ծրագրին (1895 Յունիս 3)	61
18.	Բանաւոր ծանուցագիր ըրիս., դաղիական և ոռւսական դեսպանատանց կողմէ Բ. Դրան (1895 Հոկտ. 24)	62
19.	Յայտագիր Օսմ. Կայարութեան ընդդիմագիր տարրերու Քոնկրէին (1907 Դեկտ. 27-29)	64
20.	Բաղուածներ Քանկրէի որոշումներէն	69
21.	Համագործակցութիւն Խթթիհատ-Թէրագրի և Հ. Յ. Դ. Կան	71
22.	Հայկ. Բարենորոգումներ, Ռուս-Թէրագական համաձայնութիւն	72
23.	Գերման-Խթթիհագութիւն (1914 Օգոստ. 6)	77
24.	Ռուսիոյ, Անգլիոյ և Ֆրանսայի միջև համաձայնութիւն	78
25.	Ռուս Ժումանակաւոր Կառվարութեան կորզագրութիւնը Թէրագույացառանի մասին (1917 Ապրիլ 25)	79
26.	Բանաձեւ ազգային հարցի մասին (Խորհուրդներու համա- ռուսական համագումարը 1917 Յունիս 20)	79
27.	Ռուսաստան՝ ազգային հարցի մասին	80
28.	Հայերու մտանակցութիւնը պատերազմին	81

29. Անդրկովկասեան կոմիտէ (Օգակոմ — 1917 Մարտ 9)	82
30. Անդրկովկասեան Սէյմը և Տրապէլղոնի բանակցութիւնները	83
31. Խորհրդային միուսաստան՝ ազգութիւններու իրաւունքներու մասին (1917 Նոյեմ. 2/15)	92
32. Բրեստ-Լիտովսկի զինագույքարը (1917 Դեկտ. 2/15)	93
33. Խորհրդային Միութեան հրովարտակը Հայաստանի մասին (1917 Դեկտ. 30)	93
34. Նախադան Ռւիլսընի 14 կէտերը (1918 Յուն. 8)	95
35. Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը (1918 Մարտ 3/17)	95
36. Լրացուցիչ դաշնագիր Բրեստ-Լիտովսկի (1918 Մարտ 3)	96
37. Պաթումի Խորհրդաժողովը (1918 Մայիս 11)	97
38. Անդրկովկասեան Պատուիրակութեան ուղղուած թրքական վերջնագիրը (1918 Մայիս 26)	99
39. Ակտ Վրաստանի անկախութեան (1918 Մայիս 26)	101
40. Հայաստանի անկախութեան յայտարարութիւնը (1918 Մայիս 28)	103
41. Գերմանիա և Վրաստան (նախնական համաձայնութիւն)	104
42. Տաճկաստան և Վրաստան (հաշտութեան և բարեկամութեան դաշն. 1918 Յունիս 4)	105
43. Տաճկաստան և Վրաստան (լրացուցիչ դաշնագիր)	107
44. Պաթումի դաշնագիր (հայեթրքական 1918 Յունիս 4)	108
45. Հայաստանի Խորհուրդը	110
46. Կարս, Արտահան, Բաթում, Բաքու (Զիշերինի յայտագիրը)	114
47. Մուտրոսի զինագույքարը	117
48. Խ. Թուսաստանը չեղեալ կը յայտարարէ Բրեստ-Լիտովսկի դաշնագիրը	118
49. Խ. Թուսիա չեղեալ կը յայտարարէ Վրաստանի անկախ.	118
50. Անդրկարսկական համաձայնութիւն	119
51. Հայ պատուիրակութեան յիշատակագիրը վեհաժողովին	120
52. Հայ-վրացական սահմանավեճը և համաձայնութիւններ	121
53. Հայաստանի և Վրաստանի հանրապետութիւնների տպրանքների ազատ փոխադրութեան մասին դաշնագիր	124
54. Հայաստանի և Վրաստանի իրաւուր. դաշնագիր	124
55. Միացեալ և Անկախ Հայաստան (1919 Մայիս 28)	125
56. Հայաստանի անկախութեան ճանաչումը	132
57. Հայաստան և Տեղիկինի կառավարութիւնը	133
58. Հայաստան և Պոնտոս	133
59. Հայաստանի և Ազրակէյձանի բանակցութիւնները	134
60. Հայեւքիւրտ համաձայնութիւն	139
61. Պոլեւիկեան ոպստամբութեան ձնշումը	140
62. Հայաստանի հօգուտարութիւնը	143

63. Զօրվ. Հարպըրտի տեղեկագիրը	145.
64. Նախագուհ՝ Ուիլմընի պատգամագիրը	152.
65. Մեւրի դաշնագիրը	158
66. Մեւրի դաշնագրի գործադրութիւնը	163
67. Հայտատանի և Մոսկուայի միջեւ բանակցութիւններ	168
68. Էնանային Դարաբազը և Խ. Հայտատան	172
69. Դեսպան Ճերարտի յիշատակագիրը Հայտատանի մասին	173
70. Անգլիոյ ներկայացուցիչի ճառը Երեւանի մէջ	176
71. Հայտատանի դիւսնագիտկ. ներկ ներ արտաստանի մէջ	178
72. Թուրքիոյ Ազգային Ուխտը	178
73. Հայ-թրքական պատերազմը — հայկ. բանակի ոյժը	182
74. Թրքական բանակի ոյժը	183
75. Փոխանակուած յուշագրեր Երեւանի և Էնկիւրիի միջեւ	184
76. Ալեքսանդրապոլի զինադադարի պայմանները	194
77. Ալեքսանդրապոլի երկրորդ զինադադարի պայմանները	196
78. Ալեքսանդրապոլի հաշտութեան պայմանները	201
79. Ալեքսանդրապոլի դաշնագիրը	204
80. Հայտատանի խորհրդայնացում (Դրօ-Լըկրան համաձայնութիւն)	206
81. Դաշնագիր Թուսաստանի և Թուրքիոյ միջեւ (Մոսկուա 1921 Մարտ 16)	208
82. Առեւտ. դաշն. Խ. Հայտատանի, Վրաստ.ի և Ազրբէջ.ի միջեւ	211
83. Կովկասեան չորս հանրապետութիւններու համաձայնութիւնը (Փարիզ, 1921 Յունիս 10)	213
84. Կորսի դաշնագիր (1921 Հոկտ. 13)	213
85. Ֆրանքեթուրք համաձայնութիւն (1921 Հոկտ. 20)	217
86. Ազգային Օճախի ծրագիրը	218
87. Լօզանի դաշնագիրը (1923 Յուլիս 24)	220
88. Գաղթականական խնդիրը	222
89. Եռլիրատուութեան առաջարկութիւն մը	223
90. Անգրեկան Ֆեդերացիա (1922 Մարտ 11—12)	228
91. Կովկասեան համաձայնութեան ուխտը (1934 Յուլիս 14)	228
92. Խորհրդ. Միութեան Սահմանադրութիւնը (1936 Նոյ. 25)	230
93. Խորհրդային Միութեան և Թուրքիոյ միջեւ դաշնագրեր	231
94. Մարդահամար	234
95. Հայ դատի ազբիւրներ	253
96. Յանկ նիւթերու	261
97. Յանկ ստար ազբիւրներու	

## ԴԱՇՆԱԳՐԵՐՈՒԻ ԵՒ ՎԱԽԵՐԱԳՐԵՐՈՒԻ ԱՂԲԻՒՐՆԵՐ

Վերեւի ցանկին մէջ յիշուած դաշնագրերը և վաւերագրերը քաղած ենք հետեւալ աղբիւրներէն.

Թիւ 2—4, 6, 22, 23, 26—26, 31—32, 34—36, 39, 41—43, 46—50, 93 գլուխները — Ա. Արեղեամ՝ Միջազգային Դաշնագրեր — ՎէՄ (Թիւ ԺԸ, Ի. ԻԱ. ԻՒ. ԺԳ.) :

Թիւ 7—11, 13—18, գլուխները — Լէօ Հայոց Հարցի վաւերագրերը, Թիֆլիս, 1915:

Թիւ 25, 29, 30, 37—38, 40, 45, 51—55, 59, 61, 67, 73—80 գլուխները — Ս Վրացեամ՝ Հայտառանի Հանրապետութիւն, Փարիզ, 1926:

Թիւ 56, 62, 66, 72, 86—89 գլուխները — Մամտէլլզտամ՝ «La Société des Nations et les Puissances devant le Problème Arménien», Փարիզ, 1926:

Թիւ 24 գլուխը — Ժամ Թիզոմ՝ «Le partage du Proche-Orient», Փարիզ, 1938:

Թիւ 12 գլուխը — Սարուխամ՝ Հայկ. Խնդիրը և Աղդ. Սահմանադրութիւնը, Թիֆլիս, 1912:

Թիւ 33, 90 գլուխները — Բ. Բորեամ՝ Հայտառան, Մոսկով, 1929:

Թիւ 19, 20 գլուխները — Մատեմաշար «Դրօշակ», Ժընև, 1907:

Թիւ 21 գլուխը՝ «Ազատամարտ», Կ. Պոլիս, 1909., Օգոստ, 24 Ակադ. 6:

Թիւ 65 գլուխը — «Ճակատամարտ», Կ. Պոլիս, 1920., Յունիս 1—18, Թիւ 81 գլուխը (1921 Մայիս 26, Յունիս 2), Թիւ 83 գլուխը (1921 Յուլիս 12):

Թիւ 70 գլուխը — «Յուսաբեր», (1920 Ժեն. 17) Թիւ 69, (1919 Դեկտ. 16):

Թիւ 63, 64 գլուխները — «Հայրենիք» Ամսագիր (1941 Թիւ 6, 7). Թիւ 84 (1923 Թիւ 7):

Թիւ 91 գլուխը — ՎէՄ (1934 Հասոր Զ.):

Թիւ 92 գլուխը — Ռուբէմ՝ Սթալինեան Սահմանադրութիւնը, Դահիրէ, 1936.



LAURENTIUS

gas

AT&T TELEPHONE

24

500

500

500

500

500

500

500

500

500

500

500

500

500

500

500

500

500

500

500

500









